


891.99  
G-58



113

ՀԱՅՈՅ ՀՐԱՏԱՐԱԿԶԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ. — ԹԻՒ 1

ՀԱՊՔԻ ԽԱԹԱՅ

# ԱԻԵՐԱԿՆԵՐՈՒՆ ՄԵԶ

ASSADOV  
Panagurische Dichter



Կ. ՊՈՂԻՆ  
1911

ETOS .AO. 80

ԱԿԵՐԱԿՆԵՐՈՒՆ ՄԷջ

Վ2. 40816

08.04.2013

28507

ԶԱՊԵԼ ԵՍԱՅԵԱՆ


10 NOV 2011

891.99

6-58

# Արերակներուն Մէջ

ASSADOUR A. BEDIKIAN  
Panagurichté (Bulgarie)



թիւ 1

ա. գույս

1911



21894 - 59

ԽՈՏ ՎՈՒ ՕՐ

( Քնիկերտեան կնիքը չկրող օրինակները անվաւեր են )



## ՅԱՌԱՋԱԲԱՆ

Մարտեան բաղաբական փորորիկները հազիւ քէ հանդարտած էին Սրամզօլի մէջ, ու մենի Հայերս, որ ամենէն աւելի պատճառներ ունենալու էին հրճուելու եւ ցնծագին ուրախութեամբ ողջուելու ազատական բանակին յադրանակը, մենի Հայերս, խորապէս ցաւած էին Կիլիկեան կոտորածոյ: Անզամ մըն ալ ցեղին երակը բացուած էր, եւ անզամ մըն ալ մեր տարիւնք՝ դեռ բաբախուն նորածագ Ազատութեան ուրախութիւնովը՝ բափուած էր մեր երժինով բեղմանորուած նողին վրայ: Նոյն իսկ Երլարզի անկրան օրը, նոյն իսկ տարիներ ի վեր բաղձացուած 101 բնդամօթիւնու օր՝ մեր ամենէն

դժբաղդ օրը եղաւ: Այլ սակայն մեր արցունիոն աչքերը գիտցան դաձեալ ժամկի: ու երբ զերազանց երջանկութիւնը կը ծածաներ Օսմաննան աշխարհին վրայ, մեր սիրտերը ամենէն ուժով բարախողները եղան, եւ, մեր կրակի պէս այրող վիշտը մարելու համար, կառչեցանք սա գաղափարին: «Մենք ալ մեր զոհերը տուիմք, մեր արիւնը այս անգամ բափեցաւ մեր բուրք հայրենակիցներու հետ: սամիկա վերջինը պիտի ըլլայ»:

Բունապետուրեան զլուխը զախչախուած եր՝ ու ազատական րեժիմը սկըն էր կացուրեան: Ո՞չ մեկ վարանում, ո՞չ մեկ կասկած մեր կողմէն, ու հասան մեզի կոտորածի աշխարհին անհաւատալի լուրերը, սահմուեցընող յայտնուրիւնները: Կը բանաւրկեին, կը հալածեին. անոնք որ չեին կոտորուած՝ յանցաւոր կը նկատուեին ապրելնուն համար: անոնք որ զենք էին առած՝ իրենց տունը ու իրենց յարձակումի ենթարկուած գիւղը պատշաճնու, մահուան կամ երկարատե բերդարգելուրիւններու կը դատապարտուեին: Առաջին կախաղանները կը ցցուին, ու իրեային ոնրազործներու բով զոհերն ալ կը բարձրանան անարգուրեան սիւնը:

Այդ միջոցներուն էր որ ինձի հարկ եղաւ մեկնի դեպ ի Ատանա՝ որբերու խնամարկուրեան գործին օգնելու համար: Այս այն միջոցին էր որ մեր հաւատքը խախտած, մեր սիրը բեկուած, մեր յոյսերը լրճուած, դիմացնիս ունեկնի արիւնոտած ու հրդեհուած գաւառ մը, ու այրիներու եւ որբերու բանակ մը ծանրացած մեր արդէն փառուժ բազուկներուն վրայ: Դժբաղդուրիւնը անսահման էր, հետեւանները անհառուելի, եւ ո՞չ մեկ բարոյական ակնկալուրիւն...

Բայց մեր բնազդին խորեւէն, մեր ցեղին յանախակի վիրաւորուած ժառանգականուրեան խորեւէն վե-

րածնունդի անեկ ու անբոնաբարելի բոցը կը նահանչէր անաղար պայծառուրեամբ: Երե սեւ ամպեր զայն աննեմարելի կը դարձնէին մեզի՝ անոր մօսավառ հրայրը չէր պղտորուած, չէր նսեմացած ինքնին... ու ամենին ալ ներքնապէս, գիտակցաբար քէ անգիտակցաբար, այդ բնազդով զօրացած էին...:

Առաջին հայ պատուիրակուրիւնները մեկնած էին: Կարմիր Խաչի բժիշկները ու հիւանդապահուհիները, առաջին ժամերուն իսկ, հասած էին աղետին վայրը, եւ գործակցուրեամբ պատրիարքական առաջին պատուիրակուրեան՝ նիւրական եւ մասնաւոն բարոյական անգնահատելի ծառայուրիւններ մատուցած:

Աւրիւ առիրի բողով հայ մարմիններու բարոյական բարձր դերն հայ աղետեալներու մէջ, կ'ուզեմ հոս բացատրել այն հոգեկան դրուրիւնը՝ որուն մէջ այս զիրքը գրուած է: Կ'ուզեմ որ ընթեցողը գիտնայ քէ, իմ կրած տպաւորուրիւններս ո՞չ ամոնուած են որու հաղաքական ուղղուրեամբ եւ ոչ ալ դառնացած են ազգայնական նախապատրումներով, վրեմիսներուրեան աւանդական զգացումներով կամ ո՛եւ է ցեղային ատելուրեան վերադառնվ:

Երբ իմ մարդկային սիրս ուժգնորեն բարախած է թշնամանիով, երբ ոնրազործներու տեսքը ամօր ու վիասուրիւն ու զզուանի ներենչած է ինձի, երբ հողի հաւատք եղած հայկական գիւղերու բով զգացած էմ անեղ մնացած բուրք բարերու ամբարտաւանուրիւնը, երբ նշմարած էմ չպատժուած ոնրազործներու նայուածքին լրբուրիւնը, հաւատարմորեն արձանագրած էմ զանոնք առանց հոգ ունենալու այն պայմանադրական բանաձեւերու՝ որոնց ներքեւ երե աւելի երկար ատեն շարունակենք հօղարկել մեր նշմարիս զգացումները այլազդի

հայրենակիցներու աչքին՝ վստահ եմ որ փոխադարձ ան-  
պրատանուրիւնը մշտնշենաւորած կ'ըլլանի :

Որպէս զի ընթեցողը նոյնպէս չտառուեր նախապա-  
տառումներէ եւ կանխակալ զգացումներէ, պիտի ուզէի  
նոյն իսկ որ հեղինակին ազգուրիւնը մոռցուեր յիշելու  
համար որ, միմիայն մարդկային զգացումներէ դրդուած  
երբեմն ցաւը, երբեմն վրդովմունքը, երբեմն կոկիծը, եր-  
բեմն յուսանատուրիւնը խօսած են այս էջերուն մեջ:

Աւրեմն իմ ջանիս պիտի ըլլայ բոլոր մեր ազգակից-  
ները, ինչպէս նաև մեր բնազդներուն եւ մեր ցաւե-  
րուն օսար մնացած հայրենակիցները հաղորդակից ընել  
այն անսահման բռուառուրեան որուն սեւ կեսնէր ապ-  
րեցայ երեք ամիսներ : Երեւ կրցայ պատկերացնէլ քէ ի՞նչ  
է արխիւնի եւ նրդենի արհաւիրեներէն խներեցած ժողո-  
վուրդ մը որ, յիմարական ոռուումներու մատնուած, կը  
խուսափի հայրենի նողեն, երեւ կրցայ արտայալսէլ այն  
մղձաւանջները՝ որոնք նոյն իսկ հայրենի երկինքը մուլք  
ու սգաւոր կը դարձնեն արցունիք կուրացած աչքերուն,  
կլիման անազորոյն՝ իրենց անուասապար ու վիտ մար-  
միններուն ու իրենց նողը ցամքած եւ ամուլ՝ կարէ զըր-  
կուած մօր մը ստիճին պէս... երեւ նաև կրցայ ան-  
կեղծօրէն ըսել քէ այդ հալածանքի մերակներուն տակ  
կորացած բամսկները կամք ու զգացում ունին, եւ ա-  
նոնց հոգիները լեցուն են սրբազն հրայրեով, կը հաւա-  
սամ քէ ծառայուրիւն կրցած եմ ընել ընդհանուր Հայ-  
րենիքին : Որովհետեւ ոչ ո՛վ այլեւս պիտի համարձակէր  
սահմանահնով եւ ատելուրիւմք մերձենալու այդ խո-  
նանհներուն որոնիք, անդրդուելի հաւասենվ մը զինուած,  
հակառակ ընդվզեցուցիչ անիրաւուրիւններուն, հակա-  
ռակ դեռ մխացող աւերակներուն վրայ բարձրացող  
կախաղանեներուն, կուրօրին, բնազդորէն իրենց արխիւն-

տած պատառատուն գոյուրիւնը պիտի տրամադրէին բոլոր  
յառաջընթաց հոսանքներու՝ ծառանալու համար Հայրե-  
նիքին սպառնացող ամենամեծ վսանգին, բռնապետու-  
թան վեւագարձին դէմ, ի՞նչ նոր ձեւով եւ ի՞նչ դիմա-  
կով որ ան ներկայանաւ :

Աս չե՞ր արդէն մեզի վերագրուած զինաւոր ոնիրը  
եւ աս չե՞ր որ կոչուած եր մեր ցեղային փառասիրու-  
րիւնը դառնալու:

Անհրաժեշտ է, կը կրենեմ, որ ամենին ալ զինանք  
հեմարիս պատկերը մեր սրբանուած երկրին, բազուքեամբ  
եւ շեշտակի կարենանք նայիլ անոր: Ի՞նչ որ տեսայ եւ  
ի՞նչ որ լսեցի՝ հանգամանքը ունեին ամբողջ պիտու-  
րեան հիմունքը խախտելու: Տեսակալարէն ո՛չ մեկը տառ  
հակառակը կ'ըսէ: Այս զգացումը մեծապէս դրյեց զիս  
որ, իբր ազատ խղաքացի, իբր երկրին մեկ հարազա-  
գաւակը, հաւասար իրաւունքներով օժտուած եւ հաւա-  
սար պարտաւորուրիւններով բեռնաւորուած, առանց  
վերապահուրեան գրեմ այս էջերը որոնիք, հայ կնոջ մը  
դիւրազգածուրեան արդիւնքը համարելի աւելի, պէտք է  
նկատել ո՛ւ եւ է մարդկային արարածի մը ինքնաբուխ եւ  
անկեղծ սպառուրիւնները:

վէտվէտէր իր մութ կապոյտ ալիքներով՝ որոնք մեղմօրէն կ'օրօրէին շոգենաւը առանց զայն ցնցելու : Բնութեան պայծառ և անյեղի գեղեցկութեան ու մեր միտքերը տանջող մտածումներուն մէջ այնպիսի հակասութիւն մը կար որ տպաւորութիւններա կ'երթեւեկէին մէկէն միւսը՝ առանց պահ մը կանդ առնելու . և ասիկա այնքան յոգնեցուցիչ կը դառնար որ զբեթէ փիզիքական ցաւ կը պատճառէր :

Աղէտին կուրծքին մէջ իսկ միսրձուելու գաղափարը տիսրագին անհամբերութիւն մը կը պատճառէր մեզի ու թէկ լուռ , կը պստէնաք մինչև ուշ ատեն շոգենաւին կամրջակին վրայ՝ առանց իրարու մեր զգացումները հաղորդելու՝ համոզուած էի որ նոյն տենդուա հետաքրրքրութիւնը գրաւած էր ամենուն միտքերը : Հոն կային թուրքեր ու չայեր . Պատրիարքական երկրորդ պատուիրակութիւնը և պատերազմական Յ. Գր. Ասեանի անդամները կը ճամբորդէին նոյն շոգենաւով . կային նաև վրնասուած վաճառականներ , արկածեալներու աղքականներ , որոնք աւերակներու վրայ կը փութային աչքովնին հասաստելու աղէտին համեմատութիւնը :

Մինչև ուշ ատեն մնացինք կամրջակին վրայ : Կէս գիշերը անցած էր : Վարը՝ երրորդներու վրաններէն երեմն կը լուսէին սրտագին հառաչանքներ , վերը շոգենաւին լուսաւորութեան ծառայող լապտերներու տժզոյն ցոլքին մէջ կը տեսնուէր երեմն հայ կրօնաւորի մը սեւ զգակը . զինուորականներ խմբովին կը պարտէին , ու երբ ինծի կը մօտիկնային՝ կցկառուր բառեր կը հասնէին ականջիս :

— Քանի Մերսինի կը մօտիկնանք , սիրոս կ'այրի անբացարելի ցաւով մը :

Վարէն՝ ճամբորդի մը հառաչանքը կարծես կը պատախանէր այս խորհրդածութեան :

Դոգենաւը կը տանէր մեզ դէպի ի կիվիկիոյ նաւահանգիստը , և այն վերջին գիշերը որ կ'անցընէինք Միջերկրականի մէջ , զիս արհաւերքով , կանխակալ սարսափ կը լեցնէր : Հետզհետէ քանի կը մօտենայինք աղէտի սեմին , իրականութիւնը կը խուսափէր կարծես իմ համացողութենէս ու չէի կարող անկեղծօրէն հաւատալ թէ վաղը առաւօտ Մերսին պիտի հասնինք . Սատանա՞ . . . կիվիկիա՞ . . . : Շաբաթներէ ի վեր այդ անունները կը կարգային մեր ուղեղին մէկ անկիւնը . հոն արիւնոտ վէրք մը կար որու դպչիլը ցաւագին սարսուառվ մը կը ցնցէր էութիւնդ :

Գաղջ և հեշտաւէտ մթնոլորտ մը կը պարուրէր մեզ . աստղագարդ երկնքի տակ Միջերկրականը կը

Երկ առանձսացայ իմ խցիկոս մէջ, հետղետէ տուհան ուժգնութեամբ վաղուան յայնուելիք իրականութեան գողակը պաշարուեցայ: Կարծես մինչեւ այն առեն ինձի անծանօթ լոյսով մը բոցավառաւած էր իմ ներքին էտ-թիւնս որ, փոխանակ պայծառութեամբ երեւան բերելու և ձեւակերպելու բոլոր մասածումներս, ընդհակառակը, միզապատ շփոթութեան մը մէջ կը խառնակէր զանոնք: ու բոլոր այս տենգապին տապատամութեան մէջ մէկ պատկեր մը թէեւ պատառաստուն՝ բայց յամառօրէն կը վերադառնար յիշազութեանս:

Երկու ամիս առաջ, կարմիր խաչի ընկերութիւներ և ընկերներ կը մելինէին կալաթաց: Առաջնները . . . : Յարատեւ անձրւու մը կուլար քաղքին վրայ: Սթամոլ ծածկուած էր գորշապոյն և խոնաւ մէջի մը մէջ և անսահմանելի տիրութիւն մը կ'արտահնչուէր ամբին բանէ: մեր հաեւը քարափի սրճարաններէն տարփաւէտ. և մելամզձու երգեր կերպերածայն կը բարձրանային՝ յաւի ուժգնն և հեծեծող աղաղակներու պէս:

Ամենքս ալ տժգոյն էինք մեռելներու նման և ի զուր կը ջանալինք ժպախլ մեկնողներուն: Նաւակը կը բացուէր . . . մայր մը կար հնո՞ւ, ճակաաը կը ճերմէիր հետզհետէ հեռաւորութեան մէջ, ու մեր քով իր գեռատի աղջիկը ջղաձգորէն կը ժպաէր՝ ուղելով ծածկել իր մասղաշ հողին բոլոր չարչարանքը: Այդ գորշապոյն մէզին մէջ ճերմիող և անհետացող մօր ճակաաը, այդ քարափի սրճարաններէն գուրա խուժող հեծեծազին եղանակները, անձրւուն մրմունջը անզութ և հեշտաւէտ ուստանին վրայ, իբարու հետ խառնուած այնպիսի զզացումով մը կը վերացընէին հողիս որ զիսու պասյա կը պատճառէր ու ծունդելս կը կթուաէին:

Վերադարձին ամենքս ալ մասմիոփի և արտում

էինք, ու ևս կը ահսնէի կարմիր մղձաւանջի մը մէջ հրդեհուած քաղաքը, հեռաւոր փախստականները, որպաւոր և նախատուած աղջիկները, ու կախաղաններ, կախաղաններ . . .

Ու ինչ որ հեռաւոր մղձաւանջ մըն էր այն օրը, այսօր, քանի մը ժամ ետքը, իմ մթնոլորսս պիտի կազմէր . . .

Շողենուը կը կենար: Անմիջապէս բարձրացայ կամբը ջակին վրայ: Կը կարծէի թէ առաջնոր պիտի ըլլամ, բուրին ալ հնո՞ւ էին սակայն: Հիւանդապին աժգունութիւն մը կար ամենուն դէմքերուն վրայ ու քնասութենէ մարած աչքեր կը զգուշանային իրարու համզիակներ ները խումբ մը կը կազմէին մէկ կողմ՝ ու երկո՞ր, վհասած աչքերով կը նայէին Մերսինի վրայ: Պատուիրակութեան կրօնաւոր անդամներէն մէկը, իր սեւ թաւիչէ գըտակին ներքիւ ճերմկած դէմքը կը դարձնէր կիլիկիոյ, ու վշտապին ծամածութիւններ կը խորշութիւն զինքը:

Նոյն միջոցին նաւեր կը փութային դէպ ի մեզ. զինուորակները կ'աճապարէին իջնալու. խուսափուկ նայուածքներով կ'անցնէին մեր զիմացին ու տիրութեամբ ու արագօրէն կը բարեւէին. քայլերնին անհաստատ էր ու կարծես չուարած: սուրերուն ձայնը կը քաշքշւէր գեանին վրայ: Եյդ բոպէին գեռուար էր որոշել որ մե՞նք թէ իրենք սուհի գ-քրախոդ կը զգայինք ինքինքն իսի:

Մերսին մեր զիմացն էր: Տափարակ և կապուրակ հողի տարածութիւնը կը հեռանար մինչեւ մշտչապատ լեռներու շղթան: արշալուսային զայներու բաղմազան երանդաւորում մը կը ծածանէր յոլորէն այդ գեղջկական պարզութեան վրայ: Անգամ մըն ալ աղէտին մղձաւանջը կը հեռանար իմ մրտքէս և կ'ուղէի ժպափի այդ

արեգնաւէտ երկնքին . . . : Բայց ահասասիլ պատուիրաւ կութիւնը պատրաստ կ'ըսպասէր , և նաւերը կը մօսիկ նային . անձկալի ու մռայլ դէմքեր կը նայէին մեղի , կ'որոնէին մեղ ու ամէն բան կը մթնէր իմ մէջո . . . :

Կրօնականները , համովխաւոր և ծանր երեսյթով , կարծես յուզարկաւորութեան մը կը պատրաստուէին : Մեր ս մենուս տժունութիւնը կ'աւեկնար , սիրաս բըսնուած էր անսահման վշտի մը մէջ ու երակներս կը սառէին կարծես :

Եկեր էին մեղ գիմաւորելու անոնք որ տեսած էին ամէն բան . . . հրդեհէ , սուրէ փախած էին ոմանք , իրենց աչքերուն մէջ բոցերուն ելաէջը կը պարէր , ու յիշաւատակներու դասնութիւնը շփոթ արագութիւն մը կուտար իրենց խօսքերուն . . . : Այդ քանի մը վայրկեանին մէջ շատ բան պատմեցին ու շատ բան ըսին մեղի . ու հակառակ մեր անսահման յուսահատութեան՝ մեր խօսքերը անիմաստ լաւատեսութեամբ մը լիցուն կը թուէին իրենց : Գլուխնին կը շարժէին ու կ'ըսէին :

— Ի՞սպէս յայտնի է որ գեռ շոգնաւին վրայ կը գտնուիք :

Երբ Մերակն ուաք զրինք , տպաւորութիւնս շատ որոշ էր : Կարծես մեռելի մը տան սեմէն ներս կը մըտնէինք . մարդիկ մեղ կ'ընդունէին լուին տիսրութիւնով մը . ձեռքերնիս կը սեղմէին ու կ'անցնէին , ու դու ո՞վ զիտէ ի՞նչ մը կար օտարուաի մեր վրայ որ հաղորդակցութեան չէին մտնար ու ամրապնդուած իրենց վշտին մէջ մէկ կողմ կը կենացին ու կը նայէին մեղի արցունքուր աչքերով :

Պանդոկը ուր իջեանեցանք , լեցուն էր ամէն տատիճանէ փախստականներով . հոն գտանք նուև վեհափառը որուն ներկայացանք անմիջապէս : Ամբողջ օրը

կարծես մղձաւանչային երազի մը մէջէն աեսայ անցութարձը սեւազգեաս կիներու — առաջին զոհերէն մէկուն ընստանիքի անդամները — ու լաց ու կոծը արկածեալներու , որբերու և այրիներու — որոնց վիշտը կը հրահրուէր մեր երեւոյթէն :

Հետեւեալ օրը պիտի մեկնէինք Ատանա՛ . . . պիտի ըլլայինք աւերակներու մէջ . խելայեղօրէն կը մտածէի այդ բանին ու այն գիշերն ալ անքուն ու սրտատրով հսկեցի վիշտիս վրայ :

Գիշերը զով էր , ծովին լայն տարածութենէն խոնաւութիւնը կը բարձրանար , կը սաւառնէր քնած քաղաքին վրայ : Ալիքներուն մռնչւնը կ'օրօրէր իմ մտահոգութիւնս , մինչ անդամատ , յամրաքայլ ուղտոնրու կարաւաններ կ'անցնէին ճամբուն վրայէն՝ իրենց ելեւէջող շարժումները նշանակելով բոժոժներու հնչիւններով :

այլիներու, որբերու և ծերերու ամբոխ մը կը ներկայա-  
նայ մեզի, իբրև մնացորդը Ատանայի բնակչութեան . մեծ  
փոթորիկէ մը ետքը խաղաղացած ծովու մոռայլ հան-  
գարառութիւնը ունի անիկա . իր խորքերուն մէջ ծած-  
կուած է ցաւը ու անմիջիթարելի վիշտը ու այդ ցաւը  
երբեմն մակերեսը կը բարձրանայ . ապրելու, վերածնե-  
լու յօյը սպաննուած է իրենց մէջ . և եթէ Անօթու-  
թիւնը ու Ծարաւը չը գարթեցնէր զիրենք այդ ընդար-  
մացումն՝ կեանքը միանգամ ընդ միշտ մարած կ'ըլլար  
արդէն :

Անոնք լուռ կը մնան երկար ատեն, կարծես հետեւ  
եղով իրենց յիշատակներու չարքին. հայառակ իրենց  
մղուած անոնց քսանների ընթացքէն ու սրտագին հա-  
ռաջանքներ կարծես կուրքքերնին պատռելով կ'ար-  
ձակուին՝ «Ամա՞ն . . .» :

Երբեմն ալ կուլան հեկելալով, երեսնին ողողուած  
մէկ բոպէի մէջ այնպիսի արտասուզի յորդ ժայթքու-  
մով մը՝ որ գանգատի ու արտօւնչի խօսքերը կը խեղ-  
դուին. ու դէմքերը, արեւի տակ աշխատութենէն թիս-  
ցած ու չորացած դէմքեր, կ'ակօսուին գմնդակ խոր-  
շոմներով, ահաւոր ծամածութիւններով ու ամբողջ  
ամբոխը բանուած իր անմիխթարելի վշտի տագնապէն՝  
կը գալարուի յուսահատօրէն։ Ու կարելի չէ երեւակայել  
թէ մէն մը անհատը այդ ամբոխին, ցաւէ ի՞նչ գումար  
մը կը ներկայացնէ։

Արդարեւ կարելի էլ ըմբռնել և զգալ մէկ անգամէն  
ահաւոր իրականութիւնը . անիկա մարդկային երեւակա-  
յութեան սահմանէն դուրս կը մնայ . անոնք որ ապրած  
են զայն՝ չեն կարող նաև պատմել իր ամբողջութեանը  
մէջ . ամենքն ալ կը թոթովեն , կը հառաջեն , կ'ար-  
տասուեն ու կցիտուր նոելութիւններ կը ներկայացնեն



միայն։ Յուսահատութիւնը և սարսափը այնքան մեծ եղած էր՝ որ մայրերը իրենց զաւակները չէին ճանչնար, անդամալոյժ և կոյր պառաւներ մոռցուեցան հրդեհուած տուներու մէջ։ Վայրագ և արխւնի ծարաւի խուժամի մը դիւային քրքիջները մտիկ ընելով՝ մարդիկ մեռնելէ առաջ կը իսկագարուեին։ Կարտուած անդամներ ու տղու մարմիններ գեռ ցաւով ու կեանքով բարախուն ոտքերու տակ կը ճղմուէին։ մէկ կողմէ հրացանի, միւս կողմէ կրակի մէջ բռնուած՝ դպրոցները ու եկեղեցիները ապաստանող խելակորոյս աղաքը, կիները ու վիրաւորները իրարու վախտուած կ'ածխանային։ . . .

Ո՛չ այս պատմութիւնները սակայն, ո՛չ այդ մոխիրներուն մէջ խլրտող տարտած հայութիւնը, ո՛չ ցաւոտ և շուարուն աշքերով ու սարսափի արբեցութենէն դեռ չսթափածի երեւոյթով որբերը, ո՛չ անմիխթարելի կորուսով զալարուած մարմինները այրիներուն, ո՛չ դեռ արիւնոտ և ցաւադին վէրքերը անդամահատուածներուն, չեն կարող մեղի պատկերացնել տալ իր իսկական ու մռայլ մեծութեամբ ինչ որ պատահած է այդ դժոխային օրերուն մէջ։

Անձկայի ու արհաւրայից աչքերու մէջ է որ, երբեմն, մէկ բոպէ կը կարծիմ ընդնշմարել, զայն։ օ՛հ այդ աչքերը կան որ կուրայած և հրաժարած կը թուին ընդ միշտ արեւին ուրախութենէն ու անյատակ վիճի մը պէս պարապ կ'երեւան։ կան որ կը նային քեզի ու չեն տեսնար՝ որովհետեւ անջնջելի կերպով մէկ պատկեր մը զրոյմուած է իրենց տեսութեան սահմանին մէջ։ կան որ պահած են քստինելի բոցերուն ցութուել իրենց նայուած քին մէջ ու կան, որ յարաշարժ բիբերով, արիւնի և կրակի տեսարաններու յաճախումէն տանջուած բէքերով, կարծես կուրանալու և խաղաղութեան կը տեսնչան։

Այդ ամբոխին մէջ է որ երեւցաւ ինծի ցաւատանջ երեւոյթը Միսաքի մօրը՝ որ կախուած տղուն մղձաւանջէն հալածուած, կուրծքը ծեծելով, ցնցոտիները պատառելով՝ գովասանքը կ'ընէր իր նահատակուած տղուն ու արցունքի ծարաւի կը գոչէր։ «Աչքերս չորցած աղբիւր դարձան . . . տղաքներս . . . սրտիս կրակէն չուրացայ . . . տղաքներս . . . աման . . .»։

Հոն տեսայ մայրեր որ իրենց զաւակները խղդած էին՝ անսնց մանկական ճիշերէն չմատնուելու համար իրենց թաքստոցին մէջ, հոն տեսայ կիներ որ անդամալուծուած, լեզունին թուշերնուն վրայ կախուած, անկարող էին իրենց սրտին ցաւը գոչելու . հոն տեսայ խելագարուածներ որ փոխանակ մոռնալու, սոսկալի վայրկեանը կ'ապրէին շարունակաբար, տեսայ որ հաւածուած էին իրարու ետեւ ինկող սիրելիներու յիշատակով ու չպիտին թէ որո՞ւ վրայ լան . . . «Եարքով դրին հոն, քովէ քով, ու զարկին, զարկին, զարկին ու ամենքն ալ սանկ երերացին մէկ մը ու ինկան . . . ու անոնք իմ հայրս, իմ ամուսինս ու տղաքներս էին, և ես հիմակ մինակ եմ, վերաներու վրայ մնացած բուի պէս . . . ա՛խ . . .»։

Երբեմն անտարբեր կը թուին, կարծես քարացած իրենց վշտին սաստկութեան մէջ։ հանգարտ դէմքով, մը՝ որուն վրայ նահարդ մը իսկ չի շարժիր՝ կը պատմեն ահաւոր եղելութիւններ։ իրենց իւրաքանչիւր բառը՝ հուսած արիւն է, ու յանկարծ կը կենան, աչքերնին կը բոցավառի յիմարական փայլով մը, ինչ կը պատկերանայ իրենց մտքին . . . ու կը պոռան ինքնքինքնուն ելած կառչելով մեր յուղմունքին, օգնութիւն ինզրելով մեր արցունքներէն, մեր զգացումներու մերձաւորութենէն . . .

Աւերակ քաղաքին մէջ . . . աւերակ սրտերու մէջ . . .

ամեն բան փճացած է . յիմարացած գեղջկուհիի մը շարժումը կ'ուրսւագծուի մտքիս մէջ՝ որ համադրելով բոլորի իրենց գեղին պատահածը , ձեռքովը լայն շարժում մը կ'ընէ ու կ'ըսէ , կը կրկնէ մեքենաբար . «Կ'ուզես հաւատա՛ , կ'ուզես մի՛ հաւատար , ամեն բան մափ է մափ...»

Ու ինչ որ անկանգնելի ու անդարմանելի կը թուի այս անսահմանելի աղէտին մէջ , մոխրացած տուները , քանդուած այգիները չեն , ոչ ալ մեռնողներու թիւին մհածութիւնը . այլ այն ջլատիչ ներքին զգացումը որ կը ծածանի ամենուն աչքերուն մէջ , ողորմելիօրէն , յուսահատօրէն . և այդ՝ ոտքի տակ գացած , բիրտ ներբաններու տակ ճզմուած ժողովուրդի մը զգացումն է : Այս գլուխները որ լոյսի և աղատութեան ծարաւի , պահ մը բարձրացած էին մարդկօրէն , ջախջախուած են հիմա աններող անգթութեամբ մը : Այս մտածումովը տաննջըւած կը նայիմ քանդուած քաղաքին վրայ՝ որուն մոխրակլոյտերը անաւոր և տարբեր նշանակութիւն մը կ'ըստանան ու ահաւասիկ սակայն այս չարաբասափիկ ամլութեան ու յուսահատութեան մէջ յոյսի ժողուտ մը կը ծաղկի ... :

Աւերակներու մէջ , կէս մը փլած պատերու շուրքին տակ կիներ ապաստանած են ու օրօրան մը՝ մէկ պատէն միւսը ձգուած , կը տաստանի մեղմօրէն : Ո՞վ գիտէ . ինչ որ մեր ցաւի սաստկութիւնը անկարելի կը ներկայացնէ՝ թերեւս կարելի ըլլայ ժողովուրդի վերածնութեան անխոնջ ու անգիտակից հանճարէն համար : Որովհետեւ այդ թշուառ տղու անշուրք օրրանը , ընդհանուր ու մեծ դժբաղդութեանը անտարբեր՝ կեանքի անյաղթելի ձբդառումովը զօրաւոր , կը տաստանի այս հոկայական գերեզմանին վրայ՝ արհամարելով թէ՛ զետնաքարշ թշշւառութիւնը նահատակուած ժողովուրդին , թէ՛ ճիւաղային բրտութիւնը ոճրագործներուն :

Փ.

Պ Ա Տ Ա Ր Ա Գ Ը

Առաջին կիրակին էր որ պիտի անցընէինք Ատանայի մէջ . հազիւ թէ լուսցած՝ արկածեալներու բազմութիւնը խոնուած էր եկեղեցին բալլին մէջ . գլխիկոր և յուսաբեկ , ձեռքերնին ծալլած կուրծքերնուն վրայ՝ այրիներու շարքը , դանդաղօրէն և երկչուտ քայլերով կը գիմէր գէպ և եկեղեցի , որովհետեւ Պատրիարքական պատուիրակ Գնեկ Ծ . Վարդապետ խոստացեր էր պատարագ կատարել մեռեալներու հոգեհանգիստին ու սգաւորներու միսիթարութեանը համար : Մեծ յուզում մը կը տաւառնէր դժբաղդ ժողովուրդին վրայ , որովհետեւ ընդարմացած ցաւը առաջին օրերու ուժգնութեամբ արթնցեր էր իրենց սրտերուն մէջ և ամէն մէկ գլուխ քանի մը մեռել ունէր լալիք :

Խարխափող գաւազաններու աղմուկը կը տնտեսար բակին քարերուն վրայ և կը նշանակէր նաեւ պառաւ կոյրերը, որոնք ճակատնին երկնքին դարձուցած, աշկանչին սրած ամենափռքրիկ շշուկին՝ կ'երթային դէպի խոստացուած միմիթարութիւնը :

Աւելուած ու քանդուած քաղաքին մէջ միայն կանգուն մնացած Հայոց առաջնորդական եկեղեցին բարձր աշտարակը կարծես կը նայէր իր շուրջի աւելակներուն. ու զանգակը համբացած՝ կը կախուէր հոն անդամալոյծ լեզուի մը պէս, որովհետեւ աղէտի օրէն ի վեր անոր տիկրագին կամ ցնծուն զողանչները լուցուցէր էին սուզի համար :

Երբ մէնք մասնք եկեղեցի, պատարագը սկսած էր արդէն: Խուռան բազմութիւն մը, գրեթէ բոլորովին կաղմուած այրիներէ և որբուհիներէ, կը լեցնէր տաճարը, գաւիթները ու վերնատունը: Ճերմակ քօղերու և լաշակներու ներքեւ ծածկուած այդ սպառոր պղուխներու անվերջ տողանցումը փոթորկալի վէտվէտում մը ունէր: Ցնցուիներով ծածկուած, խղճակի և թշուառ կանացի ամբոխին մէջ՝ այրերը ցանցառ բացառութիւն կը կաղմէն, մէծ մասով անդամահատ ու խեղանդամ, առ վերջինները սեղմուած էին դասին ետեւը. իրենց ամէն մէկ շարժումին հականեխականներու բարկ հոսք կը սպառէր վիրակապներու ներքեւէն ու կը յիշեցնէր գեռ չըտժւած վէրքերը ու այն օրերուն, այն սեւ օրերուն թափուած արիւնը... տժոյն ու դողահար, անարիւնցած իրենց ստացած վէրքերէն ու անկէ ի վեր կրած չարչարանքներէն, անոնք աւելի տխուր և յուսաբեկ քան այրիացածները, լոին և չոր ու տենդոտ աչքերով կը հետեւէին արարողութեան:

Անսահմանելի խոռովը մը կը թրթուար մթնոլորտին մէջ.

Խուռակի թանձր ծուէններ կը բարձրանային ու հետզհետէք անօսրանալով կը ծածանէին ու կը քօղարկէին եկեղեցին ձեղունը. երկու կողմէն պատուհաններէն եկող լոյսը սատափի տմոյն ցոլք մը կը ստանար խառնուելով այդ բուրումնաւէտ ամպերուն, և երբենն ժողովուրդը կը ծածկուէր խորհրդաւոր կէս մութի մը մէջ ու պատարագւորին ձայնը դողդոջուն և կրօնականն հրայրքով մը լեցուն՝ կը բարձրանար յամրօրէն յոյլ և նուիրական ելեւէններով այդ արկածեալներու ամբոխին վրայ, որ հազիւ կը խեղդէր իր հեծեծանքը:

Դասը կամպնած էին խստադէմ և տխուր քահանաներ, ամէնքն ալ մէկ մէկ աղէտեւալ վայրէ հրաշքով աղատուած ու ապաստանած հոտ: Անոնց արեւակէզ գէմքերը շրջանակուած էին ձերմակ մօրուքներով և անոնց մթին աչքերը գեռ պահած էին արհաւիրքի և սարսափի արտայայտութիւնը՝ երբ բազկատարած կը հետեւէին աղօթքներուն: Հոն էր Ստանայի փոխառաջնորդ Տէր Սլուէն քահանան իր փղձկած դէմքով և ցաւոս աչքերով, պատրաստ ամէն րոպէ արտասուելու. հոն էր Տէօրթեօլի Տէր Սահակ քահանան, արի և վէս կանգնած, իր սակաւագէտ և խորհրդաւոր երեւոյթովը և որուն բազուկները գմկամակելով ամուլ աղօթքներու համար բարձրանալու, — սքեւմի սև ծալքերուն ներքեւէն կարծես գեռ ինքնապաշտպանութեան օրերուն հրամանները կ'ուրուալծէին: Հոն էին նաեւ տարբեր եկեղեցիներու պատկանող եկեղեցականներ, կաթոլիկ, Յողոքական, Յոյն, Ասորի և Քաղգէացի, ամէնքն ալ հաւաքուած Լուսաւորչի բաղմաչարչար եկեղեցին մէջ, վերջին մարտիրոսներու հոգիին հանգստեան համար իրենց աղօթքը ըսելու և եղբայրանալու այն մեծ և անսահման վշտի արտայայտութեան մէջ՝ որ քանդած էր այլազան աղանդ-

ներու մէջ եղած բոլոր սահմանները : Այդ պատկերը կը յիշեցնէր քրիստոնէութեան առաջին դարերը . ու խստուածներու և գոհուածներու թափած արիւնի հետքերը դեռ խոնաւ էին ու անոնց հոգին էր որ կարծես կը միար ծածանող խունկի ալիքներուն մէջ :

Որչափ ատեն որ ժողովուրդը ինքոյնքը բանեց , որքան ատեն որ հեծմունքները ու հառաջանքը խեղդուած մնացին իրենց կուրծքերուն մէջ , կարելի եղաւ հետեւիլ կրօնական արարողութեան . . . եղքեմն ցաւի ու վերյուշումի սարսուռ մը կ'ալեկոծէր սպաւոր ամբոխը . . . երբեմն ալ մոլուանդ տենջանքը խաղաղութեան ու հանգիստի , կը փայլատակէր աչքերու մէջ . . . : Այդ բիւրաւոր նայուածքներու մոգութիւնը հետզհետէ ցաւագին զգայնութիւններով կը տանջէր մեղ . այդ պահուն էր որ պատարագուրը ժողովուրդին դարձած խաչակնքելով միջոցին մէջ ըստաւ .

— Խաղաղութիւն ամենեցուն . . .

Օ՛հ այն տենջալի հառաջանքը որով այդ սփոխարար խօսքերը ընդունուեցան . ժողովուրդին զանգուածը իր հիմէն դղրդեցաւ ու արցունքներ հոսեցան մեղմօրէն այտերու վրայ . ու այդ խաղաղութեան բաղձանքը ո՛չ թէ մրայն այդ բոպէին համար էր , ոչ թէ այդ որոշ մարդկային բեկորին համար՝ այլ անիկա կը հնչէր բարձր ու անզիմագրելի , գարաւոր տառապանքին տակ կքած ու հալածանքի ուրուականներէն մոլորուած Ցեղին համար :

Պատարագը կը յառաջանար . աղօթքներու և շրականներու մեղեղիներէն օրօրուած մտածումն կը սահնար դէպի հեռուները , դէպի ապրըւած անցեալ սեւ օրերը . ինքոյնքս լքած ցաւի ալքերուն , կը զգայի անհաստականութեանս աստիճանաբար նուաղիլք հաւաքական տառապանքին մէջ . նոր ձայն մը կը հնչէր իմ հոգիս մէջ ու տաժա-

նելիօրէն կը զարթնէի նորատեսակ գիտակցութեան մը . . . ու այդ պահուն էր որ հաղորդուեցայ իմ Ցեղիս ձշմարիտ ձակատազրին հետ . . . : Այդ պահուն էր որ վերապրեցայ բոլոր այն դժոխային տափնապները՝ որոնք պատմեր էին ինձի և որոնցմէ հեռու և օտար մնացեր էի այն օրերուն : Նոյն այդ եկեղեցին մէջ . . . սարսափահար և հալածական ժողովուրդը հաւաքուած էր նոյն այս տաճարին մէջ . այն օրն ալ կիները մեծամասնութիւն կը կազմէն և ամէն անգամ որ հրացանի մը ձայնը կը թափնացէր պատերը , չէին գիտեր թէ իրենցմէ ո՞րն էր որ այդ բոպէին կ'այրիանար . . . դուրսը կը զարնէին , կը զարնէին . . . աղջինսեր ու կիներ իրենց ձերմակ քօղերնուն մէջ պատանքուած մեռեններու երեւոյթովը , մէկ բոպէին միւսը գոյցերու կը սպասէին . . . արիւնը կը հուէր : Վերքերնին բաց , միսերնին պատառապատճեններէն , քաղաքը պաշտպանողներէն ումանք կուգային կուտէն ու եկեղեցին սեմին վրայ հոգինին կ'աւանդէին հոն ապաստանած իրենց սիրելիները վնասուելով խելայեն և վերջին նայուածքով : Մէկ բոպէին մլւսը սեւ խուժանին դիմագրող բազուիները կը պակսէին . ուրինսեր կը զառնային հետին , խեղանդամուած ու պայքարելու անկարող , և պէտք չկար որ տեսածնին պատմէին , որովհետեւ իրենց վասովէ սեւցած գէմքերուն վրայ գրուած էր ամբողջ արհաւիրքը յուսահատութեան . . . :

Այդ նոյն տաճարին մէջ էր . . . հրացանները կ'որոտային աւելի մերձաւոր , աւելի յաճախ . . . ողեւարներուն հոնդիւնները խառն էին անէծքներով . . . կիները գողգոջուն կը սեղմուէին՝ տեղ տալու վերապարձողներուն և իրենց պաղասող նայուածքները ի զուր կը կառէին սուրբերու և սրբուհիներու պատկերներուն . . .

ի՞նչու անոնք, որոնց զօրութեանը հաւատացեր էին միշտ, անկարեկիր և ցուրք կը մնային իրենց տառապանքին, ի՞նչ անէծք ու ի՞նչ պատիժ անօրինուած էր իրենց համար . . . ո՞ր կուտակուած մեղքերու քաւութեանը համար էր որ Աստուած համբ ու կրյոր կը մնար, իբր թէ բացակայած ըլլար սրբատեղին . . . : Յանկարծ լուսաւոր և շառագոյն յայտնութիւն մը երեւաց պատերուն վրայ . . . կրակի տուին, քաղաքը կ'այրէր. ամէն բան կորսուած էր: Հետզհետէ աւելի մօտ հրացանները կը զարնէին ու գնտակները սուշելով կ'անցնէին եկեղեցին պատերուն վրայէն: Օգնութի՛ւն . . . օգնութի՛ւն. ո՞վ Աստուածը մեր նախահայրերուն, քու անկարեկիր ու ոխակալ նայուածքդ մէկ մը մեղի դարձուր . . . : Բուցերը կը պատեն ամէն կողմ, օճախները կը քանդուին, հրացանները կ'որոտան ու յաղթական թշնամչին ամբոխը մօտ է ու ամէն կեանք՝ պլազող լոյսի մը պէս անոր չարագուշակ շունչը կը զգայ իր վրայ:

Այդ բոպէին սպիտակահեր ու ծերունի քահանայ մը, տարիքէն գողգոշուն սրունքները ամրացրնելով կ'երեւայ ժողովուրովին, ձեռքերը կը բարձրացնէ՛ . . . — «Մտիկ ըրէ՛ք, մեռնելու ժամը հասած է, Տէրն Մէր Յիսուս Քրիստոս իր անքնելի տրամադրութիւններուն մէջ վճռեր է որ անգամ մըն ալ իր հօախն անմեղ արիւնը թափի . . . սուրերը սուրցած են ձեր պարանոցներուն համար և դահիճները ողեւորուած են նախճիրի արքեցութիւնէն, ու արիւնը պահ մը ետքը ձեր երախներուն մէջ չպիտի մնայ . . . խոնարհեցէ՛ք ձեր մեղքերուն համար . . . վերջին ժամը հնչած է ու Աստուծոյ ողորմութիւնը անսահման է . . . :

Հրացաններու խլացուցիչ և շտապ աղմուկին և

տիւշմանին մողեգին աղաղակներուն մէջ, պահ մը ծերունի քահանային ձայնը կը մարի, բայց անիկա կերպածայն կը շարունակէ թողութիւնը արտասանել խոնարհած ժողովուրովին վրայ:

Բոցավառուած երեւակայութեանս մէջ կը շփոթուի այն օրը և այս օրը, որովհետեւ գարձեալ ժողովուրով խոնարհած է և ինկած է գետին, հնձուած հասկերունման. խորանին մէջ, պատարագւորին ձայնը պացաւ. «Խոնարհեալ երկիրագանեմ . . . :

Ճականնին գեանի քարերուն դարնելով, քամակը կորացուցած ժողովուրովը, կրօնական սարսուռէ մը թրթուուն՝ իր ցաւը մուցաւ . . . ու միկիթաբութիւնը ճերմակ աղանէի մը պէս բոպէ մը սաւառնեցաւ իրենց արյունքէ աղօտացած աչքերուն առջեւ . . . : Բուրվառները կը ճօնէին ծեղծեքալով և խունկի ծուէնները կը թանձրանային, ու երբ վլուխնին բարձրացուցին՝ արցունքը առելի առատ կը հոսէր տանջուած դէմքերու վրայ:

Բայց երբ քիչ ետքը պատարագիչը արտասանեց գերագոյն մաղթանքը . — «Հանգի՛ստ ոսկորներուն Կիլիկիոյ նահատակաց, արանց և կանանց, ծերոց և աղայոց, երիտասարդաց և կուսանաց», սղաւոր ժողովուրդին յուզմունքը այնպիսի աստիճանի մը հասաւ որ բարձրաձայն հեծլլուանքներու մէջ խեղդուեցան աղօթքին ձայները . . . : Անսահման վիշտէն ալեկոծուած ամբոխը սկըսաւ աղաղակել: Երբէք կարելի չէր երեւակայել այն կատարեալ ու ցաւազին ներդաշնակութիւնը, որ ինքնին յառաջ կուգար և որ հոգեհանգատեան աղօթքին միանալով զայն կ'ամբողջացնէր. պահ մը, միայն լսուեցաւ ողբ ու հեծեծանք, մինչ ծերունի քահանաներուն խըռպոտ և թաւ ձայնը կը պատասխանէր այդ ցաւազին

աղաղակներուն, հնամենի աղօթքներու նուիրագործուած  
բանաձեւերով ամոքելու համար այդ այրող ջաւը, որ  
ամէն մէկուն սիրտը կը բզբաշէր :

Այդ մէկ օրուան, մէկ տարուան, մէկ դարու ցաւ  
չէր որ կ'արտայայտուէր, կարծես գերբնական և  
հաղուադէպ ճիգի մը մէջ Յեղին տառապանքը կը բա-  
րախէր ուժինութեամբ... ամէն մէկ հառաջանքով ծա-  
մածուած շրթունքէ կը յայտնուէր հաւաքական ու ան-  
անձնական սուզը, անմիշիթարելի ու անդարմանե-  
լի սուզը Ազգին . . . : Բոլոր մարտիրոսացածները  
հեռաւոր ժամանակներուն, բոլոր նահասակուած զին-  
ւորեալները Լոյսի, Սզասութեան և Խաղաղութեան  
խէալներուն՝ իրենց դարսւոր աճիւններէն կենդանա-  
ցած, անդամ մըն ալ կը տառապէին, ու բոլոր երախ-  
ները գոցուած վէրքերուն՝ անդամ մըն ալ կը բացուէին  
ու Յեղին վիշտը առատօրէն կը հոսէր այդ նոր արկած-  
եալներու աչքերէն :

Պատարագէն ետքը ժողովուրդը զիսիկոր ու կրած  
յուզմունքէն խոնջած՝ ցրուեցաւ, բակին մէջ դանդա-  
ղելով ու խոմքեր կազմելով. շատերը լուռ կը մնային,  
կզակնին լաշակով կապած դրսեցիներ ու ճերմակ քօղի  
տակ ծածկուած կիլիկեցիներ, ցնցուիներու մէջ հազիւ  
սքօղած իրենց վտիս անդամներուն մերկութիւնը, մը-  
տաղբաղ կը հետեւէին իրենց արիւնոտ յիշատակներուն :

Մենք ալ կը դառնայինք Սուաջնորդարան. դրանը  
սեմին վրայ խելացնոր գէմք մը մեզ կեցուց. աչքերը  
կոյր էին, զլուխը ծածկուած էր ցանցառ և գորշ մա-  
զերով. խոստացուած միսիթարութիւնը չէր դդրդած իր  
վիշտը. անիկա անխախտ իր մայրական ցաւին մէջ յա-  
մաօրէն կ'ըսէր.— «Լեռներու մէջ ծնէր էի զինքը ու  
իրեն պէս կտրիմ չկար. երբ պղտիկ էր տատիս տնկած  
ծառերէն օրրան կը կախէի ու ծայնս ձգած օրօր կ'եր-

գէի . . . : Եօթը գիւղի մէջ կ'ըսէին. «Ծուբէնին մօրը պէս  
օրօր ըսող չկայ» . . . այսօր ալէմ աշխարհ կ'ըսէ. «Ծու-  
բէնին մօրը պէս զաւկին սուզը լացող չկկայ» . . . :

Մինչեւ ուշ ատեն, վշտահար մօրը ողբը յամառօրէն  
հնչեց եկեղեցին բակին մէջ ու մինչեւ իրիկուն անոր  
ողբագին եղանակը ընկերացաւ ու օրօրեց հոն ապաստա-  
նող ժողովուրդին հոգեհանդիստի պատարագէն կրած  
տպաւորութիւնները :

---

Մայրապետը, նիհար, ազնուական դէմքով կին մը, մոխրագոյն մազերով, երկարօրէն պատմեց մեղի այրիացած մայրերոն յուսահասութիւնը, ոմանց սրտմտութիւնը և գրեթէ ամէնքին վարանումը իրենց զաւակները յանձնելու մէջ :

«Առաջին անգամ երբ լսեցի Ատանայի դէպքերը, «պարտական զգացի ինքզինքս տեղին վրայ գտնուելու, «անմիջապէս ճամբայ ելայ հայ օրիորդի մը հետ որ 95ի «դէպքերուն որբացածներէն էր և որ հիմա իմ լսաւ «զոյն օգնականներէս մէկն է . . . : Մեր mission ը տա «ժանելի ու գժնդակ էր . երեւակայեցէ՛ք անգամ մը . «Ատանա այդ միջոցին դժոխք մըն է . դեռ տաք մոռ «խիրնիրուն վրայ ողեւար մայրեր, վիրաւորուած և «խեղանդամ մայրեր, իրենց զաւակները կը յանձնէին «միզի, սիրաերնին հանդիստ մեռնելու համար : Յաձախ «անմիջապէս կը զզջային . . . մեր ետևէն կը գոչին ու «իր թէ իրենց զաւակը յափշտակած ըլլայինք իրենց «զիրկէն, սրտմտած ու ցաւագին աչքերնին մեղի յաւ «ռած կը պաղատէին որ մանկիկը վերադարձնէնք : Ան «հրամեշտ էր անխոնջ համբերութեամբ համակերպի հրենց փոփոխուող տրամադրութիւններուն :

«Մեր քովը կը մնային այն տղաքը որոնք ծնողք «նին կորոնցուցած, վիրաւոր և կիսամերկ կը թափաւ «ուին աւերակներուն մէջ, երբեմն նոյն իսկ այս վախրս «տական փոքրիկները, այս ահարեկած և ուղեկորոյս «որբերը կը գտնէին իրենց մայրերը. երեսնին արխանով «ու փոշիով ծածկուած կիներ, աչքերնին կուրացած «արցունքէն, յաձախ վիրաւորուած, տաժանելիօրէն «կուգային և զաւակնին ետ կ'առնէին. երբեմն կը հայու «յէին, երբեմն կ'սպառնային մեղի . մատակ առիւծի «ուժնութիւններ կար իրենց շարժումներուն և խօսքեւ

Դ.

## Ո Ր Բ Ե Ր Ը

### ՀԱՅ ՄԱՅՐԵՐՈՒՆ

Հայ մայրեր, ձեզի կը նուեկրեմ այս գրութիւնս, ինչպէս ահաւոր և անպատմելի աղէտը՝ ձեր ինաւմակալութեան, ձեր սիրոյն կը նուելիք հազարաւոր որբացածներ, իրենց անտւնը լսած ատեն մի խորհիք այնպէս ինչպէս սովոր են խորհիլ չեւաւոր և տարամամ գժւախտութեան մը վրայ . այլ իւրաքանչիւր որբի մէջ ձեր զաւակը տեսէք ու ամեն մէկ համար համար տուանձինն տառապեցէք, ու ձեր սիրտերը լայնօրէն, անսահշմահօրէն բացէք այս անականկալ, այս վշտագին մայրութեան :

Դեռ Մերախն չհասած ճանբորդութեան միջոցին իւմացանք թէ Ատանայի որբեր կան պատսպարուած իղմիրի մէջ Գերմանական որբանոցը : Երբ իզմիր հասանք, յաւագին, ջղագրգիռ անհամբերութիւն մը զիս մղեց տեսնելու այդ քսան և վեց որբերը. ասիկա մեր առաջին հանդիպումը եղաւ արկածեալներու հետ :

«րուն մէջ . . . նոյն այդ կիները երկու օր ետքը վա-  
ստուժցած անօթութենէ և վատթարացած ֆիզիքական  
ցաւերէ կը բերէին իրենց զաւակները ու կրկին կը  
«յանձնէին մեղի ու այլ եւս, առանց խօսելու, ետ կը  
«գառնային»:

Այդ մայրերէն շատերը մեռած էին վերջէն:

Երբ մայրապեաը մեզ կ'առաջնորդէր դէպի այն  
սրահը ուր Ատանացի որբերը պիտի գանայինք, նրբանց-  
քին մէջ հանդիպեցանք երիտասարդ սիրուն աղջկան մը  
որ երկու տարեկան տղեկ մը ունէր գիրկը: Երկուքն  
ալ որդ էին, և առաջին դէպքերու հայ որբուհին՝ մայ-  
րութիւն կ'ընէր երկրորդին:

Գլուխը մէկ կողմ ծոսած, աչքերը մթին ու անսահ-  
մանելի խոռվքով մը լեցուն այդ մանկիկը, դաժան ու  
կասկածու, ակնարկը սեւեռած էր գետին:

Երբե՛ք, այն օրէն ի վեր որ զինքը առեր էին դիմակ-  
նացած հօր գիրկէն, երբե՛ք գլուխը չէր բարձրացուցած  
և ոչ մէկ օր իր մանկական աչքերը չէին ժպտած: ի՞նչ  
անօրինակ և իր երախայի հասկացողութեան հետ ան-  
հաշտ պատկեր գրօշմուած էր իր մատղաշ ուղեղին մէջ.  
ի՞նչ տեսած և ի՞նչ յիշատակ պահած էր տեսածէն: ի՞նչ  
ցաւով էր որ կը տառապէր այդ հէք տղեկը: ան ի՞նչ  
սրտմտութիւն էր աշխարհի ու մարդոց դէմ ու ի՞նչ խո-  
րունկ, անյատակ յուսահատութիւն կար իր թոթովե-  
լու անվարժ շրթունքներուն վրայ:

Դիրուկ էր ու զեղեցիկ. ճական վրայ խարտեաշ  
խոպոպկներ կ'իշնային. կարծես դեռ խոնաւ մօրը  
համբոյրներէն: Ո՞ր գիրկէն խլած էին այդ տխուր ու  
դժբախտ մանկիկը: ո՞ր մայրական գուրգուրապի ուշադ-  
րութիւնէն, երազներէն, յոյսերէն ու հպարտութենէն  
զրկած էր զինքը թշնամին որ իր ատելութեան անսղոք

կնիքը գտած էր վշտացած շրթունքներուն վրայ: որով-  
հետեւ դաշոյնի հարուածի երկայն սպի մը կ'երկարէր  
այտին վրայէն մինչեւ շրթունքը:

Երգու ելա՞ծ էր արգեօք: կը յիշէ՞ր այն խանդաղաւ-  
տանքը, այն մեծ ուրախութիւնը որով իր հայրն ու  
մայրը ողջունած էին իր առաջին վանկերը: իր ծնողքին  
սուգը պահելու համա՞ր էր որ կը մերժէր օտարներու  
քով արտասանել զանոնք:

Անոնք որ տեսան զինքը՝ անկարող պիտի ըլլան  
մունալ այլեւս այդ անմիխիթարելի վիշտով համրացած  
տղեկին պատկերը: ամբողջ ցեղին մանկութիւնը տիրած-  
էր անոր աչքերուն մէջ . . .

Մնացեալ որբերը, հինգէն տասը տարեկան, հաւ-  
աքուած էին դասարանի մը մէջ: ամենքն ալ անջնջելի  
կերպով կը կրէին արհաւերքի ու վիշտի հետքերը՝ իրենց  
արեւէն այրած դէմքերուն և արցունքի յաճախումէն  
կարմրած կոպերուն վրայ: Ամբողջ ցաւի, կարօտի աշ-  
խարհներ կ'ընդհնջարուէին երբեմն իրենց սեւ և ցաւա-  
գին աչքերուն ու յիշարական ժայթքումներ՝ իրենց նայ-  
ուածքներուն մէջ: հրդեհուած զաղաքին բոցերն էին որ-  
կարծես կը պարէին իրենց յիշողութեանը առաջ ու տղաք  
այդ բոպէներուն կը զգուշանային իրարու նայիլ:

«Սկսած են մունալ ու սովորական կեանքի մէջ  
մտնալ», կը հաւասարէր մեղի մայրապեաը: Բայց չէ՛,  
անոնք չէին մուցած ու մանաւանդ իմանալով որ դէպի  
Ատանայ պիտի երթանք, բռնուած անզսպելի վիշտի  
տաքնապէ մը՝ սկսան լալ հեկեկալով, ու իրենց փոք-  
րիկ մարմինները, զրկուած մայրական գգուանքներէ,  
կը գալարուէին յուսահատօքն նստարաններու վրայ:

Իրենց ցաւը չ'արծարծելո՞ւ համար որոշեցինք հեռաւնալ . բայց իրենց խելայեղ նայուածքը արցունքի ամպի մը ետեւէն կը հետեւէր մեղի , կը կառչէր մեղի ու չենք գիտեր այլ եւս թէ պարտական էինք իրենց մօտ մնա՞լ թէ մեկնիլ :

Հեռանալէ առուջ՝ փափաքեցանք տեսնալ երկու փոքրիկներ որոնք տենդէ բռնուած էին ու մայրապեաը մեղ առաջնորդեց անոնց քով : Ճերմակ և մաքուր սաւաններու մէջ երկու թխորակ զլուխներ կը հանգչէին . մեռելային տժգունութիւն մը երեւան կը հանէր իրենց յօնքերուն և թարթիչներուն սեւութիւնը . շրթունքները կապուտցած , պղկուած էին ջղաձգօրէն : Սարսափով խորհեցայ այն մղձաւանջներուն վրայ՝ որով այդ տենդէ բռնուած պղտիկ ուղեղները տանջուած ըլլալու էին . երկուքին ալ մայրերը այրած էին ժէզուիթներու գլուցին մէջ ու տղաքը հրաշքով աղասուած . մէկուն այտը խոռոչացած էր գնտակի հարուածէ մը :

Ու այդ երկու մարտիրոսացած պղտիկներուն մօտ աթոսի մը վրայ կը տեսնեմ պուպիկ մը . ի՞նչ անյագուրդ մնացած ու մեղի անծանօթ խանդաղատանքի ու սիրոյ ծարաւ է որ այդ որբացած աղջիկները կը փոխադրէին անշունչ խաղալիկին վրայ :

Ուղեցի որ աչքերնին բանային ու տեսնային մեղ , տեսնային մեր կարելցութեան մերձաւորութիւնը . ուղեցի որ իրենց մայրենի լիզուով բառեր լսէին , ու իրենց խօսէինք այնպէս ինչպէս իրենց ծնողքը պիտի խօսէին :

Բայց տենդի սաստկութենէն ծանրացած , անոնց աչքերը փակ մնացին մինչեւ մեր մեկնած պահուն :

— —

Երբ Մերսին հասանք՝ արդէն պատրաստուած էի

ամենամեծ դժբախտութեան պատկեր մը տեսնելու . իմ երեւակայութիւնս՝ տանջուած իզմիրի մէջ տեսած որբերու յիշատակէն՝ սարսափելի համեմատութեամբ իրականութեան մը կ'ըսպասէր : Բայց ինչ որ տեսայ՝ վեր էր ամէն երեւակայութենէ . ինծի դժուար է ամբողջական գաղափար մը տալ . բառերը իրենց առօրեայ և ընթացիկ խմաստով անկարող են արտայայտելու ահաւոր անպատմելի երեւոյթը , որ իմ աչքերս տեսան :

Այն օրերուն՝ երբ հրդեհէ աղասուողները հրացաններու գնտակներուն զոհ կ'երթային , այն օրերուն՝ ուր սարսափահար և խուճապի բռնուած մարդիկը ոտնակուիկով տկարներն ու անկարողները , ինքզինքնին աղատել կը ճգնէին , աղոց մեծ մասը բաժնուած իրենց ծընողներէն՝ ցրուած էին ասդին անդին : Պատրիարքական առաջին պղտուիրակութիւնը մաս առ մաս հաւաքելով զիրենք զրկեր էր Մերսին՝ պատսպարելու ազգային վարժարանին և եկեղեցին մէջ , որպէսպի , հեռու աղետավայրէն , այդ հէք մանկութիւնը աստիճան մը մոռնայ անոելի օրերուն յիշատակը ու որբերուն ոտքերը չկոխեն այն հողին վրայ ուր իրենց ծնողին արիւնը թափուած էր :

Շատեր պատմեցին իրենց համնիլը , զրեթէ մերկ կամ ցնցուաիներով ծածկուած , որոնց վրայ յաճախ իրենց մօրը արիւնին հետքը կար . զլուխնին բաց , աչքերնին մոլորած , խումբով կը մանէին Մերսին ու իրենց բոպիկ ոտքերուն հանած փոշին մէջ՝ իրենց մարմիններէն արտաշնչուած քրտինքի և աղտեղութեան հոտը կը ծածան էր երկար ատեն :

Երբ զիրենք հաւաքեր էին եկեղեցին , անոնք դեռ ահարեկած՝ չէին խօսեր , չէին լար : Սարսափը այնքան մեծ էր այդ տղեկներուն մէջ որ , ու է մարդ տեսնել-

նուն . կը դողային ջերմէ քռնուածի պէս : Մարդիկ՝ այդ-  
մատղաշ և անմեղ տղոց երեւակայութեանը կը ներկա-  
յանային մէկ ձեւով մը . անոնք ամէն մէկ չափահատ-  
այրի մէջ ոճրագործ մը կը տեսնէին , սարսափելի նմա-  
նութիւններէ կը մոլորուէին , ահաւոր պատկերներ կը  
տեսնային և կ'ուզէին փախչիլ , խելակորոյս , սահմակած ,  
յիմարացած . . . իրենց մանկական հասկացողութիւնը  
խանգարուած էր , որովհետեւ օրերով և օրերով տեսեր  
էին ոճրագործները դանակը կամ հրացանը ձեռքերնին ,  
աչքերնին վառած չարագործութեան մոլուցքէն ու բե-  
րաննին գալարուած հայոցութիւններով ու սպառնալիք-  
ներով : Արիւնը անձրեւի պէս ժայթքած էր իրենց շուր-  
ջը և իրենց բիբերը ժամերով ընդլայնուած հրդեհին ար-  
հաւիքովը :

Տղաքը կը հանգարտէին երբ առանձին կը մնային-  
ու երբեմն կը խօսակցէին , բայց իրենց խօսակցութիւնը-  
ընդհատուած էր երկար լուութիւններով , երբեմն , ամեն-  
քը մէկ տարուած նոյն ցաւէն , կուլային հեկեկալով և  
կը մերժէին մխիթարուիլ կորսուած , գրեթէ վերացած  
իրենց վշտին սասակութեան մէջ , ու իրենց մանկական  
ուժերէն վեր ըլլալով իրենց տառապանքը , ոմանք աչ-  
քերնին դեռ արցունքոտ և կուրծքերնին հեծկլանքէն-  
ուուած զուխնին կը դնէին զրասեղանին վրայ ու կը  
քնանային երկար ատեն :

Ուրիշներ՝ գուրգուրանքի , ընտանեկան սիրոյ յան-  
կարծական պէտքէ մը մղուած կ'եղբայրանային իրենց-  
թշուառութեան ընկերներուն հետ :

Երկու աղաք առանձնացած կը խօսակցէին :  
— Հայր ունի՞ս :  
— Ո՞չ :  
— Մա՞յր :

— Ոչ :  
— Ես ալ հայր մայր չունիմ :  
— Սպաննեցի՞ն :  
— Այո՞ւ :  
— Իմս ալ սպաննեցին :  
Երկար , ցաւագին լուութիւն կը տիրէ ու քիչ յետոյ :  
— Կուզէ՞ս որ եղբայր ըլլանք իրարու :  
— Ու զիրար կ'որդեզրին :  
Այդ է խօսակցութեան ընդհանուր եղանակը 5էն 10  
տարեկան հարիւրաւոր տղոց : Երբեմն ալ կորսուած քոյ-  
քեր ու եղբայրներ զիրար կը գանէին և իրարու աչքե-  
քու մէջ կը ճանչնային իրենց անցուցած սարսափելի  
ժամերը ու չին համարձակեր իրարու մօտենալ , կար-  
ծես բաժնուած , խողխողուած մօր մը կամ հօր մը դիա-  
կին սարսափելի յիշատակովը : Որովհետեւ ամէնքն ալ ,  
գրեթէ առանց բացառութեան , կեանքի բնապղական  
հրայրքէն մղուած կ'ուզեն մոռնալ , յուսահատօրէն , խե-  
լայեղօրէն կ'ուզեն մոռնալ ու թշնամիի պէս կը նային  
անոնց վրայ , որ իրենց արիւնոտ սրտին կիրքերը կը  
քանայ , կամ նոյն իսկ իր ներկայութեամբը այդ ժամուն  
յիշատակը կ'արծարծէ :

Երբ առաջին անգամ տեսայ այդ հարիւրաւոր տղժ-  
ոյն , մոայլադէմ որբերը , հակառակ ըրած գերմարդկա-  
չին ջանքերուս չկրցայ ըմբռնել իրենց դժբախդութեան  
ամբողջութիւնը , ու մինչեւ այսօր այդ բանը անկարելի  
եղած է ինծի համար . մանրամասնութիւններ կամ մաս-  
նակի պատկերներ կ'երեւան մտքիս , բայց երբեք չեմ  
կարող հաշուել այն անսահմանելի , այն արիւնոտ պատ-  
մութեան գումարը որ իւրաքանչիւր տղու զլուխ կը  
ներկայացնէ : Երկար ատեն ևս չի կընար զբաղի  
իրենցմէ իւրաքանչիւրով : Շփոթ , տարսամ անսահմա-

Նելի եղերերգութիւն մըն էր որ այդ դեռ զարմացած, դեռ ապշած, դեռ չնաև կցած մանկական նայուածքներու ամբողջութիւնը կ'արտայայտէր : Այն նախճիրը, այն թափւած արիւնի հոսանքը, կրակին ու դաշոյնին մէջ ըըռնուած խելայեղ մարդկութեան մը յուահատութիւնը՝ իմ հասկացողութեանո սահմանէն դուրս կը մնար և այսպէս եղած է, կը կարծեմ, ամէն մարդու համար :

Ու այս տղաքը զիտեն թէ սարսափ կ'աղդէնին ինծի . իրենց հոգերանութիւնը զիս կը վրդովէր ու չէի կարող իրենց աչքերուն մէջ նայիլ . սուր և անդիմազրելից ցաւով կը նշմարէի որ անջնջելի մղձաւանջներ կան հոնե թէ մանկական ժպիտը, մանկական պայծառ ու մաշքուր լոյսը մարած էր անոնց աչքերուն մէջ . իրենց թուխ, մթին, մուայլ գէմքերուն վրայ ամբողջ արհաւիրքը անպատմելի ժամերուն երբեմն կարելի էր կարդալ ինչպէս բաց գիրքի մը վրայ, բայց երբեմն ամէնքան կը սեռնար և անթափանցելի կը դառնային . ասիկապէս աւելի խռովիչ էր :

Շատ անգամ լուռ կը մնային ու համր՝ մեր հարցումներուն դիմաց . բայց երբ խօսէին, իրենց իւրաքանչյուր բառը հոգեվարքի վայրինան մը, անմարելի տուայտանքներու, վիշտի և մանաւանդ կարօափ աշխարհ մը ընդնշմարէլ կուտար : Երբերէն ումանք մայրունէին ու ամէն օր սրտաճմիկ տաղնասիներու ակսնաւտես կ'ըլլայինք :

Երբեմն, հակառակ բոլոր նիւթական գժուարութիւններուն, մայրերը իրենց կարգին կարօտէ բռնուած կուգային Մերսին, աճապարանքով և անձկութիւնով կը փնտուէին իրենց զաւակը որբերուն խումբին մէջ, ու ցաւագին ջղագրգութեամբ մը մերձնակով անոր՝ քարիպէս անշարժ կը մնային ու չէին համարձակեր զայն:

համբուրելու . . . այդ իրարմէ բամնուած մօր և զաւկին մէջ պէտք չէր որ գորովանքի նոր կապեր հաստատուէին . այս դառն մակատագիրը կը հասկնային բնազդով ու կը վերադառնային ալ աւելի հրահրուած վիշտով ու կարօտով :

Գիշեր մը ուզելով իրենց այցելել պառկելնուն ետքը՝ առաջնորդուեցայ որբերուն ննջարանը . անմոռանալի ու զարհուրելի պատկեր մը ներկայացաւ աչքիս . . . Ըսդարձակ սրահին մէջ, կարգաւ գետինը փոռուած անկողիններու վրայ, կիսամերկ մանկական անդամներու շփոթութիւն մըն էր . . . տեղը նեղ ըլլալուն՝ աղաքը իրարու կից պառկած էին կարծես . չնչառութենէն և ուրիշ այլ և այլ արտաչնումներէ օդը անչնչելի և խեղդիչ գարձած էր : Կէս մութին մէջ չեմ զիտեր ինչ մը կը ծածանէր խռովիչ ու մղձաւանջային : Տղոց մարմինները կորսուած անսաւան անկողիններու սեռութեան հետ, մի միայն անդամներու գիծերը կ'երեւային ասդին անդին : բազուկներ ու թեւեր . . . և այդ սրահները սրբապղծուած ու խառնչտկուած գերեզմաններու պէս ախուր թուեցան ինծի :

Երբեմն մէկը գէշ երագէ մը դրդուած՝ պլուխը կը բարձրացնէր և շուրջը կը նայէր սոսկալով, ու իր մէկ աղաղակէն՝ բոլոր այդ անձեւ, զրեթէ զանգուածային կոյտերը կը խլատէին ու երբեմն ասդին անդին անհանգիստ գլուխներ ալ կը ցցուէին : Առային օրերուն պատահերէ որ մէկ տղու մը զառնացանքներէն վրդովուած ու կէս քունի մէջ չնասկնալով թէ ո՞ւր են, ամբողջ սրահի մը աղաքը կանգներ են աղաղակելով, կարծելով թէ ջարդի ժամերու մէջ կը դանուին :

Հակառակ մտագրած ըլլալուս բոլոր պաղարիւնութիւնս պահելու, այդ գորովանքէ, մայրական խնամիքէ

ու սերէ զրկուած մանկական դէղը զիս դղրդեց խորապէս . . . ուզեցի մեկնիլ ու միը ներկայութիւնով չխանգարել տղոց քունը . . . ոմանք կը հառաչէին , ու ամենքն արթնցած անհանգիստ նայուածքներ կ'ուղղէին մեղի . . .

Մեկնելու կը պատրաստուէինք երբ զրեթէ ուաքերուս առաջքը աղջնակ մը տեսայ . երկու պայծառ և անթարթ բիբեր ինծի կը նայէին . . . խարսկաշ մաղեր ցրուած էին բարձին վրայ , վտիտ վիզը , վտիտ անդամները այնպիսի հոգեկան և փիդիգական թշուառութիւն մը կը ներկայացնէին որ չկրցայ ինքվինքս բռնել ու սկսայ լալ . ո՛րքան ալ հեծեծանքներս խեղդուած էին , տղաքը լսեցին ու արթնցան : Վայրիկան մը զարմանալի լուութիւն տիրեց , բոլոր շունչերը բռնուած էին . . . գըշտիներ բարձրացան , ու մէկը սկսաւ լալ . այս նշանին վրայ բոլորը մէկէն , հարիւրաւոր տղաքներ , սարսափելի ջղաճութիւնէ մը բռնուած , իրենց վտիտ ու անդօր անդամները գալարելով , իրենց թշուառ խշտեակներուն վրայ սկսան հեծեծագին աղաղակել ու արտասուել , իրենց կօրմնցուցած ծնողքները կմնչելով . . .

Երկար ատեն հարկ եղաւ մեղի որպէս զի կարենացինք զիրենք հանդարտեցնել : Երբ վերջապէս իրենց յոդնած պուխները հանգչեցուցին բարձին վրայ , զոյդ մը պայծառ աչքերը աղջնակին միշտ ինծի կը նայէին ու մեկնելէ առաջ ուղեկով գիտնալ թէ ինչո՞ւ չէր քնացեր՝ երբ իրեն մօտեցայ , երկու թեւերը երկնցուց վիզիս ու երկար ատեն զիս պահեց իր մօտ . . . Մեկնելէ առաջ կրկին նայեցայ ամենուն վրայ . սրահը լուռ և խաղաղած էր . ինծի հաւաստեցին նաեւ որ այլ եւս հանդարտ կը քնանան մինչեւ առաւօտ : Ինծի թուեցաւ սակայն որ այդ մանուկները առանց դադարի և անողոք յամառութեամբ մը կ'երազեն իրենց անցուցած սարսափի

օրերը և թէ մղձաւանջը շարունակաբար կը ծածանի իրենց թիսորակ գլուխներուն վերեւ :

Առաջին օրէն խօսած էին ինծի առեւանգուած ութամնայ աղջկան մը վրայ . ու թէեւ զինքը գեռ չէին նշանակած ինծի , կը զգայի թէ ան էր . . . անխուսափեւ լիօրէն ան ըլլալու էր . այդ վշտագին ու ցաւատանջ աշշերուն մէջ այնպիսի անդարմանելի բան մը կար , որ միշտ զիս վաստ ու երկչուտ կը դարձնէր և կը խուսափէի դիմագրաւելու այդ նորատեսակ տառապանքին յայտնութեամբ :

Ամէն օր երբ որբուկներուն և որբուհներուն շարքը կ'այցելէի , արդէն խակ ընտաննեցած իրենց խւրազանչիւրին արհաւրափ պատմութիւններուն , կ'անցնէի արագ այդ մէկ մանկական դէմքին առաջքէն , բնաղդաբար զգալով թէ արտակարգ պարագայ մը կայ կապուած այդ փոքրիկ աղջկան պատմութեամ մէջ :

Ինծի պատմած էին սակայն անոր պատմութիւնը՝ իր բոլոր դժնդակ մանրամասնութիւններով : Արդէօք կարելի էր . . . Ես չէի կրնար ըմբռնել այդ հրէշութիւնը :

Բայց օր մը վերջապէս իմ մօտս բերին այդ աղջիկը ու ես շփոթուած ու ամօթահար մնացի իր առջեւ : Երբ քոլորովին առանձին մնացինք , այն ատեն միայն բարձրացուցի աչքերս զէպ ինքը , ու ձեռքը բռնած՝ երկար ատեն նայեցայ իր վտիտ ու դողահար էութեան առանց խսելու և առանց ո և է հարցում ուղելու : Ինծի թուեցաւ որոշ կերպով թէ այդ բանին վրայ ո՛ւ և է ահնարկութիւն , ո՛ւ և է հետաքրքրութիւն մնղմակցութեան մը պէս հրէշային բան էր . . . Եւ արդէն ինչ հարկ կար մանրամասնութիւններ զիտնալու , յուղելու այդ անախդ մանկիկին յիշողութիւնը . իր պատկերը բաւա-

կան էր ու իր աչքերը, իր վիրաւորուած, մատղաշ անաւսունի աչքերը՝ կը պատմէին ամէն բան :

Շատ վախտ էր ու տիեղծ երեւոյթով . իր բարակ բաղուկները երկու դիւրաբեկ ձողերու պէս կ'իյնային մարմնոյն երկայնքին . տկար սրունքները կը վերջանացին բոսլիկ և խոշոր ոսկրուտ ոտքերով՝ որոնց վրայ յօդուածները պինդ հանգոյցներ կը կազմէին . մարմինը կորսուած էր լայն պլուզին ծալքերուն մէջ՝ որուն օձիքին վեր կը ցայտէր երկայն և նուրբ վիզը չնորհայի ճկունութիւնով մը հակած մէկ կողմին՝ կարծես լնկնուած գլխուն ծանրութենէն . յարդի դոյն ողորդի մազեր անհաւասար կերպով կարտուած կ'իյնային ճակտին վըրայ, կը ծածկէն գունքերը և կ'ընկերանային ծոծրակի գծին . . . Այդ արեւի տակ ծնած ու արեւի տակ մեծցած դունաս մազերու պսակին տակ՝ իր աչքերը, իր մուայլ ու վշարդին աչքերը իրենց անակնկալ արտայայտութեամբ կը սգաւորէին այդ ճղճիմ, այդ վասուժ ու խղճախ էութիւնը . . .

Իր անարգուած և նախատինքի ենթարկուած մանկութիւնը արթնցած էր վաղահատօրէն մարդկային գերագոյն դժբախտութեան : Ի՞նչ մտածում և ի՞նչ խորհուրդ կը վէտվէտէր իր ճակտին ներքեւ . . . Այն օրին ի վեր որ մտած էր անիկայ որբանոցին մէջ, այն օրին ի վեր չէր ժապտած ու չէր խօսած ոչ մէկ անդամ . մւռա տղաքը կը խմբուէին, իրենց դժբախտութիւնն ու թշուառութիւնը կը միացնէին, իրարու կը հաղորդէին իրենց ցաւերն ու կարօտները, և շատ անդամ կը միմիթորուէին՝ աւելի մեծ վշտի մը արտայայտութեան մէջ : Բայց անիկայ չէր մօտենար ոչ մէկուն և իր ցաւին մէջ, առանձին ու դաժան մնացած էր միշտ :

Հիմա կը նայէի իրեն՝ խանդադատանքով և վրդու-

ւած ուշադրութեամբ մը . իր դէմքին ամէն մէկ մանրամասնութիւնները կը տպաւորուէին իմ հոգիիս մէջ։ Իր ձեռքը սառի պէս պաղ էր ու երբեմն կը դողդոջեր ձեռքիս մէջ, երբեմն կը դիմարբէր իմ փայփայանքիս ու երբեմն կը լքուէր մանկական վստահութեամբ։ Հետզհետէ կ'անդրադառնայի թէ այդ անսովոր բանը որ ինծի թէ՝ երկիւղ թէ՝ յուզում պատճառած էր, այն աններդպանակութիւնն էր որ կար իր ութը տարու մանկան ֆիզիքական կազմուածքին ու դէմքի արտայայտութեան մէջ։ Սյդ կանխահաս հոգեկան տագնապը, այդ չհասկցուած չըմբռնուած դժբախտութեան մը անսահմանելի տուայտանքը, այդ ատելութիւնը ու մշտատեւ ոիսը՝ իր մատղաշ, վախտ և տժգոյն դէմքին վրայ այնպիսի պատկեր էր՝ որուն արտայայտութենէն ամէն բան կը խախաէր հոգիիս մէջ, ու անկայուն և գողգոջուն յուզմունքով մը ուժաբեկ կը զգայի ինքզինքս :

Ինքը ապահովուած իմ լրութենէս, աչքերը սեւեռեց վրաս, ու իր ողբազին հոգիէն բան մը հաղորդակցութեան մէջ մտաւ ինծի հետ : Մէկէն, իր մթին ու տանջրւած նայուածքը քօղարկուեցաւ հանդարտ տիպութիւնով ու բիբերը շատոնց ի վեր վառած ու մոխիրով ծածկուած ածուկի կապտորակ տմոյնութիւնը ստացան : Իր սուր ուսերը բարձրացուց դէպի վեր և հակառակ աօթազին միջօրէին՝ ոկուա դողալ ամբողջ մարմնով . իր փոքրիկ կղակը կը կափկափէր չարագուշակ աղմուկով մը, ու իր նայուածքը իմ յուզուած մտածումիս կը հետեւէր և կարծես ցոլք մը իր բիբերուն մէջ, տիրութեան ջողին ներքեւէն կը պլազար ու կ'ելեւէջէր համաձայն իմ վրդովմունքիս վէտվէտումներուն :

Օ՛հ ճղճիմ, ցաւատանջ . . . լքուած էակը . ո՞ւր այդ

Փոքրիկ մարմնոյն մէջ բունած էր ահարկու վիշտը։ Խնչպէս իր մկանունքները նեարդ առ նեարդ գեռ կը թրթուային կրած նախատինքին ըմբոստութենին . . . :

Յիմարական ջերմութիւն մը խուժեց ուղեղիս մէջ ։  
— Մայրի'կ . . . մայրի'կ . . .

Ի՞նքն էր որ արտասանեց այդ գերագոյն կոչը, նըման միւս որբերուն, որ յաճախ ցաւի կամ կարօսի մէջ իրենց մայրը կը վնասուէին, թէ ես էի որ գոչեցի այդ քառերը, չեմ դիտեր: Իմ բազուկներուս մէջ առի զինքը ծունկիս վրայ օրորեցի իր թեթեւ մարմինը ու ջանացի որ գոնէ պահ մը անիկա իմ խելայեղ վշտիս մէջ իրը մոռնայ, ինքովինքը մոռնա՛յ . . .

Դուրսը որբերու ժխորը կը լսուէր. աչքերուս կը հանդիպէին թթենիի մը գագաթին ճիւղերը ճերմկոտած տերեւներով՝ շողլողուն արեւին մէջ. բգէզներ ոսկի կածկլտումներով՝ կ'անցնէին միջոցին մէջէն ու կենսաւէտ հեւք մը կը ծածանէր կիլիկեան ջինջ և կապոյտ երինքին տակ և իմ տենդէ վարակուած երակներուս մէջ այնպիսի զլխու պատոյտ պատճառող արագութիւն մը կը զգայի, որ գուրգուրանքով՝ դողդոջուն՝ յիմարաքար կը սեղմէի խեղճ փոքրիկին մարմինը կուրծքիս վրայ:

Սնկանոն և չտապ սրտի գարկեր կը պատասխանէին իմ փայփայանքիս . . . ուրիշ ոչինչ . . . : Սնկիս աչքերը փակեր էր ու այդ սառած ու տժգոյն մարմինը ծունկերուս վրայ դիակի մը անշարժութիւնը ունէր. յարդի դոյն ողորկ մազերը, քրտինքէ խոնաւ, փակած էին ճակատին վրայ. ու երբ շրթունքս մօտիկցուցի՝ զգացի որ անոնք յուղուած էին դեռ այն գաղանին շունչով՝ որ մօտիկցեր էր այդ սողեկին:

Ստանայի մէջ՝ այդ միջոցին որբերը տեղ մը հա-

ւաքուած չըլալով և չունենալով որոշ արձանագրութիւն մը անմիջապէս ձեռնարկեցինք զիանալ իրենց գտնուած տեղերը և անունները նշանակել: Առաջնորդարանի մէջ նստած կը խօսակցէինք այդ մասին:

— Որբեր ամէն տեղ կան, ըստ ծերունի քահանայ մը՝ ձեռքի լայն շարժում մը ընկելով և ցուցնելով հրդեհուած քաղաքին չորս կողմը . . . իր ճերմակ մօրուքը պահ մը դողդոջնեց ու իր յուղուած և արտասուածից աչքերը, իր ծեր մարդու մարած ու տխուր աչքերը, բարձրացնելով դէպի մեղ մրմնջեց.

— Գացէ՛ք հիւանդանոցները, գացէք դէպի վրանները, նայեցէ՛ք նոյն իսկ եկեղեցիի բակին մէջ . . . ամեն կողմ որբեր կը գտնէ՛ք . . . :

Դուրսը խոնուած ժողովուրդը իմանալով մեր պաշտօնը և մեր նպատակը, արդէն դիզուած էր զրանը առաջք, ճերմակ քօղերու ներքեւէն կնոջ և մօր աչքերը, աղերսով և ողբազին տիրութիւնով մը կը յառէին ինչեծի. շատեր աղոց ձեռքէն բռնած էին բայց մեծ մասը կը կրէին զանոնք բազուկներու վրայ՝ սքօղած իրենց լաջակին ներքեւ, և այնպէս անշարժ ու վախտ՝ ու կարծես պատանքներու մէջ ծածկուած դիակներ ըլլային: Մէկիկ, մէկիկ կիները մօտիկցան մեզի:

— Ցաւերս ասեմ . . . առիւծի պէս առողջ ու կայտառ էր տղա՛ս. հիմակ աս հալին հասաւ . . . երեսներէն վարդ կը կաթէր, հիմակ մոխիրի գոյնո առաւ . . . աչքերս կուրնա՛ն . . . աչքերուս մէջ լոյս ու արեւ չմնաց . . . ամէն օր թեւերուս վրայ իր մարմնը աւելի թեթեւցաւ, մեծնալու տեղ պղտիկցաւ, մորթ ու ու ոսկորը մնաց . . .

Հեծկլտանքներ ձայնը խղղեցին:

Մանեցանք իրեն և ուղեցինք լաչակը մէկ կողմ առնել տեսնելու համար տղեկը: կինը պահ մը վարանեւ-

շաւ. իր մայրական հսկարտութիւնը խպնեցաւ այդ վիժածը ներկայացնելու. իր ու աչքերուն մէջ ոխի և դժբախտութեան կայծեր կը փայլատակէին: Բայց հակառակ իր ընկրկումին՝ կը տեսնէինք հէգ և տիսեղծ տղեւկը, ինքն իր վրայ կզկտած, ափ մը անգոյն, գրեթէ անկենդան նիւթի վերածուած, որ սաստիկ լոյսէն և մեր ներկայութենէն խրտչած սկսաւ ճչալ մօըը կուրծքը ճանկրտելով... չորցած չրթունքները տաժանքով կը պրկուէին, կը գալարուէին, և ճերմկած ու վտիտ լեզուն կը թրթուար մեղմօրէն... իր պառաւի խորշումած դէմքին վրայ այնպիսի թշուառութիւն կար որ անկարելի էր հաւատալ իր մանկութեանը:

— Քա՞նի տարեկան է հարցուցինք մօը:

— Երեք տարեկան մրմնջեց, ու պահ մը մտածկոտմնալէ ետքը, կարկառեց զայն մեզի:

— Առէք ու զանեցէք... օտարականներ ուզեցին շտուի. . . մարդս զարկին, տագրերս սպաննեցին, տունս ու այդիս այրեցին, խարապաթ դարձուցին... չոր գլուխս ու զաւակս մնաց աշխարհիս վրայ, անոր համար չտուի. հուրէն ու սուրէն ազատեցանք... ամա ցաւը մեր ետեւէն եկաւ շուքի պէս: Անտէր անտիրական՝ գիշերները գլուխս հողին, ցորեկները, անօթի արիւնս ցամքեցուցի... իմ անիծուած արեւս չմարեցաւ որ ասօն ալ տեսնամ... առէք ու դուք պահեցէք, ասկէ ետքը... իմ ճարու չէ մնացեր:

Տղեկը կը շարունակէր ճչալ ու երկու սեւ ու վախտ ձեռքեր, երկայն և ջղաճուած մատներով սարդի պէս կը գալարուէին կնոջ կուրծքին վրայ ու ոխերիմ յամառութեամբ մը կը ճանկրտէին զայն. կը զդայիր որ երախային վտանգուած կենսականութիւնը թշնամացած էր մօը անկարողութեան դէմ...

— Այսպէս շատեր կան՝ կ'ըսէր ծերունի քահանան նրբ փղձկուած ու անհանդիստ մեր մտածումները կը հաղորդէինք իրարու... .

Երկար տողանցումը որբացած աղոց իրենց անհաւատալի, սահմակեցնող պատմութիւնները թմրեցուցած էին գրեթէ մեր ջղայնութիւնը. ամէն կարգի թշուառ մանկիկներ կային հոն. ոմանք կայտառ և առողջ մնացած էին՝ կարծես անդիտակ իրենց պատահած դժբախտութեանը, դիմանալով տաքին, անօթութեան, մերկութեան... անպարտելի կենսականութիւն մը կը ժայթքէր ցնցուիներու մէջէն երեւան եկած իրենց թուխ և պինդ մնդամներէն, սեւ աչքեր կը փայլասակէին յամառ լոյսով և կարծես մեզի կը խոստանային շարունակել ցեղին կեանքը, հակառակ ամէն բանի: Ու այդ սրտապնդող իրեւոյթը՝ հաւատք ու քաջութիւն կը ներշնչէր մեզի... .

Ու յանկարծ պատկերը կը փոխուէր... շարքով կը քերէին երկարատեւ հոգեւարքի մը մէջ տուայտող տղաք, համաձարակէ հազիւ ազատած, երկար և տաժանելի ապաքինման մը մէջ սպառած էութիւններ, կենդանի վիժաններ, աղաք որ յանկարծ դադրեր էին ապշելէ, միծնալէ, զարգանալէ, բայց մահը մոռցեր էր գիշերնք իրենց մօրը գիրկին մէջ: Ու այդ պատկերը սարսափելի էր:

”յապէս ծանօթացանք հօթամեայ աղջկան մը որ կմախքի պէս վտիտ պառկած էր մօրը ծունկերուն վըրայ. միայն պլուխը իր ծաւալը պահած էր և համեմատութեամբ նսեմացած մարմնին՝ արտակարգ կերպով խոչոր կը թուէր. երկու խելացի ու սեւ աչքեր, երկու ցաւով և վիշտով լեցուն աչքեր կը բացուէին խոռոչացած կապիճներուն մէջ... .

Մայրը կը հեծեծէր :

— Ինչ որ ալ ընենք՝ պարագ է՛... պիտի մեռնի, պիտի մեռնի՛...

Վտիտ մարմինը անշարժ մը մնար, և այտերուն ցցուած ոսկրներուն վրայ մլանունքները չէին շարժեր յուղմունքէ՛... Միայն աչքերը կը հասկնային այդ չարագուշակ բառերուն իմաստը ու թախծութենէ խոնաւ, անսահմանելիորէն գժբախղ, այդ աչքերը մեզի կը նաշէին պաղատելով :

Ուղեցինք լուեցնել մայրը, յոյս ներչնչել իրեն որպէս զի մանկիկն ալ յոյսով լեցուէր : Բայց մնր բոլոր խրախուսող բառերուն մայրը՝ կը պատասխանէր յամառութեամբ :

— Պիտի մեռնի՛... պիտի մեռնի՛...

Ու աչքերը պահ մը մեր բռնազբօսիկ ժպիտներով դիմակաւորուած դէմքերուն վրայ վարանելէ ետքը՝ յուսահատօրէն կը հաւատային մօրը խօսքերուն :

Այն հիւանդանոցը որ կը գտնուէր Անդղիոյ հիւապատոսի կնոջը հսկողութեան ներքեւ՝ կը պատսպարէր նաև քանի մը որբեր որոնք վիրաւորուած էին դէպքի օրերուն . և մինչեւ հիմայ խնամքի ննթարիկուած : Վըրանները երթալէ առաջ այցելեցինք այդ հաստատութիւնը : Հիւպատոսուհին մեզ ընդունեց սիրալիր քաղցրութեամբ : Նիհար, պղտիկ կազմուածքով, ծայրայեղորէն պարզ, իր ձերմակ քթանէ գոգնոցին ներքեւ գրեթէ կորսուած մարմինով այդ անզուգական անձնուիրութեամբ մը տոգորուած կինը մեզի երկարօրէն պատմեց իր ձեռքէն անցած տղոց պատմութիւնները :

— Վիրաւորուածներուն մեծ մասը հրացանի գընտակներով դարնուած էին... մէկ քանի հասներ միայն

առնիքներէն նետուած կամ ինկած էին փախուստի պահուն... արխնթաթախ և գրեթէ պատառ պատառ եղած մարմինով, տղաքը կը բերէին ու կը յանձնէին մեղի... կային որ եօթը, ութը տեղէ զարնուած էին . ուրիշներ կիսովին այրած... սարսափելի՛...

Իր կապոյտ, պայծառ և սովորաբար անթափանցելի աչքերը կայծակի արագութեամբ կը վառէին յուղմունքով :

— Առաջին օրերուն անկարելի էր անունները արձանագրել... բան մը չինք գիտեր. մեզի եկած տղաքը ծնողք ունէին, սպաննուած էին, փախած էին, կարելի չէր ստուգել... շատեր մեռան այդպէս... երբեմն կին մը կամ իր կարգին վիրաւորուած մարդ մը խելագարի պէս կուգար հիւանդանոց, աճապարանքով կը քննէր հիւանդները, և անտարբեր սարսափելի վէրքերուդիմաց, իր զաւակը կը վնսուէր :

Պահ մը լուեց և շրթունքը դալարուեցաւ մասնաւոր ծամածուութիւնով մը... անպատմելի յիշատակներ կ'անցնէին մտքէն...

Ընդհանրապէս բախտ չունէին, անդամ մը միայն մայր մը հանդիպեցաւ իր զաւկին... բայց շատ ուշ, արդէն մեռած էր...

Դարձեալ բոպէ մը լուութիւն...

— Հոս, սա սեղանին վրայ տեղափոխած էինք դիաւ կը... անձանաչելի դարձած էր ստացած վէրքերէն. բայց մայրը ճանչցաւ զայն... ապշած և սկեռած նայեցաւ իր զաւկին վրայ... երկար ատեն... ոչ մէկ կաթիլ արտասուք չ'ելաւ աչքերէն, յետոյ սկսաւ խնդալ անօրինակ և սարսափեցնող քրքիջով մը... դժուարաւ զինքը հեռացուցինք և ուրիշ սրահ մը տարինք... երեք օր շարու-

նակ ուղեղի տագնապէտանջուած, վիրաւորուած գայլի պէս կ'ունար, և իր ձայնը այնքան բարձր ու տիրական կը հնչէր որ բոլոր հիւանդներուն հնծմունքները, անդաւմահատողներուն յուսահատական կոչերը կը խուլնացին այդ մայրական աղաղակին մէջ... երեք օր ետքը մեռաւ, մոռցած էր իր ցաւը, անդամալուծուած ուղեղով քանի մը ժամ ապրելով երջանիկ պատրանքի մը մէջ... սաւանը ծալլած ու կուրծքին սեղմած էր. կարծեց թէ իր զաւակն է ողջ և առողջ: Յանի մը ժամ խօսեցաւ սաւանին հետ և օրօրեց զայն երգելով և իր երգին մէջ քնացաւ վերջին քունովը... զղաճուած դիակին բազուկներէն՝ դժուարաս կրցանք առնել սաւանը ու անոր մէջ պատանքեցինք դժբաղդ մայրը...

Սմենքս ալ լոխն կ'արտասուէինք: Ինքը չէր լարու կապոյտ աչքերը խոնարհնցուցած էր գետին: Յանկարծ յարեց.

Յուղումնալի և արկածներով լեցուն կեանք մը ունեցած եմ, ծարաւի: արտակարդ զգայնութիւններու մինչև իսկ վաղած եմ առիւծի որսորդութեան... ամուսինիս պաշաճնին բերումով գայցած եմ հեռաւոր և վայրենի երկիրներ. տեսեր եմ Հնդկաստանի սովերը և համաճարակները... տեսեր եմ ամբողջ մարդկութիւններ հնծուած մէկ հարուածով... կը կարծէի թէ այլ եւս որ և է նոր յուղում անկարելի էր աւելցնել ունեցած զգայնութիւններուս, այլ սակայն այդ մօրը աղաղակը անմոռանակի ձայն մըն է որ պիտի մնայ յիշատակիս մէջ...

Ու անմիջապէս գրեթէ սթափած իր յուղմունքին, մեղի դարձաւ ժպտուն ու հանդարտ և հրաւիրեց սրահները այցելել: Սանդուղներուն վրայ, մղուած մեր հետաքրքրութենէն՝ կը շարունակէր խօսիլ: Իրեն կը

հարցնէի շատ մը մանրամասնութիւններ... պատուհանէ մը աւերակ քաղաքը կ'երեւար...

— Ամբողջ հորիզոնը շատագունած էր. և բոցերը կը բարձրանային քաղաքին ամէն կողմէն, գէպ ի մեղ կուգային: Ամէն պահուն կը կարծէինք թէ պիտի ըստիպուինք հեռանալ հիւպատասարանէն և մեր պատբապարեալներով փողոցը թափուիլ... հրացաններու խացուցիչ և անդադրում աղմուկին մէջէն մարդկային խառն, շփոթ, տարտամ և անարկու աղմուկ մը՝ կարծն մէկ բերանէ ելած կը համնէր մինչև մնդ...: Մարդիկ ճշմարիտ սատանաներու փոխուած էին և անդթութենէ գինովցած, կը զարնէին, կը զարնէին անխնաւ... երբէք չպիտի մոռնամ այդ չոր և անագորոյն դէմքերը. սեւցած վառօղէն, ծամածուած արիւնի ծարաւէն, այդ պրկուած և սեւ բաղուկները, այդ շիլ և հատունայուածքները ոճրագործներուն... մարդիկ մարդ ըլլալէ դադրած էին... ճշմարիտ սատանաներ... ա՛հ... կը յիշեմ այնպիսի բաններ... որոնք անկարելի է մէկ օրուան մէջ պատմել...: Այդ օրն էր... մայր մը իր դաւակը կիրկը կը փախչէր տանիքէ տանիք ու մեր տանը մօտեցած էր...: Իրեն նշան կ'ընէինք, կը խրախուսէինք...: Երկու հրեշներ, հրացանը ուսերնուուն, տեսան զինքը: Մանկիկը զարմացած ու զսւարձացած պարող բոցերէն, մօրը ուսին վրայէն երեսը դարձուցած երկինքին՝ կը նայէր կարմրած հորիզոնին: Հրացանները կ'ուղղուին, նշան կ'առնեն...: Յունչերնիս բռնած կը ջանանք հասկցնել վասնով փախստական կոսքը. բայց անիկա չի հասկնար ու կը շարունակէ տանիքէ անիկնուիլ: Գնատակը կը մեկնի և տղուն գլուխը անկենդանացած կը հակի մօրը ուսին վրայ: Կինը չէր հասկցած, չէր ըմբռնած... գնատակներ կը տեղային ամէն կողմէն

և խլացուցիչ աղմուկին մէջ այդ մէկ գնտակին ձայնը կորսուած էր: Երբ մեզի հասաւ, այն ատեն միայն տեսաւ որ տղուն ճակատը ծակած էր և փոքրիկ կեանքը մարած էր առ յաւէտ:

Ու հիւպատոսուհին, կարծես հետեւելով իր մտածումին, կը կրկնէ քանի մը անոցամ «Ճշմարիտ սատանանե՛ր, Ճշմարիտ սատանանե՛ր...»

Մարմարեայ սրահներու զով և մաքուր սպիտակութեան վրայ տաժամանակեայ հիւանդանոցին սենեակիները կը բացուէին. գետինը փուռած անկողիններէ ինչպէս նաեւ մահճակալներէ, անձկալի և հետաքրքիր գլուխներ կը բարձրանային և կը նայէին մեզի: Ոմանք պահ մը մեր կողմը սեւեռելէ ետքը իրենց յոդնած աչքերը, գլուխնին պատին կը դարձնէին սրտմտութեամբ՝ նախապէս վհատած մեր գթութենին և վսահ մեր հետաքրքրութեան ունայնութեանը վրայ:

Դուրսի սրահին մէջ նախ կը տեսնենք այրեր՝ սըրունքներնին կտրուած, բազուկնին կապուած կամ գըլուխնին ծածկուած վիրակապներու փաթտոցի մը մէջ: Հականեխականներու հոտը խառնուած ամիսներէ ի վեր յամառող վերքերու նեխութեանց՝ նողկալի մթնոլորտ մը յառաջ կը բերեր իրենց շուրջը. ումանք երիտասարդ էին՝ լայն և թիկնեղ մարմնով, և անօրինակ յուսաբեկութիւն մը կը ներշնչէին ինչպէս իրենց շուրջը ուռածացումներուն մէջ տապարի հարուածով մը ինկած կաղնիներ. ոմանք ցիկեանս խեղանդամուած էին ու կ'ըսպասէին արուեստական սրունքներու կամ բազուկներու որ իրենց պիտի գար շատ հեռուէն: Իրենց արեւէն այրած դէմքերուն վրայ ուր ցաւը և վիշտը խորշոմներ կազմած էին, կար նաեւ անբայատրելի արտայայտութիւն մը հպարտութեան և գոհունակութեան. մեզի կը նայէին

պայծառ և անամպ աչքերով, բայց երբ իրենց հարցումներ կուղղէինք, կը պատասխանէին վերապահութեամբ ու երկշոտութիւնով, կարծես վախնալով չափազանցել իրենց գործունէութեան կարեւորութիւնը: Երբ իրենց անկողիններէն հեռացանք՝ հիւպատոսուհին բացարեց:

— Այս երիտասարդները ճշմարիտ հերոսներու պէս վարուեցան, ԶՈՒ դէմ մէկ էին և անխուսափելի էր որ պիտի լինային, բայց յուսահատօրէն մաքառեցան... ահ այո՛.... կարելի է ըսել թէ ըրին ինչ որ մարդկօրէն կրնային ընել...

Քաղցր հպարտութեամբ մը կ'ուռենային մեր կուրծքերը, յուղմունքը կը խղղէր մեզ, աչքերնիս լեցուն էր արցունքներով. ու երբ դէպի ետեւ դարձանք, իրենց թուխ և տառապագին դէմքերը, մարտիրոսի լուսածածանչ պայծառութեամբ մը ողողուած էին կարծես, ու իրենց ժպիտը բեղնաւոր արեւի ճառագայթի մը պէս յոյս ու քաշութիւն ներշնչեց մեզի:

Նոյն միջոցին, ճամբուն վրայ, միայնակ անկողին մը մեզ կեցուց. ցաւատանչ դէմքով, յուսահատած և ողբագին աչքերով ծերունի մըն էր: Երկայն ճերմակ մօրուքը որ կը տարածուէր ոսկրուտ կուրծքին վրայ ու ճերմակ մազերով շրջանակուած դէմքը չափազանց նիհար՝ գրեթէ սեւ կ'երեւար. այսերուն ոսկրուն կը ցցուէին ու մորթը կը կաղապարուէր մագաղաթի կարծրութեամբ: Իր նահապետի պատկառանք ներշնչող արտայայտութիւնը, իր նայուածքին լրջութիւնը մուցնել կուտային իր ցնցոտիները՝ որոնցմով ծածկուած էր: Երկու ճեռքերը վերմակին վրայ կ'ինային նոյնպէս ու գծաւորուած առասանի պէս պինդ երակներուն ցայտուն կարծրութիւննէն... կարծես անդիմաղբելի ներքին

ընդարձակ հարստութեան տէր և այսօր բան չէ մնաւ-  
ցած . իր ընտանիքին բոլոր անդամները , թէ՛ այր և  
թէ՛ կին , թէ՛ տղայ սպաննուած են , ու ինքը մինակ  
մնացած է :

— Ի՞նչ գերազոյն դժբաղդութիւն է իր ողջ մնացած  
ըլլալը , կը խորհեի խրովի , ի՞նչու համար կ'ապրի , ո՞րու-  
համար կ'ապրի , ի՞նչ կարո՞ղ է այլ եւս սպասել այս  
ապառուած աշխարհիս վրայ . . . : Եթէ երբէք մոռնալու  
ապառուածային միխթարութիւնն ալ կարելի ըլլար , իրեն  
համար շատ ուշ է արդէն . . . ժամանակ չունի մոռնալու :

Յուսահատած իր համրութենէն՝ պիտի հեռանա-  
յինք ծերունիին մնարէն երբ մնզմէ մէկը հայերէն մէկ  
քանի բառ փոխանակեց քովինին հետ : Ի՞նչպէս մեռել  
մը որ աշքերը բանար՝ ծերունիին արտեւանունքը  
բարձրացան , չըթունքը դողաց՝ թեթեւօրէն գունաւոր-  
ուած յուզմունքէն . ճակատին վրայ կնճիռները խո-  
րունկցան , իր աշքերը , իր ծերունի արիականի հան-  
դարան , գեղեցիկ , աղնուական աշքերը բարձրացուց մեր  
դարան , գեղեցիկ , աղնուական աշքերը բարձրացուց մեր  
վրայ ու ամէն մէկերնուս սեւեւեց անսահմանելի ար-  
այայտութեամբ մը : Զէինք գիտեր թէ տառապանքի  
սաստկութիւն մըն էր ունեցածը թէ գոհունակութիւն :  
Աւելի մօտեցանք իրեն : Մեզմէ մէկը , բժիշկ մը , ծուն-  
չելի ակաւ անկողնին եղերքը ու ձեռքը բռնեց . . .  
կի եկաւ անկողնին կացութիւն դիտական գիտակ-  
ցութիւնը ունեցաւ . . . զարմանալի է . . .

— Ամէնքդ ալ հա՞յ էք . . .  
— Այո՛ , ամէնքս ալ հայ ենք , հա՛յրիկ . . . Հիւ-  
պատոսունին բնազդաբար զդալով ծերունիին հոգեկան  
պահանջքը , հեռացեր էր մեր խումբէն և պատուհանին  
կրթնած՝ մատներով եղերքին վրայ ո՛ և է դաշնակի  
եղանակ մը կ'ուրուագծէր :

ուժէ մը մղուած անոնք կը պրկուէին ու մատները կը  
ձգտէին գալարաւելու , բզկտելու : Երբ իր շուրջը բոլոր-  
ուեցանք՝ աչքերը գոցեց և շրթունքը սեղմեց : Հիւպա-  
տոսունին տեղեկութիւններ տուաւ .

— Ի՞նքն իր մէջ ամփոփուած ծերունի մըն է . գրե-  
թէ ընաւ չի խօսիր . անոելի վէրք մը ունէր փորին վը-  
րայ . աղիքները դուրս թափուած էին . . . ես ինքս  
զարմացած եմ թէ ինչպէս դիմացաւ և ինչպէս ապրե-  
ցաւ . . . : Կեանքը . . . զարմանալի է . . . երբեմն երկչոտ  
թռչունի մը պէս մէկ ոստումով կ'երթայ , կը հեռանայ ,  
երբեմն ալ կը կառչի մարմինին և մարդուս ամէն մէկ  
անդամին փարած կը մնայ՝ հակառակ կրած հարուած-  
ներուն : . . . այսպէս կին մը ունեցանք անհամար վէրքե-  
րով ծածկուած . . . սրունքները կորեցին , մէկ բազուկը  
հանեցին . . . աչքերը կուրցած էին , կուրծքին վրայ  
ամէն ուղղութեան՝ դաշոյնի և այրուցքի հետքեր ու-  
նէր . . . իր մարդկային ձեւէն կէսը զեղչուած էր գրե-  
թէ . . . այլ սակայն երկար ապրեցաւ այդպէս , և ուղեղը  
արթուն մնաց . . . մինչեւ վերջին շունչը՝ ամէն օր մէջ  
մէկ մաս կը կարուէր , կը բաժնուէր մարմինէն , որով-  
հետեւ բոլոր վէրքերը նեխուած էին գրեթէ , ու մին-  
չեւ վերջին շունչը իր սարսափելի կացութեան դիտակ-  
ցութիւնը ունեցաւ . . . զարմանալի է . . .

Մագաղաթի պէս կարծր դէմքը ծերունիին կը  
կծկուէր անհամբերութեամբ . . . կարծես կը փափաքէր  
որ հեռանայինք : Հիւպատոսունին դէպի ան հակեցա-  
գորովանքով . . .

— Ձերմ ունի , աւելցուց , և այսպէս է օրերէ  
ի վեր . . . վէրքերը գոցուած են , բայց հոգեկան ան-  
բացարելի հիւանդութիւնով մը կը տանջաւր . . . ը-  
սին թէ բազմաթիւ ընտանիքի մը պէտն էր , հողային

— Ամէնքդ ալ հայ է՛ք, կրկնեց ծերունին, զար-  
մացած և կարծես հիացած ու աչքերը լեցուեցան ար-  
ցունքով...

Ուզեց նստիլ: Օգնեցինք իրեն: Ու երբ մեր գուր-  
դուրսալի և յուղումէ գողդոջուն ձեռքերը հանդիպեցան  
իր վշտագին և չարչրկուած մարմինին՝ կարծես անկարող  
այլ ևս տոկալու, սկսաւ արտասուել առատօրէն: Ար-  
ցունքը անշշուկ կ'իյնար երեսն ի վար ու կը կորսուէր  
ձերմակ մօրուքին մէջ. խուլ և անզօր հեկեկանքներ կը  
դողդէին կուրծքը որ կ'ելևէջէր անհանգստով ու ժգնու-  
թեամբ մը, ու կարծես ամօթահար իր արցունքներէն  
մէկիկ մէկիկ կը նայէր մեզի կողմնակի և խուսափուկ  
նայուածքներով. կ'ուզէր խօսիլ, բայց բառերը չէին  
վերջանար իր դողդպացող շրթունքներուն վրայ:

Յանկարծ, ինչպէս աղքիւր մը որ կը ցամքի, ար-  
ցունքները դաղքեցան. գլուխը հակեց կուրծքին վրայ  
և ձեռքերը վերստին սկսան գալարուիլ. քանի մը բոպէ-  
ետքը միայն, իր դեռ խոնաւ աչքերը դարձընելով մեզի  
ըսաւ ցաւատանջ ձայնով մը

— Ես Խարբերդի գաւառէն եմ... հալածուած ու  
տանջուած, քանի մը անգամ փախչելով հուրէն և սու-  
րէն եկայ Աստանա: Քանի մը անգամ կեանքիս մէջ ըն-  
տանիքիս ցիր ու ցան ըլլալը տեսայ... ումանք սպան-  
նուած, ոմանք փախստականն... եօթը մանչ զաւակ ու-  
նէի, երեք աղջիկ ու թոռներ, շատ թոռներ... Ամէն  
անգամուն՝ մեռելներուն սուգը չանցած կը հաւաքէի  
ցրուած անդամները ընտանիքիս. ու երբ տիւշմանը մեզ  
կը մոռնար՝ այդ միջոցին նորէն կը կազմէի տունս... Աստուած օրհնեց ջանքերս, ու ամէն անգամուն յաջո-  
ղեցայ... մէկի տեղ երկուք ունեցայ, երեք ունե-  
ցայ... Հիմակ այլ եւս ծերացած ու անկարող՝ կը յու-

սայի աչքերս փակել գոհունակութիւնով, փառարանեւ-  
լով ամենակարողին զօրութիւնը... բայց չեմ գիտեր  
ի՞նչ անէծք իջաւ մեր գլխուն... Տիւշմանը զարկաւ-  
նորէն ու ամէն բան վճացաւ այս անգամ...:

Պահ մը տաժանելի լոսութիւն կը տիրէ...:

— Ամէն բան վճացաւ... երեսունը չորս հոգիէ  
բաղկացած ընտանիք էինք... երիտասարդները կուռե-  
ցան ու կուռի մէջ ինկա՞ն... բայց ի զուր... հար-  
սերս տարիին, թոռներս այրեցին ու ես չեմ գիտեր  
ի՞նչու և ի՞նչպէս մնացի... Օաարներ ձեռք դրին վրաս,  
վէրքերս կապեցին ու աղէկցուցին զիս... բայց ցաւս  
խորունկէն է, հոգիլս մէջն է... անմարելի կրակ մը  
կայ սրտիս մէջ...:

Ու իր աչքերը այլես բոլորովին չորցած ու տեն-  
դագին՝ կը նայէր մեզի մեր զթութիւնը հայցելով...:

Իր ցաւը մերն ալ էր ու իր կրակը մեր սրտերուն-  
մէջ ալ կ'այրէր. ամէնքս ալ նստած իր շուրջ՝ կար-  
ծես նոր ընտանիք մը կը կազմէինք իրեն, վիշտի աղ-  
գականութիւնով կապուած. կարծես ինքն ալ զգաց այդ-  
բանը ու միխթարութիւնը թուլցուց ու լուսաւորեց իր-  
պատկառելի նահապեաի դէմքը... աչքերը բարութիւ-  
նով և յոյսով լեցուեցա՞ն...

— Առաջին անգամն է ըսաւ, որ Հայեր, Հայերու-  
օղնութեան կը հասնին... զուլումէն ետքը:

— Մինչև հիմա այդ բանը անկարելի էր, ըսաւ  
մեր ընկերներէն մէկը... կը ջարդէին, կը սպաննէին,  
կը վիրաւորէին. եղբայրը եղբօրը, քոյրը քրոջը չէր  
կրնար համնիլ. մեր որբերը կը ցրուէին օտարներու ձեռ-  
քը, մեր վիրաւորներուն վէրքերը օտարները կը կա-  
պէին, մեր հոգեւարքները լքուած կը մեռնէին աւերակ-  
ներուն մէջ... այս անգամ գոնէ տխուր միխթարու-

թիւնը ունեցանք ձեր մօտ ըլլալու, ձեզի հասնելու . . .  
Գերագոյն յոյսը կրկին ճաճանչեց ծերունիին աշ-  
քերուն մէջ . . .

— Ձեր ճակատագիրը մերն ալ է . աւելցուց մեր  
ընկերը . ձեր կրած հարուածով մենք ալ զարնուած  
ենք . . . մենք օտարներուն ըրածը չենք կրնար ընել,  
միջոց և դրամ չունինք . . . բայց մեր աչքերուն մէջ  
նոյն արցունքը կայ, մեր երակներուն մէջ նոյն թափ-  
ւած արիւնին ցաւը . . . մենք մէկ ընտանիքի զաւակ-  
ներ ենք . . .

— Մէկ ընտանիք, կրկնեց ծերունին անսահմա-  
նելի ձայնով մը . . . յետոյ բաղկատարած իր սեւ և  
գալարուն ձեռքերը դնելով մեր գլուխներուն վրայ՝  
հաստատ և կորովի ձայնով մը ըստաւ .

— Օրնեալ ըլլաք դուք և ձեր ընկերները, ու  
ձեր սերունդները, դարերու մէջէն . . . հիմա կը հաս-  
կրնամ շատ բան, շատ բան . . . աչքերս մահուան  
քունովը գոյցուելէ առաջ բացուեցան ճշմարտութեան  
համար . . . օրնեալ ըլլաք դուք և բոլոր անոնք՝ որ  
ցրուած աշխարհիս շուրջը, աստանդական ու վտա-  
րանդի, սրաով կամ մարմնով խոցուած՝ միմիթարու-  
թեան ու հանգիստի կը կարօտին . . . օրնեալ ըլլան.  
Նոյն ահապետի օրնութիւնը անպակաս ըլլայ իրենց  
սեղաններուն վրայէն . . . ձեռքերնին երջանիկ ու հո-  
գինին անդորր ասլին ալ ասկէ ետքը . . . ցաւով ու  
արցունքով կապուած իրարու, այլեւս ուրախութիւնով  
ու երջանկութիւնով կապուած զգաք ինքզինքնիդ, ու  
ընտանիքին, մեծ ընտանիքին պակսած անդամներուն  
աեղերը տասն անդամ էւելովը լեցուած տեսնաք . . .  
Օրնեալ ըլլաք . . . ու այլեւս տիւշմանին գիտաւո-  
րութիւնները անկարող դառնան ձեր զօրութեան դէմ:

Մէկիկ մէկիկ՝ ինչպէս նոր ուխտի քրմապետ ձեռ-  
քը կրկին դրաւ մեր գլուխներուն վրայ և աղօթքներ  
մրմնջեց : Ու երբ հրաժեշտ առինք իրմէն, ուղեց կրկին  
ափակիլ ու աչքերը գոցեց հանդարտութեամբ : Մահ-  
ափակ տժգունութիւն մը հետզհետէ կը ճերմկցնէր իր  
ճակատը : Դժկամակութեամբ հեռացանք հիանալի ծե-  
րունիին քովէն . կարծես մեր հոգիները օծուած էին  
խունկով ու մերը ու օքնութիւնը իր տառապանքով  
մաքրացած հոգիին՝ կը ծածանէր մեր գլուխներուն վրայ  
ու այլ ևս պիտի հետեւելը մեղի մեր շուքերուն պէս :  
Անգամ մըն ալ նայեցանք իրեն . դէմքը մեռելի անդոր-  
րութիւն ստացեր էր և կնճիռները պարզուեր էին . և ով-  
գիտէ ի՞նչ լսւսեղէն երազ, ի՞նչ տեսիլք իր մահամերձ  
ծերունիի պայծառատեսութեան կ'երեւար որ երբ դի-  
մացի սրահն պիտի մտնայինք, վերջին անդամ լսեցինք  
իր ձայնը ջինջ և բարձր որ իր երջանիկ օրերուն ձայնն  
էր անտարբակոյս :

— Փառք քեզ տէք, յաղաքս ամենայինի փառք քեզ . . .

Սրահին մէջ առաջին անգամ մեր ուշադրութիւնը  
կը գրաւեն մայր ու աղջիկ, երկու հայտառանցի կիներ .  
մօրը մէկ թեւը կարուած էր և աջ ձեռքին չորս մատ-  
ները . իսկ աղջիկը, որ հազիւ տասնհինդ տարեկան  
կար, կորանցուցած էր երկու սրունքները : Ոլորմելի՛,  
խոչտանդուած կինդանիկ աչքերով կը նայէն մեղի  
և կարծես ըսել կ'ուղէն . . . « Կը տեսնէք մեր դըժ-  
րախսութիւնը . . . » Մայրը դեռ երիտասարդ էր և եր-  
կուքն ալ գեղեցիկ էին, անսովոր, աբտակարգ գեղեց-  
կութիւնով մը, ինչ որ ալ աւելի տաժանելի կը դարձը-  
նէր իրենց խեղանդամուած երեւոյթը : Յոյսե՛ր, երազ-  
ներ ապագայի երջանկաւէտ հեռանկարներ անցած էին  
անտարբակոյս իրենց ընութենէն օժառւած էութեան

մէջէն . և ահաւսափկ հիմակ վիրաւորուած ծաղիկներու կը նմանէին . . .

Մայրը յայտնեց թէ Ակնցի են ու մեծ ընտանիքի մը շառաւիղներէն . . . հիմակ այլ եւս ոչ ինչ չկայ . . . ինչպէս իրենց կտրատուած խեղճ մարմինները , ամբողջ ընտանիքը հատոր հատոր ասդին անդին ցրուած՝ ջարդուած ու սպաննուած են . . . ոչ մէկ հատուածը չէ փրկուած անողոք և ճակատագրային դժբախտութենէն : Իր գաւառի յատուկ քաղցր ու երգող շեշտով կինը կ'ըսէր մեղի .

— Մարդ չմնաց , հարստութիւն չմնաց , սերունդ չմնաց . . . ես ու աղջիկս մնացինք :

Ու երկու անդամահատուած գեղեցիկ կիները իրենց համակերպող և տիրագին նայուածքով կը հաստատէին անսահման թշուառութիւնը իրենց բախտին . . .

— Մենք աշխարհ եկանք սեւ օրով , արցունքի ու արինի մէջ ապրեցանք ու այսպէս ալ պիտի երթանք , մեր արեւը միշտ մութ ամսով ծածկուած եղաւ . . .

Աղջիկը իր տասնհինգամեայ պարմանուհիի յամառող յոյսով կ'աւելցնէր .

— Գրել կարգալ գիտեմ . . . բան մը ըսէք ընեմ . . . բնչով պիտի ապրիմ :

Իր կտրուած անդամներէն մէկը սկսաւ ցնցուիլ նախ յամբ յամբ , հետզհետէ արագ . չոր և անկենդան բանի մը ազմուկը ունէր անիկայ որ կը զարնուէր գետնին գաւաղանի համաշափ հարուածներու պէս :

Աղջիկը առանց շատ վրդովուելու ձեռքովը կը բռնէր ցնցուող ազդքը ու կը ջանար զսպել զայն ու կը շարունակէր խօսիլ . իր սեւ և լոյսով ողողուն աչքերուն մէջ աւելի խսնելու դէս բան մը կար քան թէ վիշտ . երկար թաթիչները կը խոնարհէին հետպհեաէ այտերուն

վրայ որոնք սկսած էին կարմրիլ . մթին խոպոսիքները առատ մազերուն՝ կը տամկանային ճակտին վրայ . . .

— Ինչո՞վ պիտի անցունեմ կեանքս , կը կրկնէր դարձեալ երազկոտ և մտախոն :

Ամէն բան վերջացած էր իրենց համար , կեանքը տաժաննելի բեռ մը դարձած . մահը օրհնութիւն մը պիտի ըլլար այդ դժբաղդներուն . . . միիթարութեան ոչ մէկ բառ չէինք գտնար մեր ապշած ու վշտացած հոգեներուն մէջ ու իրենք են դարձեալ , մայրը՝ որ զինուած ցեղին վերածնոոթեան ամենակարող հանճարովը իր հոգիին խորէն ինչպէս անսպառ լոյսի աղբիւրի մը մէջէն կ'որայ յոյսի ճաճանչ մը . . .

— Մենք եկանք ու գացինք . . . հոգ չէ . . . գոնէ քանի մը պիտի ծառայէ մեր ցաւը . . . ըսէք . . . յոյս կա՞յ . . . դուք Սթամպօլէն կուգաք , շատ բան գիտէք , ըսէք , արձակութիւն պիտի ըլլայ մեր ազգին համար :

Մեր յուղուած լուութեան առաջք , շրթունքները կը տժգունին . աչքերը կը թարթէր անհամբեր ջղագրգութեամբ մը . հանդիսաւոր մթնոլորտ մը կը պարուէր մեզ , անսահմաննելի զգացում մը կը բարախէր մեր ամէն մէկին էութեան մէջ ու իր բառերը , իր խոնարհ հերոսուհիի աղնուական մտահոգութիւնը կը կրկնուէր մեր ականջներուն .

— Արձակութիւն պիտի ըլլայ մեզի համար :

Մեր ընկերներէն մէկը ներշնչուեցաւ :

— Արիւնը պարապ տեղը չի թափի՛ր . ու ձեր ամէն մէկ տառապանքի բոպէն բեղմնաւոր պիտի ըլլայ :

Ուրիշներ , ապագինածներ , հաւաքուած էին մեր շուրջը ու մտիկ կ'ընէին . . . մայր ու աղջիկ նոր հազորդուած ջերմեռանդներու վերացող հայուածքներ ու

նէին... իրենց հոգեկան մաքրութիւնը հաղորդական կը դառնար. մեր շուրջը ուրիշ կանացի ձայներ կը մրմրն չէին...

— Մեր ինչուն պէտքը այլ եւս'... մեր արեւը սեւցաւ, կենդանի մեռելներու պէս պիտի ըլլանք այս աշխարհիս վրայ... մեր մայրենի հողը չպիտի ճանչնայ մէզ զ... ու հայ չկայ մեղի համար... ասկէ եաքին նայինք, մնացողները ի՞նչ պիտի ըլլան...

— Տառապանքին բաժակը լեցուն և զեղուն է այլ եւս... յուսացէք ապագային վրայ...

Աւելի նկուն, աւելի ցաւատանջ քան այդ անդամանատուած, վիրաւորուած կիները, սրաերնիս լեցուն անմիթարելի դառնութիւնով՝ կը պատինք սրահին մէջ ու կըզգանք շատ լաւ որ մեր քաղքենիի ամլացած հոգիները ողորմելիօրէն աղքատ են բաղդատմամբ այս յամառ, անկքելի ապրելու և տեւելու տենջանքին որ գրեթէ միշտ, ու ամեն առիթի կը գանանք արկածեալ ժողովուրդին մէջ...: Պառաւ մը մեզ կը կեցնէ մեր ճամբուն վրայ... ինքն ալ հոգեր ունի, միօրինակ, միատեսակ հոգեր. ու կը խօսի մեղի պարտականութիւն մը կատարովի անշահախնդիր և անակնկալու տիրութիւնով... իր խօսելու բոլոր տեւողութեանը մտաները օդին մէջ շարժում մը կ'ընեն, համաշափ շարժում մը:

— Ի՞նչ կ'ընես այդպէս, մայրիկ.

— Կը մանեմ, աղաք, կը մանեմ...

Դեռասի օրիորդ մը, ապաքինած և բժշկուած և որ մնացած է հիւանդանոցին մէջ օգնելու համար ծառայողներուն, մեղի կը բացատրէ.

— Պառաւը սովորութիւն ունէր մանելու... մինչ աղքաքն ու թոռները զբաղած էին հողագործութիւնով և աղիկներն ու հարսերը տան դորձերը կը բաժնէին, ինքը

տանը գրանը առաջքը տախտակին վրայ ծալլապատիկ նստած, խոշոր թթենիի շուքին ներքեւ կը մանէր... ամբողջ օրը կանցնէր այսպէս...: Ժամերը կ'անցնէին, ու ինք սպասելով աղոցը և թոռներուն դաշտէն վերադարձին, կը մանէր, կը մանէր...

— Հիմա տղաքն ու թոռները չկան, տունը աւերակ է, թթենին տապալեցին, տախտ չունի, բամպակ չունի, բայց պառաւը դարձեալ կը մանէ, պարապին մէջ կը մանէ...

Երկու վտիտ ձեռքերը կը մագլցին երեւակայական թելի մը երկարութեան և ատենը մէկ մը ճապուկ և վարժ շարժումով իյլիկը կը դարձնէ, յետոյ մեղի կը նայի, իր պառաւի խորշուներուն մէջէն կը ժապի ու կը շարունակէ մանել...

Ու կը խորհիմ ակամայ:

— Հիմակ այլ եւս ի՞նչ բանի և որո՞ւ սպասելու պատրանքը ունի:

Քիչ մը աջ, քիչ մը ձախ դանդաղելով կը հասնինք վերջապէս սենեակին խորը ուր պղտիկ մահճակալներու մէջ մատղաշ տղաքներ ամիսներէ ի վեր կը տառապին: Դեռ իրենց մօտ չ'եկած, կը լսենք մէկին կամ միւսին յոգնած և տկարացած հծիւնը. ուրիշ մը միօրինակ ճայնով կը ճայ: Գետինք՝ ծալլապատիկ նստած ցնցուիկ մը վրայ, գրեթէ կոյր և դողդոջուն պառաւ մը կը խլրտի մեղմօրէն. կեսնքը շրթներուն վրայ է կարծես, ու երբ խօսի՝ պիտի մեռնի... այնքա՞ն տկար, այնքա՞ն անզօր կ'երեւայ: Այլ սակայն այդ պառաւն է որ ապառաւած ով գիտէ ի՞նչ եղերական կացութիւններէ, եկած է հիւանդանոց և ձեւով մը որդեգրած փաքրիկ վիրաւորեալները:

— Այլ եւս ուժ չունի, կարողութիւն չունի, կ'ըսէ հիւպատոսուհին, շուքի պէս բան մըն է, բայց անկարե-

Եթէ զինքը հեռացնել փոքրերէն։ Դիշեր թէ ցորեկ կը հսկէ անոնց վրայ։ Երբ կարենայ սոքի ելլել, գաւաղանին կրթնած կը մօտենայ ամէն մէկ մահճակալի ու ամէն մէկ տղու վրայ հակած կը մնայ քանի մը բոպէ։ Երբեմն իր դողդողացող մատներով վերմակնին կը ծածկէ, մազերնին կը չոյէ ու առանց խօսելու, առանց աղմուկի կ'արտասուէ այդ որբերուն վրայ։ Մ'վէ, ուրկէց եկած է, չենք գիտեր։ Վիրաւորուած տղոց մայրիկը կանուանենք զինքը։

Երբ մ'ենք մօտիկցանք մահճականերուն, պառախն տմոյն և տարտամ նայուածքը —որ կարծես բնաւ չ'եր տեսներ — անձկութեամբ լցուեցաւ, և բոլոր մեր այցելութեան տեւողութեանը այդ նայուածքը հետեւեցաւ մեղի։ Բոլոր այդ միջոցին պառաւը վիզը ձգած, վըրդողուած ու կասկածու, չկրցաւ հանգիստ մնալ իր ցնցուախներուն մէջ։

Հիւանդ երախաներուն մ'եծ մասը անդամահասուած էին։ մէկ քանին միայն՝ յամառող և երկարատեւ ջերմէ կը տառապէին։ ամէնքն ալ, տռանց բացառութեան, ցատի և տանջանքի մէջ ծամածուած դէմքերով, մեռեներու պէս տժոյն, աչքերնին մարած, շրթունքնին չոր ու ճերմկած, տաժանելի տպաւորութիւն յառաջ կը բերէին։ Յաճախ իրենց ցաւագին հծծիւնին մէջ նուիւրական բառը կը լսուէր, աղերսող և արդէն յուսահատած կոչով մը։

— Մայրիկ . . . մայրիկ . . . մայրիկ . . .

Եւ իրենց անգիտակցութիւնը թէ ինչո՞ւ լքուած և միայնակ էին իրենց մահճականերուն մէջ, թէ ինչո՞ւ սիրելի և ընտանի դէմքը մայրիկին կը մերժէր երեւնալ իրենց ճգնաժամային տագնապներու միջոցին, ա'լ աւելի ահռելի կը դարձնէր իրենցմէ արտայայտուած տպաւութիւնը։

— Մա . . . մայրիկ . . .

Նարիսափող և վարանող ձեռքեր, հոգեվարքի ձեռքեր կը կառչին մեղի, կը բռնեն մեր մազերէն ու գերագոյն և երջանիլ պատրանքի մը մէջ աչքեր կը բացուին, ութը, տասը տարեկան տղու աչքեր, տանջանքով հասունցած, սեւ և տառապագին աչքեր . . . , վայրկեան մը կը սեւեռոյն մեր վրայ, կը գարմանան ու յանկարծ անդրագանալով մեր օտարութիւնը, քէնոտած և տիսուր, կը փակուին նորէն մեղի համար։

Կարելի է միսիթարել երիտասարդները, կիները, ֆերունիները ու պառաւները։ Կարելի է գերեզմանի սեմին վրայ գանուող անբախտներու յոյսի և երանութեան ճաճանչ մը փայլեցնել։ Բայց ի՞նչ կիրանք ընել այս տղեկներուն յամառող և տարամերժ վիշտին համար։

Սրաւերնիս ձնչուած, հոգինս լիցուն գառնութիւնով կը դեգերինք մէկ մնարէն միւսը ու ամէն անգամուն որ արձանագրութեան կը տեղեկանանք։

— Հայր . . . — սպաննուած։ Մայր՝ սպաննուած կամ կոյր, կամ խեղանդամուած . . . աղէտին օրերուն քստինելի և շառագոյն պատկերը երեւոյթի մը պէս կ'անցնի արագութեամբ մեր աչքերուն առաջքէն։

Երկարատեւ հեծեծանքներ, խղդուած հառաջանքներ մեր ուշադրութիւնը կը դարձնեն անդին պզտիկ անկողնի մը վրայ, ու ամենքս ալ կը դիմենք դէպի հոն։ Դժուար է երեւակայել մարդկային կարողութեան սահմանին մէջ այն անոելի տեսարանը որ կը պարզուի մեր դէմ։ մօտաւորապէս ինը տարեկան, ամբողջ մարմինը գրեթէ քայքայուած մանչ մըն է որ վերմակին ներքեւէն, իր աներեւակայելի բարակութեամբ վիզը կը ձգտի, կը պրկուի, մղելով զլուխս, իր մազէ զուրկ և ոսկորի գեղնութիւն ստացած զանկը դէպ ի վեր, դէպի մահճակալին երկաթները։

Ցաւի ցնցումներ զինքը կը գալարեն ամէն ուղղութեամբ , և գանկոսրը համաչափ աղմուկով մը կը զարնուի անկողնին երկաթին՝ չարագուշակ տպաւորութիւն մը յառաջ բերելով . . . երբ վերմակը կը վերցնենք , նոյն իսկ անկարող կը գառնանք արտասուելու . արցունքը կը չորնայ մեր կոպերուն վրայ . դաժան և մթին երեւոյթներ ստացած ենք մամէնքս . . . Տախտակի կը տորներու մէջ անդամները բննուած և վիրակապներով սեղմուած հէք տղեկին մարմինը , ցաւատանջ ու եղերական մարմինը անշարժացած է անկողնին վրայ : Երկու բարակ ձողիկներ դուրս կը ձգտին վիրակապներէն , երկու անհաւատապի ձողիկներ . . . ու ատոնք իր սրունքին վարի մասերն են . . . եթէ ոտքերը չ'ըլլան , չպիտի ըմբռնե՞նք . . . ու այդ ոտքերուն , այդ կապտացած , այդ գալարուն ոտքերուն ամէն մէկ մատը , ձգտուած , կորացած և իր բնական ուղղութենէն շեղած է անդիմադրելի ցաւերու տագնապին մէջ : Երկու ուրիշ վրտիտ ձողիկներ , բաղուլները , մասնակի կերպով ծածկըւած վիրակապներով , կը հետեւին ոտքերուն գալարումներուն . վիզը միշտ կը ձգտի դէպ ի վեր ու գանկոսկը , անվրիպելի ճշութեամբ մը , կը զարնուի մահճակալին երկաթին , համաչափ և չարագուշակ աղմուկով :

Այդ գայքայուած մարմինը մարտիրոսացած տղեկին , այդ գլուխը , այդ բիբերը , որոնք կիսաբաց և թարթիչէ զուրկ արտեւանունքներուն մէջէն պիտի իշնային կարծես անկենդան և լսլիծուն հեղուկի մը վերածուած , այդ մարմինը որուն ամէն մէկ միանունքները ձգտուած էին ցաւով . . . մեզ իսենդեցուց : Ի՞նչ բանի քաւութիւնն էր այդ տառապամնքը , ի՞նչու այդ մանկական մարտիրոսութիւնը . . . : Մենք կըզգուշանայինք իրարու երես նայելու , ա'յնքան մեր հոգիներուն մէջ խովուող զգացումները սաստիկ և շփոթ էին :

Ցանկարծ խորհեցայ ուրիշ մանուկներու վրայ , ուրիշ երկնքի ներքեւ՝ ոստոստող և զուարթ ու ապրելու երջանկութիւնով բարախուն մանուկներու վրայ . . . : Ու բոպէ մը միտքս երթեւեկեց արագօրէն վարդագոյն և թարմ շրթունքներէ՝ այդ մեռելատիպ և լորձունքու շրթները , բոցավառ և պայծառ նայուածքներէ՝ այդ մարած և պղարու սեւութիւնով մը ծածկուած բիբերը , խոպոսիքներով պճնուած պաշտելի և ծաղկիկի պէս լուսայեղ զլուխներէն՝ հերազուրկ և ցաւատանջ գանկը : Ու աշխարհիս երջանիկներուն , սիրուածներուն կողմէն ամօթահար , կարծես ինքզինքս պատասխանասու զգալով այդ գիբախտ մանկիկն կացութեան մէջ , սկսայ ջերմապէս արտասուել , բռնուած անմիխթարելի ցաւով մը . . . : Ու բոլոր մեր ընկերներն ալ , զրդուած նոյն ցաւէն , աչքելնին արցունքու , ձեռքերնին զողդոջուն , սրունքներնին դեղեւուն , թողուցին անկողնինը , և ամենաքըս ալ , ինչպէս աղէտէ մը , փախանք այդ սարսափելի երեւոյթէն . . .

Երկար ատեն , երկար օրեր , յիշատակը այդ վիրաւորուած որբին , ջլատեց ու տառապեցուց մեղ . և այսօր իսկ՝ երբ կը խորհիմ իր անտարակուսկիուէն դիակնացած հէք մարմինին , երբ կը խորհիմ իր մանկական և տառապագին մկանունքներուն վերջնական քայքայմանը , սիրելիներու արխնով թրջուած հողին մէջ , շեմ կրնար ըմբռնել թէ իր նեարդները հանդչած ըլլան վերջնապէս , ու իր ցաւագին վիզը չձգտի այլ եւս դէպի վեր , դէպ ի արեւը , դէպ ի ապրելու երջանկութիւնը ու տենջանքը . . .

Հետեւեալ առառուն , առաջնորդուած տեղայիէ մը , ճամբայ ելանք վրանները երթալու համար : Արեւը բարձրացած էր արդէն հարիղոնին վրայ և իր շոշողուն

պայծառութիւնովը կը լուսանորէր ամէն բան . զուարթ այլազանութիւն մը երանդներու կը թրթուար անայլայլ քնութեան վրայ : Մեր սիրտերը միայն սեւ էին , ու մնաք չէինք կրնար հաղորդակից ըլլալ մեր շուրջի գեղեցկութեան , ինչպէս եթէ կոյր դարձած ըլլայինք : Արդէն , անմիջապէս , գեռ վրանները չհասած , յատկանշական հոտ մը դիալի , այրածի , հիւանդութիւններու , թշուառութեան , խառն և անորակելի հոտ մը , զիմաւուրեց մեղ : Հասկցանք որ արկածեալներու մթնոլորտին մէջ էինք :

Այրած տուները մեր ետեւը կը մնային , բայց մեր ոտքի տամիի հողը թրծուած էր արիւնով : Երկու կողմէն ընդարձակ և տափարակ արտեր կը տարածուէին մինչեւ հեռաւոր սահմանները Տաւրոսի լեռներուն : Պատմեցին որ դէպքէն քանի մը օր ետքը նեխութիւնը այնպիսի աստիճանի մը հասած էր որ , ստիպուած էին վերցնելու դիակները որոնք ծածկուած էին այդ ընդարձակ հունձքերուն մէջ : Ու այն հայը որ յետոյ այրիներուն և որբերուն տուին իբրև ողորմութիւն , այդ արիւնով ոռոգուած ցորենէն շնուրած էր :

Քիչ հեռուն ահաւասիկ վրանները : Դեռ շուարուն , աչքերնին ցաւոտ , գլուխնին գոսացած , դէմքերնին թարախով , արցունքով ու քրտինքով լարծուն , մարդկային արարածներ կը սողան վրաններէն դսւրս : Մեր ազգարարութեան վրայ՝ մունետիկին սուր ձայնը կը հրաւիրէ բոլոր անոնք որ որբեր ունին արձանագրելիք : Ու ցաւագին , տաժանելի տողանցումը կը կամ թշուառութենէ սպառած տղաքը կը խուժեն դէպ ի մեղ և անձկագին աչքերով կը սպասեն իրենց ընդունուելուն : Կեանքը ա'յնքան տաժանելի դարձած է այդ փոքրերուն համար որ՝ հոգ չունին թէ իրենց ողջ մնացած սիրելի-

ներէն պիտի բաժնուին : Ու մեր հարցումներուն կ'աճապարեն պատասխանել , ընդ առաջ կ'երթան մեր զիտուղութիւններուն , կը ճգնին զանոնք ջրել : Ու երբ կը յաջողին ընդունուիլ , երբ կը տեսնեն որ լիացուցած են օրինական պայմանները , այսինքն որբ են հօրմէ և մօրմէ և կամ մայրերնին կոյր , խեղանդամ ու անկարող են աշխատելու , երբ կը գտնուին ամենէն դժբախտներէն աւելի դժբախտներու մէջ , գոհունակութեան ժայլա մը կ'ուրաւագծուի իրենց դէմքերուն վրայ , և մէկ կողմ կ'անցնին , զրեթէ ուրախութեամբ , ընդունուողներուն մէջ :

Ի՞նչ պատկեր , ի՞նչ մղձաւանջ այդ ընտրուածնե՛րը : Անօթութիւնը հիւծած ու մաշած է զիրենք . կեղտը կերած է իրենց մղանունքը դէմքերնուն վրայ . մազերնին խզիզուած ու գլուխներնուն վրայ փակած , գլուխներնին ոջոտած ու գոսացած և անսահմանելի արասայցտութիւն մը իրենց չերմէ վառուած աչքերուն մէջ : Ցնցոտիներ հազիւ կը ծածկէին իրենց վտիս մարմինները ու պատառատուն գուրջերուն մէջին բարակ ձողիկները բազուկներուն միշտ , կը զարմացնեն անակնկալի մը պէս : Ի՞նչպէս կ'ապրին , ի՞նչպէս ապրեր են մինչեւ այդ օրը . կեանքը ի՞նչ գերազանց աւիւնով մը կառչեր է այդ տըսեղ էակներուն : Ու իրենց տժգոյն ու ճամփուած շրթունքները , որոնք կը պրկուին ակռաներուն վրայ ցաւասանջ գալարումով մը , լուռ կը մնան ու չեն պատմեր մեղի այն դժոխային խռովքը որով ալեկոծուած ըլլալու են իրենց մանկական հոգիները . . .

Ի՞նչ պատկեր . . . ի՞նչ մղձաւանջ . . . աչքերը մըայն , թշուառութենէ զարհուրած աչքեր , ահաւոր ժամեր տեսած աչքեր , սեւ , տեսնդազին , խենթի և անօթի աչքեր , կը նային մեղի , կը սեւեսին մեղի անխոնջ և յամառ

հրայրքով . ու տակաւ առ տակաւ կ'զդանք որ մեր հոգիներուն մէջ կը թափանցէ յիմարական տափնապը իրենց չարշարանքներուն . . . :

Երբ մեր աչքերը կը խոնաւնան իրենց նայած ատեննիս , երբ մեր ձեռքերը կը դողդոջէն իրենց դպած ատեննիս , դէմքերը կը ծամածին ու վտիտ այտերու վրայ չորացած մկանունքները կը թուլնան . աչքերը , սեւ , անթափանց աչքերը որբերուն՝ կը զարմանան կարծես . . . : Ոչ ոք լացեր է , ոչ ոք դժացեր է իրենց վրայ . արկածեալներուն ամէն մէկը , իր յատուկ ցաւովը տանջուեր ու տոսնաճնացեր է իր տառապանքին մեծութեան մէջ . . . : Քշուած , քշքշուած , մէյ մը ասդին մէյ մը անդին , բաղդին ու զիպուածին քմահաճոյքներէն վարուած , անոնք որ սիրուած ու փայփայուած էին օր մը առաջ , անոնք , այդ որբերը որ ճանչցեր էին մօր մը կուրծքին ջերմութիւնը , մինալ , անոք ու անօթի մնացեր էին օրերով : Ու հիմակ իրենց աչքերը կը զարմանային մեր զգացումներէն և բարերար ու աղնիւ յուզմունքը կը դղրդէր իրենց քարացած հոգիները :

Արձանապրութիւնները միշտ կը չարունակուէին ու կարծես չպիտի սպառեր որբերու թիւը : Հետզետէ մայրեր կը հասնէին բեռնաւորուած բազմաթիւ տղաքներով : Եթէ առաջին օրերու սարսափին ուժնութիւնը մեղմացած էր , շարունակական և անողոք թշուառութիւնը խորթացուցեր էր զիրենք և ահաւորապէս անգութ գարձեր էին իրենց զաւակներուն համար :

— Առէ՛ք , առէ՛ք ամենքն ալ . իմ ինչի՞ս են հարկաւոր :

Ու չորս հինգ տղայ կը ձգէին մեր դէմ :

— Մենք պէտք է արձանապրենք այն որբերը որ զրկուած են թէ հօրմէ և թէ մօրմէ , կը յիշեցնէ մեր ընկերներէն մէկը :

Բայց արդեօք այս խեղճ տղեկները , իրենց մայրեցէն անտեսուած տղեկները , որոնք կարծես կը մերժեն հասկնալ անսահմանութիւնը իրենց թշուառութեան , աւելի որբ չէ՞ն միւսներէն :

Ու աղէտը , սպաննելէ ետքը ամենէն կորովիները , հնձելէ ետքը ամենէն խիզախները և յանձնապաստանները , բարոյապէս ու ֆիզիքապէս փճացուցեր է բոլոր անոնք որ յաջողեր են ապրիլ . ու կեանքը այնքան ցամաքած է նոյն իսկ մայրական սրտերու մէջ որ ալ բան մը չունին տալու իրենց զաւկին :

Արձանապրուած որբերու ցանկը կ'երկարի ու կ'երկարի : Միջօրէի արեւը իր հրեղէն ճառագայթներով կ'ոզողէ այդ թշուառ ամբոխը որ խոնուած է մեր շուրջը : Վրանները պարպուած են ու ամենքն ալ եկած են դէպի մեզ , նոյն իսկ անոնք որ որբ չունին արձանագրելիք : Քրտինքը հետզհետէ աւելի առաստ կը հոսի ճականներէն , կը խանուի արցունքներու հետ : Ցաւոտ աչքեր , արեւին լոյսէն վիրաւոր , կը քթթէն իրենց թարախոտ և արիւնոտ արտեւանունքը : Երբեմն հառաչանք մը աւելի բարձր կը սպանայ ընդհանուր ժխորին մէջ . երբեմն ալ չարագուշակ քրքիջ մը կ'երկարածուի ու կը վերջանայ հնձմունքի մը մէջ : Սագին նորածինի մը խեղզուող ձիչը կը կորսուի պոռչտուքներու մէջ : Ու առաջ անցնելու եռանդէն զիրար հրմշտկող կիներ , պառաւներ և կոյրեր հետզհետէ մեզ կը սեղմնն , աւելի մերձաւոր մարդկացին գոտիի մը մէջ : Արեւը կիզիչ և անտանելի դարձած . ձիգ ու անողոք ճառագայթներ կը միրճուին կարծես մեր ուղեղներուն մէջ . աչքերնիս կը միժնան ու կը շանան յաջորդարար , մատներնիս կը թուլնան և անկարող ենք շարունակելու :

Արձանապրութիւնները աւարտած են , բայց ամ-

բոխը չի թողուր մեղ որ հեռանանք . անհամար հոգեր անհամար գանգատներ ունին մեղի ըսելիք . կին մը յիմարութեան տագնապի մը մէջ կը պառկի մեր ոտքերուն առաջք ու կը գոչէ .

— Զիս սպաննեցէք ու այնպէս անցէք գացէք . դիակիս վրայ կոխելով գացէք քանի որ ճար չունիք իմ տէրտիս :

Ընդունուած սահմանափակ թիւով որբերը որոնք անմիջապէս պիտի տեղաւորութիւն որբանոցին մէջ՝ կը կառշին մեղի, կը վախնան մեղ կորսնցնելէ ու իրենց աճապարանքին մէջ պղտիկ կենդանիներու վայրագ շարժումներ ունին, մինչ անոնք որ միայն արձանագրուած են, կը նային մեղի սրտմտած ու քէնոտ, զրեթէ թըշնամիւ աչքերով :

Անկարելի է ճամբայ բանալ այդ խռովուած ամբուխին մէջէն . կարծես թշուառութիւնը, հոգը, ցաւը քնացած ըլլային իրենց մէջ ու մենք զանոնք արթընցուցած ըլլայինք մեր ներկայութեամբ : Մեր ամէն մէկ շարժումին ամբոխը աւելի խիտ շարքերով կը շրջապատէ մեղ : Տաքութիւնը հեղձուցիչ է . քրախնքի արտաշնչումներէն օղը խռոաւցած և ծանրացած՝ անշնչելի դարձեր է : կը համոզինք զիրենք ու կը խռոաւանանք կրկին դալ : Մեր ձայները հետղնետէ կը խեղդուին, անլաւի կը դառնան, մինչ աւելի եւս բորբոքուած ամբոխը կ'ալելոծի շփոթ և անբացատրելի զգացումներով : Յետոյ յանկարծ, անսպասելի կերպով մը կը հանդարտի, կ'ամոքուի ու տեղ կը բանայ մեղի . . . : Երկար ատեն, ճամբուն վրայ, արկածեալները կը հետեւին մեղի, ու հետղնետէ կը ցանցառնան : Միջորէի անհանդուրժելի տաքութիւնը զիրենք խոհեմ կը դարձնէ, ու կը վերադառնան իրենց վրաները : Այլ եւս մեր

ետեւ ձգած ենք զիրենք . . . երկու կողմէն ընդարձակ արտերու տարածութիւնը կ'երեւայ մերկ և ամայի ։ Աղէտէն հրաշքով ազատած հսկայ հասակով երիտասարդ մը կ'ընկերանայ և կ'առաջնորդէ մեղ : Որբերը հանդարախիկ ու հնագանդ կը քալեն մեր քովէն իրենց բովիկ ոտքերուն խուլ ազմուկովը, զոյգ զոյգ եղած, իրարու ձեռք բռնած ու գրեթէ երջանիկ նոր կեանքի մը մէջ մանալու յոյսէն :

Մեր ձեռքին տակ են ուրեմն ու մեր ինամակալութեան յանձնուած, այդ տղեկները, դողդոջուն շըրթունքներով, անհաստատ նայուած քններով, դեղեւուն սրունքներով ու վտիս մարմիններով, տանջուած մանկական ուղեղներով ու ձգտուած ջիղերով, գերազգուուած երեւակայութիւնով . բոլոր այդ գժբաղդ մանկութիւնը որոնն իւրաքանչիւրին համար հիւծախարը, յիմարութիւնը, կուրութիւնը դարանակալ կը սպասեն, բոլոր այդ վիրաւորուած ու որբացած մանկութիւնը կիվիկոյ, որ ա'նքան պէտք ունի յարատեւ խնամքի, հոգածութեան ու մանաւանդ մայրական սիրոյ և խանդադատանքի :

Միջոց մը յառաջացանք առանց խօսելու . առանձին անցորդներ կը գիմաւորէին մեղ ու կեցած կը նայէին մեր խումբին : Որբերուն բովիկ ոտքերը քսուելով գեանին՝ այնպիսի փոչի ամպ մը կը բարձրացնէին որ մեղ կը ծածկէր և հեռուէն անտեսանելի կը դարձնէր : Մենք, զրեթէ միշտ փակուած այդ մժնոլորտին մէջ և աչքերնիս շացած արեւէն, գեղեւելով կը քալէինք, նոյն խակ խորհելու անկարող : Նոյն պահուն մեղ առաջնորդող երիտասարդը կեցուց մեղ և ցոյց տուաւ վիմացի գաշար երբ արդէն տարրալուծուած զիակի տարտամ հոտ մը կը ծփար տաք օդին մէջ ու մեղ անհանդիստ կ'ընէր :

Արտասովոր և չարագուշակ տեսարան մը պարագուեցաւ հետզհետէ մեր աչքին : Նախապէս չհասկցանք, բայց քանի կը մօտենայինք, իրականութիւնը կը յայտնուէր մեր տատամսող ուշադրութեան : Իրարու մօտ գմբեթացած հողի բարձրութիւններ կը կազմուէին շուրջանակի . քանի՛ կը մօտիկնայինք տարրալուծուած դիակի հոտը աւելի սուր կը դառնար . կանանչ փորով, մութ կարմիր գլուխով ճանձեր կը սպային ու կը հաւաքուէին գմբեթածեւ բարձրութիւններու վրայ՝ ներքեւի արտաշնչումներէն բացուած, մէյ մը մէկ, մէյ մը ուրիշ սեւ ծակերու շուրջը :

Գլուխնին ծուռ, որբերը, անդին, ճամբուն վրայ կեցած, կը սպասէին :

— Որբանոցը հողին տակ է, ըստ մեզ առաջնորդողը՝ տղու գերեզմանները ցուցընելով :

Շատ ու շատ կային այդ չարաբաստիկ հողակոյտերէն : Ու նոյն միջոցին իմացանք թէ վրանները նախապէս այդ տեղին վրայ հաստատուած էին, ու դէսքին յաջորդող շաբաթներուն մէջ թշուատութիւնը ա'յնքան մեծ եղեր է որ, մեծ թուով տղաք՝ անտէր մնացած և արիւնին ապականուած շրջակայ նեխութիւններէն՝ մեռեր են :

— Մէկ քանի տեսակ համաձարակներ յայտնուեցան . ու օրը մընչեւ 45-50 տղաք կը մնունէին . մայրերը ցամքած աչքերով ու դժբախտութեան չափազանցութենէն սրտմտած, առանց նոյն իսկ քահանայի դիմուու՝ փոս մը կը փորէին վրանին քով ու հոն կը թաղէին մեռած տղաքը :

Պահ մը երիտասարդը կը լոէ, կղակը սեղմած . աչքերը կը մոլորին . ձեռքի շարժումով մը ճակատին քրտինքը կը թափէ գետին ու կը հառաչէ :

— Օ'ֆ . . . օ'ֆ . . . օր կ'ըլլար որ մինչեւ հինգ տղու դիակ կ'եղէր մէկ վրանէն . . .

Երկա՛ր կը նայինք աղու գերեզմաններուն : Իրաւամբ ի՞նչ ընելու եկեր ենք այս դժբախտ երկրին մէջ : «Որբանոցը հողին տակն է», կը յիշեմ երիտասարդին խօսքերը, ու աչքերս, հակառակ ինծի, կը սեւենին ծակերուն՝ որոնցմէ հաղիւ նշմարելի կապտորակ շոգի մը կը բարձրանայ ու կը մարի արեւուն շողջողուն լոյսին մէջ : Ճանձներու սեւ երամը կ'ելեւէջէ . անոնք չեն բարձրանար ու չեն տարածուիր, այլ հողին երեսին վրայ կը տատանին և աւելի սողալու երեւոյթ ունին քան թռչելու :

Ի՞նչ եղերական, ի՞նչ յիմարացուցիչ պատկեր է . ու մեր խանդաղատանքը ու ցաւը ա'յնքան մեծ են որ նեխութեան գարշահոտութիւնը չընկրկեր մեզ ու իրարու կ'ըսենք, աւելի յառաջնալու համար :

— Մեր տղոցը դիակներուն հոտն է . . .

— Օ'ֆ . . . օ'ֆ . . . կրկին կը հառաչէ մեզ առաջնորդող երիտասարդը . խորունկ թաղուած չեն, անոր համար է որ կը հոտին . . . սարսափը դեռ կը շարունակէր . . . : Ուշ ատեն մայրեր կը սողային վրաններէն դուրս և շուտ շուտ կը փորէին հողը ի՞նչքան որ կրնային . երբեմն գերեզմանը չի գոցած կը փախէին ու կը մտնային իրենց վրանին տակ . . . : Քանի՛, քանի՛ փոսեր ես իմ ձեռքովս եմ գոցեր :

Դարձեալ կը լոէ, ձայնը կը մարի ու պահ մը ետքը կը շարունակէ :

— Մեր տեսածը մարդ չէ տեսած . . . այն օրեւու մեռնողներուն երանի կուտայինք . . . սրտերնիս քար կտրած էր, ապա թէ ոչ ի՞նչպէս պիտի դիմանայինք . . . : Առառու մը կին մը զաւակը թաղեց վրա-

Նինքով. երեք չորս օր ետքը միւսն ալ մեռաւ. «ի՞նչ պէտք կայ նոր փոս բանալու, ըսին հոն հաւաքուած պառաւներ, հողը գեռ կակուզ է, առջինեկիդ գերեզմանը բա՛ց, քովիկը թաղէ՛՛, երբ կինը հողակոյաը բացաւ, որդեռը կէս մը կերեր էին առջինեկին դիակը. երկար ատեն նայեցաւ սեւցած, անձանաչ մնացորդներուն . . . բան մը չ'եր լսեր, բանէ մը չ'եր վախնար . . . ատենը մէյ մը ուրիշ կիներ կուզային թեւին կը զարնէին, զինքը կը զրդէի՛ն. «Հայտէ՛, ի՞նչ կը նայիս, շուտ ըրէ՛, լմնցուր»: Մայրը՝ արձանի պէս անզգայ՝ չէր պատասխաներ ու կը նայէ՛ր, կը նայէ՛ր . . . իրիկուան դէմ միայն, մեռել ու գերեզման ձգած՝ գայլի պէս ոռնալով փախաւ ու գնաց: Երկար ատեն հեռուներէն լսեցինք իր ողբը . . . գիշերը ո՞ւր մնացեր էր, ո՞ր փոսին մէջ ինկեր, չեմ զիտեր . . . մինչեւ լուսնալուն, քանի արթնցանք, լսեցինք իր ձայնը ու յետոյ ամէն բան մարեցաւ:

Գլխունուս դարնուած ու թախիծով լեցուն՝ կը դառնանք մեծ ճամբուն վրայ ուր մեր որբերը մեզի կը սպասեն: Երիտասարդը զրդուած իր պատմութիւններէն, տենգով կը խօսի ու ալ չի կենար: Ի՞նչ անպատմելի մանրամասնութիւններ կան իր ականատես մարդու յիշողութեան մէջ, ի՞նչ զըուազներ . . . : Անօրինակ արագութեամբ մը կ'ապրինք այդ սեւ և գժիսնմ ժամերը, ու բոլոր այդ հապճեպով թաղուած մանկութեան սուզը սեւ ամպի մը պէս կը մարէ մէջ ամէն կենա սական տրամադրութիւն:

— Ես ա՛լ թաղած եմ տղու դիակ մը, կը շարունակէ երիտասարդը . . . զինքը մոռցեր էին ո՞վ գիտէ ի՞նչպէս և ինչո՞ւ: Վրանները վերցեր էին այս դաշտին վրայէն և արդէն օրեր անցեր երբ երկու լնկերով հետ-

կ'անցնէինք այս տեղերէն: Սուր և յամառ գարշահուտութիւն մը մեր ուշադրութիւնը արթնցուց. չժաղուած մեռել կայ, մտածեցինք երեքս մէկ ու փնտուցինք. մարմարեայ կոնքի մը մէջ՝ որ ժամանակաւ աշխատութենէ դարձող ձիերու ջուր տալու կը ծառայէր՝ գտանք զայն. գրեթէ բան չէր մնացեր. գանկ մը և չորս ուկորի կտորներ, թեւերը և սրունքները. մէջտեղը ցնցոտիներ: Ուղեցինք ամէնքը մէկ վերցնել, բայց ո՛ր կտորին որ դպանք, ձեռքերնիս մնաց. փոս մը փորեցինք ու մաս առ մաս տարինք թաղեցինք տղուն ոսկորները . . . բայց երբ ցնցոտիները վերցնել պէտք եղաւ . . . ա՛յ . . . ա՛յ . . . մատներնուտս վար սողաց: Մեղմէ մէկը ըստաւ. «փորոտիքներն են»: Փոսը ծածկեցինք ու երեքս շուրջը կեցած մնացինք: Շատ արցունք թափեր էինք, շատ լացեր էինք մինչեւ այն ատեն, բայց այդ օրուան արցունքը աւելի աղի է՛ր . . . օ՛ֆ . . . աւելի աղի էր: Խաչ հանեցինք «Հայր մեր» մը ըսկնք մատղաշ նահատակին վրայ ու, եսեւնիս չնայելով, աճապարեցինք ու հեռացանք:

Արեւը շացուցիչ փայլով մը կը շողչողայ անամպ և կապոյտ երկնքին վրայ . . . բղէզներ ոսկեզօծ թեւաբրով արագօրէն կը դառնան, կարծես աննշմարելի կեզրոնի մը շուրջ . . . : Օդը կենսաւէտ շերմութիւնով առի, կ'ընդլայնէ մեր կուրծքերը. ու, հակառակ հեղձուցիչ տաքին, կը զգանք որ մեր երակները աւելի հարուստ, աւելի առոյդ արիւնով մը կը բարախեն: Ու կը խորհիմ դառնօրէն այդ վաղահաս մեռեալներուն, այդ խեղճ տղեկներուն վրայ, որոնք այնքան իրաւունք ունէին գեռ այս արեւէն, այս օդէն, և որոնց ապրելու տենջանքը հզօր էր իրենց թխորակ զլուխներուն վերեւ պայծառացող վեհանձն արեգակին ընծայած կենսակա-

նութեան համեմատութեամբ։ Ո՞ւր են հիմա իրենց ժպիտները, իրենց աչքերուն եռանդը։ ո՞ւր են իրենց մանկական ուրախութիւնները, ակնկալութիւնները, փափաքները . . .

Ու բոլոր այդ լոյսի, հուրքի, ժպիտի, նորաբողբոջ վանկերու փոխարէն ահաւասիկմեր դիմացը կը տարածուի սեւ դաշտ մը անհամար հողակոյտներով բեռնաւորուած, գարշահոտութիւն, զաղիր ճանձեր և ոսկորի քանի մը կտորներ։

Որբերը տեղաւորցնելէ ետքը նախապէս իրենց համար պատրաստուած տեղերը, ուշ ատեն, պարտասած և յուզմունքէ ջլատուած, հասանք առաջնորդարան և Եկեղեցին բակը պարապ էր և վերջալուսային անդորրութիւն մը կը ծածանէր մեր չուրջը. բայց մեր օրը դեռ չէր վերջացած որովհետեւ ըսին որ կին մը կը սպասէր մեղի։

— Որբեր ունի թերեւս արձանադրելիք, ըսաւ ընկեր մը։

Ո՞չ սակայն, որբեր չունէր արձանադրելիք այս մէկը . . . շատ երիտասարդ էր և դժուար էր հաւատալ իր մայրութեանը. աչքերը մոլորուն, դէմքը ծամածուած ու քարացած անբացատրելի գալարումներու մէջ, լեռուն ծանրացած լորձունքու շրթներուն վրայ՝ անիկարաւ իր անհաւատալի պատմութիւնը . . .

— Աչքերս կուրնա՞ն, քար կտրեր ե՞ն . . . ես ոչ հաց կ'ուղեմ ո՞չ օգնութիւն, արցունք տուէք ինձի' . . .

Երկու տենդէ այրած աչքեր իրենց նայուածքը կը միարձն մեր աչքերուն մէջ։

— Մատներս չորնա՞ն . . . սա մատներովս ըրի . . . Ու գալարուն մատները կը ներկայացնէ մեղի։

Նախապէս բան մը կարելի չեղաւ հասկնալ որովհետեւ իր կցկտուր և ողբագին խօսքերը կ'ընդհատուէին ահուելի տագնապներով. անիկա կուրծքը կը բզկտէր ու մազերը կը փեթաէր և լորձունքին մէջ կը խեղդուէին իր բառերը . . . ու վերջապէս ուրիշներեկան մեղի տեղեկացնել . . .

Իր պատմութիւնը, գիտէինք արդէ՞ն. Ատանասոտք դրած օրերնիս լսած էինք զայն, ինչպէս ամենէն ահաւորներէն աւելի ահաւոր դրուագ մը . . . սա էր այն մայրը որ իւր տասը մատներուն փորձած ոճիրովը խելագարած, հալածուած, չարագուչակ կենդանիի պէս՝ կը թափառէր աւերակներուն մէջ և ամէն մէկ սգաւորէն աւելի սգաւոր, ամէն մէկ արկածեալէն աւելի դըժրախսու, կը ջանար իր դժոխային տէրտը հասկցնել . . .

Այն սեւ օրուան մէջ էր . . . խումբ մը մարդիկ յանկարծակիի եկած, շրջապատուած կոտորողներէն, կ'ապաստանին նկուղի մը մէջ . . . ոմանք արդէ՞ն զարնուած են և ոմանք արդէ՞ն սգաւոր. բայց բոլոր հըծծիւնները, բոլոր ցաւի աղաղակները, բոլոր ինքնակորոյս վիրաւորուածները կը լսեն ու նկուղը գերեզմանային լուսթիւն կը ստանայ: Իրենց վերեւ անընդհատ հրացաններու ձայները կը սուրան ու վառօդի, հրդեհի ծուխը սպրդելով մինչեւ իրենց՝ վտանգի մերձաւորութիւնը կ'ազդարարէ: Սարսափահար՝ իրենք միշտ լուռեն ու անշարժ. յանկարծ, անզիտակից ու խիզախ, մանկական ձայն մը կը ճչէ: Ինքնապաշտպանութեան հոգէն գաղանացած, մարդիկ կ'ուղեն զայն իւղել: Հոն են մանկիկն հայրն ու մայրը. սարսափելի ոճիրը վճռուածէ. տասնհինգ զոյգ բոցավառ աչքեր, նկուղին մթութեան մէջ կը փնտուեն զայն . . . բազուկներ կը սողան դէպի անոր . . . չեն խօսիր ու չեն տեսնար զիրար

քայց մայրը կը հասկնայ, և խոռվ ձայնով կ'առաջարկէ՝  
յուսալով որ մահը նոռազ վայրադ պիտի ըլլայ իր տղեւ-  
կին համար . . .  
— կեցէ՛ք, ես իրեն կեանք տուի . . . ես պիտի  
առնեմ իր կեանքը . . .  
Բայց իր մայրական մատները անկարող կ'ըլլան  
պիսդ սեղմուելու մանկիկին կոկորդին վրայ :

Աւելի տիրական, աւելի խիզախ, տղուն ձայնը կը  
բարձրանայ . . . սեւ մոլուցք մը կը դղրդէ ապաստա-  
նողները ու լոխն բայց հաստատ կը մօտենան դժբաղդ  
ծնողքին :

Ու այս անգամ հայրն է որ կը ստանձնէ դժնդակ  
պործողութիւնը :  
— Անգամ մըն ալ կեցէ՛ք . . . ես կը վերջա-  
ցընեմ . . .

Երեք օր կը մնան նկուղին մէջ և այլեւս տղուն  
ձայնը չի լսուիր. բայց երր լոյսին և արեւեն կ'ելեն,  
տղան դեռ չէր մնուած : Հոգեվարքը կը տեսէ երկա՛ր.  
փորը ուռած, աչքերը կապէճներէն դուրս, կարծես  
զարմացած իր վրայ կատարուած ոճիրէն, հէք մանկիկը  
իր շունչը կուտայ երկարատեւ տառապանքէ մը ետքը,  
Մայրը արդէն խելագարուած էր :

Այս այն կինն էր . . . ուռենմ անոնք որ իրենց  
ձեռքովը թաղեցին իրենց զաւակներուն դիմակները,  
անոնք որ տեսան իրենց տղոց հիւծելը և տառապիլը  
անօթութիւնէ և վերքերէ, անոնք՝ դեռ բախտաւոր էին :  
Ծամածուած դէմքը ոճարագործ մօրը կը ծածկուի  
ստուերի մը ներքեւ, մեր աչքէրն են որ կ'ամսուախն  
թէ եւելոյեան մութն է որ կ'իջնէ . . . մղձաւանջա-  
յին գիշերը եկեր է . . . ահաւասիկ Սիհունը կը մոըն-  
չէ . . . մաիկ կ'ընկնէք իր ձայնը ինչպէս նաեւ թըշ-  
ուառ կնոջ աղաղակը :  
— Ես ո՛չ հաց կ'ուղեմ քեզմէ, ո՛չ օդնութիւն,  
արցունք տուէ՛ք ինծի :

## ՆՊԱՍԻ ՕՐ ՄԸ

---

— Սեւ տուէք մեղի, սուդի մէջ ենք . . . զրե-  
ցէք Սթամպօլ որ սեւ զրկեն մեղի . . . ըսէ՛ք իրենց  
որ ամէն սիրտէ արիւն կ'երթայ . . . թէ մեղ չի վայ-  
էկ իրենց ուրախութեան և հանգիստի օրերու մէջ շի-  
նած հագուստները. սեւ պէտք է մեղի, մէնք մրուտած  
ենք սուգով . . . միմիայն սեւ, զլուինուս մինչեւ  
ոտքերը, միմիայն սեւ, գրեցէ՛ք Սթամպօ՛լ :

Ու սրտաբեկ այրին, աչքերը ցաւոտ ու ճակատը  
կնձռուտած՝ կը նայէր գոյնզգոյն հագուստներու դէղին :

Կարօտութիւնը մեծ էր. ֆոքրիկ տղաքը, իր որ-  
բերը, զրեթէ մերկ էին պատառատոն ցնցութիւներու  
մէջ. իր խկ հագուստները ո՛չ դոյն ունէին այլ եւս,  
ո՛չ ձեւ. երկար, աղտոտ, զրգեակներէ կազմուած շեր-  
տեր, երկայնքին պատնուած՝ կը ծածկէին իր կաթով  
լիցուն կուրծքը. որբերէն մէկը ծիծէն կախուած էր :

Մենք, ջլատուած իր խօսքերէն, ձեռքերնիս ան-  
գործ՝ կը նայէինք իր սրտամտած դէմքին :

— Տուն չի կայ, ընտանիք չի կայ որ քանի մը կտրիմներու սուզը չունենայ. ինծի ի՞նչ պէտք են երջանկութեան օրերու հագուստները . . . ա՛լս, գոնէ զաւակս ազատուէր . . . :

Ու երեսն ի վար արցունքները կ'իջնային: Յետոյ սկսաւ հեկեկալ ու ձայնը կցկտուր դարձաւ.

— Իմ էրիկս, ամենէն գեղեցիկը, ամենէն կտրիմն էր . . . անոր համար սպաննեցին զինքը. զաւակս վարդի կը նմանէր . . . երեսը նայողը մէյ մըն ալ նայիմ կ'ըսէր . . . աչքիս առաջքը արիւնը թափեցին ու դրացի թուրք կիներ եկած կը խնդային իմ վրաս . . . ափերնին բուռնցքնուն զարնելով՝ նիսպէր կ'ընէին. քանի՛ կուլայի՛ այնքան բարձր կը ծիծաղէի՞ն . . . :

Յանկարծ կը դազրի հեկեկալէ. դէմքը կ'անշարժանայ արձանի պէս ու աչքերը կը վասին դեռ թաց թարթիչներուն մէջէն անմիխթարելի վիշտով ու զայրոյթով: Իր արցունքները ու հեկականքները մեզի տաժանելի են, իր տժոյն դէմքին անշարժութիւնն ու աչքերուն տենդը սարսափ կ'ազգեն, կ'ուղենք զինքը իր ցաւազին յիշատակներէն հեռացնել, կը խօսինք իրեն իր ողջ մնացած զաւակներուն վրայ, կը չանանք յոյս ներշնչել ու ապրելու եռանդ՝ իր վշտացած սրտին . . . Բայց ամիկա գլուխը կը շարժէ, կը մերժէ մեր միւրթարանքը ու իրը ամբողջ պատասխան՝ անդամ մըն ալ նայելով իրեն տրուած հագուստներու դէղին, չորցած շրթունքներովը կը կրկնէ.

— Սե՛ւ թող դրկեն մեզի՛, դրեցէ՛ք Աթամազօլ:

Առաւօտուն կանուխէն, գրեթէ արշալոյսին ամբոխը լեցուած էր եկեղեցին բակը. ու մենք իրը աչքերնիս լեցուած էր լուենք իրենց խոռոշ աղբուկը, անսահմանելի աղմուկ, նման վորթորկուած ծովու հեռաւոր ՁՈՒ:

Կին . . . : Հիմա նոյն ամբոխը մեզ կը շրջապատէր, երբեմն սպառնագին կը բարձրանար մինչեւ Առաջնորդարանի սամսպուղներէն վեր, երբեմն կը գուար ու երբեմն կը հեծեծէր: Օրերէ, ամիսներէ ի վեր այնքան զրկուած ապրեր էին, պահանջքը այնքան ստիպողական և մեծ եղած էր որ՝ իրենց փութկոտութեան մէջ տենդագին շուարում մը կար. երբեմն առաջ անցնելու տենջանքով զիրար կը կոսոտէին, տղայք կը ճչէին ու սրսագին աղաղակներ մեզ կը ցնցէին ցաւագինօրէն:

Կարգապահութիւն պահել անկարելի էր, մենք յուսահատած էինք. ամբոխին մէկ տամսներորդին իսկ գոհացնելու իրեղին չունեինք ու ստիպուած էինք մնացածին թիւեր ու փուստւաներ տալ, որպէս զի յառաջիկայ անդամներուն երբ խոստացուած ու յուսացուած զգեստեղինները գային, իրենց բաժինը ստանային: Բայց թէ ի՞նչպէս ընտրել անոնք՝ որ այսօր պիտի առնէին զգեստները . . . ի՞նչ դասաւորում կատարել, ի՞նչ հիման վրայ ընդունիլ մէկը և մերժել միւսը, կամ պարզապէս յետածգել իրենց զիմումը: Յուսահատած ու շուարած էինք ու քանի՛ ամբոխը իր պահանջքը կը յայտնէր՝ այդ սարսափելի և խուլ աղմուկով, մենք տժունած ու խորապէս յուղուած, իրարու երես կը նայէինք:

—Պէտք է ամենէն դժբաղդները, ամենէն շատ վշտացածները, պէտք է ծերերը, կոցրերը, հիւանդները ընտրել . . . կամ բազմաթիւ տղաք ունեցողները, ըստ մեղմէ մէկը . . . :

Բայց ամենքն ալ նոյն աստիճանով դժբախտ ու կարօտ էին ու որքան որ հաւատացած էինք այդ ընտրութեան ձեւին անբաւականութեան վրայ՝ մտանք ամբոխին մէջ նախ կոյցրեց վնասուելու: Աղտեղութեան ու քրաբինքի բարկ հոտ մը մթնոլորտը անշնչելի կը դար-

ձնէր . բաղմութիւնը այնքան հոծ էր որ գրեթէ իրարու հպած էին ու մենք քանից կրսուեցանք իրենց խիտ շարքերուն մէջ : Երբ ձեռքս կը դնէի իրենց մարմիսին , ճամբայ բանալու համար , կասկածելի խոնաւութիւն մը զիս կը կասեցնէր . բայց անմիջապէս շուրջի ահաւոր թշուասութիւնը քաջութիւն ու սիրու կուտար մնալի ու մենք աւելի խոր կը թափանցէինք ամբոխին մէջ :

Պէտք էր ընտրել կոյրերը , անոնք որ անտէր ու նոյն խակ զրկուած դաւաղանէ՝ կը դեղեւէին իրենց անհաստատ սրունքներուն վրայ ու տարրուած ամբոխի շարժումներէն՝ մէկ մը ասովին կը նետուէին , մէկ մը անդին . . . : Բաղմութիւնը կազմուած էր մեծ մասամբ կիներէ . այրերու բացակայութիւնը աչքի կը զարնէր , բայց կոյրերու մէջ կային նաև ծերունի այրեր ու իրենց երեւոյթը ահաւոր էր :

Մէկիկ մէկիկ ձեռքերնուն բունած՝ առաջնորդեցինք զիրենք . ճամբուն վրայ ամբոխը զայրոյթէն կը մոնչէր . ոմանք կը հայնոյէին , ուրիշներ կը սպառնային . իւրաքանչւր ոք տարրուած իր անհատական դժբաղդութեան մեծութիւնէն՝ կը փափաքէր որ միմիայն իրմոլ զբազէինք . կին մը մեր աչքերուն առաջըը յուսահասութիւնէնքն ցնցոտիները կը պատոէր , մազերը կը փետուէր ու իր բոլոր ցաւը կ'աղաղակէր այնպիսի ձայնով մը՝ որուն պատուող շնչառէն կը ցնցուէին ամէնքը , ու պահ մը լուած ամբոխին վրայէն սարսուռ մը կ'անցնէր :

Ուրիշներ կը կառչէին մեղի , բռնի կը կեցնէին , կ'աղերսէին , իրենց արցունքով կը թրջէին մեր ձեռքերը . հակառակ մեր բացատրութիւններուն՝ չէին համոզուեր , չէին ուզեր սպասել ու մեր անկարողութիւնը կը տանջէր մեղ :

Դարձեալ միջոց մը ամբոխէն հեռանալով այն որահին

մէջ՝ ուր հագուստաները շարուած էին , զբաղեցանք բաժնելու : Կոյրերը մէկը միւսին ետեւէն կը յառաջանային . իրենց թխացած և տժգոյն դէմքին վրայ լոյսէ զուրկ ու մեռած աչքերը կը սեւեռէին մեր ուղղութեամբ . անոնք կը հետեւէին մեր ձայնին ու անձկութեամբ կը սպասէին մեր հրաւերին . առ հասարակ լուռ էին . շատ չէին խօսիր անոնք . իրենց մէջ ամիսովուած՝ ոմանք նոյն խակ կարծես դեռ չէին հասկցած պատահած : Երկու օր առաջ տեսեր էի պառաւ մը՝ որ անընդհատ հանգիպողին կը հարցնէր թէ ի՞նչ եղաւ . ոչ ոք բացատրեր էր իրականութիւնը իր մանրամասնութիւններուն մէջ . ամէնքն ալ իրենց առանձին հոգերով զրաւուած էին . պառաւը լսեր էր միայն աղմուկը , լսեր էր վայնասուններ , լսեր էր հրդեհի ճարճատումները , խլացեր էր հրացաններու ձայնով . — զգացեր էր բոցերու ջերմութիւնը կանակին վրայ ու տարրուած փախստական ամբոխի հոսանքէն , օր մը հոս , օր մը հոս քչուեր էր անգիտակցաբար , ու օրերով , շաբաթներով տեղեկութիւն էր մուրացեր , կառչերով մէկ խումբին , աղերսելով իր շուրջը գտնուողներուն ու ոչ ոք դեռ բարութիւնն ունեցեր էր իրեն պատմելու թէ ի՞նչ պատահեցաւ : Այս պատճառաւ էր օր գէմքը առեր էր սարսափի , անորոշութեան ու կասկածի արտայատութիւն մը ու մտքին մէջ սեւեռած էին կցկտուր տեղեկութիւններ :

— Տիւշմանը մեղ կոտորե՛ց . . . ըստ վարանելով ու հարցումներ ուղղեց մանրամասնութիւններուն վրայ :

Երբ պատասխանեցի իրեն համբերութեամբ , գէմքը կարծես տարրալուծուցաւ , տժգունութիւնը կապտորակ ու զրեթէ զիակնային դարձաւ , իր կոյր աչքերը՝ որոնք ձերմակ մշուշով մը ծածկուած էին , կարծես սեւեռեց իմ վրաս ու սրտավին աղաղակ մը արձակեց .

— Աման . . . :

Հիմա իմ գէմս ունէի երիտասարդ կին մը . մէկ աչքը կորսուած ակնակապիճներուն խորութեանը մէջ ու միւսը ընդհակառակը ցցուած , ուռած , բիրի տեղ կրկով ձերմակ կոճակի պէս կարծրութիւն մը . այդ աչքը անհանդիսո ու թագուն կենդանութիւն մը ունէր , բանտարկուած կը թուէր ու կարծես պոռթկալու կը միւսէր . յարաշարժ ու ցայտուն՝ երկչոսութիւն ու անհանդսութիւն կը պատճառէր միանդամայն ու կը նայէր մեր նայուածքէն տարբեր նայուածքով մը :

Առանց խօսելու , ընտրեցինք իր հագուստները , բայց վերջապէս հարկադրուեցանք հարցնել .

— Քանի՞ հոգի էք :

Պահ մը լուս կեցաւ . կարծեցինք թէ չէր հասկցած . իր ձերմակ բիրը անշարժացաւ . շրթունքը թոթովեցին : Ու սկսաւ հեծկլտալ անվերջ . իր կուրծքը ցնցոտիներուն նքրքեւէն կը բարձրանար ու կ'իջնար . ո՞վ զիսէ ի՞նչ կը տեսնար իր կուրութեան մշտնջենական մթութեանը մէջ :

Շատ անգամ կը պատճառէր ասիկա . մեր հարցումը իրենց կը յիշեցնէր թէ այլ եւս մէկը չունէին , կը յիշեցնէր իրենց բոլոր անոնք որ անդարձ կորսուած էին ու մենք , յանցաւորի պէս , չինք զիսէր ինչպէս ամոքել զիրենք :

Երբեմն , ինայելու համար , փոխանակ հարցնելու թէ «քանի՞ հոգի էք» , կը դնէինք դէղ մը հազուստ ու կ'ըսէինք .

— Այսչափը կը բաւէ :

— Ինչո՞ւ չպիտի բաւէ . ո՞վ է մնացեր . զաւակներս զարկին , քոյրս այրուեցաւ , մարդս մորթեցին . . . իմ չոր գլուխս է մնացեր , ինչո՞ւ չպիտի բաւէ , ա՛խ . . .

Ու անխուսափելի կերպով հետեւանքը նոյնը կը լար . դարձեալ լաց , դարձեալ հեծկլտանք :

Ուրիշներ ձեռքերնուս կը քաշէին գեղեցիկ հագուստ մը , մէկ կողմ կը նետէին ու կը բողոքէին :

— Կոնակս առանց շապիկի է մնացեր , հոգե՛րդ առնեմ , բան մը տուէք ծածկուիմ , ու կը բաւէ՛ , սպառոր զիսիս գեղեցիկ հագուստն է պակաս :

Ու կը պահանջեն սեւ , միշտ սեւ . իրենց նայուածքը կը մնառէ դէզերուն մէջն սեւն ու սպաւորի հագուստները :

Կոյրերու շարքը կ'անցնէր մեր առջեւէն . կային որ վիրաւորուած արտեւանունքներ ունէին և երբ լային՝ սարսափելի էր . արցունքի հետ արիւն կը հոսէր այտերնուն վրայ . ծայրայեղ դգուշաւորութիւններ կ'ընէինք՝ իրենց ցաւը չգրգռելու , իրենց զգայնութիւնները չարթնցնելու համար , բայց զուր էր . . . չեմ գիտէր ինչպէս առանց մեղ տեսնելու և դեռ առանց մեր ձայնը լսելու կը զգային թէ տրամադիր ենք խղճալու իրենց վրայ , թէ մեր մէջ կապ մը կայ՝ որով անմիջապէս հազրուակցութեան մէջ կ'ըլլանք իրենց հոգեկան վիճակին հետ :

— Ցաւերդ առնեմ , քո՛յը , քեզի չըսենք , որո՞ւ ըսենք . ո՞վ մեր տարօր կը հասկնայ . օտարին սիրոր քարի պէս կարծր է . մէկ ձեռքով կուտան , միւս ձեռքով կը զարնեն :

Ու մէկ հոգի մը կարող էր ամբողջ աշխարհ մը թշուառութիւն ներկայացնել , միայն իր պատմութիւնը ընելով :

Դուքսը միշտ ամբոխը կը մանչէր . . . : Քանի՛ սպասման ժամերը կ'անցնէին , այնքան անհամբերութիւնը կը մեծնար . . . երբեմն մէկը , աւելի ճարպիկ ,

կամ մտրակուած պահանջքին ստիպողականութենէն՝  
արգելքներուն չանսալով ու ամբոխը ճեղքելով կը հաս-  
նէր մինչեւ մեղի. ընդհանրապէս մայրերը այս կերպով  
կուգային մեզ մօտ :

Այսպէսով էր որ յանկարծ դուռը բացուեցաւ. կը ո-  
նակին վրայ ու խելայեղ կին մը նետուեցաւ ներս.  
կոյրերը ահաբեկ, խարխափելով իրարու դարնուեցան և  
ուրիշներ բնաղդով ճամբայ տուին :

Երիտասարդ կին մըն էր. բաւական չնորհքով կը  
կրէր իր լայն շալվարը ու բազմաթիւ ծամեր կը կախ-  
ուեին կոնակն ի վար. գլուխը ծածկած էր ճերմակ քո-  
դով, որուն ծայրը կը ծածկէր նաև իր կղակը :

— Սև զիմանալու աստիճանը անցեր է ինձի հա-  
մար . . . զինովի ու խենթի պէս եմ . . . խղճացէ՛ք  
ինձի :

Ու թեւերուն վրայ կրած ծրարը բանալով, կարկա-  
ռեց մեզի :

— Ահաւասի՛կ . . . ա՛լ մնացածը դուք գիտէք :

Անհաւատալի նիւարութեամբ բոլորովին մերկ տղայ  
մը, գրեթէ վիժած մըն էր մեղ ներկայացուածը. կար-  
ծես միայն գանկը մէծցէր էր ու աչքերուն մէջէն միայն  
կարելի էր եզրակացնել թէ ճշմարտապէս վիժած մը չէ :

— Քանի՞ ամսու է այս տղան :

— Վեց ամսու, պատասխանեց մայրը . . . :

Մանկիլը իր հիւանդ տղու սրտամած ու տիսուր  
աչքերովը կը նայէր մեղի. երբեմն լոյսէն շացած՝ կը  
քթթէր անոնք ու իւ կապկային դիմագիծերը կը ծա-  
մածոէր. ամբողջ մարմնը մնացեր էր այնպէս, ինչպէս  
էր ծնած օրը, թերեւս աւելի նուազեր էր. փորը գողա-  
ւոր ու պարապ կը թուէր. ու թեւերը՝ ինչպէս սրունք-  
ները՝ բարակ ձողերու պէս նիւար էին :

Կինը իր անյաջող մայրութեան մէջ վիրաւորուած,  
կ'արտասուէր ու յաճախակի կը կրկնէր.

— Հինգ զաւկի մայր եմ, ոչ մէկը ասանէ չէ ե-  
ղած :

Դատ անգամ տեսեր էինք սակայն այս երեւոյթով  
տղաքներ՝ մայրերու զիրկը. բոլոր նորածինները դէպ-  
քին և յաջորդող օրերուն մէջ, շարունակական թշուա-  
ռութեան ենթարկուած՝ վերածուեր էին հրէշներու.  
մեռնողներու թիւը շատ մեծ էր, բայց անոնք որ դեռ  
կ'ուշանային մեռնելու՝ կը ներկայացնէին նոյն պատ-  
կերը :

— Մեր ցաւը մէկ տեսակ չէ՛, մե՛ր տարտը մէկ  
տեսակ չէ, կը կրկնէր մըօրինակ և երգող ձայնով մը  
դժբաղդ մայրը, կարծես արձագանդ դառնալով մեր  
մտածումներուն :

Երբ զինքը զոհացնելէ ետքը՝ մեր կոյրերուն դար-  
ձանք, ամբոխը հասած էր արդէն մինչեւ մեր սենեկին  
դուռը :

Կոյրերը սարսափիած այդ տարօրինակ աղմուկէն՝ կը  
շտապէին. զլուխնին բարձր բռնած, սրունքներնին դե-  
գեւուն, կուգային դէպի մեղ ու երբեմն իրարու կը  
կրթնէին՝ յառաջանալու համար . . . այդ վիրաւորուած  
ու արիւնու աչքերը, այդ ճերմակ մշուշով ծածկուած  
բիբերը, թարախէն մաշած արտեւանունքները՝ մեզի թէ՛  
քթութիւն, թէ՛ վախ կը ներշնչէին. ու կային որ ու-  
նէին այնպիսի փակ աչքեր, որ անկարելի էր երեւակա-  
յիլ թէ ատեն մը նայուածքի լոյսը ճաճանչած է այդ  
ցամքած ու ողորկ խորութիւններէն. մորթը ճակատէն-  
կ'իջնար այդ փոսերուն մէջ՝ առանց նոյն իսկ ծալք մը  
կաղմելու արտեւանունքին միացած գծին վրայ . . . :

Ամենքն ալ անտէր էին ու առանձին. ու ոմանք

չին գիտեր թէ ի՞նչ են եղեր իրենց ընտանիքի անդամները . մեռած էին թէ թափառական , թէ բանտարկուած . . . : Սյս հարցումն է որ կը յաճախէր իրենց տժգոյն շրթունքներուն վրայ :

— Հոս եկողներէն մէկը չըսա՞ւ թէ կոյր հայր մը ունէի . . . :

Մեզի դժուար էր պատասխանել . աւելի դժուար էր իրենց տկար ու դողդոջուն յոյսը մարել . շատերը այդ յոյսովն է միայն որ կ'առաջնորդուէին կեանքի դժնդակ ճամբուն վրայ :

Մէկ քանի օր առաջ նոյն այդ սենեակին մէջ ցաւագին տեսարանի մը ներկայ գտնուած էի : Ութը տարեկան մանչ մը բերեր էին . դէպքին օրէն ի վեր խեղճ տղեկը կորսուած էր . զինքը մահմետական դարձուցեր էին և իր բնավայրը եղող գիտով հիմնայատակ կործանելէ ետքը՝ դրացի թուրքեր որդեղքեր էին զինք : Ի՞նչ չարաշուք դէպքերու յաջորդութեամբ մը տղան եկեր էր մինչեւ իր ազգին զիրկը , զիտեմ . իր անունը կ'ըսէր միայն ու հօրը անունը և ուրիշ բան չէր զիտեր : Յանկարծ , կիներու ամբոխին մէջէն , որ խոնուած էր եկեղեցոյ բակին մէջ , կոյր կին մը յոյսի և ցաւագին տարակոյսի տագնապի մը մէջ՝ հասաւ մեղի . երեսն ի վար վիրալից աչքերէն արիւն ու արցունք կը հոսէր . քունքերը թաց էին քրտինքէն ու կը հեկեկէր . կ'ուզէր խօսիլ , բայց ձայնը կը խեղդուէր . վիրջապէս ըստ . . .

— Այն օրը զաւակս աարին , խոլամացուցին . . . անկէց ի վեր կորսնցուցած ևմ զինքը . . . տղայ եկեր է կ'ըսէն թուրքերուն քովէն , իմ զաւա՞կս է արդեօք :

Կինը կը հեւար ու կ'արտասուէր , արցունքները զինքը չնչասպառ կ'ընէին . ու բազուկները տարածած՝ կը փնտոէր փոքրիկը :

Սահմոկած , պատերուն կրթնած , անկարող խօսելու ու շարժելու՝ կը հետեւէինք կոյր մօրը շարժումներուն ու սարսափով կը խորհէինք այն ըսպէին , որ տղուն մօտ պիտի ըլլար ու պիտի ճանչնար դայն . որովհետեւ , աւա՛ղ , փոքրիկին անտարբերութիւնը շատ յատկանշական էր մեղի համար . . . :

— Մեսրո՛սլ , եավրո՛ւմ . . . :

Ոչ մէկ պատասխան : Ոչ մէկ պատասխան . լոռութիւնը կապարի պէս ծանր էր . . . :

Ու մայրը հասկցաւ որ անգամ մըն ալ խարուած էր իր յոյսին մէջ :

Երբ կոյրերուն հագուստները բաշխուեցան և ծերեր ու պատաւներ յաջորդեցին իրենց , գասաւորուած իրեղինները սպառած էին արդէն : Անհամբեր ու զայրացած՝ ամբոխը յուսահասութեան ճիշ մը արձակեց . գիշեր մըն ալ աղտեղութեան ու ցնցուիննեխու մէջ . գիշեր մըն ալ առանց օգնութեան , առանց շապիկի՛ . . . ալ չէին կարող գիտմանալ : Ու մինչ անոնք մէկ կողմ նետած ցնցուինները կը հաւաքէին կրկին , մենք զիտէինք թէ գեռ շա՛տ այսպէս զիշերներ ունէին անցնելիք :

Տուն գառնալու ատեն ամբոխը անխոնջ յամառութեամբ կը հետեւէր մեղի . աչքէ կորանցուցած ըլլարով ընկերուհիս , աճապարեցի սենեակս բարձրանալ պահ մը առանձնանալու և հետեւեալ օրուան ստիպողականութեանց վրայ խորհելու համար . բայց հոն ալ կանխեր էին մեղի :

— Կարօտութիւնը ծովի պէս մեծ է , հոգերդ առնեմ , կ'ըսէր տանտիբուհին բացատրելով որ ոչ միայն նպաստ խնդրողներ կային վերը՝ այլ նոյն խել իրարուհետ կոռուեր , իրարու հետ թշնամացեր էին :

Երբ սենեակ մտայ , երկու շարքի վրայ բոկոտն և թշուառ կիներ կեցած էին . գրեթէ անտարբեր իմ երեւ-

նալուս անշարժ կը սպասէին . չեն խօսեր , չեն խընդրեր , բայց իրենց աղերսող նայուածքը զիս կը տանջէր ու անհանգիստ կ'ընէր զրեթէ :

Երկարօրէն բացատրեցի իրենց . այլ եւս բան չէր մնացեր տալու . վա՛զը . . . վա՛զը թերեւս . ճամբայ ելած հակերսւ կ'սպասէինք . . . :

Մարիկ կ'ընէին կարծես առանց լսելու , որովհետեւ պահ մը ետքը , կամաց կամաց մօտիինալով կ'աղերսէին դարձեալ :

Ուշ ատեն միայն յուսահատած մեկնեցան առանց բառ մը ուղղելու , առանց որ և է կերպով նշանակելու թէ համակերպած ե՞ն թէ յուսահատած բոլորովին . իրենց ետեւէն կը նայէի սիրաս բգկտուած խղձի խայթով ու դառնութեամբ խորհելով մեր կացութեան վրայ ուրով ստիպուած էինք ձեռնունայն ետ դարձնել , յոյսով և հաւատքով մեղ զիմող դժբաղդներ :

Երկու կիներ հոն էին զեռ որոնք բոլոր ժամանակը կուռած էին իրարու հետ . երբ միւսները մեկնեցան հազիւ թէ հանդարտեր էին . երկու միիրաւորուած , սրտերնին արիւնած կիներ իրարու կը նայէին քէնուած ու արցունքուտ աչքերով . . . : Երկուքն ալ Հայաստանցի էին . անգամ մը արդէն ենթարկուած բլալով կոսորածի սարսափիներուն , իրենց չքաւոր և սպաւոր զլուխները աղատեր և ապաստաներ էին կիլիկիոյ արեւոտ երկինքին տակ . . . ինչքա՞ն խորապէս ու անհունօրէն զըժքամտ էին . . . երկուքն ալ մայր էին և եկեր էին ցնցուիներաւ վրայ , հեռուներէ դրկուած նպաստի զըլզլեակներու վրայ կուռելու : Մէկ վերմակ միայն մնաց էր անմիջական տրամադրութեանս տակ ու երկուքը մէկ ներկայացեր էին . . . : Ինչպէ՞ս ընտրել ամենէն կարօտեալը . . . :

— Վո՞ւյ . . . վո՞ւյ . . . վո՞ւյ . . . վայը իմ սեւաւոր զիխո՞ւս . . . մեռնէի՛ ու ուկորներս հանգչէին . . . ողորմած թագաւոր Աստուած . . . ինչո՞ւ զիս մոռցար ու մարմինս չվերցուցիր այս սեւ հողին վրայէ՛ն . . . :

Ու երիտասարդը երկու կիներէն՝ մազկը կը փետաէր ու ցնցուիները կը բգկտէր կուրծքին վրայ . . . : Յեաոյ ինձի դարձնելով իր պաղասապղին ու արցունքով լեցուն աչքերը՝ կը մնար պահ մը առանց խօսելու եւ կը յարէր .

— Զաւակս հիւանդ է ու հողին վրայ է՛ . . . մարմինը վէրքերով ծածկուած . . . թարախը մինչեւ սոկորները հասեր է՛ . . . հոգերդ առնե՛մ . . . զաւակչունի՞ս , չե՞ս հասկնար ըսածս . . . տասը տարեկան եղաւ՝ բայց մարմինը ցաւէն հալած է . . . մինակ գլուխը եւ քանի մը ոսկորներ մնացեր ե՞ն . . . գերքեզման չդրա՞ծ հատնիլը տեսա՞յ . . . կուրնա՞ն աչքե՞րս . . . առտուները երբ մէկ կողմէն միւսը կը դարձնեմ . . . մրջիւնները լեցուած են վրա՞ն . . . վո՞ւյ . . . վո՞ւյ . . . վո՞ւյ . . . :

Ականջներս գոցեցի որ այլեւս չի լսեմ ու առանց իր աչքերուն նայելու , իր մօր աչքերուն՝ որ այդպիսի զարհուրելի բաններու վրայ կը նայէր ամէն օր՝ վերմակը տուի իրեն . . . :

Ակնթարթի մը մէջ աներեւութացած էր :

Երկար մնացի միւս կնոջը հետ՝ որ կը յամառէր ու կ'արտասուէ՛ր . զլուխս երկու ձեռքերուս մէջ առած կը խորհեր տարտամ և սարսափելի բաներու վրայ ու աւելի ճիշտը մղձաւանչի մը մէջ կ'ապրէի . . . : Հիմա անհամբեր կ'սպասէի ընկերունիի՞ս ու և է կերպով գուհացնելու համար միւս կինը , որ արկածեալներու յատուկ երկարաւեւ համբերութեամբ կը սպասէր . մօտս՝ թէեւ առանց ու և է յոյսի :

Յաղթանդամ խոշոր կին մըն էր, հարուստ կուրծքերով, աչքերը ցաւսու ու կոպերը արիւնոտ. տաժանելի էր իր արտասուլիլը ահմանելը. երբ արցունքը կը դազրէր առատօրէն հոսկէ՝ իր յուզմունքի տեւողութեանը ամէն մէկ ճիգին արիւնի կամթիլներ կը բողոքէն թափուած թարթիլներու արմատէն. խղճի խայթունէի՝ առանց զինքը լսելու վերմակը միւս կնոջը տուած ըլլալուս համար, բայց արդեօք այխարհիս ո և է մէկ կողմը աւելի գժրադդ պատմութիւն կարելի՞ էր. ինքինքիս առաջք արդարամալու համար՝ հարցուցի իրեն.

— Դուն զաւակ ունի՞ս:

Միջոց մը լուռ մնաց. իր արիւնոտ ու արցունքոտ աչքերուն մէջ վայրագ ճամանչ մը փայլատակից. խըստութեամբ ու արհամարհանքով նայեցաւ ինձի . . .

— Ութը զաւակ ճներ, մնուցեր ու մեծցուցեր եմ, ութը մանչ զաւակ . . . :

— Հիւանդ մանկիկ ունի՞ս դուն ալ միւսին ալէս: Գլուխը ցնցեց ուժգնութեամբ:

— Առիւծի պէս առողջ էին, ըստ:

— Է՞ն, կը տեսնէ՞ս, ըսի քաջալերուած, դուն անկէց աւելի բաղդաւոր ես . . . ասաը տարու հիւանդ տղան հողին վրայ մնացեր է . . . :

Խօսքս չի կրցայ շարունակել:

Յիմարական, շարագուշակ, անօրինակ քրքիչ մը խսիանեց խօսքերս:

— Աւելի բաղդաւո՞ր . . . այո՞ . . . աւելի բաղդաւոր . . . ինչպէ՞ս ալ ճարտար էք մեր սրտին կրակը հասկնալու . . . անոր զաւակը հողին վրայ մնացեր է . . . իմիններս հողին մէջն են արդէն . . . ու ես աւելի բաղդաւոր եմ . . . :

Ու յիմարացած իր վիրաւորուած մայրութեան զգացումն մէջ, ութը սպաննուած ու մեռած տղաքներուն մայրը կը շարունակէր ջղաձգօրէն գալարուկի իմ անկարողութեանս դիմաց . . . :

Շատ տեսակ դժբախտ մայրեր տեսեր էի . . . մայրեր՝ որոնք բանուորական տաժանելի աշխատութիւններէն հիւծած մարմիններով յաջորդաբար վիժած ու հրէշներ միայն ծնած էին. տեսեր էի մայրեր որ չքաւորութենէ ցամքած կուրծքերով չին կարողացած էրենց անարիւն զաւակները մնուցաներ. տեսեր էի այնպիսիներ որ անդարմանելի ախտերով վարակուած՝ թարախ և ժանտ միայն ունէին կաթի տեղ, ու տեսեր էի նաեւ մայրեր որ ընկերային ու անտեսական բարդութիւններէ յիմարացած՝ ոճրագործ դարձեր ու սպաններ էին իրենց նորածինները . . . բայց այդ երկու մայրերը կարելի չէր դասաւորել ո և է մարդկային դժբաղգութեան կարգի մէջ . . . ասոնք Հայաստանցի Մայրեր էին . . . :

Ընդհանրապէս նպաստ խնդրող ժողովուրդին մէջ քիչ թիւ կը կազմէին Ատանացիները. բայց շրջակայ գիւղերու այրիներուն թշուառութիւննը աննկարագրելի էր: Կը յիշեմ ինձիրիցիներու ողորմելի մնացորդները, կեալուր զիւղի հաղուադէպ փախստականները, Գայըրւյի ահաւոր գէպքերէն սահմուկած մէկ քանի այրիները, Միսիսի կիները, որոնց պարագլուխը բարձրահասակ և կորովի այրի մը, զայրագին շնչտերավ մեր դէմ կը դնէր իրենց բաղմաթիւ պահանջները:

Հետեւեալ նպաստի բաշխումն մտադիր էինք գուհացում տալ որքան կարելի է շրջակայ գիւղացիներուն, որոնց ստուար մեծամասնութիւննը կիներ էին. աւելի դժբախտ քան Ատանացի արկածեալները՝ անտէր և անծանօթ տեղի վրայ, իրենց յուսահատական թշուա-

ոռոթեան մէջ կը հիւծէին . կիներուն ցնցոտիները գրեթէ անկարող կը դասնային իրենց մերկութիւնը ծածկելու և անհրաժեշտ էր անմիջական կարգադրութիւն ընել :

Եկեղեցին բակը միշտ խոնուած էր ամբոխը . օր օրի աւելի պահանջկոտ՝ զայրոյթի տագնապներ կ'ունենար , որոնք կը վերջանային միշտ ողբի և լացի մէջ . . .

— Յաւերդ առնեմ , զարկի' , զարկի' , իրաւ է , բայց ի՞նչով պիտի պատժէք ինձի . Ասուած իր հարուածը տուեր է արդէն իմ զիսուս . . . :

Ուրիշ անդամ կին մը , խելայիլ , բարկութենէն փրփրած կը պատասխանէր .

— Երեք զաւակներովս հուրի և սուրի մէջէն աշպատեցայ , ու այս սեւ հողին վրայ երեքն ալ մէկիկ մէկիկ կորսնցուցի : Աչքերուս մէջ արցունք չէ մնացեր , ձայնիս մէջ ողբ չէ մնացեր . սիրաս զարի պէս կարծր է , թող աշխարհ աւեր աւերակ դառնայ , իմ ի՞նչուս է պէտք . . .

Երեմն , զիրենք հանդարտեցնելու համար , մեր ըրած բոլոր ջանքերը ապարդիւն կը զանային . իւրաքանչիւրին դժբախտութիւնը այնքան մեծ էր որ անողոք և անփիրտ գարձած էին . իրենց սեւ աչքերուն մէջ արցունքին ընդմէջէն կը տեսնէինք անողորմ կարծրութիւնը իրենց զայրոյթներուն . . . :

Սյու օրը այլ և այլ գիւղերու պատկանող այրիներն էին որ խեռ աչքով կը նայէին իրարու : Երեմն արկածաւ ալ քահանայի մը թշուառական և սեւ սիլուէթը կը ցցուէր իրենց շարքերուն մէջ . պատառատուն վեղարներով , ճերմկոտած գտակիներով , թնձկուած մօրուքներով , անոնք աւելի դժբախտ կը թուէին մեղի . միմիթարութեան և հաշտութեան խօսքերը սպառած էին իրենց չորցած շրթունքներուն վրայ : Ասոնցմէ ոմանք կուուած

էին թշնամիին դէմ , և ոմանք վիրաւորուած կամ անդամանատուած էին . իրենց մթին , դաժան և մոայլ դէմքերուն վրայէն անհետացած էր Քրիստոնէական անդորրութիւնը : Ոմանք , անյագ , ամէն բան յափրշտակելու ձգտումներով զօրացած կուգային մեր դէմու կը պահանջէին : Իսկ ուրիշներ համբերութեամբ և կրօնական երկիւղածութեամբ կը կրէին այն խաչը որ դրուած էր իրենց ուսերուն վրայ : Ուղղակի ենթարկուած ըլլալով խուժանին մոլեռանդութեան , իրենցմէ շատերը սարսափելի մահերով մեռած էին . ընդհանրապէս ոճրագործները ոչ սուր գործածեր էին և ոչ հրացան իրենց համար , այլ տապար : Մեր ճանրորդութեան միջոցին յաձախ տեսանք խտացած և սեւցած արիւնը մեր եկեղեցիի նահատակներուն :

Կորովի , բայց ցաւով և վշտով մթագնած՝ այդ օրը մեր դէմ եկաւ առաջին անդամ Ապտողլու գիւղին քահանան : Անոր դիմումը՝ իր ցրուած հօսին համար էր . քիչ հոգի մնացեր էին , անոնք ալ անպատմելի խեղճութեան մէջ :

— Ապտողլու 66 տուն ունէր և 265 բնակիչ , կ'ըսէ անիկա յոգնած ձայնով մը , կային նաև 242 դրեցի , այս վերջիններէն ամենքն ալ մեռան . . .

— Ամենքն ալ մեռա՞ն . . .

— Այո՛ , ամենքն ալ :

Դառն և ցաւագին լոռութիւն կը յաջորդէ , ու քահանան աչքովը կը հետեւի մեղի համար աննշմարելի պատկերի մը : Յետոյ անսալով ներքին զգացումի մը , յամրօրէն կը խաչակնքէ ու , անմիջապէս արտայայտուելու պահանջքէն մղուած , յուզմունքէն և զայրոյթէն դողդոջուն ձայնով մը կը պատմէ :

— Խուժանը պաշարեց մեզ ուրբաթ օրը : Երիտասարդ՝

ները տրամադիր էին կռուելու, մէջտեղ բերինք զէնքեր, հինգ մալզէր, վաթսուն բէվօլվէր, ինչպէս նաեւ չիթէներ և թիւֆէնկներ։ Բայց գիւղին ջոջը, Պաղտատատ օղլու կարապետ, չհամաձայնեցաւ . . . հէյ վա՛խ . . . սարսափէն խելքը կորմնցուցած երեսներնուս կը պօռար։ — «Մեզի՞ է մնացեր իսլամի դէմ դնել . . . չիթէներով խուժ կը զարնուի, մարդ չզարնուիր. մէկ թիւֆէնկնի դէմ քսան մարթինի կայ մեր դիմացը . . . ճիտերնիս ծռենք, զէնքերնիս յանձնենք ու իրենց ուղրմութեանը վրայ յուսանք»։ — Զուր տեղը վիճեցինք, օրինակներ տուինք . . . «Մեռնիլը մէկ անդամ է, այսօր թող մեր վերջին օրը ըլլայ, բայց սիլահները չձգենք. ո՞ր օրուան պահեր ենք մեր կտրիճութիւնը, ո՞ր օրին համար բերներնուս կտրելով դներ ենք այս զէնքերը . . . Մեր կիները, մեր զաւակները, մեր բաղուկներուն են ապաւիներ, ինչ երեսով ձեռքերնիս պարապ պիտի երեւնանք իրենց»։ Ի զ՞ւր . . . ի զ՞ւր . . .

Պաղտատ օղլու կարապետ ճերմակ դրօշակի պարզեց և գիւղը անձնատուր հոչակեց . . . Տիւշմանը եւ կաւ մեր զէնքերը հաւաքեց ու անիջապէս մեզ ջարդեց։

Պահ մը կը լռէ, արցունքը կը քարանայ թարթիչներուն վրայ և անօրինակ արտայայտութիւն մը կուտայ իր նայուածքին։

— Մինակ մէկը, երիտասարդ մը, որ զէնքը պահած էր, եօթը թշնամի սպաննեց և կրցաւ փախչիլ. մնացածները սպաննուեցան, և գիւղը կրակի տրուեցաւ։ 265 Ապտօղլը գիւղացինք քանի մը հոգի մնաց, ան ալ մեծ մասով կին։

— Պաղտատ օղլո՞ւն, կը հարցնենք անմիջապէս։

— Պաղտատ օղլուն իր տանը մէջ սպաննուեցաւ

անլուր չարչարանքներով, իր աչքերուն առաջք իր կնոջը, զաւակներուն, հարսկերուն և թոռներուն մեռնիլը տեսնալէ ետքը։

Մինչ քահանան Ապտօղլուի եղերական պատմութիւնը կ'ընէր, ուրիշ շրջակայ գիւղերէն այրիներ ու մարդիկ խռնուած էին Առաջնորդարանին դրան առաջք։ Ոմանք կուլայէն ու ոմանք բարկութեամբ կը բացագանչէին. երբեմն արտասուտգին աչքերով ու հեծկըլտանքներէն խռպոտ ձայնով այրի մը կը կրկնէր . . .

— Ա՛խ, ա՛խ, այդպէս է, այդպէս է . . .

Յաճախ տարբեր գիւղերէ էին այդ հաստատութիւնը ընողները, բայց դէպքը իր ընդհանուր գիծերուն մէջ այնպիսի նմանութիւններ ունէր որ լսողները կը կարծէին թէ իրենց գիւղին պատահածն էր պատմուածը։

Առ հասարակ կոտորուող գիւղացիներուն մեծ ցաւը սա էր որ չէին դիմադրած. անձնատուր ըլլալով կարծէր էին կեանքերնին ազատել, բայց դառն փորձառութիւնը ցոյց էր տուեր թէ ազատուողները անոնք էին որոնք զէնքերնին ձեռքերնին մնացած էին։

— Շուարեցանք, չգիտանք, յանկարծակիի եւ կանք. կեանքը անուշ է, ամենէն դժբաղդին համար ալ կեանքը անուշ է . . . կարծեցինք որ պիտի ինաւ յին . . .

Այս ամօթալի խոստովանութիւններու միջոցին յանկարծ մեր դէմ սլացաւ հասուն տարիքով մեծզի յաղթանթամ մարդ մը, աչքերէն կրակ կը ցայտէր և աղնուական զայրոյթով մը գողանար կը թուէր . . .

— Ստրուկի զաւակներ, ստրուկի թոռներ . . .

թու ձեզի։

Եւ արհամաբհանքով թքաւ սահմուկած ամբոխին երեսին . . .

— թո՛ւ... ձեզի... կեանքը անուշ է... իրաւէ, բայց դուք ի՞նչ երես ունիք ապրելու. նայեցէ՛ք սա խեղճերուն վրայ, և ձեռքովը կը ցուցընէր այրիները և ըսէք բաց սրտով թէ կեանքը ի՞նչ անուշութիւն պահած է ձեզի համար...

Երկու խոշոր և կոշկուայած ձեռքերը կը գաւարուին կուրծքին վրայ և կարծես չէր գիտեր զանոնք ո՞ւր տեղաւորցընել:

— Փճացանք, մափ եղանք... ունեցածնիս թալւեցին, մնացածը այրեցին, մեղ՝ պառաւները և կոյրերը ձեցին... ողու պէս խարուեցանք, ունեցած սիլահներնիս իրենց տուինք ու մեր թափած գնդակներով դարնուեցանք...

Գլուխը կը շարժէր ու ամբողջ մարմնով կը դողշը ըլլար ու բառերը հետզետէ դժուարաւ կուգային իր շրթունքներուն վրայ...

— Աս մէկ չէ՛, երկուք չէ՛. միւլէթին արիւնը նոր չպիտի թափի... շատ լաւ գիտեինք, բայց չգիտնալու զարկինք, կոյր և խուլ ձեւացանք... թո՛ւ մեզի... ի՞նչի համար, ո՞րի համար կ'ապրինք այս աշխարհիս վրայ...: Մեռնիլ չգիտցող մարդը, ապրելու արժանի չէ... ստրուկի զաւակներ...

Հիացած այս նորօրինակ արկածեալի երեւումէն ու տարուած իր խօսքերէն՝ մտիկ կ'ընենք զինքը, որ յանկարծ մեզի դառնալով ըսաւ.

— Ես Շէյս Մուրադցի եմ... մեր գիւղն ալ պաշարուեցաւ. մեր հոգիներն ալ հոգի էին, մննք ալ ապրելու հալիս ունէինք, բայց գիտցանք որ մեռնելու օրը հասած է...

Ռոպէ մը լոեց, յիշողութեանը մէջ ամփոփելով ամբողջ պատահածը:

Նոյն մշշոցին մէկը իրեն աթոռ մը տուած ըլլալով, իր սեւ և կոշկուայած ձեռքերովը առաւ, դէպի առաջ քշեց ու մեր մօտ նստեցաւ: Յետոյ գրպանէն հանելով ծխախոտի տուփը, սիկառէթ մը ոլորեց դանդաղութեամբ:

Ատով ժամանակ ունեցանք իր դէմքը դիտելու: Ցեղին ո՞ր մաքուր մնացած երակէն կազմուած էին այդ խումբ մը գիւղացիները, որոնք վարժուած հողին երեսը աշխատելու և ըստ երեւոյթին այնքան նման միւս գիւղացիներուն՝ յանկարծ ուրիշ ձեւով երեւան եկած էին աղետի օրերուն մէջ: Ինքը չափազանց թուխ էր և արեւի տակ աշխատող մարդոց յատուկ կնճիռներ կ'երկարէին ճական վրայ. աչքերը ապաստանած երկայն և թաւ թարթիչներու ներքեւ, անսահմանելի ըոց մը ունէին, որոնց մէջ տեւականօրէն կը վառէր զայրոյթը, ըմբոսառութիւնը. քիթը հայկական և թեթև մը արծուային՝ կ'ազնուայնէր իր գեղջուկի կնճռոտ դէմքը և թանձր շրթունքը միայն իր վրայ կը նշանակէին բարի և խաղաղ ընդունակութիւնները հայ գիւղացիին:

— Ես ըսեմ ու դուք գրեցէք և թող ալէմ աշխարհ: իմանայ որ Շէյս Մուրադցին արիւնը դուր տեղը չի թափիր.

Ծնած ու ապրած ըլլալով իր գիւղի նեղ շրջանակն մէջ՝ կը կարծէր որ ամբողջ աշխարհի համար նշանակութիւն ունէր իրենց վարուելու կերպը աղէտի դժխեմ օրերու մէջ: Ու մննք ալ այդ բռպէին, ճիշդը ըսելով, կը բաժնէինք իր հոգեբանութիւնը, ու թերեւ իր գիւղացիի բնազդը չէր սխալեր ու Շէյս Մուրադի ինքնապաշտպանութիւնը իր մեծ կարեւորութիւնը ունի մեր յարատեւ վտանգի ենթարկուած ցեղին համար:

Անիկա այսպէս պատմեց :

— Երկու օր էր որ տիւշմանը Զէրքէղ գիւղի մէջ հաւաքուած էր և, այդ երկու օրուան մէջ, մեր գիւղացիները առւնելին դուրս չելան։ Բայց քանի մը հոգի պարագլուխ ըլլալով որոշեցին ընելիքնին։ Հաւաքեցին զէնքերը, թէն եղածը մեծ բան չէր ։ Խըրմա, չիփթէ, տոլմա չիփթէ, թէք թիւֆէնկ, խըրմա թէկ թիւֆէնկ, վեցհարուածեան են։ Յետոյ հաշուեցինք որ ցրուած մնալը լաւագոյն չէ, մէկ տան մէջ հաւաքուեցանք։

Հինգչարթի օրը եկան ու մեղ պաշարեցին ու յետոյ, կամանչ դրօշակներ պարզած և ոռնալով, մտան Շէյխ Մուրատ։ Գիւղը լուռ էր ինչպէս եթէ պարապ ըլլար։ մարթինիի գնդակներ օդին մէջ սուլելով կ'անցնէին... նախ վառեցին պարապ մնացած առւնելը, եկեղեցին ու յետոյ յարձակեցան մեր վրայ։ Հինգ օր շարունակ կռուեցանք. թշնամին զարմացած ու բարկութինէն փրփրած կը գոչէր։

— Կեավուրներ, անձնատուր եղէ՞ք։

Զէ՛, անձնատուր չպիտի ըլլայի՞նք... մեր զէնքերը անբաւական էին... մէկ քանի քաջեր գեանին վրայէն սողալով փորձեցին երթալ և մեռած խալամներուն զէնքերը առնել. բայց անոնցմէ ոչ մէկը չդարձաւ։ Գեանին երեսին, փորերնուռ վրայ պառկած, հինգ օր կռուեցանք... իրարու հետ չէինք խօսեր, որովհետեւ ականջնիս հողին դնելով կը լսէինք թշնամիներն շարժումները և անոնցմէ շատ բան կը հասկնայինք։ Անոնք կը տարակուսէին մեր ուժին վրայ, կը վարանէին, ևս դառնալու որոշումներ կ'ընէին...։ Միւս կողմէ մեր գնդակները կը սպառէին. կապար չունենալով, պղնձէ ամանները կոտրուեցինք և ուզե-

ցինք իբրեւ զէնք գործածել։ Այն ատենն էր որ տեսնելով մեր թիւֆէնկներուն խեղճ վիճակը՝ նոր հնարքի խորհեցանք. ծառի կոճղեր փորեցինք ու մէջը ջուրի խողովակներ դնելով պայթեցուցինք։ Երեք անգամ վառողը վառեցինք ու թշնամին շուարեցաւ։ Այդ միջոցին արդէն ճարահատ, հաւաքեցինք կիներն ու տըղաքը, և, զանոնք մեր մէջտեղը առնելով բոկոտն ու լոխն, գիշերով փախանք տիւշմանին քիթին տակէն...։ Կէս ժամ յետոյ տասը, տասնհինգ չէրքէղ դիմաւորեցին մեղ. ճամբուն վրայ կռուել դիւրին չէր. կիներն ու տղաքը զոհ կրնային երթալ, կապար չունեինք, ձեռքերնիս պարապ էր, խորամանկութեան դիմեցինք։ Փոխանակ սպասելու որ անոնք դէպ ի մեղ գան, մեղմէ մէկը դիմաւորեց զիրենք և հրացանը ուսին, հարցուց.

— Դուք ո՞վ էք։

— Մենք Զէրքէղ ենք։

— Հընդըրներ, դուք կեալուր էք, կը փախիք կոր:

— Ճշմարիտը, մենք Զէրքէղ ենք, ու գտակը ցոյց տուաւ հաստատելու համար։

— Ի՞նչ կը փնտոէք հոս։

— Շէյխ Մուրատը չէ առնուեր, կեալուրները կը կը դիմադրեն, հոն պիտի երթանք։

— Մենք յաղթեցինք, գիւղը առինք. բայց կովեր ու եղեր կար. գացէ՛ք առէք...։

Աւելի արագութեամբ Զէրքէղները ճամբայ առին դէպ ի Շէյխ Մուրատ, ու մենք միւս կողմէն ուղղուեցանք Ատանա։

Շէյխ Մուրատոցին չվառած սիկառէթը դարձուց մատներուն մէջ և սպասեց որ մեր նօթերը վերջացը-

նենք, ու յետոյ ճակտին կնծիռները առելի փոթսելով, խորհրդաւոր ձայնով մը ըստաւ.

— Ո՞չ սիրո պակսեցաւ մեր մէջ, ո՞չ բաղուկ. բայց զէնք չունէինք բաւական :

Մինչեւ իրիկուն ուշ ատեն, կը շարունակենք հագուստներու բաշխումը, ու բոլոր ժամանակը միտքերնիս կը տատանի Ապտօղլուի ջարդէն Շէյխ Մուրատի ինքնապաշտպանութեանը վրայ : Մեքենաբար մեր ձեռքերը կը գործեն, ծրաբներ կը կազմենք, թիւեր կը գործնք և պակսած նիւթեղիններուն փոխարէն փուստւլաներ կուտանք որոնք թանկագին առարկաներու պէս այրիները կը կապեն իրենց քօղերուն ծայրը. ու ամէնքն ալ, մեր մէկ քաջալերութեան վրայ, խօսքի կը բռնուին ու կը պատմեն իրենց ողորմելի պատմութիւնները . . . : Շատ անգամ հեռու տեղերէ եկած են միւմիայն այդ նպատակաւ և չենք կրնար զիրենք մերժել մաֆկ ընելէ՝ հակառակ որ ժամանակը կ'անցնի և դուրս դեռ անհամար կարօտեալներ կան որ իրենց կարգին կը սպասեն : Երբեմն երեք չորս հոգի մէկէն կը խօսին՝ իւրաքանչիւրը մեզմէ մէկուն կառչած, ու հաւատարմութեամբ և մանրամասնութիւններով կը պատմեն ինչ որ տեսան ու ինչ որ կրեցին. ու կարծես այս պէս ընելով համոզուած են որ պարտք մըն է որ կը հատուցանեն մեզի : Այսպէս՝ մինչ այրի մը ինծի կը խօսէր իր ողորմելի կեանքին վրայ, միեւնոյն ատեն անդին կը լսէի գիւղացի մը Աղզը Պէօյիւքէն որ կ'ըսէր :

— Շէյխ Մուրատէն չորս ժամ հեռու ըլլալով, տուներուն վրայէն կը տեսնէինք ամեն բան . նախապէս անոնք մեզի համոզած էին որ երթանք միանանք իւրենց հետ ու միասին դիմադրենք. վախցանք ու մտիկ

չըրինք . վերջապէս Արապքէօյէն եկան, սպաննեցին ու թալլեցին :

Օրը կը տարաժամի ու մեր գործը չվերջանար և մեր լսած բոլոր անոելի եղելութիւններուն մէջ, աւազ, Շէյխ Մուրատի նման պատմութիւն չի կրկնուիր այն օրը :

Ուշ ատեն յայտաբարեցինք որ այդ օրուան բաշխումը վերջացած էր : Եկեղեցին բակը խոնուած ամբոխին վրայէն դժգոհութեան դող մը անցաւ . երկարորէն դանդառելով և տրանջալով ողբացին իրենց թշշուառութեան վրայ և խումբեր կազմելով իւրաքանչիւր գիւղացիներ՝ հեռացան կամաց կամաց :

Վերջալոյսը զովութիւն և խաղաղութիւն կը բերէր մեզի գոնէ քանի մը ժամուան համար : Մենք, վերջայնելով ծրաբելէ մնացեալ իրեղինները, լոին կ'արտորայինք, երբ սուր և պատող ձայն մը մեզի ցնցեց ու հարկադրեց որ թողլով ամէն բան դուրս ելնէինք : Սեւաւոր կին մը յորդառատ արյունք կը թափէր և կուրծքը կը բզկտէր . իր քովը մէկ քանի այրիներ կեցած գրեթէ անտարբերութեամբ կը դիտէին անոր սագնապը : Անդին, կոյր կին մը պատին կրթնած, միօրինակ ձայնով օրօր կ'երգէր, ով գիտէ որ անյետացող սիրելիին համար . և որովհետեւ բան մը չ'երտեսներ, երգը միայն այն ատեն կը դադրէր երբ սեւաւոր կնոջ ճիշերը կը բարձրանային :

— Զայնը դեռ ականջիս մէջ է . . . աման . . . Լացող կինը սպառած իր դժողակ վերյուշումներէն գետին նստեցաւ և միջոց մը չկրցաւ ոչ խօսիլ, ոչ լալ . երկու ձեքերը ծունկերուն կը զարնէր ու ինչպէս եթէ նչասպառ ըլլար, գլուխը գէպի ետեւ կ'իյնար, վիզը

Կը ձգտէր ու խռալու ձայնով կ'ազաղակէր .  
— Աման . . . աման . . .

Անկարելի է երեւակայել թէ մարդկային դժբախ-  
դութիւնը ի՞նչ սահմաններու կրնայ հասնիլ : Երբ իր  
սեւ, արցունքով լեցուն, ցաւադին աչքերը դէպի մեղ  
դարձան, դիմու պտոյտ պատճառով յուղմունքով մը  
խռովուած զգացինք ինքզինքնս : Մեր ընկերներէն  
մէկը գնաց զինքը առաջնորդարանի սենեակը բերելու .  
ու մինչ անիկա ձեռքէն բռնած կը քալեցնէր, սդառ  
կինը տղու պէս կը դեսպեւէր ամէն մէկ քայլին :

— Աման . . . աման . . .

Երկար ատեն ուրիշ բան չլեցինք . ամէն անդամ  
որ կը փորձէր խօսիլ, ձայնը կը մարէր, հեծկլտանք-  
ներէն չնչանեղծ կ'ըլլար ու երբեմն ալ աչքերը խեն-  
թի մոլորուն նայուածք կըստանային : Զինքը տեղաւոր-  
ցուցինք, ո՛րքան կարելի էր, հանդիսա դիրքի մէջ և  
ջանացինք ամոքել իր ցաւի տաղնապը, ու իր խօսե-  
լու փափաքէն յառաջ եկած ջղային ցնցումները հան-  
դարտեցնելու համար՝ պահ մը հեռացնաք իր քովէն :  
Քիչ յետոյ ընդարմացած իր վիշտէն, գլուխը կոթնցու-  
ցած թեւին կը քնանար : Իր արտակարդ կերպով դըժ-  
գոյն դէմքին վրայ, արտեւանունքը կապտացած  
կ'իջնային կիսովին և բայցուածքին մէջէն կ'երեւէր աչ-  
քերուն ձերմակը, որուն վրայ երբեմն կ'իյնար բիբը,  
մեռած, տմոյն, կոյրի բիբի պէս :

Գիշեր էր և մոմի դողդոջուն լոյսը անկատար կեր-  
պով կը լուսաւորէր առաջնորդարանի սենեակը : Կինը  
արթնցած էր իր ցաւին մէջ, բայց որովհետեւ իր տագ-  
նապը մեղմացած էր, կրցանք գիտնալ իր մղձաւանջա-  
յին պատմութիւնը :

« Զատկին երրորդ օրը ամուսինս մեկնեցաւ Զիա-  
մէթ գիւղէն, քաղաքէն փայտ բերելու համար հետը  
ունենալով թէլ Մուսրուխ, նոյն գիւղացի երկրագործ  
մը . իրիկուան դէմ գիւղացիներու միջոցաւ լսեցինք որ  
ամուսինս սպաննուած էր իր ճամբու ընկերոջը ձեռ-  
քով : Զգիտնալով թէ գեռ ինչեր կան գրուած մեր սեւ  
ձակախն վրայ, մեր բոլոր արցունքներովը լացինք մար-  
դըս : Հետեւեալ առտու խոռվութիւններուն լուրը հա-  
սաւ մեղի, բայց մեր բարեկամներէն թուրք մը եկաւ  
մեր տունը, պաշտպանեց և մինչեւ իրիկուն թոյլ չըր-  
ւաւ ոչ ոքի մօտենալ : Աղջիկներս ու աղաս, — 48 տա-  
րեկան — ախ . . . եավրում . . . շուրջս նստած էին ու  
մէկիկ մէկիկ մտքերնին կը բերէին իրենց հօրը խօսքե-  
րը, փափաքները . «Այս ձմեռ այսպէս պիտի ընէր, այս  
օրերս այնպէս պիտի ընէր Վայ, Վայ . . . ի՞նչպէս մե-  
ռաւ, ի՞նչ զէնքով զարկին» բան չէինք գիտեր : Ամեն-  
քըս ալ պատի պէս ձերմակած էինք, ու երբ աղջիկնե-  
ներէս մէկը ոտքի կ'ելլար, բերիկ պէս բարակ կ'երեւար  
աչքիս . . .

« Հեռուէն հրացանի ձայներ կուգային, դուրսը  
շուները կուլային ու մեր զրանը մօտիկցած ա-  
տեննին բերաննին բաց կը մնար ու կ'ոռնային ժա-  
մերով . . . Մեզ պաշտպանող թուրքը իրարանցումի  
մէջ էր . դուրսէն մարդիկ կուգային, կը խօսէին,  
կը փսփսային ու կերթային շուտով . ձեռքեր-  
նին սեւցած, աչքերնին դարձած, բերաններնին փըր-  
փըրած . . . Առաւուան դէմ վախնալով թէ նոր հրամա-  
նի մը մտիկ ընելով, չեմ գիտեր, մեր բարեկամ թուր-  
քը մեղ առանձինն ձգեց ու մեկնեցաւ : Քիչ ետքը ե-  
կան . . . աման . . . ու ամէն բան թալանի տուին : Երբ  
խանութը և տունը պարպուած էին, խանութին սեփ-

հականատէրը եկաւ, դուռները գոյեց, կնքեց և բոլոր տետրակները տարաւ հետք :

Մինակ մնացած ու անմխիթար, հետղհետէ զգացինք որ մեր ցաւին վերջը չէ եկած. մալս հոգս չեր... աչքիս չերեւցաւ, բայց զաւակներուս վրայ կը նայէի ու սիրտս կը փլէր...: Անկէց ետքը չեմ գիտեր թէ արցունքս որի՞ համար կը թափէի...:

Իրիկուան դէմ Աղզը Գանլը Մէհմէտ աղա, գիւղին մխթարը, եկաւ և համողեց մեղ որ իր տունը ապատանինք :

— Տունս վէրան ըրին, սիրտս մոմի պէս կը վառի, կը հատնի կո՛ր... մարդս սպաննուած է, աշխարհիս վրայ անտէր անտիրական մնացի... հոս ապրեր, հոս ուրախացեր եմ, տանս սեմէնս դուրս չ'ելած՝ թո՛ղ հոգիս տամ... մեղի հոս ձգէ՛ :

Ատեն մը լուռ կեցաւ, տառամսեցաւ, աչքը կը պտըտցնէր մէյ մը տղուս, մէյ մը աղջիկներուս վրայ. իր ձեռքը մնծցեր էին, իր տլաքներուն, իր թոռներուն հետ խաղացեր էին: Հասկցաց որ ներսիդին կոխւ կար. հեւալով շունչ կ'առնէր և քրտինքը անձրեւի պէս կը վաղէր ճակտէն շունչ:

— Օ՛ֆ... օ՛ֆ, ըստ վերջապէս, ծնած օրերնիս անիծուած օր է եղեր, ճականներնուս գիրը սեւ է, դուք մէկ ցաւով, մենք ուրիշ ցաւով կայրինք կոր... Յետոյ դէպի ի ականջիս ծռելով գլուխը, ըստ դողդեղալով.

— Դուրսի ժողովները գիտեմ, ամենքդ ալ պիտի ջարդեն, ես քեղի տունս տանիլ կուղեմ կոր, կուղէք եկէ՛ք, կուղէք մի՛ գաք, մեղքը ձեր վիզը...:

Ոտքին ինկայ ու աղաղակեցի:

— Ես իմ կեանքս ապրեր եմ, մաղերս ճերմկեր են, ինծի համար չէ, զաւակներուս համար քեզի կա-

դաչեմ, իմ հայրս, եղբայրս, պաշտպանս դուն ես, քանի որ ուրիշ ճար չկայ, թող ուղածիդ պէս ըլլայ:

Ու աղաքներովս առաջքը ինկայ ու գացի մը իւթարին տունը:

Մեղի սենեակ մը դրին ու մխթարին ընտանիքը քաշուեցաւ մէկ կողմ: Կիները սարսափած էին և մեզի տեսնելուն առալով կը փախէին ինչպէս եթէ ոտքի վրայ կեցած մեռելներ ըլլայինք...: Ա՛խ, ա՛խ, հոնքովի սեղմուած նստեցանք գետինը և սկսանք լալ: Զերքերս աղոցս գլխուն վրայ կը դնէի, ամէն մէկը առանձինն կը շոյէի. տղաս կարապեսս դիմացս առած երեսն ի վեր կը նայէի... ու ալ արցունքներէս էր չեմ գիտեր, աղէկ մը չէի տեսներ զինքը... կարօտըս ծարաւի պէս կը չորցնէր կոկորդս, բերանս, եավըում...: Էրիկս մոռցեր էի այդ միջոցիս. բայց երբ ինծի կ'ըսէին, «մայրիկ, հոս ապահովութեան մէջ ենք, ինչու կուլաս».— «հօրերնուդ համար է» կը պատասխանէի: Ան ատեն աղաքս ալ ձայներնին կը բարձրացընէին, ու ամենքս մէկ կարապետիս կը նայէինք:

Մեռելի պէս ճերմկած, ճեռքերը ոտքերը դողալէն անիկա կը պտտէր սենեակին մէջ ու նորէն կուգար մեր դիմացը կը նստէր..:

Մուխթարին տունը մանալուս քիչ ետքը դրացի թուրք մը եկաւ և ըստ:

— Գէշ... գէշ, լուրերը շատ գէշ են... ամէն կողմ կրակի տուին, մափ ըրին, ալ հայ չմնաց, եկեղեցի ըլլաց... միլլէթը կործանեցաւ, արմատէն չորցուցին:

Թիչ մը կեցաւ գլուխը շարժեց ու ըստ:

— Եթէ մահմէտական ըլլաք, կ'աղատիք, եթէ ո՛չ, յայտնի է որ պիտի սպաննուիք:

Ես ու մեծ աղջիկս դիմադրեցինք:

— Թո՛ղ այդպէս ըլլա՛յ . . . քանի որ ամէնքը մեւ-  
ոեր են, մենք ալ կը մեռնինք. մեր արևը այսքան է.  
եղեր. աւելին հարամ պիտի ըլլայ մեզի համար:

Թուրքը գլուխը կը շարժէր ու կը կրկնէր.

— Յայտնի է որ պիտի ջարդուիք:

Այդ պահուն կարապեսս պատին կրթնած, ինծի  
կը նայէր. անանկ մը դեղներ էր որ երեսին միսերը  
անդամ կը դողդդային . . . կամաց կամաց մեզի եկաւ-  
ու ամէն մէկ քայլ առնելուն՝ բուր մարմինը կը ցըն-  
ցուէր: Գիտես որ քալելը մոռցեր էր, խօսիլը մոռցեր  
էր . . . քանի մը անդամ բերանը բայաւ ու դոցեց,  
բայց ձայն չելաւ կրմէն:

Երբ մեր քովը եկաւ, ծունկերնուս փարեցաւ ու-  
ղեղուն բացուեցաւ. մէյ մը ինծի, մէյ մը մեծ քրոջը  
կ'աղաչէր:

— Դեռ տասնութ տարեկան եմ և կեանքը չեմ ապ-  
րած, մեղքցէ՛ք ինծի . . . ապրիլ կուղեմ, ապրիլ, ապ-  
րիլ . . . իսլամ ըլլանք, ի՞նչ կ'ըլլայ ըլլանք, բայց ապ-  
րինք . . . մայրի՛կ, ես մեռնիլ չեմ ուզեր:

Նախ, ես ու աղջիկս մերժեցինք, յանդիմանեցինք.  
զինքը:

— Սասանկ ապրիլը մեռնելէ գէշ է . . . ամօթ քեզի . . .  
հայրդ ի՞նչ ճամբէն որ գնաց, մենք ալ կ'երթանք,  
մեր արիւնը աւելի կարմիր չէ . . .

— Մայրի՛կ, ապրիլ կ'ուզեմ . . . ապրիլ, ապրիլ . . .  
Թուրքը մեր քովը կեցած էր, գլուխը կը շարժէր  
ու ատենը մէյ մը կը կրկնէր.

— Յայտնի է, յայտնի է որ պիտի ջարդուիք:

Վերջապէս չդիմանալով տղուս աղաչանքին, ու . .  
իր արեւին ինսայել ուզելով, մահմէտականութիւնը ըն-  
դունեցանք:

Քիչ յետոյ մուխթարը եկաւ. դեռ տատամսուտ  
էր . . . աչքերը կը պարտցընէր աղջիկներէս տղուս վրայ-  
և մեղքնալու երեւոյթ ունէր, թէև կը ջանար ուրախ  
ցուցընել ինքզինքը . . .

— Իմացայ ու սիրսս ուրախութիւնով լեցուեցաւ,  
ըսաւ աչքերը անդին դարձնելով. մէկ կրօնքի մէջ եղ-  
բայրացած ենք . . . ա'լ մեզի համար նուիրական էք . . .  
երանի՛ թէ ցաւի և վիշտի ամպը ձեր գլուխներուն  
վրայէն փարատած ըլլար . . .

Ատենը մէյ մը կարապետին կը նայէր սեւեռած և  
ցաւոտ նայուածքով մը և, կարծես, յանկարծ սթա-  
փելով՝ աչքերը կը գարձնէր գետին . . .

Միջոց մը ամէնքս ալ լուռ մնացինք:

— Գէշ . . . գէշ . . . ըսաւ վերջապէս միւս թուր-  
քին պէս. դուք իսլամացաք և գլուխնիդ աղատեցիք  
. . . բայց կրնայ ըլլալ որ չաւատան ձեր հաւատքին  
վրայ . . . ժամերը որ հնչելու են՝ սուգով և ցաւով  
յղի են . . . Փոթորկէ մուկնած ծովու պէս տեսայ զի-  
րենք . . . հրդեհի և արիւնի մէջէ քալեր էին ու մին-  
չեւ մորթերուն վրայի շապիկը արիւնուած էր:

— Որո՞նք, ի՞նչ բան, ըսի սահմուկած :

Մուխթարը աչքերուս մէջ նայեցաւ ու խորհրդա-  
ւոր ձայնով պատասխանեց :

— Խուժանը . . .

Յետոյ առաջարկեց, վատահութիւն ներշնչելու հա-  
մար մեր թշնամիներուն, երկու աղջիկներս նիքեան-  
ընել թուրքերու :

Եարալը գայլի պէս ոտքի ելայ և գոչեցի :

— Այդ բանը չպիտի ըլլայ, չի կրնար ըլլալ . . . դուք-  
սիրս չունի՞ք, մարդ չէ՞ք, կեանքերնուդ մէջ ցաւ,  
վիշտ չէ՞ք ունեցե՞ր. ձեր սիրտը բնաւ չէ կակղած ձեր-

գաւակներուն սիրովը . ի՞նչպէս ասանկ սեւ օրի մէջ ինծի այդպիսի բան կ'առաջարկէք . . . :

Մուլխթարը զիս հանդարտեցուց ու ըսաւ որ նիշեանը պարզ ձեւակերպութիւն մըն է ու աղջիկներս — պղտիկս 12 տարեկան — երկու երեք ամիս քովս կրնան մնալ և յետոյ ի՞նչ կ'ըլլայ, ի՞նչ չըլլար :

Ու այդ պնդումին վրայ աղջիկներս նիքեան ըրին :

Այդ գիշերը, սեւ գիշեր . . . անցուցինք լացով ու սուգով և սրտերնիս տարուեկու տարակոյսով և սարսափով : Հետեւեալ օրը պէրպէր Մուլխթափա, որ կարապետիս հետ գործի մէջ մրցակից էր, գացեր լուր տուեր է Գատիր էֆէնտիկ ըրզատներուն որ Սղզը Գանլըն իր տանը մէջ Հայեր պահած է : Քիչ ետքը իրարանցում եղաւ գիւղին մէջ : Մենք բան մը չէինք գիտեր ու միայն մատիկ կ'ընէինք դուրսի ձայներուն . հովի ձայն էր, շունի ոռնո՞ց, թէ մարդերու ձայն . . . ամէնն ալ միասին . . . յանկարծ լսեցինք հրացանի հարուածներ, յետոյ լուռութիւն . նորէն փոթորիկը փրթաւ . մարդիկ գաղաններու պէս կը գոռային . նորէն հրացանի հարուածներ, քիչ մը լուռութիւն :

Ոտքի ելայ, սենեակին դուռը բացի, սպասեցի . տանը թուրք կիներէն մէկը հոնկէ կ'անցնէր .

— Աստուծոյ անուշ խաթերը համար ըլլայ . ի՞նչ կայ դուրսը, հարցուցի :

Մութ կարմիր եազմայով ծածկած էր երեսը ու չճանչցայ զինքը : Անիկա նախ չուղեց պատասխաննել, ու անցաւ, բայց քիչ ետքը կեցաւ, դէպի իս դարձաւ ու պահ մը լուռ մնաց : Երկու աչքերէն կայծակ կը ցայտէին . հակառակ որ անցքը կէս մութի մէջ էր, կարմիր եազմային տակէն կը տեսնէի անոնց լոյսը :

— Հընդըր կեալուրներ, ըսաւ վերջապէս, ձեզի հա-

մար է որ մեր տանը խաղաղութիւնը խանդարուեցաւ, կերած հացերնիս, քուներնիս հարամ եղաւ . . . : Շունի պէս կատղեր էիք . ձեզի՞ էր մնացեր գլուխ վերցնել . ահաւասիկ դրօշակը ձեռքերնին, ձիու վրայ հեծած է զինուած եկեր են գիւղը կոխելու . . . Ուր են ձեր Փէտայիները, ձեր հուրբիյէթին պաշտպանութիւնը . յանցանքը ձերը չ'էր սակայն . . . ան հուրբիյէթին երկու աչքերը քէօռնան, անիկա ձեզի գլխէ հանեց . . .

Միջոց մը շունչ առաւ և աւելի կատաղութեամբ շարունակեց .

— Մեր թագաւորին յանցանքը ի՞նչ էր, գէշութիւնը ո՞րն էր . . . որ վար առիք տեղը ձեր հուրբիյէթը դրիք . . . ձեր կեալուր հուրբիյէթը . . .

Փորձեցի պատասխաննել, բայց աւելի դրգոռուած գրեթէ գոչելով աւելցուց :

— Որովհետեւ հուրբիյէթը խամ չէ', խամ չի կը նարաւալ . . . :

Անբացատրելի աղաղակ մը խօսքերը ընդհատեց . չեմ գիտեր թէ կը խնդա՞ր թէ կը շարունակեր հայույել . իր երկու աչքերը միշտ կը վառէին մութ եաղմային տակէն :

— Անիծուած մարդի'կ, կոխած տեղերնիդ սուդ և ցաւ կը տանիք . եկեր են մեր տունը կրակի տալու ձեղի համար . ուղուրսուզ ներկայութիւննիդ երբ պիտի վերնայ մեր յարկին ներքեւէն . . . ինքնիրեննիդ ել'ք գայէք, գլուխնուդ ձարը տեսէք, ուրիշներուն ալ փորձանք մի' ըլլաք :

Թոյլցած ու տկարացած՝ լոիկ մնջիկ կ'արտասուէի, թուրք կինը գանդասելով և հայույելով հեռացաւ վերջապէս :

Այդ միջոցին էր որ Ազգը Գանլըն լուր էր զրկեր որ և և կարապեսս դրացի թուրքին տունը երթանք, այն թուրքին տունը՝ որ մեղի յորդորած էր մահմէտականութիւնը ընդունիլ, իսկ նիքեանլըները և երկու փոքրիկ աղջիկներս իր ընտանիքին քովը ձգենք:

Եսուժանը մինչեւ մեր ապաստանած տան սեմը հասած էր. բարձրադիր պատուհանէ մը երբեմն կը տեսնէի սեւ բազուկներ, հրացանի փողեր ու խուժանը կը գոռար կատղած գազանի պէս:

Ետեւի գուռնէն տղուս հետ, գետնին վրայէն սուզալով, գացինք դրացի թուրքին տունը. հոն մնացին աղջիկներս որոնք փախաթներու տակ ծածկուեցան. վերջէն իմացայ որ ջարդողները գտեր էին զիրենք և դուրս հաներ՝ սպաննելու համար: Բայց յանկարծ խուժանին մէջէն մէկը պօռացեր էր. « Կիները պէտք չէ սպաննել. պառաւները, կոյցերը, խեղանդամները ձը գեցէք ու մնացածը տարէք »: Բայց որովհետեւ լսեր էին որ երկու աղջիկներս նիքեան եղած են դարձուցեր էին զիրենք մուխթարին տունը:

Յետոյ ամբոխը եկաւ մեր գտնուած տունը և պաշարեց, սպաննալով անեցիներուն որ եթէ կեալուրները դուրս չհանեն, տունը կրակի պիտի տան:

Այն ատեն տանը թուրք կիները կատաղած և աչքերնին դարձած՝ վրանիս եկան ու մեղի դուրս քշեցին: Սեմին վրայ կեցած, երկու սուրի մէջ մնացեր էի: Կարապետս, անի, մեռելի պէս ճերմակ էր և ոտքի վրայ չէր կրնար կենալ. մարմինովս ծածկեցի զինքը, աչքերս գոցեցի ու պռուացի.

— Նախ ինձի սպաննեցէք :

Եեւ և չոր դէմք մը գրեթէ դպաւ իմ դէմքիս և ըստ խնդալով.

— Կիները սպաննելու հրաման չկայ, դուն անդի՞ն կորսուէ՛:

Այն ատեն լսեցի խորդալու պէս ձայն մը. կարծես մէկը կը խղդուէր. ետիս դարձայ, ամա՞ն . . . այդ բոպէն . . . ի՞նչպէս ապրեցայ այդ բոպէն . . . մէկը կարապետիս թեւէն բռնած կը քաշէր ու անիկա կ'ընդդիմանար, կը քաշքշուէր գետնին վրայ. վերջապէս ինքինքը աղատեց թշնամիին ձեռքէն ու այնպիսի ձայնով մը որ ինձի անդամ անծանօթ թուեցաւ գուցց.

— Ես իսլամ եմ, մարդարէին խաթերը համար աղամեցէք ինձի . . .

Տղաս ինձի կը նայէր առանց ճանչնալու, կը նայէր ամբոխին, կը նայէր զինքը քաշող թշնամիին, կը նայէր ու բերանը կը ծուէր բան մը ըսելու համար. Հնչառութիւնը այնքա՞ն զօրաւոր էր որ հեռուէն կը լսուէր . . .

— Աղէ՛կ, աղէ՛կ, պատասխանեցին շատ մը ձայներ, քեզի թղփառելու կը տանինք կոր:

Ու քանի մը հոգի մէկէն վրան յարձակեցան ու սկսան քաշքշել:

Տղաս կրկին դիմադրեց. հագուստները պատռեցան, ծունկերը գետնին քսուելով սկրդուեր էին. անցած տեղին, հողին վրայ, արիւնի հետքեր կային:

— Վույ, վույ կը գոչէր սնիկա ետին դառնալ փորձելով . . . մայրիկ, զիս սպաննելու կը տանին, մայրիկ . . . ես մեռնիլ չեմ ուզեր, վույ, վույ ես մեռնիլ չեմ ուզեր . . .

Ամա՞ն . . . անկէց ի վեր վայրկեան չըլլար որ այդ ձայնը չը լսեմ, վայրկեան չ'ըլլար որ կարապետիս ճերմկած դէմքը չտեսնեմ, ձայնը կարծես ա-

կանջիս մէջ մնացած է, իր հոգեւարքի պատկերը աչքերուս մէջ դրոշմուած է:

Ետեւնուն վաղեցի, բայց չնասայ. ասդին անդին թափառեցայ... ամէն կողմէն ինծի կը թուեր որ արդուս ձայնը կը լսեմ ու ճամբաս շփոթեցայ. ատեն մը ետքը դէմս ելաւ Սաֆիյէ հանըմ, Աղջը Գանլըին քոյրը. ձեռքէս բռնեց ու դէպի իրենց տունը առաջնորդեց:

— Քեզի կը վայլէ աղջիկներուդ քովը ըլլալ, ըստու:

— Կարապետս, հարցուցի արցունքէս խղդուելով:

— Աստուծոյ ողորմութիւնը մեծ է, պատասխանեց... շատ չտանջուեցաւ:

Գիտէի արդէն ու կը սպասէի որ աղուս սպաննուելուն լուրը առնեմ, բայց ականջներուս չհաւատացի... ցաւէս քար կտրած կեցայ Սաֆիյէին դիմացը:

— Նստինք, ըստու վշտացած ձայնով, ու ձեռքէս բռնելով ստիպեց որ գետինը խոտերուն վրայ տարածուիմ. այդ միջոցին պատմեց ամէն բան:

— Հոն էի ու աչքերովս տեսայ, ականջներովս լսեցի. մարդիկ գինովի ու խենդի պէս էին, զաւակը իր հօրը, եղբայրը եղբօրը զարնելու պատրաստ. այդպիսի գէշ բոպէներ կան Աստուծոյ մեզի սահմանած ժամերուն մէջ և այդ բոպէներէն մէկուն զոհ գնաց զաւակի:

— Եալրո՛ւմ... եավրո՛ւմ կը գոշէի ես, արեւդ ժարեցաւ, կեանքը այնքա՞ն քաղցը էր քեզի համար. Ի՞նչ զէնքով զարկին, ո՞ւր աեղէդ զարկին, եարալը ժարմինդ ո՞ւր մնաց. անդամ մըն ալ կեանք տայի քեզի... աչքերուս լոյսէն լոյս ա՛ռ, իմ շունչէս շունչ առ և չորս կողմդ նայէ՛, կշացը կեանքէն... եալ-

րո՛ւմ, ի՞նչ զէնքով զարկին քեզի...

— Գետին եզերքը տարեր էին, պատասխանեց Սափիէ ու հոն կարապետը Հապիպին հանդիպեցաւ. «Մէկ հողի վրայ ծնած, մէկ երկնքի տակ ավրած ենք, Հապիպ, ըստու, աղի, հացի հախ կայ մէջերնիս. մէկ ամանէ կ'ուտէինք, մէկ գտաւթէ կը խմէինք, ինայէ՛ երիտասարդութեանս»: Բայց անոնք մտիկ չըրին ու ձեռքերը կապեցին: Հապիպ գօտիէն դանակը քաշեց ու մօտիկցաւ...

«Ես գանակէն կը վախնամ, գետը նետեցէք ինձի», ըստու կարապետ վերջին անգամ; Բայց Հապիպ ծիծաղելով մօտեցաւ ու դանակը մինչեւ կոթը ընկերոջը ծոծրակին մէջ խօժեց. յետոյ գետը նետեցին զինքը... ամբոխը գետեղը ժողվուած կը դիտէր. երկու անգամ արիւնոտ մարմինը ջուրին երեսը ելաւ և հոսանքէն քշուեցաւ, բայց Ռէսուլուն օզու եաըր գոչեց.

«Գետին ջուրը կարմրեցաւ կեալուրին անցած տեղէն, գեռ ողջ ըլլալու էր» և երրորդ անգամուն երբ կարապետ ջուրին երեսը ելաւ՝ վրան հրացան մը պարպից:

— Երկինքը սեւցաւ ինծի համար, Սաֆիյէ... ըսի թուրք կնոջը երեսն ի վեր լալով. Աստուծոյ բոլոր կայծակները ձեր ոճիրները չպիտի կրնան պատժել. ո՞ր օրը և ո՞ր ժամուն ձեր քաւութեան ժամանակը հասած պիտի ըլլայ. այրիին, որբին ու մօր արցունքներու մէջ պէտի խղդուիք...

Բանի՛ կը խօսէի, անիկա կը տժգունէր. դողալով ձեռքս բռնեց ու մխիթարել փորձեց...

— Մի՛ լար, մի՛ լար, շատ էզիյէթ չտուին, իմառք տոուր Ալլահին, գթած եղած ձեզի համար. դեռ ի՞նչ

տանջանքներու մէջ՝ մեռնողներ կան, ինչե՛ր պատմեցին . . . ամէն մէկուն եղունքներուն մէջ հայու արիւն կար :

Զիս առաւ եղբօրը տունը տարաւ ուր աղջիկներս մնացեր էին. իրաբու քով եկանք ու սկսանք լալ: Այլ եւս մեղի մինակ չէին ձգեր. տանը կիներուն եկեր միացեր էին դրացիներ ալ ու մեղ շրջապատած էին: Ոմանք կը հեգնէին մեր ցաւը. «Ո՞ւր է Հոռորիյէթը . . .» ոմանք կը մեղքնային մեղի, իսկ ուրիշներ կը յանդիմանէին .

— Դուք ձեր հօր ու զաւկին վրայ չէ որ կուլաք, միլլէթին համար է ձեր արցունքները . . . ձեր թափած արտասուքին ամէն մէկ կաթիլին մէջ թոյն և անէծք կայ մեղի համար . . .

Կէս ժամ ետքը թուրք կիներ եկան ըսին թէ հարաերնին պիտի տանին :

— Հանդիստ թողուցէք մեղի, գոչեցի, ա՛լ սիրո չունիմ որ զարնէք անո՛ր . . . թողուցէք մեր կորուստներուն վրայ լանք :

Տեսնելով որ ինծի մավկ ընող չկայ, դիմեցի մուխթարին, յիշեցուցի իրեն խոստումը, բայց ան ալ ըստ թէ բան մը չի կրնար ընել. արդէն նոյն միջոցին թուրք կիներուն եկած միացած էին զինուած մարդիկ որոնք բռնի տարբին աղջիկներս ու ես ստիպուած հետեւցայ իրենց :

Ամիս մը անցաւ այսպէս. ամուսինս և զաւակս սպաննուած, աղջիկներս առեւանդուած, տունս տեղս թալլուած, այլ եւս բան մը չունէի յուսալիք այս աշխարհիս վրայ, երբ օր մը զապթիյէ մը եկաւ և մեղի յայտնեց որ եթէ գանդասելիք բան մը ունիք, իրեն ընկերանալով կրնանք պատերազմական ատեանին դի-

մել: Առաջին անգամ սպառնալիքի տակ, բերանացի ըսինք թէ գանգատ չունինք, բայց աչքս բացուեցաւ, յանցաւորները պատժել տալու ու աղջիկներս աղատելու եռանդէն դրդուած միջոց մը դժայ ու Ատանա գտնուող պատրիարքական պատուիրակութեան լուր դրկեցի ու մեր վիճակը բացարեցի: Երկու շարաթ ետքը կրկին զապթիյէ մը ներկայացաւ, լուր կար որ թուրքեր կախուած էին. . . տիւշմանը սարսափի մէջ էր. մեղի թոյլ տուին որ հետեւինք զապթիյէին որու հետ Ատանա հասանք :

Ինծի կը թուէր որ ինծի պէս դժբաղդ կին չկայ, բայց երբ հոս հասայ, հաղարներով լսեցի նման պատմութիւններ. սուգս սիրուս խորը ծածկելով երեք անգամ արզուհալ տուի Տիվանը Հարպին ու երեք արզուհաններս անպատասխանի մնացին: Այսօր վրաններու կողմերը դացեր էի երբ մեր գիւղացի թուրքի մը հանդիպեցայ:

— Ես ալ քեղի կը փնտռէի, ըստ դիմաւորելով ինծի. պղտիկ աղջկանդ ամուսինը ապսպեց որ քեղի ըսեմ թէ պարապ բաներ են ըրածնիդ. լսեր է որ աղերսագիր տուեր ես իրենց դէմ. Կարապետը և ամուսինդ սպաննողներու դէմ բոլոր ատանք զուր տեղն են. մենք, ահաւասիկ ազատ կը պտտինք :

Այս բանին վրայ աչքս դարձաւ, անմիջապէս կառավարչատուն վազեցի, զայրոյթս այնքան մեծ էր որ դրանը սեմէն մինչեւ Տիվանը Հարպին գտնուած սենեակին առաջք եղող բոլոր ծառաներուն արգելքները զիս չկեցուցին: Երբ սրան մտայ, զբաղած էին և ուղեցին զիս դուրս հանել, բայց անմիջապէս գոչեցի իմ բոլոր ցաւս, բոլոր գիտցածս: Գլուխս կը զառնար, զիրենք չէի տեսներ ու կը պատմէի: Էսի թէ ինչպէս քաշքաղով զաւակս տարին, ըսի թէ ինչպէս դաշոյնը մացուցեր էին ծոծ-

բակին մէջ, ըսի կիներուն անսրտութիւնը, մարդոց անգիտութիւնը, ըսի թէ քանի մը անգամ իմ մայրական սիրտս խոցոտելնէն եւաքը, այսօր ալ զիս կը ծաղրէին, լուր կը դրկէին թէ արզուհալի, Տիվանը Հարպի և այլնի վրայ յոյս չդնեմ. թէ բոլոր ատմաք սուտ բաներ են, թէ կարեւորութիւն չունին, թէ իրենք ահաւասիկ ազատ կը պտտին, և այդպէս ալ պիտի ըլլայ մինչեւ վերջը:

Ցոլորովին լուռ էր սրահը երբ խօսքս վերջացուցի. կարծեցի որ մեկնած են, զիս մինակ ձգած են, բայց լսելքս գլուխս եկաւ ու տեսայ զիրենք. տեսայ հոն սեղանին առաջք նստած, որ ինծի մտիկ կընէին և յուղմունքէ քարացած էին:

Յանկարծ մէկը խօսեցաւ:

— Մեռելները չեն ողջննար, ո՛վ կին, դուն մնացած զաւակներուդ մէջ միսիթարութիւն վնասէ... գէշ հովի մը պէս չարփը անցաւ ու աւերներ գործելէ եւաքը հեռացաւ... պէտք է անցեալը մոռնալ...

— Անցեալը... անցեալը իմ սպամնուած դառակսէ, իմ մորթուած ամուսինս է, իմ առեւանգուած աղջիկներս է... անցեալը կրակէ գիրերով գրուած է սիրտս մէջ:

Զինուորականներէն մէկը ինծի կը նայէր ուշագիր և ամենէն աւելի յուղուած կը թուէր. պղտիկ մասովը երբեմն աչքին անկիւնէն կ'աւրէր արյունքի հետքը ու շրթները ճերմկած էին. ու երբ յուղմունքը կը շատնար, դիմացը գրուած տետրակի մը վրայ կը նայէր իբր թէ կարդալու համար.

— Դուք ալ երխասարդէ էք ըսի, դուք ալ կեանքի սեմին վրայ կը գանուիք, խորհեցէք թէ ի՞նչ բանէ զրկեցին զաւակս. իմ կեանքս այլ եւս բեռ մըն է երկ-

քիս վրայ, մահուան մէջ միայն մոռացութեան կը յուսամ... ինչ որ իմ աչքերս տեսան ու ինչ որ իմ ականջներս լսեցին, կը բաւելին հարիւրաւոր մայրերու կեանքը թոյնի պէս դառնացնելու. ես այլ եւս յուսամիք բան մը չունիմ, բայց եկեր եմ ձեզի ըսելու որ արդար ըլլաք ու ոճրագործ բազուկները պատժէք...  
— Եղածը եղած է, ո՞ր մէկը պիտի պատժենք բաւական արիւն թափեցաւ արդէն... մոռցէք անցեալը:

Իրարու մէջ փափացին ու մէկը ինծի դարձաւ ըսելով.

— Զեր խանութին գոյքերը որո՞նք թալեցին, տետրակները ո՞վ տարաւ, ինչքա՞ն առնելիք ունէիք գիւղին մէջ... Տիվանը Հարպ հարկ եղածը կ'ընէ ձեզ վերադարձնելու համար նիւթական կորուսոր:

— Ես չեմ եկեր խանութիս և տունիս գոյքերը ուզելու, ես եկեր Կոմ խնդրելու ձեզմէ որ յանցաւորները պատժէք:

— Ազէտէն առաջ քոյր եղբօր պէս էիք. մոռցէք պատահածը. ասկէ ետքն ալ քոյր եղբօր պէս պիտի ապրիք. վլէժխնդրութիւնը թշնամութիւն կ'արծարծէ եւ խաղաղութիւնը երբէք չի վերահաստատուիր երկրին մէջ... Զեզի կ'իյնայ բարի օրինակ տալ, ձեր կրօնքը իսկ կը պատուիրէ ձեզի որ ձեր թշնամիները սիրէք...  
Եւ որովհետեւ արդէն մոռնալով պատմութեանտապաւորութիւնը, անհամբերութեան շարժումներ կ'ընէին, քոյզ հանեցի, գլուխս բացի և ըսի.

— Քանի՛ որ դուք չեք ուզեր տեսնալ մեր դաշտը, թող Աստուած դատէ ձեզի և դուք մինչև ձեր հեռաւոր սերունդներուն մէջ անիծուած ըլլաք:

Սրահը դարձաւ շուրջս, շարժող աթոռի ձայներ  
խլացուցին զիս... ոտքի ելան ու կրկին նստեցան ու  
այդ միջոցին ինծի կը թուէր որ աշխարհիս չորս կող-  
մէն ձայնու կը լսէի:

— Անիծուած ըլլա՛ք... անիծուած ըլլա՛ք:

Ինչ որ ալ ըլլար Ատանայի բարեկեցիկ և նոյն իսկ  
հարուստ ժողովուրդին դժբախտութիւնը, անսնց՝ որ  
մէկ օրէն միւսը մոխիրի վրայ նստած էին, ինչքան ալ  
սրտակեղեք ըլլար որդեկորոյս մայրերու, այրիացեալ  
կիներու ապշանար և ցաւագին տառապամքը, ինչքան  
որ մղձաւանջային սոսկումով մը մեղ համակէին շրջաւ-  
կայ գիւղացիներու հուրի և սուրի պատմութիւնները,  
աւելի դժբաղդ, աւելի անտէր, մոսցուած և անտեռ-  
ուած տարը մը կար կիլիկիոյ մոխիրներուն վրայ: Ա-  
սոնք դբսեցիներն էին որոնք Հայաստանի այլ և այլ  
գաւառներէն եկեր հաստատուեր էին հոն և մշակու-  
թեամբ կը պարապէին:

Շատեր հասած էին կիլիկիա, արդէն ջարդէ և  
և հուրէ փախելով. շատեր հասած էին կիլիկիա իրենց  
ընատնիքին անդամներէն միծագոյն մասը զոհ տուած,  
արդէն սդաւոր և սրտերնին ցաւած, յաճախ անմիխի-  
թար և միայն ներքին անդիմագրելի բնազդէ մը մըդ-  
ուած կեանքի դառնալու համար: Ի՞նչով կ'ապրէին.  
Գրեթէ ոչինչով, ի՞նչի կը ձգտէին, հայրենիք վերա-  
դառնալ. արհամարտուած ու անտեսուած տեղացիէն ո-  
րուն մէջ խորթ եղբայրներ միայն գտեր էին, անոնք  
իրենց ողորմէի դոյութիւնը կը քաշքշէին զբաղելով  
գրեթէ միմիայն երկրագործութիւնով. իրենցմէ մաս  
մը հաստատուած էր կիլիկիոյ մէջ, ուրիշ ստուար  
մաս մը, սակայն կուզար ամէն գարնան և մշակու-

թեան եղանակը աւարտելուն՝ աշնան վերջերը կը դառ-  
նար հայրենիք: Երբ ձմեռուան ամիսները կ'անցնէին և  
կիլիկեան գաղջ կիմային շնորհիւ գարունը կը ծանուց-  
ուէր վաղահասօրէն, ամէն կողմնուէն, ճերմակ ճանրա-  
ներու վրայէն ծայր կուտային իրենց խեղճ և ողբալի  
կարաւանները, գըգեակներով ծածկուած, անօթութե-  
նէ կմախացած ու աչքերնին վառ յարատեսօրէն վե-  
րադարձի յոյսերով:

Այն տարուան եկողները հայրենիք չվերադարձան.  
որովհետեւ աղէտին առաջին և անվրիսելի զոհերը ե-  
ղեր էին. Մըակայ գիւղերուն մէջ յաճախ պատահեր էր  
որ իրենցմէ ոչ մէկը յաջողէր փախուստ տալ կամ ո և  
է կերպով աղասուիլ:

Նոյնպէս Ատանայի մէջ՝ դուրսեցիները անտէր ու  
անտիրական, յաճախ դիզուած խաներու մէջ, դիւրին  
զոհեր եղեր էին թշնամիին ու եթէ շրջակայ գիւղերու  
մէջ իրենց ծայրայեղ թշուառութեան հետեւանքով կամ  
զիրենք աշխատցնով հողատէրներու վասութիւնով,  
զէնքէ զուրկ, անկարող դարձեր էին ինքնապաշտ-  
պանութեան, ընդհակառակը Ատանա քաղաքին մէջ  
առիւծի պէս կռուեր էին յաճախ:

Իրենցմէ մնացեր էին միայն ողբալի այրիներ ու  
որրեր, ասդին անդին վիրասորուած, խեղանդամուած  
ալրեր, ծամածուած բերաններով, խենթէ աչքերով և  
կնճուած ճակատներով:

Հակառակ որ նպաստի օրերու մէջ մեր մտահոգու-  
թեան առաջին առարկան իրենք էին, անոնք չէին յա-  
ջողեր հասնիլ մեղի, որովհետեւ Ատանայի աղետեալ-  
ներ արգելք կ'ըլլային, զիրենք կը հեռացնէին առաջին  
շարքերէն. « Զուլսւմէն առաջ ալ այսպէս էիք, դուք  
ի՞նչ ունէիք որ ի՞նչ կորսնցնէիք... զրկուածները մե-

զի համար են, ձեզի համար բան չկայ » կը գոչէր օր մը քաղաքացի այրի մը դրսեցի մը :

Զարագուշակ, լոխն, աղնուական ու իրենց չքաւորութեանը մէջ խրոխացած այն մասնաւոր հպարտութեամբ որ անարժանի դժբաղդութիւնը կուտայ կարդ մը մարդոց, անոնք կը կենացին գրեթէ ամէն օր մեր ճանրուն վրայ : Քիչ կը խօսէին, քիչ բան կը պատմէին, բայց իրենց նայուածքներուն տխուր քաղցրութիւնը կը հաղորդուէր մեզի . երբէք այնքան դիւրաւ և այնքան առատութեամբ բարերար արտասուքը չ'էր ժայթքեր մեր աչքերէն որքան իրենց մօտ : Մեր յարաբերութիւնները դիւրացնող գլխաւոր պատճառներէն մէկն ալ իրենց հայախօս ըլլալն էր . ի՞նչ սփոխանքով, դրեթէ ակնածանքով կը լսէինք իրենց զանազան գաւառներու յատուկ շեշտը ու ասացուածքները . էրզըրումցին իր մաքուր և կտրուկ նախադասութիւններով, պայծառ և թափանցիկ իմաստով . Խարբերդցին՝ իր եղանակին որտառուչ երաժշտութեամբ, որ իր բոլոր խօսքերուն արձակ բանաստեղծութեան մը տիրագին ելեւէցը կուտար, Ակնցին՝ իր երգնդ, մանուածապատ և երկդիմի խօսուածքով, որ միշտ տարտամ, անըմբը ըրնելի և անսահմանելի իմաստով մը կը վրդովէ քեզ ու խօսքը վերջացուցած ատեն կը կարծես թէ ընդհակառակը պիտի սկսի, Բաղեցին՝ իր գոռ, առնական և հատու շեշտով ու Մշեցին՝ իր երկարածգուող լացի եղանակով, որուն ոլորտներուն մէջ ժավիտ կայ սակայն, ինչպէս մանկական արցունքին մէջ :

Շատ անգամ մեր լսածը նոր աղէտի մը պատմութիւնը չ'էր, իրենց ամէն մէկերնուն յիշատակները թըրծուած էին անցեալ սուգով և ցաւով . ամէն մէկ յիշուղութեան ոստում արցունքով կը ծանուցուէր . ծներ,

մեծցեր ու ապրեր էին վշտի մէջ և արեւին իրենց բաշխած ամէն մէկ տարին տառապանքով բեռնաւոր էր: Երբ իրենց զաւակները յիշէին, չէին կրնար մոռնաւ որ հողին յանձնուած են . երբ իրենց սեւ հարսնիքները յիշէին, չէին մոռնար այն բալոր վիրաւորանքները ու բանց ենթարկուած էր իրենց նոր հարսի խանսուութիւնը . կերած հացերնին ու իմած ջուրերնին արիւնոտ եղած էր և կեանքը դառնաման և թունաւոր ստուդի մը պէս էր իրենց համար :

Ինչպէս որ եկեր էին, ձգտելով փախչիլ իրենց ճակատագիրէն, յաճախ աննպատակ, բռնելով դիմացի ճամբան, հալածուած անօթութենէ, սուգէ, սարսափէ, այնպէս ալ կրկին, հիմա կ'ուղէին մեկնիլ: Յրուած ու կոտորուած ընտանիքներու բեկորներ կը միանային իրարու, հէմչէրիներու խումբեր կը կազմէին ու հաւաքաբար կ'ապրէին, հաւաքաբար կը ծրագրէին, հաւաքաբար ճամբայ կ'ելլէին: Իրենցմէ իւրաքանչիւրը կարծես կորսնցուցած էր այլ ևս մարդկային կամքի, անհատական ուրախութիւններու և ցաւերու գաղափարն իսկ . ամէն մէկը առանձին՝ մարդկային խեակ մըն էր, շուարուն, կորաւուծ: ու ինչպէս ուղեկորոյն թուչունը՝ իր երամին, անոնք կը դառնային իրենց հէմչէրիներու խմբակին: Ի՞նչով և ի՞նչպէս պիտի կարենայինք թօթափել զիրենք դարաւոր տառապանքի թմրութենէն, վերադարձնել զիրենք մարդկային հըրայրքներու, վառել իրենց աչքերը լոյսով, պարզել իրենց սեւագիր ճակատները, յոյս և ժավիտ տալ իրենց մեռած ու անէծքէ չորցած շրթունքներուն: Մէկ բան միայն զիրենք կը դարդէր այդ ուղղութեամբ. վերադարձը դէսփի հոն ուր ծներ ու մեծցեր էին, հոն ուր արդէն անգամ մըն ալ վառեր էր այս նոյն կրակը.

հոն՝ ուր ձգեր էին իրենց արտերը, իրենց սիրելինեւրուն գերեզմանները, այն ծառերը՝ որոնցմէ յաջորդաբար իրենց հօրը, իրենց և զաւակներուն օրբանները կախուած էին, կարկաջող ջուրերը, անցնող քամիները, սաւառնող ամպերը, սարերը ու ձորերը . . . ու հայրենիքի սփոփարար յիշատակը կը մաքրէր ու կը սրբէր իրենց հոգին բոլոր հոն կուտակուած թոյները, քեները և ովները :

— Վաթա՞ն, հողիու զուրպա՞ն . . . արիւնս հոս թափելու տեղ՝ թող քու ծոցիու մէջ թափի՞ . . .

Նիւթական, ճզիմ գժուաբութիւններ արգելք կ'ըլլային իրենց : Մենք մեր բոլոր ջանքերը կ'ընէինք իրենց օդնելու համար, և երբեմն կը յաջողէինք ճամբայ հանել զիրենք :

Երկար փոշոտ ճամբուն վրայ՝ ուրկէ եկեր էին մշակներու խումբեր, զինուած երկրագործական տարբական գործիներով, առողջ և հուժկու, յոյսով և աշխատութեան կամքով ոգեւորուած, երազելով խարտեաշ հնձաններուն, բերքերու առաստութեան և այգենելութեներու օբննեալ և բերկրալի ճոխութեան վրայ, հիմա կ'երկարէր շարքը վերագարձողներու կարաւանին : Կղակնին լաչակուլ կապած և մարմննին ցնցուաիներով ծածկած կիներ . . . դարձեալ կիներ . . . արեւին տակ ճերմակ քօղերը հեռաւոր ովսաբներու հօսի մը երեւոյթով կը վէտվէտի . . . մէկ քանի անդամահատ կամ հիւանդկախ մարդիկ. տժոյն և չոր դէմքեր, ցամքած շրթունքներ, կարաւանին առաջքէն քու վերէն ու ետեւէն որբեր, որբեր, որբեր . . . անսնք բոկուան են և գրեթէ մերկ ու գլուխնին բաց արեւին տակ : Կարաւանը կը յառաջանայ յամբաքայլ ու հանդիսաւոր, ամէն մէկ գլուխ դադաղի պէս է . մեռելնե-

րու յիշատակներ կան հոն, սիրուած մեռելներու, քաջի պէս մեռնողներու : Ողբեր ու լէֆանտներ կը տանին իրենց հետ, արտասուք և հպարտութիւն ունին միանդամայն աւանդելիք . . . ձամբան երկար է ու իրենք տժոյն ու վատթարացած . պիտի հասնի՞ն արդեօք . . . որքանը ճամբան պիտի մնան և որքանը պիտի յաջողին վաթանին հողը համբուրելու . . . և յնտոյ ի՞նչ ներ կայ իրենց մահամերձի, իրենց խելագարի, իրենց ուրուականի ներկայութենէն :

Կարաւանին առաջքէն, քովերէն, ետեւէն ահաւասիկ, տղաքը կ'ոստոստեն, կը վազվոտեն . . . ցնցուափներու պատուած քնիրէն մարմիները կը յայտնուին սամուր և պինդ պողպատի պէս : անսնք չեն ճանչնար սուդը և տէրտը, կ'արհամարհն արեւին սլաքները տօթակէլ և անշնչելի օդին ծանրութիւնը, մերկ ստքերնուն ներքեւէն երկարող ճերմակ և կիզիչ ճանապարհը : Անսնք կ'երթան ճակատնին դարձուցած նպատակին, հոգինին զեղուն եռանդով և յոյսով, կ'երթան դէպի ի հայրենիք որի մասին լսեր են շատ մը հեքեաթներ մամիկնին ու մայրիկնին . կ'երթան դէպի խոստացուած հորիզոնները, դէպի ի երազուած սարերը, ակնկալուած քաղցրութիւնները հայրենի հողին ընծայած պտուղներուն . . .

Ու սդասոր կարաւանը այրիներուն որ իր որբերը կը տանի դէպի ի հայրենիք հեռազհետէ տօնսական երեւոյթ մը կը ստանայ մեղի համար ու սրաերնիս կը յուղուի անբացատքելի և ուժգին զգացումով մը :

— Բարի երթա՞ք . . . բարի երթա՞ք . . .  
Ճերմակ ու երկար ճամբուն վրայ այլ ևս չենք տեսներ զիրենք . . . երկար ատեն է որ հեռացած են, բայց դեռ մեր աչքերը խոնաւ են ու մեր շրթուքները

դողոջուն, մաղթանքներով : Ու այս անդամ՝ գոնէ, գերագոյն յոյսը կը բարեխտանէ՝ մեր ցաւին դառնութիւնը :

Վերադարձին՝ աւերուած՝ քաղաքին փողոցներուն մէջ կը հանդիպինք ուրիշ նիւօերիներու խմբակներու : Երզումցիներ կը դիմաւորեն մեղ . կայտառ և ուժեղ կիներեն, ցնցոտիներու մէջ իսկ գեղեցիկ, կանոնաւոր դիմագծերով և ու, արտայատիչ աչքերով . բազ մաթիւ ծամեր, մանը, մանը հւասուած կը ծածկեն իրենց քամակները և կը հասնին՝ մինչև կողերնուն . կենսաւէտ և տռոյդ արիւն մը կը շիկնեցնէ իրենց լեցուն այտերը ճերմակ լաչակներուն ներքեւէն : Նորածին մը հանդչած է դեռաաի մօր մը կուրծքին վրայ և մինչ ան կը խօսի, կը շարժի ու կը քալէ, մանկիկը անայլայլ լրջութեամք կը շարունակէ ծծել մօրը կաթը : Նոր հարս է ու այրի . տղեկին հայրը յոյսով ու երջան կութեամք լեցուն սպասեր է՝ առջինեկին ծնունդին, ու հիմա ո՞վ գիտէ ո՞ր սարին վրայ ո՞ր գետին ջուրերուն մէջ՝ կը հանդչին իր խոշանգուած մարմնին մը նացորդները : Մինչ տարիէց կիներ կը պատմեն այլ և մեր ականջներուն ընտանի դարձած այդ պատմութիւնը նոր հարսը իր լաչակին ներքեւ կարտասուէ անշնուկ :

Առաջնորդարան մտած սկաներնուս՝ երկու արիւն և ցաւաղին աչքեր կը դիմաւորեն մեղ . հանդարտ, լուրջ և լուին տառապանք մը անշարժացուցեր, մարմարային տժունութիւն և կարծրութիւն տուեր է կը նոջային դէմքի մը, որուն տարիքը կը խուսափի մեր ուշադրութենին : Յաւի նո՞յն դիմակը կայ ամենուն

դէմքին վրայ . նո՞յն աչքերը, նո՞յն կծկուած և քարցած մկանունքները, նո՞յն ճերմկած կամ կապարագոյն դարձած շրթունքները . նո՞յն կանխահասօրէն ճերմկած կամ վեթոտուած մաղերը : Ինչպէս որոշել երիտասարդը պառաւէն, սգաւոր մայրը այրիէն . կարծես երկաթեայ և անողոք ձեռք մը, նման ձգաումով, սեղմած ու ցամքեցուցած էր իրենց կենսականութեան ալբիւրը :

Լաչակին ներքեւէն՝ ո՞րը մեքենական չարժումով մը կը քաշէր դէպ ի դէմքը՝ ծածկելու համար զայն կ'ընդհմարենք խոնուն ճակատը արկածեալ կնոջ և իր վիրալի աչքերուն խորը կը ճանչնանք դարաւոր տառապանքով ազնուականացած հայ կինը : Դրսեցի է . Խարբերդէն . ո՞չ մէկ օր չէր եկած անիկա եկեղեցին բակը նպաստ խնդրելու . մեր բժիշկ ընկերներէն մէկը հանդիպեր էր իրեն ու մեղի յանձնարարեր այդ խպնոտ թշուառութիւնը : Ժամադրութիւն տուեր էինք նպաստի ժամերէն դուրս միջոց մը, այնքան իր ամէկուառութեան խնայելու, որքան լսելու իր խորխոտ, ցաւաղին և անշմարելի անցած պատմութիւնը : Իր գերազանց պարզութեամբը անիկա չէր խորհեր խել թէ ի՞նչ թանկագին դրուագ կը ներկայացնէր բոլոր մեր լսած ջարդի, հուրի, նուասութեան և անմարդկային վայրագութիւններու պատմութիւններուն մէջ :

Երբ իրեն հետ առանձնացանք ու զինքը հրաւիրեցինք նոտիլ մեր դէմ, դողոջուն ձեռքերը սեղմած կուրծքին վրայ, պահ մը նայեցա մեղի խորունկ, և անբացապելի նայուածքով մը : Այդ բանը յաձախ կը պատահէր արկածեալներուն . կարծես սկսելէ առաջ իւ

րենց անլուր, անհաւաստալի, անըմբռնելի պասմութիւնը, կը ձգտէին հաղորդակցութեան մէջ մտնալ մեր հոգեկան կացութեան հետ, իրենց ցաւին էութիւնը խել հաղորդել, որպէսզի իրենց տէրաը իմանալի դառնար մեղի. ու ամէն անդամ՝ անվրիպելի կերպով կը յաջողէին: Նոյնաւեսակ յուզմունքի ալիք մը կը վըրդովէր մեր սիրաը, իրենց հառաչանքներուն, իրենց աղաղակներուն կշռոյթը կը զգայինք նախապէս մեր դղրդուած ցեղային բնազդին մէջ ու իրենց արդէն թափած արցունքներուն դառնութիւնը կ'այրէր մեր կոսկրը: Իրենց հետ կը կուրնայինք ու կը խլանայինք. ու ամբողջ աշխարհ կը խուսափէր մեզմէ: Այլ ևս ի՞նչ փոյթ այս կամ այն կնոջ պատմութեան մտնբամանութիւնները. դեռ չը լսած դիտէինք. ինչպէս եթէ մեր ենթագիտակցութեան մէջ արդէն հոլովուած ըլլային անոնք. ու բոլոր միջոցին որ կը խօսէին, անբացարելի զգայնութիւն մը կ'ելեւէջէր մեր մէջ համապատասխան իրենց վշտի սարսաւաներուն: Այսպէս էր որ թերեւս, յաճախ, անկարող կը դառնայինք զիրենք միմիթարելու, իրենց ցաւը ամոքելու. որովհետեւ փոխանակ զիրենք մոռացութեան առաջնորդելու, այրիներուն հետ կուլայինք, որբերուն հետ որբացած կը զգայինք ինքզինքնիս, պայքարողներուն հետ կը խիզախէինք, ըմբոստներուն հետ կ'արհամարհէինք և սուրբկայածներուն հետ նսեմացած ու կոխոսուած կը զգայինք մեր հոգիները: Ու այս յարափոփո՞ս և դժնդակ ուժգնութեանը մէջ մեր հրայրքներուն, մէկ վայրկեանի մէջ կ'ապրէինք դարեր ու ամբողջ ցաւը ժողովուրդի մը հաւաքական դժբաղդութեան:

Խարբերդցի կնոջ աչքերը տամկացած էին արիւնախառն արցունքով մը, և պղտոր բիբերը գետին խո-

նարհած, լաչակին ծայրովլը կը սրբէր այտերուն վրայի թարախոա խոնաւութիւնը: Մէկէն գլուխը բարձրացուց և իր լայն ճակատը դարձուցած մեզի՝ խօսեցաւ.

Գաղթական էին ու հաստատուած կիլիկոյ մէջ հայկական կոտորածներէն ի վեր: Ամուսինը և երկու երիտասարդ տղաքը ինչպէս իր փեսան կորսնցաւցեր էր Ատանայի դէպքերու միջոցին. միայն կիները մնայեր էին և աղջկանը չորս որբերը. ու ի՞նքը, նախապէս մայր ընդարձակ և երջանիկ ընտանիքի մը, հիմա դարձեր էր այրիներու և որբերու մայր:

« Այն օրը, կ'ըսէր, իր հեծեծագին և աղնուական ձայնով, թշնամութիւնը սաստիկ էր հրահրուած կրակի պէս: Յանկարծակի եկանք, բայց տղաքս առիւծի պէս կանգնեցան: Մեզ, կիներն ու տղաքը գըրին սենեակի մը մէջ, ու իրենք կուռեցան երկար ատեն... ժամեր ու ժամեր...: ինենթի պէս էինք. չգիտցանք թէ ի՞նչ էր պատահածը: Դուբսէն գնդակները անդադար կը զարնուէին ու մերինները կը պատասխանէին հատիկ, հատիկ, մինչև որ դադրեցան...: Յանկարծ մեր սենեակին դուռը բացուեցաւ. ու մեծ տղաս երեւցաւ, եկաւ ինծի, վիզս փաթթուեցաւ ու ականչէս գոչեց. «Ես կը մեռնիմ, մայրիկ, էվէլ պակաս էլլալ ըրէ»...: Դեռ չէի հասկցած իր խօսքերուն նշանակութիւնը երբ անիկա դուրս թռաւ. ետեւէն գացի. միւս տղաս, վեսաս և ամուսինս գետինը ինչ կած էին. ո՞ր մէկին երթայի, ո՞րուն վրայ ծռէի...: Նոյն միջոցին տղաս փողոց ելած էր ու քանի մը գնդակ մէկէն թնդացին, ու ես չգիտցայ թէ ո՞ր գնդակն էր տղաս զարնողը»:

Միջոց մը կ'արտասուէ հառաչապին ու իր խօս-

քերը կը կորսուին։ Յետոյ իր արիւնով լեցուն աչքեւուն արհաւիրքը սեւեռած մեղի, պաղատամքով կը մրմնջէ.

«Քրիստոսը մեր կրակը չցուցնէ ձեղի, անմարելի կրակ է, անմարելի . . . աչքերս բոլորովին կոյրնային, թերեւս ա'լ չտեսնէի ան պատկերը որ տեսայ այդ օրը . . . ականջներս խուլնային, թերեւս ա'լ չլսէի գընդակներուն ձայնը որ լսեցի այն օրը . . . մէկ հատ մը չէ՛ որ մէկ հատին վրայ լսու։ Ո՞ր մեղքերնուս պատիմն էր աս, Աստուած, ի՞նչ ոխ է քու ոխդ մեղի դէմ որ արիւնով ու արցունքով չմարեցաւ։ գոնէ զրկած ցաւերուդ հետ Յորին հանքերանքէն համբերանք մը առ'որ մեղի . . .»

Ու ջատուած՝ աչքերը կը խոնարհեցնէ ու կ'եղրակացնէ.

«Մինչև գերեզման չ'իջնանք, այս ցաւը չենք մոռնար»։

Երկար տաեն կուլայ այդպէս ու յանկարծ կը դադրի, կը խօսի իր հարսերուն վրայ ու մանաւանդ իր որբերուն վրայ . չորսն ալ մանչ են ու կորիւնի պէս առողջ։

«Պիտի ասլիմ ու հայրենիք տանիմ դանոնք, ու պիտի պատմեմ թէ ի՞նչ մահով մնուան իրենց հայրը, մեծ հայրը ու մօրեղբայրները»։

Արցունքներուն ետեւէն կենսաւէտ հրայրք մը կը ձառադայթէ, անմիջապէս կը կառչինք իր այդ զգացումն . կը հարցնենք իրեն թէ ի՞նչի պէտք ունին ճամբայ եղելու համար։ կը ծրարենք այնքան հագուստ և վերարկու որ կրնանք ու, ջղագրգսուած ցաւի և յոյսի հակասական զգացումներով, կը խօսինք իր որբերուն վրայ, իր չորս մատղաշ մանչերուն վրայ։

Կինը իր դողդոջուն և վարանոտ ձեռքերով կը կապէ ծրարները . շատ բան կը պակսին . իր պահանջներուն քով մեր տուածը ոչինչ բան է։ Աղէտի օրերէն ի վեր անպատսպար և թափառական, խղճալի վիճակի են հասեր . «Շապիկը կոնակնուս վրայ մաշեցաւ, բայց ո՞րին հոգն էր . շատերը կ'ըսէին, գայէ՛ք, առէ՛ք . Սթամպօլէն դրկեր ե'ն . . . Աստուած ճանբողներն ալ օրհնէ, տուողներն ա'լ — բայց մեր սրտերը կրակներումէջ էին . . . կը վառէին, կը վառէին, չէին հասներ . . . թողէ՛ք կ'ըսէի, տեղս նստիմ, տէրտս րամ . . .»

Անմիջապէս կը զբաղինք իրենց ճամբորդութիւնով, կարգազրութիւններ կ'ընենք, կը խոստանանք հարկ եղածը հայթայթել :

«Որքերա տանիք, հելաւ հողի վրայ ու հոգիս տամ . . .»

Ու իր այս բաղձանքովը կ'եսանդուսի, շարժում և կեանք կուգայ էր անդամալուծուած մարմինին մէջ։ Ո մինչ կը երածենք թէ նոր յոյսեր և նոր տենջանքներ կը խանդավառն զինքը, յանկարծ կը ձգէ ծրարները, և ձեռքի զգեստները . ու քարացած, թերերը կողերն ի վար կախ կը մնայ անշարժ . երկու զոյդ արիւնոտ արտեանունքներ կը քթթեն տենդաղին արագութեամբ մը, ու, օրուան իրականութենէն բացակայած, միտքը մուլորւած, կինը կը մնայ անշարժ։ Երբ անձրկած կը նայինք իրեն ու հարցումներով կ'ուղինք զինքը զրդել, անիկա կ'ըսէ ուրուականային ձախով մը .

— Պիտակները կը տանէին, գեալ կը նետէին, մերինները ո՞ւր մնացին։

## ԲԱԱՆՏԱՐԿԵԼՆԵՐԸ

Անսահման վհատութիւնն և յուսաբեկութիւնն ամեն-  
նուն մէջ, հեղնութիւնով և դառնութիւնով կը պա-  
տասխանեն մեր խրախուսող խօսքերուն :

— «Յետաշըջական շարժումին զսհերը եղանք . ուրովհետեւ վարժուած էին մեր գլխուն զարնել , ամենէն ուժգին կերպով մեզի զարկին . . . : Ոչ միայն մենք , այլ երկրին բոլոր ազատական տարրերը վասնողի մէջ էին , մենք բաժնեցինք երկրին տաղնապը . ահաւասիկ . . . աւապէս բազարենք Ատանայի աղէտը» :

Հաւաքուած էինք Առաջնորդարանի որահին մէջ ուր  
եկեր էին օտար դաւանութեանց պատկանող եկեղեցա-  
կաններ և Առանցի անձնաւորութիւններ պատրիարքա-  
կան երկրորդ պատուիրակութիւնը ողջունելու : Եւ մինչ  
Պոլսէն նոր եկող անձ մը կը ջանար այդ ուղղու-  
թեամբ միիթարել և խրախուսել տեղացիները , ձայն  
մը ականջս ի վար ըստ :

— Բոլոր անոնք որ չուզեցին մեռնիլ, բոլոր անոնք որ ուղեցին իրենց կիները ու տղաքները պաշտպանել, կամ բանտարկուած են կամ փախստակա՞ն և կամ ապաստանած ու է անկիւն մը :

Առառունէ ի վեր մտատանջ էի հիւպատոսաբանը ապատանող երիտասարդներու մասին, առիթը պատեհ համարեցի անոնդ վրայ հարցունելու :

— Յուսահատական դրութեան մէջ են, անձնաւառուր պիտի ըլլամ, բայն ինծի :

Ուրիշներ ալ կը մօտենային մեղք . . . շնորհներ ,  
փսփառուքներ . տարակոյսը և արհաւիրքը կը տարրա-  
լուծէր դէմքերը . տղաքը վտանգի մէջ էին որպէսետե-  
ամենուն յիշողութեանը մէջ մղձաւանջային պատկեր մը  
կար դրոշմուած . — կախաղանները :

Ուշ ատեն, Կարմիր Խաչի ընկերութիվ մը հետ գաղ ցինք իրենց այցելութեան . Անդիսոյ հիւստառուը ընդունեց նախ մեզ, ու երկար ատեն խօսեցաւ այն անհրաժեշտութեանը վրայ որ կար՝ ազատական բէժիմին վստահութեան ցոյց մը ընելու, բանտարկեալներու կազմէ, անձնատուր ըլլալով, ու մեր վրայ պարտք դրաւ այդ ուղղութեամբ խօսելու ապահովանող ընկերներու .

Մաքերնիս դեղեւած, խղճերնիս ամանջուած, բարձրացած սահմանը սահմուղներէն վեր: Դեռ Պօլիս եղած ատենականիս լսեր էինք իրենց մասին, և իւրաքանչիւրին անունները ու վարմունքները ծանօթ էին մ.զի . . . : Ե՞նչ անձկալի անհամբերութեամբ սպասեր էինք իրենց համակին որ եկած էր՝ վերջապէս ճշգրիտ տեղեկութիւնները հաղորդելով պատահած անոելի դէպքերու մասին:

Սանդուխսերէն բարձրացած առաջը լի է  
չէինք խօսեր, ու չէինք բանակցեր ու չէինք դիմեր  
թէ ի՞նչ խոստում կը տանէինք օրերէ ի վեր մեր

այցելութեան սպասող ընկերներու : Ինչպէս ահարենկած տեղայիններու մտքին մէջ, այնպէս նաև իմ մտքին մէջ կանգուն և բարձր կը պատկերանար մղձաւանջային պատկերը . . . կախաղանները : Ու բոլոր այն երկար միջոցին որ առիթ ունեցանք զիրենք տեսներու, նաև հիւպատոսաբանի մէջ, յետոյ բանալ, անձկալի և յուսալի օրերու մէջ հաւասարապէս, իրենց և իմ մէջու անդադար ունէի այդ դժոխային պատկերը և անոր ընդմէջն կը աեսնէի իրենց իւրաքանչիւրին դէմքերը :

Զգութ և անհամբեր շարժումներով սեղմեցին մեր ձեռքերը ու նստեցանք :

Սպասարնողներուն երկուքը տմունացած էին ու իրենց կինները և տղաքը իրենց հետ էին. հոն էին անոնք որ ծառայան թշնամիին նենդաւոր դաւադրութեան դէմ . անոնք որ չընկրկեցան անհաւասար պայքարէն ու կուրչք տուին . . . իրենց մէջ էր իր եղբօրը հետ Տիգրան Պղամիկեանը որ անհաւասալի քաջութեամբ մարտնչած էր անթիւ ոճքագործներու դէմ, անգիտակից վտանգին՝ իր երիտասարդ և վեհանձն կեանքը արամագրած էր փրկելու համար քաղաքը բոլոր անոնց հետ՝ որոնց մէկ մասը նահասակուած, իսկ միւս մասը բանտարկուած էր իրեւ վտանգառոր մարդասպաններ : Վիրաւորուած թեւը կուրծքին կոթնցուցած, ծալլապատիկ նստած էր մեր դէմ : Իր նայուածքին քաղցրութիւնը, իր համեստ լուսութիւնը, իր զրեթէ խուսափող խոնարհութիւնը՝ ապշութիւն կը պատճառէր մեղի : Երբ ոտքի կ'ելլէր, էնթարիին լայն ծալքերուն մէջ կը բարձրանար պարթեւ հասալը . իր շարժումները հանդարտ էին և զրեթէ դանդաղ ու կը խորհեի թէ ինչ թագուն կարողութիւն և զգացում բորբոքած էր այդ թիկնեղ երիտասարդը աղէտի օրերուն մէջ : Երբ տեղեւ

կութիւն հարցուցինք իր վէրքին մասին, զրեթէ անփութութիւնով պատասխանեց մեզի . այլ սակայն այդ վէրքըն էր որ գրեթէ տարի մը ետքը գերեզման պիտի տանէր զինքը : Իր մէկ եղբայրը արդէն մեռած էր կոսուի մէջ, ու երբ անոր խօսքը կ'ըլլար, երկու եղբայրները խոհուն սուգով մը կ'անդրադառնային այդ վշտին վրայ :

Հոն էին նաև ուրիշ երկու եղբայրներ, զրեթէ պատասի, որոնց մէկը նոյնպէս կոռուած էր այն օրերուն : Երբ զիմադրելու ամէն յոյս այլ եւս կորսուած էր, տանեակ անդամներկ եանքը վտանգի դնելով՝ օդնած էր վիրաւորեաններու, ծերերու, անկարներու փոխադրութեանը օտար հաստատութիւններու մէջ՝ որոնք սակայն վերջ ի վերջոյ, իրենց կարգին հրոյ ձարակ պիտի դառնային :

Այն օրը որ իրենց այցելեցինք, աարակոյոը և վըհաստութիւնը զրաւեր էին զիրենք : Հիւպատուը կը պնդէր իրեն առաջարկութեան վրայ . պէտք էր անձնատուր ըլային . ու իրենք երկու մասի բաժնուած էին . ոմանք յիմարութիւն կը համարէին այդպիսի փորձ մը ընել, իսկ ուրիշներ համարծիք էին յանձնուելու, յոդնած և զըլուած իրենց երկարատեւ և կամովին բանտարկութիւնն :

Դէպքին յաջորդող առաջին օրերու բանտարկեալներէն առեւլի լուրեր եկած էին . տանջեր ու չարչարեր էին զիրենք . անլուր խոշտանգումներու և նթարկէր էին պարզ և անհիմն կասկածներու վրայ այնպիսի մարզիկ . որոնք արդէն շատ տառապած էին, այնպէս որ մանը նախանձելի և բարերար ամոքում մը դարձեր էր իրենց համար, Ու այս բաներուն խորհելով, սրտի անբացատրելի սեղմումով մը կ'անդրադառնայի բոլոր այն սուկալի հաւանականութեանց վրայ որոնք կը սաւառնէին այդ երիտասարդ, հուժկու և արի պուխներուն շուրջ :

Քանի մը օր այդպէս տեւեց, ու օրին մէկն ալ ամէն-քը համաձայն գոնուեցան. անձնատուր պիտի ըլլային. մենք կը զգուշանայինք ո և է խօսքով կամ ո և է թե-լադրութիւնով կշռելու իրենց որոշումին մէջ: Մեր սըր-տերը համդիմատ չէին, հորիզոնը դեռ պարզ չէր, որու-տալից և սեւ փոթորիկներ կը սպանային ամէն մէկուն:

Այն իրիկունը գացինք՝ իրենց կիները ու տղաքը տեսնելու և իրենց մօտ ըլլալու այդ գժուարին ժամերու մէջ: Կիներէն մէկը մթին և լուռ տիպութիւնով մը հա-մակուած էր, խոկ մըւսը կ'արտասուէր հեծեծագին: Տղաքը կը ճշէին, մեռելի տան պէս ախուր էր հիւպա-տոսարանի այդ վերի յարկը ուր այնքա՞ն ատեն մեր ընկերները ապաստան և հիւրընկալութիւն դոեր էին: Մենք անկարող էինք միսիթարելու այդ երկու գժբաղդ կիները. բառերը կը մարէին ու իրենց իմաստը կը կոր-պնցնէին մեր շրթունքներուն վրայ: Տղաքը կը շարու-նակէին գոչել, մայրերնին կ'արտասուէր յորդառատ ար-ցունքներով. ամէն բոպէ կը կարծէինք թէ այլ եւս ար-տասուքը պիտի սպասէր, թէ կարող չպիտի ըլլային շա-րունակելու այդպէս . . . բայց այդ օրէն վերջնալ քանի քանի՛ անդամներ, սարսափելի ժամերու մէջ այդ աչ-քերը դեռ արցունք պիտի գտնային թափելու:

Մութը սկսաւ իջնալ աւերակներու վրայ: Հիւպա-տոսարանին վերնայարէին կը զիտէինք թէլահ: Թաղին խճողուած տանիքները . . . հեռաւոր, անորակելի աղմուկ մը կը բղզար ամէն կողմ, հեղձուցիչ առաքէն ետքը, ի-րիկուան գաղջ խոնճութիւնը անշնչելի կը դառնար. ֆիղբքամէս և բարոյապէս ճնշուած՝ աչքերս կը փակէի խուսափելու համար յամառող մղաւանջէն.

— Կախաղանները! . . .

Այդ մասին մեր մէջ խոկ չէինք խօսեր նոյն խոկ

մեր ընկերական ամենէն մտերէմ վայրկեաններուն. կը զգայինք սակայն որ ամէն մէկերնուս մտքին մէջ այդ սարսափը կար, բայց կը խուսափէինք այդ չարաշուք բառը արտասանելէ կարծես վախնալով մարտին տալ, իրական և կարելի դարձնել զայն: Շատ աւելի ուշ է որ անիկա ինքնին պիտի գար սեղանի վրայ. բանտարկ-եալներու մայրերը և կիներն էին որ պիտի արտասա-նէին զայն մեղի:

Հետեւեալ օրն խոկ շտապեցինք երթակ տեղեկու-թիւն առնել մեր բանտարկեալներէն ու մեր զիտցածը հաղորդել իրենց մայրերուն և կիներուն: Հակառակ մեր յունակութեան՝ նոյն ժամանակուածն զինուորական հը-րամանտարին բարեացակամութեանը չնորհիւ կրցանք ոչ միայն տեղեկութիւն ստանալ, այլ նաև այցելել մեր ընկերներուն:

Պաշտօնատան մը սրահին մէջ հաւաքուած էին ա-նոնք և բաւական հանդարտ կը թուէին. կը յիշեմ նոյն խոկ որ իրենք եղան մեղ ամրապնդող, մեղի յոյս ու եռանդ նիրջնչողը. զբեթէ ուրախութիւնով դարձանք իրենց ընտանիքներուն քով:

Կառավարչատան միւս կողմը նախակին դպրոցի չէնք մը վերածուած էր նաև բանտի. ու մեր սախաղողական պարտաւորութիւններէն մէկն ալ հոնտեղի բանտարկեալ-ներուն այցելելն էր: Բոլորն ալ հայ էին. խոկ ուրիշ մաս մը հայ բանտարկեալներ կը գտնուէին բուն խոկ բան-տին մէջ, թուրքերու հետ: Առանց մնծ գժուարութեան, յաջողեցանք մուտք ունենալ հայ բանտարկեալներու արահին մէջ:

Շէնքը կը բաղկանար երկու յարկէ. ոչ միայն մուտ-քը, այլ նաև շրջակայքը պաշտպանուած էին զինուած գինուորներով որոնք կը փոխուէին երկու ժամը ան-

գամ մը : Հայերը հոն էին շաբաթներէ ի վեր . իրենց մէջ կային ծերունիներ , երիտասարդներ , հիւանդներ և վիրաւորուաճներ : Իրենց անձկութիւնը և մտահոգութիւնը չափ ու սահման չունէր , որովհետեւ կտրուած ըլլպով ամէն յարաբերութենէ , չին զիտեր թէ իրենց ընտանիքին ցրուած անդամները ի՞նչ եղած են : Շատերը ծանր սուլով սգաւորուած էին և մահը ցանկալի կ'երեւար իրենց . ոմանք յամրօրէն կը հիւծէին և արդէն անջատուած կը թուէին աշխարհէս : Հոն էր որ ճանչցանք ընտանիքի դժբաղդ հայր մը որ իր կինը և զաւակներէն մէկ երկուքը զո՞ւ տալէն ետքը թշնամիին գնալակներուն , ամբաստանուած էր ծանր յանցանքով , որովհետեւ իր տունէն քանի մը մէթր հեռու խումբ դիակ մը գտնուած էր : Կը յեշեմ իր քաղցր ծերունիի խոհուն գէմքը , պարզ ճակատը և ցաւով ու արցունքով լեցուն աչքերը : Խեղճը բնաւ չը խօսեր . իրեն համար կ'ըսէին թէ գրեթէ յիմարացած է . և արդարեւ նշմարեցինք որ մեքենական և յամառ շար ! ումով մէյ մը մէկ , մէյ մը միւս ձեռքով աներեւոյթ բան մը կը հեռացնէր իր ճակատէն : Հոն էր նաև որ առաջին անգամ ծանօթացանք նշանաւոր կէօքաէրէեանին որու մասին արտակարգ առասպեկտներ հիւսած էին և որուն շուրջը կար մասնաւոր հակողութիւն , սարսափած իր թագուն զօրութենէն և իրեն վիրագրուած ոճիներէն . . . : Երբեք չպիտի մումամ իր հակայի և ճմարտապէս առասպեկտական հերոսի սիտանեան հասակը , փառաւոր մօրուքը , մագնիսացնող աչքերը որոնք ազգելու էին նոյն իսկ զինքը հսկելու կոչուած պաշտօնեաներուն վրայ : Բայց մեր ուշագրութեան մասնաւոր առարկաները երկու հիւանդներն էին , մէկը տարբէց և միւսը երիտասարդ , որոնք կը հիւծէին անողոք հիւանդութենէ մը բանուած : Իրենց ջերմագին և

քոցեղ նայուածքը կը կառչէր մեղի , կը պաղատէր մեղի : Անոնց յիշատակով կը տանջուէինք երկար ատեն :

Մեր տեսակցութիւնները կարծ էին ու անկատար . հարկադրուած էինք թրքերէն խօսիլ և առ ալ զապթէիչին ներկայութեանը : Երբեմն կը նախընտրէինք բնաւ չխօսիլ : Ու այդ անիրաւուած , այդ անարդար մարտիքուութեան ենթարկուած եղբայրներու վրայ մեր նայուածքը կը պատցնէինք գթութեամբ , ցաւով և սրաւովն զգացումներով :

Երբեմն միսիթարութիւնը փոխանակ մեզմէ իրենց համակըու , իրենցմէ մեղի կուզար . երկու պողպատի պէս պինդ և ձկուն բազուկները ծալլած . կուրծքին վրայ , երիտասարդ մը կը մօտենար մեղի և իր աչքերը անսահման գոհունակութեամբ կը ժապէին : Կը զգայինք որ այդ մէկը իր պարտականութիւնը կատարած զինուորի հանդարտութիւնով պատրաստ էր խաղաղութեամբ մեռնելու և անարդար դատաստանի մը բոլոր խսուութիւնները անկարող էին իր հոգեկան անխառն երջանկութիւնը վրդովելու : Ոմանք տխուր , բայց հանդարտ էին , և ոմանց մէջ վրէժի զգացումը դեռ արծարծուած և սասաւիկ էր : Այս վերջիններուն գէմքերուն մկանունքները պրկուած ու գալարուած էին , աշքերնին լեցուն էր մթին թշնամութիւնով , բայց ի՞նչ որ մեզ ամենէն աւելի գժուար զրութեան մէջ կը դնէր , ու չէինք գիտնար թէ ի՞նչ զիրք պէտք էր բռնէինք , իրենց յանկարծակի ըմբռաստութիւններն էին , որոնք յառաջ կը բերէին պահապաններու կողմէ խստութիւններու կրկնապատկում , և ատով մեր այցելութիւնները կը գժուարանային չափազանց :

Օր մը երբ զապթիչէն ստիպումնելուն վրայ կ'աւ

ճապարէինք մեկնելու , յանկարծ անկիւնէ մը մէկը գոչեց .

— Գիտէ՞ք մենք ի՞նչու այս պալատին մէջ ենք . . .  
կեցցէ՛ հուրրիյէթը . . .

Բազմաթիւ հեղնական քրքիներ պատասխանեցին  
իրեն ու բազմաթիւ ձայներ կրկնեցին .

« Կեցցէ՛ , Հուրրիյէթը . . . »

ԶապՄիյէն կատաղած , մարակը բարձրացուց և  
խելակորոյս , վնասուց ան որ առաջին անգամ արտա-  
սանած էր հեղնական բացադանչութիւնը : Բայց յանկարծ  
խաղաղութիւնը իջած էր ամենուն վրայ . և այնպիսի  
արտայայտութենէ գուրկ զիմակներ ստացած էին որ  
անկարելի էր գուշակել իրենց մէջ եռուզեռող զգացում-  
ները : Մենք իսկ տարուած էինք խորհելու թէ սրահէն  
դուրս անցած էր այդ գէպքը :

Մեր խօսակցութիւնը բանտարկեալներու հետ մէկ  
քանի պայմանագրական երազներու մէջ կամփոփուէր .  
բայց ինչնը չէինք ըսեր այդ սոլորական խօսքերուն  
մէջ . մեր ձայնին շեշտը , մեր վանկերուն արտասանու-  
թիւնը ինքնին կը ստանային , զրեթէ անդիտակցարար ,  
այն իմաստները որ մեր մտածումն մէջ էին :

— Ճերմակեղէնի ողէտք ունի՞ք . . . ինինը վերջա-  
ցաւ . տենդ ունի՞ք . . .

Նայուածքնին հեռու , մտքերնին բացակայ , ուղ-  
ղակի չէին սպատասխաներ և համակերպութիւնով կը  
ժաղուէն :

Մեր ձայնը լսած էին և գիտէին որ կ'ուզէինք ըսեր :

— Համբերեցէ՞ք և յուսացէ՞ք . վերջ ի վերջոյ  
արդարութիւն պիտի ըլլայ ձեղի , ու ճեր կրած բոլոր  
նուաստութիւնները պիտի փոխարինուին ճեր վեհանձ-  
նութեան և ճեր արիութեան արժանի գնահատում-  
ներով :

Ասանսա եղած ատենս , մեր ձեռնարկած բոլոր գոր-  
ծերուն մէջ բանտի այցելութիւնը ամենէն գժուարն էր ,  
ամենէն աւելի պաշարուած խրթնութիւններով , բայց  
միւս կողմէ ամենէն սրտապնդողը և ամենէն աւելի մեղ-  
եռանդ ներշնչողը . գոնէ հոն՝ չէինք տեսնար զար-  
նուածներ , պարտուածներ և հլուներ :

Բոլոր անոնք որ զէնք ի ձեռին գանուած էին կամ  
նշարուած էին աղջտի օրերուն մէջ , բանան էին : Բո-  
լոր անոնք որ իրենց կուրծքը գարձուցած էին թշնա-  
մին , հոն էին . երիտասարդ և կեանքով լեցուն , աշ-  
քերնին վառուած կենսական եւանգով և պատրաստ-  
իրենց արձակուելու առաջին օրէն իսկ վերստեղծելու  
կեանքը և խանդավառութիւնը այդ աւերակ գարձած-  
քաղաքին մէջ : Ինչ խանդակատանքով և ինչ գուր-  
գուրանքով կը հսկէինք իրենց ճակատագրին վրայ : Պօ-  
լիսէն եկած ամէն մէկ լուր փոխն ի փոխ յոյսով և գո-  
ղով կը լեցնէր մեղ . և երբ լսա լուր մը ունենայէնք  
հաղորդելիք , անստեսելով բոլոր գժուարութիւնները ,  
կը դիմէինք իրենց ու միշտ դաժան զապթիյէին ներ-  
կայութեան , կը ջանայինք մեր յոյսը , մեր գոյզն յոյսը  
ներշնչել անոնց :

— Ո՞վ ճերմակեղէնի պէտք ունի . . . :

Մեր ձեռքերը կը գողգղային անուններ արձանագ-  
րած ատեննիս . մեր աչքերը կը ժամէին և անոնք կը  
հասկնային ու միշտ սեւ , խորունկ ու ախրագին նայ-  
ուածքներու մէջ , ուրախութիւնը կը ծագէր արշալոյսի-  
նման :

Աւելի գժուար էր այցելել այն բանտարկեալներուն-  
որոնք կը գտնուէին թուրքերու հետ , բայց զիտէինք  
նաև որ անոնք ամենէն գործադները և ամենէն մնշ-

ւածները են . և այդ խակ պատճառաւ մեր նպատակներէն մէկը ըրինք մինչեւ իրենց հասնիլ :

Առաջին անգամ տաղաւորութիւնը սոսկալի էր . երկար տաեն հարկադրուեցանք սպասելու բանտապետին խցիկին մէջ , որպէս զի պատերազմական ատեանէն գայ մեր տեսակցութեան հրամանը : Բանտապետը ածիլուած պլիով , սեւ տարածուած մօրուքով մարդ մը , ծաղլապատիկ նոտած էր գզրոցի մը առաջք , որուն վրայ բացուած կը մնար խոշոր և ստուար տետրակ մը , բանտարկեալներու արձանագրութեանց տետրակը հաւանականաբար : Երբեմն բանտապահներ , ստահակ երեւյթով , սեւ ու չոր դէմքերով , ձեռքերնին զինուած մտրակով մը , կը մտնէին ու կ'եղնէին . գրեթէ ամենքն ալ ածիլուած գլուխներ ունէին և գագաթնուն վրայ միայն մազի փունջ մը երկար թողուած , ծոսի պէս կ'իյնար մինչեւ ճականին : Պղտիկ ու յարաշարժ բիբեր , անվասահութիւնով և կասկածով անհանգիստ , չին հանգչեր ոչ մէկ կէտի վրայ : Դժոխային բան մը կար մթնոլորտին մէջ , և այդ մարդիկը դիւրաւ դահիձի համեմատութիւններ կըստանային ինծի համար . անոնք գաման և տիսուր էին առհասարակ և դէմքերնին ծամածուած դժգոհութիւններով :

Այդ խցիկին մէջ , այդ անգամ և ուրիշ անգամներ ալ , անմոռանալի ժամեր անցուցած ենք : Երկար սպասումէն մեր սրտերը կը ճգմուէին , մեր լսածները ու տեսածները կը վերադառնային մեր մտքին աւելի մթին գոյներով , աշխարհը կը սեւնար ու գերեզմանի պէս կարծես կը զոյտէր մեր վրայ : Երբեմն բանտապահներ կամ պատահական այցելուներ կուգային կը խառնուէին նոյն խըցիկին մէջ . ծուխէն և գարշահոտ չնչառութիւններէն ողը նողկալի կը դառնար : Առ հասարակ մեր ներկայութիւ-

նը մեծ զարմայում և հետաքրքրութիւն կը ներշնչէր և մինչեւ խակ կը գիզուէին դրան առաջքը , դիտելու համար մեղի : Բայց այդ վայրագ , գրեթէ անասնային մարդիկը , նոյն խակ գուրսէն անցորդները որ կը կենային ակնածանքով և յարդանքով կը վարուէին մեղի հետ . այդ պարագան մեծ չափով գիւրացուցած է մեր գործունէութիւնը :

Դեռ խցիկին մէջ՝ գուրսէն կը լսէինք անանուն ժըխոր մը որուն մէջ երեւմն կ'որոշէինք հայհոյալի բացագանչութիւններ , շղթայի ձայներ և ծխնիներու կուինչը : Քայլ մը անդին բանտին երկաթեայ ցանկապատն էր , և , գառագեղի մէջ արդիլուած գաղաններու պէս , հոծ բաղմութիւն մը ոճրագործներու դիզուած էր ետին :

Այդ հրէններուն , այդ մարդակերպ արարածներուն մէջ էր որ վերջապէս կը դանէինք մնրինները : Անոնք կը յառաջանային , կը մօտենային ցանկապատին և հող կը տեսակցէինք : Սրտածմիկ անձնուիրութիւններու , վեհանձն անձնազոհութիւններու ականատես եղած ենք այդ նոյն երկաթեայ ցանկապատն առաջքը : Հոն էր որ բանտարկեալ պատանի մը իրեն տրուած դրամական նըպասարը մերժելով , տուաւ իր քովը կեցող տժգոյն և վըտիս բանտարկեալի մը ըսելով , թէ ինքը առողջ ըլլալով , օրապահիկ հացէն զատ բանի պէտք չունի . հոն էր որ տեսանք թէ ինչպէս կռնակնուն շապիկը կուտային աւելի կարօտ ընկերոջ մը . և հոն էր որ դարձեալ լսեցի ուրիշ նորահաս երիտասարդի մը բերնէն .

— Իմացայ որ ծնողքս շատ են աշխատեր ու շատ դրամ ծախսեր ինծի համար . գացէք գտէք զիրենք և ըսէք թէ զուր տեղն է . թող իմ տեղս սա՛ մարդք աշզատել աշխատին , ընտանիքի հայր է :

Ու մատովը կը ցուցընէր անդին , անկար , սրունքնեւ 10

րուն վրայ գեղեւող մոխրագոյն մաղերով և մօրուքով  
մարդ մը որ չէր յաջողած մինչեւ մեղի հասնելու :

Չեմ գիտեր թէ ի՞նչ եղածէն և ի՞նչ էին այդ թան-  
կագին խանուածքները գեպքէն առաջ ու հիմա : Ամէն  
սարագայի՛ գտխսային գժբաղդութիւններու և գերմարդ-  
կային տառապանքներու այդ խանապանէն՝ իրենցմէ  
շատերուն հոգիները զտուած և մաքրուած գուրս եկած-  
էին սակի ոլէս :

Օր մը , գլուպուածաւ բանաւ գայած ըլլալով՝ մեր սովո-  
րական այցելութիւնը ընելու , իմացանք որ գատապար-  
տուած Հայեր պիտի մեկնին Փայտա : Ամէն չանք ըրինք  
զիրենք տեսնելու և հարկ եղած օգնութիւնները ընելու :

Կայութիւնը ճնշիչ էր , կարելի չէր երեւակայել ա-  
ւելի սարսափելի պատկեր մը : Բանախն երկաթեայ ցան-  
կապատին եւեւէն հարիւրաւոր ոճրագործներու . գլուխ-  
ներ կ'երեւային և անհամար աչքեր , արիւնի մէջ խեղ-  
զուած բիրեր կը բոցավառէն , ու հետաքրքրութեամբ  
մեղի կը նայէն : Վերջապէս , այդ քստմնելի ամրուխին  
մէջն ճանչցանք մերինները , — դաստապարտուածները , և  
անհնք պէտք չունեցան ինքննքնին անուաննելու , մեր  
աչքերը ճանչցան զիրար :

Այդ դաստապարտուածներու շարքէն , էին կազօղմի  
Միհրան , քաջ որսորդ , — որուն համար կ'ըսէին թէ հինգ  
հարիւր հոգիի կեանք փրկած է — Նազար ինձէեան՝ որ  
մեղի յանձնարարեց իր երկու տղաքը որոնք հիւան-  
գանցը կը գտնուէին , և ուրիշներ :

Այդ մարդիկը , որոնց մէկ մասը բոլորովին անմեղ  
էր և միւս մասը ինքնապաշտպանութեան բնազդէն մըզ-  
ուած՝ հարիւրաւոր կեանքեր աղատած էին , աւելի բախ-

տաւոր պարագաներու մէջ իրրեւ հերսներ պիտի ներ-  
կայանային : Իրենք կը սպասէին թերեւս որ ձառագայ-  
թող ճշմարաւութեան դէմ բոլոր քսութիւնները , բոլոր  
զբարարաւութիւնները անգօր պիտի ըլլային ու իրենց քաջ  
քաղաքացիի արարքները պիտի վարձատրուէին :

Այլ սակայն , դաստապարտուած ու շղթայակապ կը  
պատրաստուէին երթաղ Փայտա այն թուրքերուն հետո-  
րնց հետ գէմ առ գէմ գանուեցան կոիւի օրերուն : Ի-  
րենց վաստակաբեկ ու միշտով աղնուականացած դէմքին  
վրայ ո'չ գտնուութիւն կար , ո'չ յուսագեկաւթիւն , ո'չ  
դաստում :

Իրենց պարզ հոգեբանութիւննէ չ'էր տաննուեր բնակ-  
ու հաւատաք ալ ունէին թէ մէկ օրէն միւսը պիտի ճիշ-  
դուքիր իրենց զիրեն մեծութիւնը ու այն մարզիկը որ  
շվեայ կ'անցընէին իրենց ոտքերուն , օր մը թիրեւս իրենց  
կուրծքը պիտի զարդարեին պատաւանշաններով :

Մեղի կարելի , չ'էր երկար խօսիլ իրենց հետ և բայց  
իւրաքանչիւրին դէմքը սպասուորուած էր անշնչիկի : Կեր-  
պավ մեր միտքերուն մէջ : Բան մը կար որ կը ներպաշ-  
նակուէր մեր մասծումներուն հետ , և ատ ալ սաւատ-  
պանքին հպարտութիւնն էր :

Դուրսը ցաւագին ամբոխ մը կը վրդուէր վութքիէ-  
բոնուած ծովու պէս . կանացի աղիսուզմ ձայններ կը  
խանուէին աղու ճիշեւու հետ : Հայ կիներ էին որ եւ-  
կած էին իրենց սիրելիները աւեսնելու վերջին անդամ  
մը : Իրենց եւեւը կը կենացին քանի մը թուրք կիներ  
այ լոխն ու անկարեկիր երեւոյթով : Երբ իրենց մօտէն  
կ'անցնէինք , սեւ կամ կարմիր եազալին տակէն իրենց  
սեւ նայուածքին ճառագայթը կը սեւենէր , մեր վրայ  
Հայ կիները կուլային անմիտիթարեկի վիշտով և չէին  
ուղեր մտիկ ընել ու ե բառ որ ամոքէր իրենց ցաւին

սաստիլութիւնը : Ոստիկանները կը զայրանային, կը կատ-  
ղէին այդ տառապանքի պատկերին դէմ, անհամգուստա-  
ցած՝ տղու հեծեանքներէն և կիներու արտասուքէն :  
Եւ ահա մարակլը բարձրացաւ շառաչելով, ինկաւ կիսա-  
մերկ կուրծքներու վրայ, ահազին խուճապ մը շփոթու-  
թիւն ձգեց այդ հոծ բաղմութեանը մէջ . ոստիկանները  
միշտ կը զարնէին և ամբոխը կ'ընկրկէր՝ կը ցրուէր :

Լացի ձայները միշտ կային սակայն . որովհետեւ  
հայ դատապարտուածներու մայրերը, կիներն ու տղաքը  
ամուր կեցած մտրալի հարուածներուն տակ, չէին հե-  
ռացած ու կը յամառէին բողոքել, աչքերնին յառած  
բանտի դրան՝ որուն ետև խոնուած ոճրագործներու  
վոհմակի մը մէջ կը տեսնէին իրենց սիրելիներէն մէկը  
կամ միւսը :

Բնական էր որ յաճախակի մօտութեան մէջ ըլլա-  
լով թուրք բանտարկեալներու հետ, հետաքրքրուէ-  
ինք իրենց հոգեբանութիւնով ու նաև իրենց վիճակով,  
մանաւանդ որ հետզհետէ մեր այցելութեան միջոց-  
ներուն՝ մեր շուրջը հակողութիւնը թուլցած ըլլալով,  
աւելի երկար կրնայինք խօսիլ հայ բանտարկեալներուն  
հետ, և այդ ասիթով էր որ տեղեկացանք թէ թուրք  
բանտարկեալներու մէջ ալ անմեղներ կան : Այս պարագան  
մեզ հարկադրեց շահագրգուիլ իրենց վիճակով, ջանալ  
ամոքել իրենց նիւթական վիճակը և հաւասարապէս դի-  
մումներ ընել անոնց ազատ արձակման համար : Առաջին  
խակ փորձին՝ լուրջ և անյաղթելի դժուարութեան հան-  
գիպեցանք, և այդ պատճառաւ երկար ատեն մեղի կա-  
րելի չեղաւ նաև մերձենալ իրենց մօտ գտնուող հայ  
բանտարկեալներուն :

Այդ միջոցին արդէն մեր բանտարկեալներուն միծ

մասը մեկնած էր այլ և այլ աքսորավայրեր, և մէկ  
քանին տեղափոխուած միւս հայ բանտարկեալներու շէն-  
քին մէջ :

Ո՛րքան ալ հարեւանցի ըլլային մեր յարաբերու-  
թիւնները, այդ ասիթով տեղեկացանք թէ թուրք բան-  
տարկեալները ջատուած վիճակի մէջ էին . յանցաւոր-  
ները սարսափած, և անմեղները գրգռուած էին : Ընդ-  
հանրապէս ամենքն ալ չարաչար կը ցաւէին պատահած-  
ներուն վրայ և սրտերնին այրած, կը գոչէին .

— Վախ, վախ... սխալեցա՞նք :

Օր մը միծ յուզում կը տիրէր բանտարկին շրջանակ-  
ներու մէջ . նոյն խակ թոյլ չտուին մօտիկնալ բանտար-  
կեալներու շէնքերուն : Թուրք կիներ խեռ աչքով և  
այրեր զայրոյթով կը նայէին մեղի : Տուն վերադարձին  
միայն իմացանք որ լուր կայ թէ երկու ոճրագործ կի-  
ներ պիտի կախուին . քիչ առաջ մունեափիլ մը աղդա-  
րաբած էր որ բոլոր այրերը քաշուին իրենց բնակա-  
րանները : Այդ կիները հրէշային ոճրագործներ էին,  
բայց մենք տանչուած մեր ներքին գդացումներուն  
մէջ գացինք աւեսնելու : Նշանակուած հրապարակին  
վրայ կախաղանները չկային . երկու ժամու չափ քա-  
ղաքը գանազան զդացումներով անձկալի՝ սպասեց .  
զրգութիւնը միծ էր թուրք թաղերու մէջ : Վերջապէս  
կ'երեւի թէ յաջողեցան յետածգելու կամ պատիժը թի-  
թեցնել տալու : Երբ մենք ալ վերանասու եղանք թէ  
այդ մզձաւանդային պատիժը չպիտի կատարուէր, կար-  
ծես թէ միծ ճնշումէ մը աղատեցանք, և ամոքուած  
էինք իսպանական թուլութիւնը, բայց յայտնի էր որ գոհ

էինք :

Նոյն օրը թուրք բարձրաստիճան պաշտօնեայ մը

մեղի կ'ըսէք՝ մեր հիւանդագին հետաքրքրութենէն կը ռահելով մեր բուն զգացումը .

— Զեր դիւքզգածութիւնը դարմանալի է, այդ կիները մարդկային սեւին անարժան հրէշներ են . ինչպէս թունաւոր օձերու՝ պէտք է իրենց վտանգաւոր գլուխները ջախչախնել :

Այդ կիներին մէջին էր Քերիմ աղային քոյրը, Սինէմ՝ որ Գայրորը գիւղին մէջ երկու սայշակ վիրաւոր, անկար մարդիկ ու տղաքնիր հաւաքելով խարդախուշ թեամբ՝ Սինուն գետը նետել տուած էր : Երկրորդը այն ճիւանի էր որ, Ապրովուի մէջ Պաղտաս օղու կարապետ աղային աղաւանիին մէջ թափառած ատեն, տեսնելով թէ քանի մը ամսու աղեկ մը իր մօրը դիակին վրայ զեռ ողջ մնացած է, գետին քար մը վերցուցած և անով ջախչախնած էր խեղճ երախնան :

Օրեր, շաբաթներ կ'անցնէին, և, հակառակ եղած խոստումներուն, պաշտօնական ու անվաշտօն աղղարարութիւններուն, մեր բանտարկիւաները բանար կը մնային : Օր մըն ալ, չարարաստիշ օր, լուր ելաւ թէ իրենցմէ նշագը կախաղունավ պիտի պատժուին . . . .

Առառանց, արշալոյսին, սարսափած կիներ ու մայրեր եղան մեղի մօս :

— Հոգերդ առնեմ, չըրին միթէ, չկախեցին Հայեր, այդպէս ալ նորին պիտի կախեն :

Ի զուր կը ջանայինք զիրենը միսիթարել, համբերութիւն և կորով ներշնչել :

— Մանէն սաստիկ է այս սարսափը, կ'ըսէր խելաւ կորոյս մայր մը իր երկու աղոցը համար գողազով :

Մանէն սաստիկ էր, ճշմարիս է : Մեր մէջ ալ հեշ աղջնեատէ կասկածը կը մաներ . ժողովրդական տրամադրութիւնը անողոք է . չէ՞ մի որ կախած էին արդին անմեղ Հայեր :

Լուրը հասած էր նաև բանա, մեր բանտարկեալնեցուն . և ի՞նչ սրտի ձնշումով է որ մօսիկցանք իրենց : «Ո՞րոնք են այդ հինգ ընտրուածները» կը խորհիկ միտաքէս, ու մէկէկ մէկիկ կը նայէի անսնց : Բայց իմ իսկ մտածումնէս կարծես սոսկազով, աչքերս կը դարձընէի գետին, յանցաւորի նման :

Բանտարկեալները, սոսկայն, հանգարտ էին և չէին կորսնցուցած իրենց լրջութիւնը : Լուրը սաոյդ էր, և այդ միջոցին զրեթէ յոյս չկար այդ չարաշուաք որոշումը քեկանելու : Բայց կարծես տրամարանական համեւանքը Մարտ 34 էն ի վեր պատահած դէպէերուն՝ իրենք պատրաստ էին նաև այդ մահուան :

Երբեք չեմ կրնար բացարել թէ ի՞նչ խորունկ տպաւորութիւն թողուց իմ վրաս իրենց անտարբերութիւնը : Ամենքն ալ զրեթէ երփառապարդ էին և ոմանքն ընտանիքի հայր . կեանքը կը բացուէր խրաքանչիւրի համար յոյսերով, երազներով, նպատակներով լեցուն . բայց ոչ մէկը իրենցմէ չոնեցաւ ամենագոյզն տկարութիւն մը . իրենց ըմբուռութիւնը այդ լուրին հանդէպ անանձնական բան մը ուներ, զուտ սկզբունքի ինդիր էր : Երբեմն մէկը կամ միւսը կը յուզուէր և ձայնը դողովնուն կը դառնար : Այդ պահերուն կը խօսէին իրենց մօրը, ինոչը կամ տղաքներուն վրայ :

Երբեմն ալ մեղմէ խրաքանչիւրը տարուած ըղազով յառուէ մտածումներէ, ծանր լուռթիւն մը կը տիրեր մէջ, գլուխնիս խոնարհած, աչքերնիս դեմոնին յառած, կը զգուշանայինք իրալու նայելու . որովհետեւ կը կարծէինք թէ շատ տեսանելի, զրեթէ շօշափելի կերպ պիտի տեսնէինք մշճաւաննային պատկերը կապով ալիտի տեսնէինք մշճաւաննային, մեր մէջ կարաշուաք խոսնանին, մեր մէջ կամդնած իր չարաշուաք խոսնանին :

Թէւ բանտարկեալները թիւով շատ էին և միայն հինգ հոգի կար մահուան դասապարտուած, բայց իւրաքանչիւրը և իւրաքանչիւրին ընտանիքը ինքնին կը կարծէին գտնել այդ հինդին մէջ: Ասկէ զատ բոլոր արկածեալներուն վէրքերը կրկին բացուած էին կարծես: Ընդհանուր վհատութիւնը և դառնութիւնը այնքան խորունկ էր որ, երբ կը փորձէինք համբերութիւն և յոյս ներչնչել իրենց՝ մեղի գէմ խէլ կը թշնամանային . . . :

Օրուան մէջ քանի մը անդամ տրամադրութիւնները կը փոխուէին. առաւօսուն յուսահատութիւնը մէծ կ'ըլլար. այդ ժամուն է որ ընդհանրապէս դահիճները կը գործեն: Արեւը ծագելէն առաջ, կիներ ու տղաքներ արցունքներու մէջ խեղուած, խելակորոյս և թափառական, կ'երթային քաղաքին մէկ կէտէն միւսը: Յանկարծ չես զիտեր ինչպէս լուր կը ծագեր թէ այս ինչ կամ այն ինչ կէտին վրայ կախաղաններ կան: Իրենց մոլորուն երեւակայութեանը մէջ կը տեսնէին արդեօք իրաւամբ չարագուշակ մահուան գործիքը, չեմ զիտեր: Քանի՞ անգամներ ընդուստ արթնցած ենք մեր քունէն, և, քանի՞ անգամներ դաստապարտուածներէն աւելի տժգոյն, մեր կարգին խելակորոյս, դիմած ենք դողահար, նշանակուած կէտին: Ոչի՞նչ, ինչպէս կրնային խարուած ըլլալ. ոմանք կը պնդէին տեսած ըլլալնին, գարմանալի չէ. այդ օրերուն ամենքն ալ խենթի պէս էին, ու իրենց մղձաւանջները կը շփոթէին իրականութեան հետ:

Եետոյ կը գրգէին մեզ երթալ բողոքելու, ինդրելու պաղատելու ի հարկին. կիներ մազերնին կը փեթաէին, մայրեր լալին կը կուրանային, ու մենք հարկադրուած, գրեթէ տարուած ամբոխին հիւանդապին հոգեբանութե-

նէն, կը դիմէինք կառավարչատուն: Շնորհիւ նորընտիր վակին անսահման համբերութեան ու բարեացակամութեան, նոր ուժ և նոր սիրտ առած, կը դառնայինք վըրդովուած ամբոխին մօտ: Մինչեւ իրիկուն այդ ազդեցութեան ներքեւ կը մնայինք: Կէս օրէ ետքը կ'երթայինք տեսնել մեր բանտարկեալները որոնք օրէ օր անհամբերցած և ջղագրգռուած՝ մէկ բանի մը կը ցանկային.

— Ի՞նչ որ պիտի ըլլայ, չուտ ըլլայ . . . : Դէմքերը հետզհետէ աւելի տժգոյն էին, աչքերը տեհնդագլին. մահը կը սաւառնէր իրենց վրայ . . . ու այսպէս օրերով, օրերով:

Ու ամէն անգամ որ իրենց ձեռքերը կը սեղմէինք, կը կարծէինք թէ վերջին անգամն էր:

Խուճապ և սոսկում . . . այրիներ ու ողբեր, խեղանդամներ ու վիրաւորեալներ կուզեն փախչիլ, հեռանալ չտեսնելու համար, կը ցրուն շրջակայ այզիներու մէջ . . . խելակորոյս փախուստ մըն է որ կ'ուրուագծուի:

Մեղ կը յանդիմանէին մեր լաւատեսութեան համար, մեր ներչնչած յոյսերուն համար, և կը խուսափէին մեղմէ իբրեւ օտար՝ իրենց զգացումներուն:

Օ՞չ այդ արշալոյսը . . . հաւատքը խախտած էր նաեւ մեր մէջ և զիտէինք որ բանտարկեալներն ալ այն գիշերը սպասած էին դահիճին այցելութեան . . . : Մինչեւ առաւօտ հսկեցինք անէացած մահասարսուռ մտածումներով. ու երբ վերջապէս յոդնած ու ընդարմացած մեր արտեւանունքը պիտի փակուէին, արթնցանք կատղած ծովու պէս մոնչող ամբոխին աղմուկէն: Մեր շուրջը առարկաները տժգուներ էին. լոյսը ամոյն և ճերմակ կը սողոսկէր փեղկերէն ներս . . . դուրսը . . . ո՛վ արեւ, ի՞նչ տեսար այս առաւօտ . . . :

Եետոյ լուութիւն, շարան, շարան, քօղերնին,

Նըւենին ծածկած այրիները կ'երթային աւերուած քաղաքին ամէն ուղիներէն . տանիքները պարապ են , եկեղին գմնդալատունը թափուր : Մենք , առանց աջ ու ձախ զբաղեցու , կը դիմենք բանտ . որո՞նք բացակայ պիտի գմնանք արգեօք :

Ամենքն ալ հոն են , զիչ մը աւելի տժդոյն այն աւատօսուն , ամբողջ զիշերուան ընթացքին , ամէն մէկ շուկան կարծիր էին թէ ժամը հնչած էր : Հիմա տրիս-բօրէն կը ժպանէին և կը պատրաստուէին թերեւս նման զիշերներ անցընկելու :

Վերապարհին, հաղիւ թէ անցանք զինուորական  
հսկողութեան շրջանակին, կիներ, պառաւ թէ երիտա-  
սարդ, շրջապատեցին մեզ . . .

— Հոն ին, հոն ին, մինչը միը աչքելուլ աւսանը :

Այս բառերով կարծեն կեանք կը բաշխէինք զիակ-  
նակերակ արարածներու . խլտեցան , չարժեցան , և ահա  
ցլուեցան ուրիշներու աւետիս սաննելու :

Արեւը ծագած էր արդէն... ինչպէս վեհանձն է և  
շողադուն. արեւ, կեանի, զերմուքիւն... արտակարգ  
աւինով մը այդ բառերը գոչելու փափաք ունէի՝ կար-  
ծես անոնց իրականութիւնը հաստատելու համար. ըրով-  
հեռու, հակառակ տաքին, ևս ու ընկերունիս կը դոզդը-  
զանք ջերմէ բոնուածներու պէս:

ԿԱԽԱՂԱՆԵՐԻ

Երբ Ատամանանոր հասնանք, աղջկի գարհռութելի պատշաճութիւններու մէջ՝ արկածեալիներու հոգեբանութիւնը ամենէն աւելի զրդովող յիշաւակը կախաղաններն էին. շատ բան մոցած ու շատ բանի մասին անտարերդարձած էին բայց կախաղանները դրոշմուած էին իրենց մտքերուն մէջ իրեւու գերագոյն վիշտ մը, զերագոյն վիրաւորանք մը: Ծեր թէ երիտասարդ, այբի թէ սպաւոր մայր, երբ կը խօսէին այդ օրուան մքայ, կարծես կը մոռնային իրենց սկսհական ցաւը: Ցեղը հաւաքաբար կը տառապէր ու սրտմտութիւնը այն աստիճանի կը հասնէր որ երբեմն ըմբոստութեան մը համեմատութիւնները կը ստանար:

Մենք աեսեր էնք արդին Սխաքի մայրը, քա-  
մակը ծռած յաղթանդամ պառաւ մը, որուն վրայ ցըն-  
ցուիները անդամ կարծես հոգի ունին և կը տառա-  
ւ

պէին։ Տեսեր էինք զինքը իր ցաւի տաղնապներուն մէջ գալարուած՝ աչքին առջև ունենալով յարաժամ իր կտրիճ, իր գեղեցիկ տղուն կախաղանք . լսեր էինք իր ողբաղին դանդասը, իր ընդվզող ցաւը, իր երկարաձըգուած հեծեծանքը .

— վո՞ւյ . . . վո՞ւյ . . . վո՞ւյ . . . :

Երբեմն, այլ եւս յոդնած խօսելէն՝ ժամերով ու ժամերով կը հեծեծէր . ու բոլոր այդ միջոցին երբ մեր առաջքէն կ'անցնէին արկածեալներու շարքերը, իրենց ցաւագին և աղլողորմ պատմութիւնները կը լսէինք այդ միօրնակ լացին մէջէն .

— վո՞ւյ . . . վո՞ւյ . . . վո՞ւյ . . . :

Միշտ հոն էր զրեթէ, եկեղեցին բակին մէջ . ի՞նչ կը յուսար և ի՞նչ կը սպասէր մեղմէ . . . իր աչքերը վիշտի անյատակ խորութիւններ էին, պարապի և մըթութեան գլայնութիւնը կը ներչնչէին տեսնողներուն . իր կնճոտած ճակարն վրայ գորչ և ճերմակ մազերութելեր կ'իյնալին ցիր ու ցան ճմռթկուած քօղին ներքեւէն . վզին վրայ միանունքները ձգտուած, կուրծքը քարացած իր բուռնցքի հարուածներէն՝ անիկա աեսակ մը վախ կը ներշնչէր մեղի :

— Աչքերս կուրնա՞ն . . . աս աչքերովս տեսայ .

Բւ բիբերը կարծես կը մարէին կուրնալու տենջանքէն . . .

Երբեմն, յուշիկ քայլերով կը հետեւէր մեղի և անսպասելի կերպով կը լսէինք իր եղերական և առանց արտասուքի լացը .

— վո՞ւյ . . . վո՞ւյ . . . վո՞ւյ . . . աչքերս չոր աղբւար են դարձե՛ր . . . եալրում, օդնեցէ՛ք ինծի . . . արցունքս չորցեր է ներսի կրակէս, ամա՞ն . . . օդնեցէ՛ք ինծի . . . սիրտս սպահ մը զովացուցէք եալշ-

վո՞ւմ, օդնեցէ՛ք ինծի . վո՞ւյ, վո՞ւյ, վո՞ւյ . . .

Յետոյ կը պաղատէր, տղու պէս կը կառչէր մեր քղանցքներուն, յանկարծ կը փէլէր գետին ու ժամերով կը մնար կրկնելով նոյն ցաւատանջ երգը .

— Աշխարհիս պարծանք էր իր գեղեցկութիւնը . . . իր ձայնը սարերը ու ապառաժները կը ցնցէր, իր երգերը ժպիտ և արցունք կը բաշխէին . կաղնիի պէս հասակը շուշ կուտար ուրիշներու վրայ . ինչպէս չմեղքըցան ու կախեցին . . . հողին որդերուն բաժին եղաւ եալրուս, ամա՞ն . . . ինչպէս ալ չխնայեցին իր կարիժութեանը . . . :

Յետոյ աչքերը մոլորուն, կարծես - վնասուելով իր տղուն սառւերը՝ կ'աղերսէր :

— Զայնդ ո՞ւր մնաց եալրում, ի՞նչպէս մարեցաւ, աչքերուդ կրակը ո՞ւր գնաց եալրում, ի՞նչպէս մարեցաւ . . . :

Գասապ Միսաք աշուղ էր, և կը պատմեն թէ, իր կախաղան բարձրացած պահուն, երգած է իր սրտառուչ երգերէն մէկը որուն յուզմունքէն սարսուացած են նոյն իսկ զինքը շրջապատող զինուորները : Կը պատմեն նաեւ թէ իր վերջին խօսքերով յայանած է որ ինքը կախաղանի արժանի դարձած է ո՛չ թէ այն յանցանքով որով զինքը գատապարտած են, այլ անով որ իր վրայ դըուած յօյսերը ի գերեւ հանած է, և ինքը չէ կատարած իր պարտականութիւնը, ինքնապաշտպանութեան գործին մասնակցելով :

— Ես վատ ու թուլամորթ գրնուեցայ, անոր համար է որ կը պատժուիմ :

Այդ սարսափելի օրը մննք դեռ չէինք հասած Աանաս, բայց արկածեալները չէին գաղքեր մնով եխօսելէ այդ մասին ու գրեթէ անոր ընդվզեցնող

սոսկումն մասնակից կ'ընէին մեղի :

— Յաւերդ առնե՞մ . . . կը գոչէր կէս խելաղարուած կին մը , օր կ'անցնի , ջարդերը կը մոռնանք , բայց անիկա չենք մոռնար :

Կը պատմէին մանրամասնութիւններ , չին դազրեր անդրագաւառալէ այդ անսպատէլի անարդարութեան վրայ : Վիշտով ընդարձայած կիներ կը գարթնէին յանկարծ , աչքերնին կը վասուէր ովով և սննմուանալի եռանդով , կ'ըսէին թէ ի՞նչուիս մէկ ընտանիքէ երկու եղբայր ու քեռայրը էախաղան հանած էին՝ մէմիայն ինքընուքնին սրաշապանած ըլլացնուն համար , թէ նոյն ընտանիքէն վորքիկ քոյքերնին տասննւահինդ տարեկան , տեղեկանալով իրողութեան՝ կաթուածանար եղած էր , և թէ այդ ընտանիքը մայր մը սնէր որ զես կ'ապրէր , դեռ կ'ապրէր . . .

Երբեմն շփոթուած եղերական զրուագներէ՝ կը կարծէինք թէ արկածեալները կը չափազանցէին , թէ իրենց խօսքերը հիւանդ և գերազգուուած երեւակայութեան պատուին էին , բայց օտարներն ալ կը վկայէին այդ մասին :

Օր մը , խօսելով այդ նիւթին վրայ՝ և բոսպացի հիւանդագաւունի մը կը հաւաստէր թէ վիշտը արտակարդ և ահուելի եղած էր . հիւանդները կը մերժէին ինտառուիլ և վիրաւերները արիւնոտ և բարախուն վերքերու վրայէն բգկտելով կը հանէին վիրակապները և հեռուն կը նետէին . հիւանդամոցներու մշէ վշտագին սաբուռո մը կը մոլորեցնէր տենդահարները , և ամենքն ալ մզգաւանդէ բննուած՝ կը կարծէին տեսնել կախաղանները ; Կոյլմը , անկարներ և անդամահասեալներ իսկ փախչելու կը վափաքէին և ամենքն ալ կը նախան-

ձէին անոնց վրայ , որոնք մէկ հարուածով մեռած էին արդէն :

Մինչեւ այն օրը որ Սթամբոլէն լուր հկաւ թէ մահուան գտասապարտութիւնները բեկանուած են , մինչ չեւ այդ պահը ժողովուրդը ապրեցաւ առաջնին կախաղաններու վշտագին յիշաստակին մէջ . ձգտուած ու խելագորուած՝ չին ուզեր լսել ոչ մէկ ամոքում , ոչ մէկ միսիթարութիւն . իւրաքանչիւրը մառցած իր ցաւը և հողը , անկարտելի և հստաքօւեկան զանգուած մը յառաջ բերած էր որուն վրդովումներովը կ'ալեկոծուեին և կը զրդուեին նոյն խէլ յաճախ մէկ դէմ : Աւ սարսափով կը դիտէինք որ երբեմն յիմարութիւնը չարաբաստիկ հովի մը պէս կ'անցնէր այդ վիրալի զանգուածին մէջն :

Իրիւուն մը , ուշ առեն կ'անցնէինք այն տեղին ուր չայերու կախաղանները ցցուած էին : Մեղի հետ կար մրանսացի մը որուն եւրոպացին զուայնականութիւնը ծայրայելորէն տանջուած , հիւանդաղին դիւրագրգուութեան մը հասած էր . իր տապաւորութիւնները արադ և խուսափուկ պատկերներ էին միայն . հակառակ որ դէպքին առաջնին օրէն մինչեւ ետքը ականատես եղած էր անհաւատալի , անմարդկային տեսարաններու , իր արեւմըսեան միտքը մերժած էր լըրնել պատահածին ամբողջութիւնը :

Անիկա այսուէս պատմեց :

« Այն օրը որ հասայ հոս , ամէն բան կատարուած էր արդէն . կախաղաններէն մարդկային գրգլեակներ կը ճօճէին ողորմնլիօրէն . ամբոխը ստուար բազմութիւնը խոնուած էր ու զինուորական շղթայ մը զիրենք որոշ հեռաւորութեան մէջ կը պահէր կախաղաններէն : Սբա-

կարգ, ընդհանուր լոռութիւնը մը զիս ապշեցուց. ամբուխին մէջէն դիակինային տժգունութեամբ դէմք մը դուրս կը ցայտէր և բոլոր աչքերը անոր յառած էին:

Պահ մը ի զուր հարցափորձեցի շուրջններս, յեսոյ տեղացի ծանօթի մը հանդիպելով հասկցայ:

— Հայ մայր մըն է ըսաւ, յուղումէն ակրաները սեղմելով...

Ես բան մը չէի լսեր, ու գրեթէ բան մը չէի տեսներ...

— Ի՞նչ կ'ըսէ կոր, հարցուցի:

— Անէ՛ծք... անէ՛ծք...

Խումբէ խումբ ամբոխը ճեղքելով կը յառաջանացինք, և առաջին կարգին վրայ երդողները կը հաղորդէին ետեւի շարքերուն իրենց լսածները. այնպէս որ աստիճանագար կցկատուր մրմունջներով կը կրկնէին հայ մօրը խօսքերը:

— Անիծեա՛լ ըլլաք . . . ո՛վ դուք, աշխարհիս խաչէպները . . . մօր անէծքը սեւցնէ ձեր ճակատագիրը . . . երբ համնին օրեր ուր սահմուկած ինքզինքնուդ հարցնէք թէ ինչո՞ւ կը տառապիք, կոկիծով յիշէք թէ այս բոպէիս համար է . . . ձեր սեւ ժամն ալ հնչէ ու ամլութեան և մահուան դաստապարտուի՛ք . . . ծարաւի խոտի պէս չորնաք չարչարանքի կրակներու մէջ . . . ու ձեր անդըթութեան և վայրագութեան փոխարէն ձեր բազմապատկուած վիշտերով տառապի՛ք. . .

Ամէն կողմէ ամբոխը արձագանք դառնալով կը կըրկնէր այդ չարաբաստիկ բառերը: Ցուրտ սարսուռ մը կ'անցնէր զինուորներու շարքին վրայէն. դահիճները անդամ դղրդուած էին՝ մինչ հոգեպարքի վերջին կծկումներով ծամածուած կախուածները մեղմօրէն կը ճօճէին կախաղաններուն վրայ: Ոչ ոք կը համարձակէր ձեռք

վերցնել ու լոեցնել վշտահար մայրը. ու մինչ անդին ամէն խորշերու մէջ ու ամէն խտեակներու վրայ ամէն կարգի արկածեալները կը յիմարանային ու մահուան կը ցանկացին, ասդին կախաղաններուն առաջք սգաւոր մայրը կը շարունակէր բարձրածայն:

— Անիծեալ ըլլա՛ք . . . անիծեալ ըլլա՛ք . . . անիծեալ ըլլա՛ք . . .


Այդ պահուն հրամանատարներ, պահապան զինուորները, դահիճները, հանդիսատես ամբոխը, ամէնքն ալ դժոխքի մէջ չարչարուած մարդու դէմքեր ունէին. աւելի անռելի տեսարան կարելի չէր երեւակայել. իրենց մակարդակէն վեր կախաղաններու շարքը . . .

Կախուածներուն մէջ չայերը գիւրին էր զանաղանել, անոնք ամենին խաղաղ երեւոյթը ունէին, մէկը մանաւանդ կը յիշեմ, շատ երիտասարդ էր, գրեթէ մանկունակ դէմքով, գլուխը մէկ կողմ հակած, կարծես մօրը ուսին վրայ հանդարտօրէն կը ննջէր . . . ոտքերուն տակ, գետնին վրայ ձգած էր զոյգ մը կոչիկներ. այդ կոչիկները . . . երբէք չպիտի մոռնամ իր երիտասարդ նահատակի երեւոյթը . . . այդ ճիւաղային ծամածութիւններով այլակերպուած մարդկային արարածներու մէջ, այդ այլակերպ ամբոխին մէջ, իր երեւոյթին խաղաղութիւնը սփոփարար էր լոյսի պէս:


Կախաղաններուն գիմացը միշտ կը տեսնէի հայ մօրը մեռելաստիպ տժգունութեամբ դէմքը: Քանի՛ վայրկեան տեւեց բոլոր ասոնք, չեմ գիտեր, ինծի կը թուէր որ երկար ժամանակներէ ի վեր շուրջս ամէն բան անշարժացած ու քարացած էր այդպէս . . . այդ շփոթ դիմագիծները, երկու սեւ խորութիւններ, անյատակ աչքեր: Ու ամէնքն ալ ժողովուած էին կարծես լսելու համար հայ մօրը ձայնը . . . կտրաստուած ձայն մը, կուրծքէ ելած

ձայն մը որուն մէկ մասը կարծես ուրականային հով մը  
կ'առնէր կը տանէր . . . : Յանկարծ սթափիցան, զինուու-  
րական թմբուկը լսելի եղաւ, երկու անյատակ աչքերը  
անհետացան ամբոխին մէջ ու զինուորները անցան պը-  
տուտքելով . . .

Իրենց վրայ, կախուածները կը շարունակէին ճօ-  
ճել հետզհետէ աւելի մեղմօրէն . . .



## ՃԱՄԲՈՒԻՆ ՎՐԱՅ



Օր. Սաքենիկ Օհանջանեանին

Առաջին օրերէն՝ երբ գիւղացիներու զարհուրելի պատմութիւնները կը լսէինք, մեր մտասեւեռումը եւ դաւ երթալ այդ արիւնոտած ճամբաններէն, երթալ հուրով և սուրով ջնջուած մարդկութեան հետքեւ բուն վրայ, ու մնծ դժբաղդութեան դառնութիւնը զգալ իր բոլոր ցաւագին ընդարձակութեան և անժըխ- տելի իրականութեան մէջ :

Հիմակ՝ սայլին մէջ երկնցած՝ մնծ ճամբուն վրայ էինք արդէն . ընդարձակ դաշտերուն խաղաղութեանը վրայ վերջալոյար իր վարդագոյն մշուշը կ'անձրեւէր : Տաք երկիրներու յատուկ մասնաւոր գոլորչի մը արե- ւին վերջին ճառագայթներէն կարմրած, կը բարձրա- նար գեանէն ու հորիզոնին վրայ հեռաւոր լեռները, այնքան թեթեւ և անօսր կը թուէին որ՝ կը շփոթ- ուէին իրենց գագաթներուն վերեւ սաւառնող ամպե-

րուն հետ : Կարծես ամբողջ երկիրը կը վերանար ու  
այս անսահմանելի փափկութիւնը երանգներու և գի-  
ծերու իրենց դաշնակաւոր թրժուացումներով՝ մեզ  
տանջելու չափ կը յուղէր, որովհետեւ մեր հոգիները  
այլեւս անընդունակ դարձեր էին ըմբռնելու ու վայե-  
լելու գերազանց զեղեցկութիւնը անսահման դաշտե-  
րուն, դեռ ոսկեգոյն՝ հաճուած հասկերու դողդոջուն  
շիղերով :

Սայլը միշտ կը յառաջանար մեծ ճամբուն վրայ .  
մտրակին շաշխւնը և անիւներուն թաւալումին աղ-  
մուկը կ'օրօրէին մեր մտածումները . դէպի Միսիս է որ  
կ'երթանք, ու միայն անունը այդ դժբաղդ քաղաքին  
մեզ կը նախապատրաստէր այն իրականութեան, որը մեր  
աչքերուն առաջքը պիտի ըլլար քիչ ատենէն :

Հիմա հետզհետէ մեր գրգռուած երեւակայութիւնը  
կը տեսնէր արդէն խելակորոյս փախստականները՝ ցըր-  
ուած այս տարածութեան վրայ, որոնցմէ ումանք ար-  
դէն վիրաւոր, արխւնով կ'ակօսեն իրենց տաժանելի  
գնացքը, իրենց ետեւ հրդեհուած հայրենի քաղաքը կը  
մեռնի ճարճատիւններու մէջ ու հրայաններու դնդակ-  
ները զիրենք կը հալածեն . բոլոր այն մօտաւոր գիւ-  
ղերը, ուր դիմած էին ապաստան գտնելու յոյսով՝ ար-  
դէն աւերակ դարձեր էին ու հորիզոնին ամէն կողմէն  
բոցի սիւներ կը բարձրանային : Բոլոր ասոնք պատմած  
էին արդէն մեղի Միսիսցի կինները ու ըսած էին նաեւ .  
որ ան ատեն հունձքը եղած չըլլալով, ճարահատ մար-  
դիկ ծածկուեր էին ցորենի հասկերու բարձրութեան  
ներքեւ : Բայց թշնամին մասնաւոր շուներու առաջ-  
նորդութեամբ՝ որսացեր էը զիրենք մէկիկ մէկիկ, ու  
մարդիկ մեռեր էին իրենց հերկած, իրենց քրտինքով  
առողած արտերուն մէջ . . . :

Սայլը միջոց մը կը կենայ ու մենք կ'իջնենք վար .  
հեռաւորութեան մէջ, աւերակներու լնդաբձակ տարա-  
ծութիւն մը կ'երեւայ . Խնձիրիք գիւղն է, գետնի հաւ-  
ասար եղած : Դիմացէն կիններու խումբ մը կը յառա-  
ջանայ դէպի ի մեզ՝ նախ վարանոտ, հետզհետէ աւելի  
վստահ քայլերով : Ամէնքն ալ կը ճանչնանք գրեթէ .  
իրենց սրտմտած ու տիսուր դէմքերը աւելի դաժան  
են՝ իրենց քանդուած տուներուն մերձաւորութեան  
մէջ . մէկը թեւը կ'երկնցնէ դէպի ի խնձիրիք ու կար-  
ծես ներքին մտածումներու շարք մը ամբողջացնելով՝  
խուլ ձայնով մը կ'ըսէ միմիայն սա բառերը .

— Անաւասիկ, հոն է՛ր . . . :

Այբիսացած ու աշխարհի բոլոր ուրախութիւններէն  
հրաժարած այդ կինները եկած են աշխատելու բարձակի  
արտի մը մէջ, որուն սպիտակութիւնը ա՛լ աւելի հե-  
ռուն հազիւ թէ կը նշմարենք . մէկ քանի վրաններ կը  
պատսպարեն զիրենք գիշերները : Վերջալուսացին շա-  
ռագոյն ճառագայթներուն ներքեւ իրենց ցնցոտիները  
ա՛լ աւելի թշուառական կը թուին ու իրենց խորշոմ-  
ներով ծերացած դէմքերը անձկութեամբ ու դառնու-  
թեամբ կը ժպտին մեզի :

Օ՛հ այդ ժպիաը . . . դողդոջուն յոյսի բեկոր մէն է  
այդ ժպիաը, դիւրաբեկ ու երկչոտ յոյսի, կառչած մի-  
միայն մեր ներկայութեան՝ որ խորապէս կը տառապի-  
ցընէ մեզ, մեր անկարողութեան գիտակցութեամբը :

Ու հակառակ իրենց արցունքով պղտորած աչքե-  
րուն՝ յաւագինօրէն կը շարունակեն ժպտիլ, կարծելով  
ատով շահիլ մեր ուշադրութիւնը իրենց խոճալի գո-  
յութեան վրայ : Կը ջանանք որ իրենց յոյսը տեղափո-  
խեն իրենց աշխատութեան մէջ, սրտապնդող ու քա-  
ջալերող խօսքեր կ'ընենք իրենց, բայց անոնք շառ-

բան գիտցող ու շատ բանի արդէն ականատես եղող մարդերու յոռետեսութեամբ՝ գլուխնին կը շարժեն և կը մերժեն հաւատալ մեզի . . . :

Ժամանակը կը հասնի ու կը մտնենք մեր կառքին մէջ՝ երկար կը նային մեր ետեւէն ու մեր հրաժեշտի բարեւներուն չեն պատասխաներ. իրենց նայուածքը կ'ընկերանայ մեզի ու կը տեսնենք որ ժամանակը կ'անհետանայ իրենց մթնցած դէմքներուն վրայէն, ու այն որ ցոյց տուած էր ինձիրիքը, անշատուելով խումբէն՝ կը յառաջանայ ու թեւը կարկառելով, նոյն շարժումով դէպ ի աւերակները, կը կրկնէ նոյն խուլ ձայնով.— Ահաւասիկ հոն էր . . .

Կառքը կը թաւալի աւելի արագութեամբ ու քիչ յետոյ կիները այլեւս չեն երեւար:

Ամպերը կը կուտակուին, երկինքը կատարագոյն է. հովը նախ մեղմէկ, հետզհետէ կը սաստկանայ ու սայլը կը յառաջանայ բարձրացած հողի փոթորիկի մը մէջէն:

Ուշ ատեն կը հասնինք Միսիս. արեւը մարը մտած է, բայց իր վերջին ճառագայթները դեռ բոպէ մը կը հրդեհեն բոլոր քաղաքը. զիմացը լեռները շառագոյն են, Սիհունը իր կարմրած ջուրովը կ'անցնի հասմենի հոռվմէական կամուրջին տակէն ու կարծես մեզի պատրանքը տալու համար իրականութեան՝ աւերակները կը բոցավառին ու ժգին և շարժուն ցոլքերովը անհետացող արեւին. բոլոր այս վառ գոյներու պերճանքը սակայն անմիջապէս գրեթէ կ'անհետի, ու սղաւոր ու մռայլ աւերուած քաղաքին աւերակները կը ցցուին դէպ ի փոթորկոտ և կապարագոյն երկինքը:

Մեռած քաղաք, գերեզմանային լոռութիւն . . . Պատմական Մամեստիան, հին գարերու քաղաքակըր-

թութիւնը իր հնագարեան բեկորներով, ոլարիսպներով ու քանդուած պալատներով, զարմանքով ու զարձուարանքով կը նայի կարծես նոր աւերակներուն վրայ:

Անմիջապէս կ'ուղենք երթալ աւերակներուն մէջ, այցելել մոխիրները այրուածներուն ու բարձրութեան մը վրայ կանգնած՝ կը վնտունք ճամբան: Մէկ քանի տեղացի թուրքեր կ'անցնին մեր մօտէն երկչոտութեամբ ու կասկածով բարեւելով. նոյն դաժան ախրութիւնը նաև իրենց դէմքերուն վրայ կ'երեւայ. աչքերնուն մէջ կենսական բոցը մարեր է կարծես. մեր օտարուի երեւոյթը զիրենք անհանգիստ կ'ընէ ու արագութեամբ կը հեռանան խրտչած թէ՛ մեր հետաքրքրութենէն, թէ վիշտէն . . .

— Բարի էք եկե՛ր . . .

Զսպանակէ մզուածի պէս կը դառնանք դէպ ի հայերէն խօսքերը. արեւէն սեւցած ու տառապանքէն ծամածուած դէմք մը կը ցցուի մեր դէմ. երկա՛ր առեն առանց խօսելով՝ իրարու կը նայինք. մեր յուզմունքէն զգածուած Հայը կը տժգունի հետզհետէ, յօնքերը կը բարձրանան ու կ'իջնան, աչքերը գետին կը սեւեռէ ու տարտամ շարժում մը կ'ընէ դէպ ի աւերուած թաշզերը:

— Կ'ուղէք երթալ դէպ ի մեր տուները . . . ժամանակը ուշ է . . . բայց կրնանք տեսնել:

Իր ետեւէն կը բարձրանանք զարիվերէ մը. հետզհետէ ընտանեցած մեր ներկայութեան, կը սկսի խօսիլ նախ ընդհատ ընդհատ, յետոյ աւելի արագութեամբ. յանկարծ իր խօսքերը զահավիժում մըն են սպասիկի, անպատմէլի դէպքերով՝ որոնց մաֆկ կ'ընէնք հեւալով, գալարուած ու ժգին ներքին ցաւով մը ու կարծես փափաքելով որ ա՛լ խնայէին մեզի, ալ չը-

սէին, ա'լ լուէին ու թոյլ տային որ գոնէ բոպէ մը կարենայինք հանգչիլ մէկ որոշ զէպչի մը վրայ . . . :

Մարդը գինովցած է սակայն իր յիշատակներէն. անդիտակից հրայրքով մը կը ծանրանայ ահարկու մանրամասնութիւններու վրայ:

— « Քանի մը օրեր ես ինքս, փախստական մնացի ջուրի հին ճամբու մը մէջ . . . գետնին տակէն կը լսէի անորոշ աղմուկը հեծմունքներուն, աղաղակներուն . . . մինչեւ որ մարդու ձայն չի մնաց՝ հրացաններու ձայնը չի դադրեցաւ . . . մինչեւ իմ թաքստոցիս մօտ մարդ սպաննեցին. երկրորդ իրիկունն էր. կը մտածէի. եթէ Արսէնը, եղբայր՝ ողջ մնացած ըլլար, ինքն ալ իմ պահուըտած տեղս պիտի գար ծածկուելու, որովհետեւ ես և ինքը միայն գիտէինք այս ճամբուն մուտքը . . . երկար սպասեցի, յետոյ յոյս կտրեցի. յանկարծ որոշակի լսեցի ոտքի ձայներ. ճանչցայ եղբօրս քայլերը . . . Բայց մինակ չէր. քայլերուն արագութիւնը, անկանունութիւնը ինծի յայտնեցին որ կը հալածուէր. հրացանի ձայները կը մօտենային. պահ մը լուութիւն կը տիրէր ու կրկին նոյն աղմուկը . . . նախ սուր ցաւ մը զգացի ներսս, աչքերս լեցուեցան, եղբայրս ըլլալուն տարակոյս չունէի . . . բայց հոգին ի՞նչ անուշ բան է եղեր . . . հետզհետէ սկսայ հոգ ընել . . . եթէ եղբօրս մանելը տեսնեն ջուրի ճամբուն մէջ՝ զիս ալ պիտի գտնեն . . . »

Պահ մը լուռ, գլուխը կը ծոէ, աչքերը կը սեւեռէ գետինը, կարծես կը վարանի խոստովաննելու.

— « Շատ մօտա էին, գրեթէ գլխուս վերեւ . . . սիրտս կը թնդար կուրծքիս մէջ. կը կարծէի որ շատ հեռուէն կը լսեն անոր ձայնը . . . երկու ձեռքերովս կոկորդս սեղմեցի՝ չպուալու համար . . . քայլ մըն ալ ու կորսուած էի . . . գաղանի պէս կանգնեցայ՝ մօւտքը

արդիլելու համար . . . ու նոյն միջոցին քանի մը հրացան մէկէն պայթեցան ու մարմին մը իր բոլոր ծանրութեամբ ինկաւ գետին . . . վատահ էի որ եղբօրս մարմինն էր, բայց ի՞նչ մեղքս պահեմ, մեծ հանգըստութիւն մը տիրեց ներսս ու սրտիս թնդիւնը դադեցաւ : »

Ու անտարբեր մեր վիրաւորուած զգացումներուն, կանգնած աւերակներուն գիմաց՝ իր սարկացած մարդու նսեմ աչքերը պտտցնելով քանդուած տուներուն վրայ, ուր այնքան մարդիկ են մեռեր, փախստական մարդը, ապրելու, միմիայն ապրելու երջանկութենէն տարուած՝ կը կրկնէ.

— Մարդուս հոգին ի՞նչքան անուշ է եղեր . . .

Ինչպէս գրեթէ բոլոր արկածեալները, ինքն ալ միմիայն իր անհատական կեանքով կը զբաղեցնէ մեղի, կը յամառի պատմել թէ ի՞նչպէս օրերով անօթի մնացեր է ու այն ատեն միայն ելեր է իր թագստոցէն՝ երբ արդէն գերեզմանային լուութիւն կը տիրէր ամէն կորմ:

— « Միսիսի մէջ չայ չէր մնացեր . . . բայց ի մէկ քանի երկաթագործներէ, որոնք մահմետական դարձուցեր ու պահեր էին իրենց մօտ, որովհետեւ ուրիշ երկաթագործ չի կայ հոս . . . »

Գիշերուան ստուերը սկսած է մթնցնել մթնոլորտը՝ երբ կը հասնինք հայ թաղերու մէջ, չարագուշակ և խանձուած աւերակները կը ցցուին ամէն կողմ. զգուշաւորութեամբ կը յառաջանանք մերիններուն աճիններովը նուիրական գարձած հողին վրայ . . . որովհետեւ Միսիսի աւերակները միեւնոյն ատեն գերեզմաններն են մեր նահատակուածներուն. մարդկային ուկորներու բեկարներ մեր ուշադրութիւնը սեւեռել կուտան ու կը զգուշանանք իրարու նայելու՝ մեր աչքերէն սարսափելով:

Յաւէն քարացած՝ անկարող՝ նոյն իսկ արտասուեցու, կը մօտիկնանք իւրաքանչիւր առարկալին. խանձուած ցնդուիներու կտորներ, կռնծած ֆէս մը, ընտանի առարկայի բեկոր մը տաժանելի évocationներ ընել կուտան մեղի: որքա՞ն օճախներ քոնդուած են, ի՞նչ յոյսեր ու երազներ, ինչքա՞ն լաւագոյն կեանքի ծրագիրներ ամէն մէկ ափ մոխիրի մէջ մահացած են:

—Այս տան մէջ 60 հոգիի չափ մարդ այրած է . . .

Վաթսուն հոգի՞ . . . ի՞նչ գումար տեհնչանքներու, ծգտումներու, վիշտերու ու տանջանքի . . . և ցցուած պատերն ի վեր կը նայինք, կարծես յուսալով նշմարել այն յուսահատական ողորումները, վերջին գալարումները, բոլոր ճգնաժամային տառապանքը այդցաւագին մարդկութեան: Գլուխս կը բարձրացնեմ ու կը նայիմ երկինքին, կը նայիմ լեռներուն, կը նայիմ անկարելիիր ու դեղեցիկ բնութեան, — ու մեր գիտակցութեանը գրեթէ անծանօթ, անսահմանելի, բնազդային տառապանքէ մը բռնուած՝ կուղեմ բոլոր հոգիս աշաղակել, որովհետեւ այդ թափուած արիւնին ցաւը մեր երակներուն մէջ ալ է:

Յիմարացած, խելակորոյս՝ կը թափառինք աւերակներուն մէջ. տղու կօշիկ մը այրած տան մը սեմին մօտ մեղ կը դղրդէ աւելի մտերիմ յուզմունքով. ո՞ր փախստական մանկիկին ոտքէն ինկած է, ո՞ր աւերակի մէջ մոխրացած է այդ ոտքը՝ որ կը կրէր զայն . . . փոքրիկ կօշիկ մը . . . երբեք կարելի չէ երեւակայել այն ողորմելի, այն փղձկեցնող պատկերը՝ որ կրնայ ներկայացնել անիկա. կրունկը քիչ մը ծռած ու ծայրը դարձած, մեղի կը ներկայացնէ ոտքին կաղապարը դժբաղդ մանկիկին . . . ամբողջ տղու կմախք մըն է կարծես:

Մաւթը հետզհետէ կը սաստկանայ. ուրուականներու պէո աւերակներու պատերը կարծես կը շարժին իրենց սառւերմերուն մէջ. գետինը՝ այրուած ուկորներու փոշիկն ձերմկորակ լոյս մը կ'արտացոլայ . . . տեղ տեղ մրայն կաղմելով սեւ արատներ, լճացած արիւնի հետքեր, որոնք գեռ կը մնան անջնջելի:

— Սրեան հետքը չանցնի՛ր, կ'ըսէ մեղ առաջնորդող մարդը՝ բացատրելով. տեղեր կան որ նոյն իսկ մոխրը խոնաւ կը թուի, այնքա՞ն արիւնը առատութէն ժայթքած է ու արատը խոշոր ու սև կը տարածուի որոշ կերպով:

Սնդին ֆէսեր, պատառատուն հագուստներ մնը ուշադրութիւնը կը դրաւեն . . . հարիւրաւոր մարդիկ մնուեր են այդ տեղին վրայ . . . փեռեկառւած գիրքի թերթեր կէս մը այրած, կէս մը արիւնոտ կը պատւաքին հոգին քմահաճոյքէն տարուած. աչքերս կը սեւում էջի մը վրայ ու արցունքի ամպի մը մէջէն կը կարդամ:

« — Աստուած, ողորմեա՝ մեղ և օրհնեա զմեզ, Երեւեցո զերես քո ի մեղ և ողորմեա՝ մեզ»:

Սալմոսի մը մէկ էջը արիւնով ու արցունքով խոնաւ գետնին վրայ՝ զիս կը փերացնէ շփոթ զգացումներով ու պահ մը ինծի կը թուի՝ որ բոլոր աւերակներէն գերագոյն յուսահատութեան կոչը յամառօրէն տակաւին կը բարձրանայ ոէպէ ի այն անողորմ Աստուածը, որուն երեսը չէ երեցած այն սարսափելի ժամերուն մէջ:

Գիշերը՝ ստիպուած Միսիս անցընելու, կը տեղաւորուինք խանին թերասին վրայ հաստատուած անկողիններու մէջ. երկար ժամեր թամազանի պատճառաւ մտիկ կ'ընենք թուրք ժողովուրդին ժխորը, աղմուկը, երթ ու դարձը,

այլապէս արդէն անկարելի է քնանալ . երեւակայութիւնն սան տանջուած , կը զգուշանանք իրարու հետ խօսիլ + միայն երբեմն մեղմէ մէկուն արձակած սրտադին հառաչանքը կը յայտնէ թէ նոյն նիւթերուն շուրջը կը թափառի մեր մտածումը :

Օ՛հ , սարսափելի գիշերը . . . անիկա միշտ քանդըւած պիտի մնայ մեր յիշողութեան մէջ և այլեւս ո՛չ մէկ ուրախութիւն , յարափոփոխ կեանքի երեւան բերած ո՛չ մէկ երջանկութիւն կարող պիտի ըլլայ չնջել այդ գիշերուան սուզը մեր էութեան մէջնէն : Երկինքը , կանանչորակ եղած աստղերու լոյսէն կը կամարանար մեր վերեւ . դիմացի լեռները՝ համարաւոր և տիսուր՝ կը հըսկէն կարծես աւերակներուն վրայ երբ վերջապէս թուրք ժողովուրդի ժխորը դադրեցաւ ու լոյսերը մարեցան մեր շուրջը , զարհուրելի մղձաւանջներ կանգնեցան մեր սնաբներուն մօտ ու մեզի պատմեցին դեռ չսոււած ու հազիւ նշմարուած արհաւիրքները սարսափելի օրերուն :

Ինծի անկարելի է որոշակի արտայայտել բոլոր դժոխային տառապանքը այդ ժամերուն . արագ , արագ պատկերներ ու գէպքեր կ'անցնէն յիշողութեանս մէջն ու կարելի չեր կենալ որոշ կէտի մը վրայ . դարձութիկ ու խօլական պար մը սարսափելի տեսարաններու . գիսուտ պատյափի մը մէջ կը վերացնէր մեղ . երբեմն միայն մտածումս կը յամենար տարտամ ու մեռելական դէմքի մը՝ որուն վրայ արիւնուտած բերան մը սեւ ցած շրթունքներով կ'երեւար ինծի՝ անմիջապէս դրեթէ ուրիշ պատկերի մը տեղի տալով : Յաճախ եկան այդ շրթունքները գերագրգոռուած երեւակայութեանս մէջ . ի՞նչ բառեր կային այդ շրթունքներուն վրայ . իմ հիւանդագին հետաքրքութիւնս ի զուր ձգտեցաւ մի առ մի լսել վանկերը այդ արիւնոտ և ծամածուած ու սեւցած

շրթունքներուն . ի՞նչ փոյթ սակայն . որովհետեւ անոնց դառն իմաստը իմ ցաւիս մէջ էր ու իմանալի՝ իմ բընազդիս :

Լոյսը ծագելուն՝ սայլը պատրաստուած էր ու հարկեղաւ ճամբայ ելել դէպ ի Սիս . վերջին պահուն մեր հայ առաջնորդը մօտեցաւ մեզի եւ առաջարկեց երթալ այցելել նաեւ եկեղեցին , ուր մեծ թուով մարդիկ այրած էին :

— Բոցերէն հալածուած ու մուխէն կուրացած մարդիկ փախչելու յուսահատութեան մէջ մազցեր են պատերն ի վեր . իրենց արիւնուտած ձեռքերուն հետքերը կան դրօշմուած , աւերակներուն վրայ . երբեմն Միսիսցի կիններ կուգան կը նային այդ արիւնի արատներուն և իրենց սիրականներուն հետքերը փնտըսկով՝ կուլան անոնց վրայ . . . շատեր յիմարացա՛ծ ցաւէն՝ պատերը կը համբուրեն ջերմեռանդութեամբ ու կը խաչակնքեն այդ նշարներուն առաջք :

Հակառակ մեր բուռն փափաքին , կը ստիպուինք վերադարձն պահել այդ այցելութիւնը և ուշ չմնալու համար՝ անմիջապէս ճամբայ կ'ելլենք :

Ընդարձակ դաշտեր , եղերուած լեռներու շթայով մը , գրեթէ միշտ կը կազմեն մեր հեռանկարները : Իւրարու ետեւէ կանգնած գագաթները՝ իրենց հեռաւորութեան աստիճանով՝ կը ներկայացնեն բոլոր երանդները կապուտակ մանիշակագոյնին , հաճելիօրէն ներդաշնակուած հարաւային երկինքին շողշողուն և լուսավառ կապոյտին հետ : Ճերմակ ամպեր նազանքով կը սաւառնին լեռներու վրայ :

Ժամեր ու ժամեր ակսարանը միօրինակ է . երբեմն միայն մօտաւոր գիւղակ մը՝ հիւղակներով կազմուած , մեր ուշադրութիւնը կը գրաւէ . եղեգնի ձո-

դերով կազմուած ու խոտով շինուած այդ խրճիթները  
ծայրայնը թշուառութեան պատկերներ են . մարդ չ'եւ  
րեւար , հեռուէն ամայացած կը թուին . կառապանին  
կը հարցնենք .

— Արդեօք Հայու խրճիթներ են :

Հեգնանքով ու չարագուշակ քրքիչով մը կը խըն-  
դայ մեր միամտութեան վրայ . յետոյ ձեռքի շարժու-  
մով մը հորիզոնին չորս կողմը ցուցնելով կը սէ .

— Ո՞չ մէկ հայու դիւդ , ո՞չ մէկ Հայու խրճիթ չէ  
մնացած , բոլորն ալ այրած են . . .

Պահ մը կը քչէ սայլը՝ մտրակը շաչելով և ձիերը  
խրախուսելով՝ որ աբագ երթան . յետոյ յանկարծ մե-  
զի կը դասնայ ու կ'ըսէ .

— Այս երկու կողմի դաշտերը դիակներով ծածկուած  
էին . . . հայ մշակներու դիակներով . . . երկար ատեն  
բացօթեայ և անթաղ մնացին անսնք ու կամաց կամաց  
փառեցան աբեւին տակ . . . շուները ու երկինքի թըռ-  
չուները բաժնեցին անսնց մարմինները . . . եթէ փնտը-  
ռես՝ դեռ ոսկորները կը գտնաս . . .

Նորէն մտրակը կը շաչէ ու կառապանիը աւելի եւ-  
ռանդով կը սուլէ . ձիերը կը շատապէն , ամէնքս մէկ  
փախնելու ձեւ ունինք . . . պահ մը ետքը կառապանին  
գլուխը նորէն դէպի մնդ կը դառնայ .

— Վլրանին խաչ մը հանող չգանուեցաւ :

Թուբք գիւղեր են ուրեմն , այլեւս կասկած չիկայ .  
ու հակառակ բոլոր հաւանականութիւններուն , ծանր  
կապարեայ տիրութիւն մը կը ճնշէ այդ թշուառու-  
թեան վրայ . ո՞չ մէկ ձայն , ո՞չ մէկ մարդկային երե-  
ւոյթ . մարդիկ ծածկուած են կարծես անդարմանելք  
դժբաղդութեան մը մէջ . . . ու ծուխն իսկ որ կը բարձ-  
րանայ , ասդին անդին , խեղճուկ երդիքներէ , — սդաւոր

ու անսահմանօրէն տիսուր բան մը ունի այդ լոին ու  
իր չքաւորութեան մէջ ամփոփուած ափ մը մարդկու-  
թեան վրայ . . . : Ժամեր ու ժամեր կ'երթանք դարձ-  
եալ . խստադէմ ու առնական դիմագիծով հովուուհի մը  
բրտութեամբ կ'առաջնորդէ կովերու ու եղերու հօտ մը  
. . . կենդանիներէն շատերը չեն հասպանդիր իրեն , ան-  
ընաեւ իր սկիուէթին ու իրենց բարի , խոնուն ու միա-  
միտ նայուածքը ուղղած մեղի՝ կը յամառին իրենց շե-  
ղումներուն մէջ : Հովուուհին խթանով կը մղէ զիրենք .  
ինքն ալ կը յամառի ու անոնցմէ ոմանց եղիւրներուն  
անցնելով պարանը՝ կը քաշէ իր ուղած ուղղութեան .  
կովերէն մէկը կը բառաչէ , երկար , ցաւագի՞ն , կարծես  
հայրենաբաղձ ձայնով մը . այդ ձայնը կը դրդէ մեզ ու  
մեր աչքերը կ'արցունքուին :

— Ինչպէ՞ս յայտնի է որ կենդանիները ընտանի-  
չեն իրենց տիրուհին , կ'ըսենք իրարու , ու գորովան-  
քով կը նայինք այդ անհաղանդ հօտին վրայ :

Մինչեւ իրիկուն կ'երթանք այդպէս . մեր ուշադ-  
րութիւնը երբեմն կը գրաւուի հնագարեան բերդի մը  
երեւումով . ժանեկաւոր պարիսպներ , կիսով քանդուած-  
աշտարակներ , բոլոր հետքերը յունական և հայկական  
քաղաքակրթութեան փոխն ի փոխը կը զբաղեցնեն մեզ :  
Տեղ տեղ ժայռուտ ու ցցուած լերան մը գագաթը բեր-  
դը կը կանգնի , դեռ կարծես պահած իր պատմական  
հեղինակութիւնը . ու ակամայ կը խորհիս բոլոր այն  
պայքարներուն , այն անխնայ հալածանքներուն ու յու-  
սանատական ոգորումներուն՝ որոնց թատերավայրը դար-  
ձած են դարերու լնթացքին մէջէն՝ այս նոյն դաշտե-  
րը , որոնք անդամ մըն ալ կը խաղաղանան նոր թափ-  
ուած արիւններու և դեռ իրենց միսերէն չմաքրուած  
ոսկորներուն վրայ . . . :

Իրիկուան դէմ կ'երևայ Անավարզայ բերդը՝ վարդառոյն մշուշի մը ընդմէջէն, իր պատառատուն աւերակներով սէգօրէն կանգնած արհամարհելով ժամանակը ու դէպքերը, ու նոյն իսկ կարծես անագորոյն գեղեցկութիւնը բնութեան՝ որ իր ներդաշնակութեան մէջ —ինչպէս բնձեղեայ պատանքի մը՝ կը ծածկէ փոռութիւնը թափուած արիւնին ու դիակներուն :

Իրիկնամուտին կը համինք վերջապէս Սիս . . . պատմական մայրաքաղաքը : Գերագոյն աստիճանի յուղումով մը լեցուն է մեր հոգին . քաղաքը, իր ճերմակ տուներով կը տարածուի լայն հովիտի մը մէջ միջնադարեան բերդադղեակի երեւոյթով վանքին ստորոտը : Հեռաւոր լեռնաշղթաները իրենց աստիճանական կապոյտին մէջ պարփակուած կը կանգնին պահակներունման . ամէն բան կէս ստուերի մէջ է և խաղաղութեան ու ներդաշնակութեան դգացում մը կը ծածանի միջոցին մէջ :

Սայլը մնծածխոր աղմուկով մը ոստոստելով անկանոն սալայատակներուն վրայ կը յառաջնայ քաղաքին մէջ . տուները փակ են ու մարդ չկայ . լուռէ ամէն կողմ . միայն ցանցառօրէն փոքր և գիրուկ մասուկները սկսան և զիսաբաց կը մօտենան մեղի, զարմացումով կը նային ու կը քաշուին :

Ահաւասիկ վերջապէս հայալնակ . քաղաք մը որինքվինքը պաշտպանած էր թշնամիին յարձակումներուն դէմ . հոգինիս զեղուն է զանազան կարգի դգացումներով . կը մտարերենք հեռաւոր և մօտաւոր անցեալը, բառերը ու դէպքերը կը չփոթուին ու մնաք անձնաստուր կ'ըլլանք բոլորովին նորատեսակ արբեցութեան մը :

Քանի մը րոպէ եւս, և ահա կը ցցուին երկու հըակայական սիւները, մնացորդ՝ անցեալ փառքերու . . . հոն է նաեւ վանքը իր այլ և այլ բաժիններով տարածուած բերդին պարփապներուն ետին . մօտալուտ գիշերուան ստուերապատ մթնոլորտին մէջ սեւ և սեպ կը ցցովի մեր աչքերուն առաջք ժայռուտ լեռը որուն կողերուն վրայ շնուրած է վանքը և որուն գագաթին վրայ պիտի գտնանք լեռոնի բերդը, արծիներու բնակարան : Հետզհեաէ մեր աչքերը կ'որոշին նաև մայրավանքի եկեղեցին, բոլորովին նման միջնադարեան դըղեակի մը, իր հնամենի տեսքով, բարձր կանգնած և ճակատը դարձուցած քաղաքին :

Այն քանի մը օրերը որ անցուցինք Սիսի մայրավանքին մէջ, անմոռանալի օրեր եղան մեղի համար . քաղաքացիները դարպասը կուգային տեսակցելու և խորհրդակցելու մեղի հետ իրենց հոգերուն, ցաւերուն, բայց մանաւանդ կրթական գործերուն վրայ . յանկարծ խօսակցութիւնը կը շեղէր . կը յիշէին յարձակումի աըխուր օրերը և մենք ալ իրենց հետ ուժգումով մը կ'ասլրէինք այն ժամերը որոնց մասին կը պատմէին : Բայց որքա՞ն հպարտանալու պատճառ ունէինք . Սիս քաղաքը, խոհեմ, իմաստուն, և քաջարի վճռականութիւնով մը ինքզինքը պաշտպաներ էր թշնամիին դէմ . հաղարներով եկեր էին պաշարելու դիրենք, աչքերնին վառած թալանի ու կողոպուտի հրայրքէն և բերաններնին լեցուն հայհոյութիւններով և սպառնալիքներով :

Օրերով և օրերով խաղաղասէր և ընդհանրապէս երկրագործ քաղաքացին մէկ կողմ ձգած մշակութեան գործիքները, հրացանը ուսին պատրաստ կեցեր էր ինքնապաշտպանութեան պատմէշին վրայ . և անսալով ի-

բենց քրիստոնէական ոգիով թրծուած առաջնորդներու յորդորներուն, ոչ միայն յախուռն և յարձակաղական դիրք չէին բռներ այլ նաև խայեր էին թշնամին ու «ոչ մէկ գնդակ առանց բանաւոր պատճառի չէր արձակուած» իրենց կողմէ:

Կիները և տղաքը ապաստան գտեր էին վանքին մէջ այդ օրերուն երբ վարդապետներուն վրայէն աւելի վառողի հոտ կուգար քան թէ խունկի և անոնց բերնէն կը լսուէր փոխանակ աղօթքի և համակերպումի հրաւիրող յորդորներու, խրախոյս և քաջութիւն:

Ու ամենքը, նոյն խակ պատանիներ ու ծերունիներ խանդալառ և հայրենի քաղաքին պաշտպանութեանը հոգովը ջերմեւանդ ուրախութիւնով կը գիմէին որոշուած դիրքերը . . . ու վերջապէս այդ միանողի և արիական գիմադրութենէն յուսահատած թշնամին, հետզհետէ հեռացեր ու անհետացեր էր քաղաքին շրջապատէն. տեղացիները երախտապարտութիւնով կը մշշէին այն ժամանակին Սիս պաշտօն ունեցող կառավարիչը որը իր տրամադրած ուժերով մասնակցեր էր քաղաքին պաշտպանութեան:

Խնչա՛փ երջանիկ, խնչափ խաղաղ էր մեր հոգին այդ մէկ քանի օրերուն մէջ. ամէն բան և ամէն անձ տոգորուած էին հոս այն սքանչելի պարզութեամբ որ մեծերու յատուկ վայելչութիւն մըն է. շրջապատուած աղնիւ և մեծոգի հայրենակիցներով և պատմական բեկորներով մեղի կարելի եղաւ ապրիլ անցեալին նուիրական երազներուն մէջ. ու որքան ալ արցունքով օծուած ըլլային այդ երազները, անհունապէս քաղցր էին մեր մղձաւանջներով լցուն հողիներուն համար:

Վեհարանը խաչաձեւ մեծ սրահ մը՝ օթօման ոճով շինուած կիրակոս կաթողիկոսի օրով, կը գտնուի վանքին վերեւ աւելի բարձր հաստատուած լերան մը կող-

քին վրայ: Հոն էր որ կ'երթայինք օրուան մէջ քանիցս մափկ ընելու վեհափառին սքանչելի ձայնը. իր խօսքերը՝ առ հասարակ ներշնչուածի խօսքեր էին՝ լեցուն բարձր բանաստեղծութեամբ մը: Իր հեղինակութիւնը, գերազանց մարդու հասկացողութիւնը, ու թափանցողութիւնը հաճելի էին մեր գերազրգուած ու տանջուած գլուխներուն. ու արցունքը որ կուգար մեր կոպերուն վրայ՝ կորուսած էր այն դառնութիւնը որով թունաւորուած կը զգայինք իր ներկայութիւնէն հեռու: Անփակ իր կորովի և արէ հոգիովը մնդ կ'առաջնորդէր ամենէն խորը մեր ազգային տառապանքին, մնդ դէմ առ դէմ կը բերէր մեր ցաւին հետ, կ'ուզէր որ քաջութիւնը ունենայինք մեր դիմացը երկարող տաժանելի ու ցամաք ճամբուն նայելու, աղատագրուած ո'ւ է պատրանքի մնդկայնող միսիթարութենէն:

Սեւ վեզպարին տակէն որուն շնորհը կ'իյնար մինչեւ ձերմկած մօրուքին վրայ, վեհափառը կը խօսէր մնդի համբերութեամբ ու հեղինակութիւնով ու իր նայուածքը ըսուզէ մը չէր դադրեր արտայայտելու այն անմիիթարելի վիշտը, որով իր աշքերը համակուած էին և ուր բաց գիրքի մը պէս կարելի էր կարդալ կիլիկիան իր ցաւերակ, իր աւերակներով ու նաեւ իր մարտնչու և հերոսական շարժումներով:

Երբեմն ալ կը խօսէինք երէկին վրայ, երբ նոր սուզովը չէր մրոսած իր ժողովուրդը. անդառնալի օրեր . . . :

Կը պատմէր իր երազները երկրին անտեսական գրութեան, բարգաւաճման, վանքապատկան հողերու և այգիներու շնութեան, Թլան ագարակին, հօտաղներուն ու ջաղացքներուն վրայ . . . : Ու նաեւ կրթական երազներուն, դպրոցներու հիմնարկութեան կամ բարձ-

րացման, կիլիկեցի օժտուած երիտասարդութեան յառաջացմանը, աղջիկներու զարդացումին վրայ . . . :

Ու բոլոր այս երազները, ինչպէս կանխահաս ծաղիկներ, թառամած ու կորսուած էին յաւէտ :

Ու իր լայն շարժումը, իր մեծահոգի մարդու դառնութեան շարժումը կարծես կը գերեզմանէ մէկ անդամէն բոլոր այդ խաղաղ և քաղաքակրթիչ խէլալները, որ կրցած են սաւառնիլ այդ կղզիացած հայութեան վրայ՝ հակառակ ճնշումներու, հակառակ բռնադասուած ստրկութեան . . . :

Վեհափառէն հրաժեշտ առնելէ ետքը ամէն իրիկուն կը հաւաքուէինք Գիւտ վարդապետին աշխատութեան սենեակը, ուր մեզի գաղափարակից միաբաններ կը սպասէին և ուր երկարօրէն կը խօսէինք ու կը վիճաբանէինք օրուան ամենէն բաբախուն խնդիրներու վրայ՝ կաթողիկոսական փոխանորդ՝ Դեռնդ Ծ. վարդապետ Թուր Սարդիսեանի ճշմարիտ հաւատացեալի ջինջ ոռին կը ճառագայթէր իր ամէն մէկ խօսքերուն մէջ. իր ձայնը օծուած էր կարծես խունկով ու կնդրուկով. իր բարի և ներողամիտ քրիստոնեայի խաղաղ ու բարեացակամ նայուածքը, իր շարժումներուն ներզաշնակութիւնը կ'ամբողջացնէին Գիւտ վարդապետի եռանդուն արագաշարժութիւնը, սրամտութիւնը ու գրեթէ մանկունակ ոգեւորութիւնը:

Հոն էր նաեւ Ներսէս վարդապետ Դամիէլեան, Հաճընի տառապեալ առաջնորդը, իր մարտիրոսացածի նիհար և լուսացայտ դէմքով, իր Քրիստոսի նմանութիւնը ա'յնքան սրամդրաւ. իր վերջին, գնտանէ գնտան կրած չարչարանքներուն դրուագները կը պատմէր յոդնած և ալ՝ աշխարհի դէմ քենոտած մարդու դառնու-

թեամբ : Երբ կը ջանայինք զինքը խրախուսել, ինքը կը յաճառէր իր տիրութեան մէջ և իր քիչ մը շնչառ մարդու բեկրեկուն ձայնով կ'ըսէր .

— Մարդասպաններու հետ քով քովի ապրեցայ օրերով, ձեռքերուս զղթայ անցուցին ու ամենահասարակ ոճրագործի անարգամքներով Հաճընէն էրզին տարին զիս . . . : Նախատեցին ինծի և թոյլ տուին որ իմ եղբայրներուս արիւնով կարմրած ձեռքեր վիրաւորեն ու խոշտանգեն զիս . . . Երբ բոլոր այս բաները կատարուած տեսայ, աշխարհիս դէմ զգուանքս անչափ եղաւ . . . , Սրտիս ճրագը մարած էր այլ եւս :

Մեր ամենէն սիրելի խօսակցութեան նիւթը Հաճընն էր ընդհանրապէս . ի՞նչքան ջերմ եռանդով մը կը փափաքէինք երթալ դէպի այդ չքաւոր այլ հերուական հայութիւնը : Այլ և այլ պարագաներ արգելք կ'ըլլային մեզի, ու եւս առաւել չյագեցած ծառաւով մը տեղեկութիւններ ու դրուագներ կը հարցնէինք Ներսէս վարդապետէն և ուրիշ միաբաններէ :

Հաճըն ոչ միայն ամենէն շատ զոհ տուող վայրը եղած է, որովհետեւ իր բոլոր երիասարդները աղէտին օրերը կը գտնուէին ցրուած կիլիկոյ բոլոր կողմերը, այլ նաև իր անհաւատալի պաշտպանութիւնով, իր վեհանձն ու մարտնչող ոգիսվը ընդհանուր դժբաղդութեան մէջ այն բացառիկ անկիւններէն մէկն է որուն մեր աղգային հպարտութիւնը պէտք ունէր կառչելու . Հաճընէն դուրս ալ արդէն ամէն տեղ Հաճընցիներ մեծ դեր են խաղացեր : Հերոսաբար աղքատ, չարքաշ, վարժուած լեռնական անընտել ու անհանգիստ կեանքի, արիւննին մարակուած ձիւնապատ լեռներու կողերէն վշող սառնաշունչ հովերէն, օժտուած պողպատի պէս ամուր ու չոր անդամներով, դիւրաշարժ, ճապուկ,

վախտ, լաւ որսորդ և հետեւաքար լաւ նշան առնող, չաճճնցիները, հակառակ զրկողած ըլլալնուն իրենց լաւագոյն եղբայրներուն բազուկէն, բարոստացեր էին թշշնամի խուժանին արիւնասահնջ յարձակումներուն դէմ և մտադրեր են մեռնիլ ու չյանձնուիլ: Ու իրենց խընամքին տակ գտնուած այրիներուն ու որդերուն պատիւը անընաբարելի մնացէր էր:

Այլ սակայն չաճճնէն դուրս մեռնող չաճճնցիներուն թիւը ա՛յքան մեծ է որ սուզի թանձր ամպ մը կը ծածանի իրենց վրայ, և առւն չկայ որ այրի մը ու քանի մը որբ չունենայ իր երդիքին ներքնւ:

Երբեմն անդարմանելի կորուսաներու, սարսափելի չքաւորութեան պատմութիւններէն ախրօրէն օրօրուած մեր միտքերը յանկարծ կը բոցավառուէին հերոսական մաքառումի դրուագով մը: Ու պատմողին շըրթունքներէն կախուած, սրտասրուի մտիկ կ'ընէինք, երջանիկ ու երախտապարտ անոնց՝ որոնք թոյլ տուխն որ մեր այս տաժանելի ճամբուն վրայ երբեմն կարենայինք հպարտութեամբ գլուխնիս բարձրացնել: Յաճախ յուղմունքը այնքան զօրաւոր էր որ, հուսասար սարսափելի և ճնշող պատմութիւններու, քուատօրէն արցունք թափել կուտար մեզի . . . :

Մեր հասած օրը շաբաթ մըն էր, հետեւալ առաւուն, կիրակի՝ ներկայ եւանք պատարագին: Սիս քաղաքին մեծամասնութիւնը խոնուած էր եկեղեցին մէջ, գլուխն ճերմակ լաչակով ծածկած կիներու բազմութիւն մը կերեւար վերնատունէն ու գտակիթէն. այրերը բաժնուած անոնցմէ՝ կը լնցնէին մնացեալ մասը: Լեռնի գահը՝ կամ այդպէս կարծեցեալ մարմարակերտ պատուան-

դանը նոյնպէս մարմարեայ քանդակներով զարդարուած ամսիովանիրով կը կանգնէր դասին մէջ՝ մեծադիր խաչ մը գագաթին վրայ: Ո՞ւր էր սակայն թաղաւորը, ո՞ւր էին իշխանները, ո՞ւր էին այն զօրավարներն ու զինուորները որոնք քանի մը անդամներ յուսանատութենէ: քաջացան նոյն այս տեղերուն վրայ, ուր թերեւս դեռ իրենց փոշին կը ծածանի. եկան սրբազնանալու և ուժառնելու այն խաչն որուն անունովը կը կոռուէին: Երիտասարդ աղջիկներ ու կիներ . . . ո՞ւր են այն քաջարի բազուկները որոնց բարձրացուցած սուրերուն շուքին տակ կեանքը կ'անցնէր ապահով և քաղցը երջանկութիւնով մը պարուրուած: Պատարագին ամբողջ տեւողութիւննը միջոցին ջերմեռանդութեան սարսուռ մը կը յուղէր բոլոր ներկաները, կիներն ու այրերը կը պականին արքեցութենէ բռնուած՝ անօրինակ եռանկրօնական արքեցութիւն այդ եկեղով մը կ'երկրպագէին ու կը խաչակնքէին այդ եկեղովին մէջ որուն պատերը դեռ հին թագաւորական մատուռին կը պատկանին: Ես աչքերս յառած, երկամատուռի խորանին վերեւ, ես կ'ապրէի անցեալի կը սաւառնի խորանին վերեւ, ես կ'ապրէի անցեալի երազներուն մէջ. ու պատրանքս այնքան զօրաւոր էր միամասնութիւնը՝ քանի մը որ դառն ու անազորոյն իրականութիւնը՝ քանի մը ժամ օտար թրւեցաւ ինձի և խորշելի, չարագուշակ մզձաւանջի մը պէս:

Նոյն օրը կէս օրէ ետքը բարձրացանք Լեռնի Բերդը:

Ո՞րն է երազը, ո՞րն է իրականութիւնը. միտքս կը վարակի կանգ առնել ու բոլոր զգայնութիւններս շըվարանի կանգ առնել ու բոլոր զգայնութիւններս սեպ փոթուած են մինչ տաժանքով կը բարձրանանք սեպ լերան կողն ի վեր . . .

Ահաւասիկ մեր անցեալը՝ հսկայական գերեզման՝ որ կանգնած է աւելի բարձր քան մեր ամենուս միացած կեանքերուն տափակութիւնն և միջակութիւնը... Ու մինչ մենք հազուադէպ առիթներու մէջ սողալով կը հասնինք դէպ ի ան, ինքը անմատչելի կը թուի և կարծես մեր ստրուկի ներբանները երբեք չպիտի կոխն իր նուիրական հողին վրայ...:

Մոռնա՛լ անցեալը, ի՞նչ ոսկեղօծ ստութիւն... սպաննել զայն մեր յիշողութեան բջիջներուն մէջ, երբ մեր ծնած ատենը մեզի հետ կը բերենք զայն... անկարելի, անկարելի բան է ատ. ո՛չ մէկ ատեն մարդիկ չեն յաջողած թուժի կանգնեցնել բնութեան անթափանցելի և իմաստուն արամադրութեանցը դէմ...: Աշխարհիս բոլոր բռնապեսները միացած անկարող են մարդկային կամքին անբռնաբարելի և անչօշափելի զօրութեան դէմ: Արիւնը իր առանձին օրէնքները ունի, որուն իշխանութենէն չենք կարող ազատիլ. ի՞նչ դաշինք և ի՞նչ համաձայնութիւն կրնայ մեզի մոռցնել տալ անցեալը, երբ անիկա կ'ապրի մեր արիւնին ամէն մէկ կաթիլին մէջ: Քնացնել, ու օրօրել զայն իր բնական ձգտումներուն օտար երազներով, ահա ի՞նչ որ կը յաջողինք յառաջ բերել ժամանակի մը համար...:

Գարէ քար, ապառաժէ ապառաժ կը մաղլցինք դէպի լեւոնի բերդը որ տարածուած կ'երկարի լերան դադաթին ամբողջ ընդարձակութեանը վրայ: Սեւ ու խոչոր թռչուններ՝ առանց թեւերնին շարժելու կը սաւառնին ու կը կորսուին ամպերուն մէջ: Աւերակները տեղ տեղ քանդուած՝ սեւ ու խորհրդաւոր փոսեր կը ներկայացնեն, մինչ ուրիշ մասեր կը կանգնին գրեթէ անեղծ իրենց վայրենի ճարտարապետութեան բոլոր խրոխտ գեղեցկութիւնովք:

Դէպ ի վե՛ր, դէպ ի վե՛ր... սեւ թռչունները աւելի բարձր կը խոյանան. ու բերդը կը բարձրանայ կարծես, կը ձգտի դէպ ի ամպերը որ սպառնազին կուտակուած են իր ժամեկաւոր պարիսպներուն վերեւ...: Մեր ուխտազնացութիւնը ո՛րքան հետզհետէ տաժանեկի, ա՛յնքան նպատակին համանելու փափաքը ուժգին կը դառնայ: Մարմնով յոգնած ու շնչասպառ, մեր մաղերը լուսաւորուած են անցեալին յուշքերով որոնք նորօրինակ տենդով մը կը վառեն մեր հարազատ արիւնը, ու այսպէս է որ կը համնինք պատմական և նուիրական բերդին աւերակները...:

Հսկայական պատեր, անքանդելի պարիսպներ, կարծես բնութեան ծոցէն դուրս խուժած և ուր մարդկային ձեռքեր դպած չըլլային, կը կանգնին տեղ տեղ ձեղքուած ուրտրիցներու անձուկ լուսամուտներէն...: Այն սրահները ուր իշխանուհներու բենեզեայ շրջազգեստները պտտած են՝ ծածկուած են հողով և խօշ բուսականութիւն մը ագատօրէն կ'ապրի իշխանազուններու հետքերուն վրայ: Դողդոջուն ու կարմիր մեխակները, սգաւոր մանիշակագոյնը վայրենի ծաղիկներուն և անանուն տարտամութիւնը անհամար ինքնարոյս կանաչութեան մը՝ ա՛լ աւելի բուռն կերպով կը շեշտեն դարաւոր գերեզմանի տպաւորութիւնը:

Այլ սպիայն ի՞նչ պատերազմիկ ու ճգնաժամային կեանք մը եռացած է այս պարիսպներուն շրջափակին մէջ. ամբողջ կուսինեան իշխանութեան պատմութիւնը կայ ամփոփուած այդ աւերակներուն մէջ. կարծես պարիսպները ժամանակին գմանաձոյքներէն ձեւակերպուած, անջնջելի տառեր են ցցուած երկնքին դէմ որուն հետ փոխն ի փոխս անօգուտ աղերսանքի, խրոխտ

գանդատներու ու սրտմառնթեան մտածումներ կը փոխանակեն :

Սպառնագին ամպերը կը կուտակուին լեռանը մրայ, ու բերդը, արևին ճառագայթներէն դրկուած, աւելի մեռելային մուայլութիւն մը կը ստանայ, Այդ բարձրութեան վրայ, այդ հնադարեան բերդին մէջ՝ աշխարհէս բաժնուածի տպաւորութիւնը ունինք, ու մեր լոին ու հանդիսաւոր դարձած շրթունքներուն վրայ, կարծես, այլ եւս երբեք, բայց երբեք, մարդկային ժամանակը, իր զանազան ունայնամտութիւնով չը պատի ծաղկի ...

Երբ թշնամին կը մօտենար մեր սահմաններուն ու երբ ազատները ու պարոնները կ'երթային կոռուելու, տումիկ լնտանիքները կ'ապաստանէին բերդին մէջ, ու թագաւորին տիարութիւնով օծուն նայուածքը յառած կ'ըլլար սա հովիտէն անդին ուր շրջապատող լեռներէն կ'ըլլար ան հայնիլ թշնամի բանակը, Այդ օրերուն բերդը կրնար անցնիլ թշնամի բանակը, մինչ յաղագովուած կեանքով մը լեցուն կ'ըլլար, մինչ յաղագովուած կեանքով մը լեցուն կ'ըլլար, մինչ յոյսը ու պարտութեան մը ամօթը փոխն ի թանակի յոյսը ու պարտութեան մը ամօթը փոխն ի փոխ բարախել կուտային տիկիններուն սրտերը ...

Այն ատենը ... այս սրահը որուն միայն տատասկենութեան զարդարուած հողին վրայ մողէնները աղատուի զարդարուած հողին և ուր դիշտափիչ թոշուններ բոյն են րէն կ'անցնին և ուր դիշտափիչ թոշուններ բոյն են արդէն վճռուած ճակատագրին լրանալուն կը սպասէին ... արդէն վճռուած ճակատագրին լրանալուն կը սպասէին ... Այն ատենը ի՞նչ մթին նախագուշակութիւնով տանջուած են մտքերը անոնց որոնք իշխանութեան բեռը ունէին յուղերը ուսերուն վրայ, որ գրեթէ յաջորդաբար յրենց ուսերուն վրայ,

իբրեւ սարսափելի աղէտէ մը մեր թագաւորները ուղած են փախչիլ ու ապաստանիլ վանքի մը լռութեան ու ապանովութեան մէջ ... ի՞նչ մղձաւանջ իրենց անարիւնցած ուղեղները կը պաշարէր, ի՞նչ սեւ տեսիլք կը հայածէր զիրենք . ու ի՞նչ արհաւերքով կը նայէին ապագային, ու ոչ մէկ ուրախութիւն, ո՛չ մէկ իշխանավայել իրաբանաք իր փողերը չէր հնչեցներ Կիլիկիոյ չորս կողմերուն վրայ :

Ընդարձակ մարդագետիններուն վրայ որոնք կը տարածուին լրան շուրջը, ամպերու ներքև մարած արեւը մեղմ և նրբին երանգներ կը մաղէ : Հեռաւոր լեռնագօտին անհաւատալի թափանցկութիւն մը կըստանայ, վարը, Սիս կորսուած է հովտին մէջ . մենք ամպերու մէջն ենք զրեթէ . կամարակապ սրահին դիմացի բացուածքէն կը տեսնենք որ թոշունները արագօրէն կը սուրան ու կը հեռանան, մինչ աչքերս յառած կիսովին աւրուած արձանագրութեան մը՝ կը ջանամ վանկերը կազել, մեղի կիմացնեն թէ պէտք է շտապել, որովհետև փոթորիկը մօտալուտ է : Մեր ետեւէն կայծակներ լոին կը ճեղքեն արդէն ամպերը յրենց չուսեղին հարուածով :

Շուտով կ'այցելենք նաև ուրիշ սրահներ, ջրամբարը, բանարը, ու կը սկսինք իջնալ լեռն ի վար : Ճամբուն վրայ կ'երկարին դեռ պարփազները ու երկար տան անոնց մօտէն կը շարունակենք ճամբան :

Յանկարծ ամբողջ երկինքը կը դդրդի, ոև ու կուտակուած ամպերը կը շարժին, ու կայծակը, առանց գալրելու, կը փայլատակէ :

Բնութեան այս վրդովմունքին մէջ է որ, կուտացած փայլակէն և իլայցած՝ որոտումի աղմաւէին կը

հասնինք վանքը՝ հոգինիս բեռնաւորուած անսահմաւնելի և քաղցր տիբութիւնով և ցաւով;

Միաբանները կ'առաջարկեն մնզի, մնկնելէ առաջ, այցելել նաեւ եկեղեցին թանգարանը ուր կը յուսանք հնութիւններ գտնել: Դժբաղդարար սակայն, չեմ զիտեր ինչու վանքը աղքատ է հնութիւններով: Այլ սակայն Հեթում թագաւորի Աւետարանը, ուր կեւոնի ուխտը կայ արձանագրուած, մնծապէս շահեկան ու սրտագրաւ է մեղի համար. արծաթ ու ոսկեդրուագդաւաղաններ ու սկիհներ իրենց ծանրութեամբը արժէքաւոր ու իբրեւ արուեստի առարկայ և հնութիւն գրեթէ մէջակ, կ'անցնին մեր աչքերուն առաջքէն երբ մէկն պահարանապետ վարդապետը մեղի կը ներկայացընէ սկին մը որուն մէջ կարմիր զիծ մը կ'երկարի ու բաժակին խորութեան մէջ կաթիլ մը կը կազմէ: Վարդապետը կը պատմէ աւանդութիւնը. կիրակոս կաթողիկոս, որուն շինարար տաղանդը ամէն րոպէ. աչքի կ'երեւայ վանքին ու եկեղեցին մէջ այնպէս որ իր ներկայութեանը զգացումը կ'ունենաս միշտ, ուշադրութիւնը հրաւիրեր է Թուրքերուն որոնք խորթ աչքով կը նային եղեր իր՝ հայ վանքին բարեզարդութեանը տուած ջանքերուն. զինքը շատ հպարտ ու շատ օժտուած գտնալով րայափ մը համար, ամբաստաներ են ու որոշուեր է որ իր պատիժը կրէ: Կիրակոս կաթողիկոս մահուան դատապարտուեր է. ու Սիսէն մնկնելէ առաջ, վերջին օրը, վերջին անգամ պատարագած ատեն այն սեղանին առաջք որուն պայծառութեանը աշխատելուն պիտի զոհուեր, դառնապէս լացեր է ու ցաւը այնքան մեծ է եղեր որ սկինի մէջ ինկած արցունքին հետքն է որ կը տեսնենք և որուն հա-

մար վարդապետը կ'ըսէր թէ անջնջելի է:

Երեք օր վանքին մէջ հիւրասիրուելէ ետքը նահապետական վեհանձնութեամբ մը և զուտ հայկական անսեթեւեթ պարզութեամբ, մեծ ցաւով կը մնկնինք Սիսէն, տպաւորութիւնը ունենալով անոնց որոնք իրենց հայրենի տան սեմը կ'անցնին ա'լ չդառնալու համար: Երկար ատեն այդ նուիրական վայրերուն կարուր մեղ պիտի տանջէ. ու մեր տաժանելի ճամբուն վրայ յաճախ մեր նայուածքը պիտի գարճնենք դէպ ետեւ... բայց ի զուր... Այլ եւս մինչև Տէօրթ եօլ գարձեա'լ աւերակներ, կոտորա'ծ, սարսա'փ, արկածեա'լ ժողովուրդ, բանտարկեա'լ, աքսորակա'ն... ահաւասիկ այն հեռանկարը որ կը բացուի. մեր առաջք՝ մինչ սայլը գինովի պէս աջ ու ձախ գլուորելով կը յառաջանայ մեծ ճամբուն վրայէն:

Սրեւը մարը մտնելէն բաւական առաջ անակնկալ կերպով մը Ղարս—Բաղարը կ'երեւայ մեղի: Աչքերնիս վարժուած ընդարձակ և մերկ աարածութիւններու, յանկարծ կը զարմանանք տեսնելով թաքմութեան և կանանչութեան այն փունջը որ կը պարզուի մեր աչքին առաջք: Դեռ բաւական հեռու ենք ու դեռ աւերակները չենք տեսներ: Քաղաքը ծածկուած է ծառերու մէջ ու մէկ քանի առանձին տուներու երեւումը՝ փոքրիկ, մաքուր, վանդակապատ տուներ՝ աւելի գեղջկական հանդարտ կենցաղի տպաւորութիւնը կ'ընեն ու կարծես բարեացակամութիւնով կ'ողջունեն մեզ:

Ընդհանուր ապշութեան ու հետաքրքրութեան մէջ որ մեր իրենց համար ունեցած անօրինակ երեւոյթը

յառաջ կը բերէ, կը յառաջանանք թուրք թաղվան մէջէն  
— անեղծ մնացած — ու կը հասնինք տեղին երեւելին  
ներէն հայ հողատէրի մը տունը որուն յանձնարարուած  
ենք :

Կէն, տղայ, ծերունի, խանն ի խուսն կը դիմաւու-  
րեն մեղ և չափազանց ուրախացած մեղ տեսնելնուն՝  
կ'աճապարեն մեր բեռերը առնել, մեղ թիթեցնել ամե-  
նափոքը ծրարէն . . . : Ու իրենց խանդավառ թափորին  
մէջէն մինչ ծերունիները հանդիսաւորապէս կ'առաջ-  
նորդեն մեղ և տղաքը կ'ոստոստեն շուրջերնիս, կ'եր-  
թանք լոին ու մտախօն՝ բոլորովին ինքոյնքնիս յանձ-  
նած իրենց հիւրասիրութեան կերպերուն :

Սրագորէն գորգեր կը փառուին այն սրահին մէջ ուր  
կը մտցնին մեղ ու բազմոցներ կը տարածեն զետինը,  
որպէսզի հանդիսաւ ընենք . կակուղ բարձեր կը դիղեն  
մեր կոնակները ու երբ բոլոր ծառայութիւնները կը  
կատարեն, կին, մանուկ, այր ամենքն ալ կը քաշուին  
կ'աներեւութանան :

Նոյն միջոցին է որ տանտէրը առանձին կը մանայ  
ներս ու բարի գալուստ կը մաղթէ մեղի : Միջին հա-  
սակով, միջին տարիքով, մորթը բացօթեայ աշխա-  
տութենէն թխացած, աչքերը երազուն և տխուր, ինչ-  
պէս զբեթէ բոլոր մեր շուրջը դանուողներունը, հա-  
մեսութիւն կազուած, բաւական հարուստ ազարակատէր  
մըն է, որը սակայն պարզ գիւղացիէ մը կը զանազանուի  
այն յարգանքով որ իր ներկայութիւնը կը ներ չնչ  
զինքը տեսնողներուն : Առաջին քաղաքավարական խօս-  
քերը փոխանակելէ ետքը՝ ատեն մը լուռ կը մնանք .  
այն աղետալի փոթորիկը որ անցած է իրենց վրայէն  
ալ, դեռ սարսափի ու ցաւագին զարմացումի մը մէջ  
կը համրացնէ զիրենք : Մեր ներկայութիւնը, կարծե-

կ'արծարծէ իր յիշողութիւնները, երախտապարտ նայ-  
ուածքով է որ կը նայի մեղի որ ուզեր ենք գոնէ եր-  
թալ իրենց մօտ ու իրենց տերը հասկինալ : Իր երազուն-  
և տխուր աչքերը երբեմն կ'ամպոտին և երբեմն ալ, ո՞վ  
գիտէ, ինչ մտածումի անսալով, ամբողջ դէմքը կը  
ծամածոէ ու բոլոր այս լոին արտայալութիւնները կը  
վերջացնէ ձեռքի շարժումով մը որ կարծես ըսել կ'ու-  
զէ . — Ի՞նչ օգո՞ւտ, ըլլալիք էր եղաւ . . . թափուելիք  
արիւնը երակին մէջ չի մնար . . . :

Այլ սակայն Ղարս-Բաղար շատ մը միսիթարուելիք  
կէտեր ունի . անիկա այն տեղերէն մէկն է որ գետնա-  
քարշ սարսափի մը մէջ անձնատուր չէ եղած ոճրագործ-  
ներուն և իր պատիւը ու կեանքը պաշտպանելու յու-  
սահատական ու բնազդական ձգտումով մը, ծառացած-  
է թշնամիին դէմ : Ղարս-Բաղարի ինքնապաշտպանու-  
թիւնը, իր թիւին անհամեմատական պղտիկութիւնով,  
իր ունեցած զէնքերուն տեսակի և քանակի անբաւա-  
կանութիւնով այն հրաշքներէն մէկն է որ պարծանքով  
կընանք արձանազրել մեր աղգային պատառատուն և  
ցաւագին պատմութեան մէջ :

Ապրիլ 2 ին հինգշաբթի գիշերը, ժամը թրքական-  
6 ին ատենները, ձին թորոս կոչուած հայ ոստիկան մը  
կուգայ Ղարս-Բաղար և կ'իմացնէ թէ 2000ի շափ թուր-  
քեր, զինուած մարթինիով, կուգան Հայերը ջարդե-  
լու : Քանի մը վայրկեան ետքը, ամբողջ գիւղը ար-  
թընցած է և տեղեկացած իրականութեան : Առանց  
պաղարիւննին կորսնցնելու իրենցմէ ամենէն քաջերը և  
ամենէն կարողները կը հաւաքուին . կը խորհրդակցին  
և եղելութիւնը իմացնելով իրենց դրացի ազատասէր-  
թուրքերու, ինքնապաշտպանութիւնը կը կազմակեր-  
պեն : Տեղին թուրք երեւելիներէն Մուսաղ աղա, Վէլի-

էֆէնտի, իրենց հետ ունենալով հարիւրապետ Ահմէտ և  
յիսնապետ Ահմէտ, ընդ առաջ կ'երթան ոճրագործ  
ամբոխին և ետ կը մղեն զայն :

Ուրբաթ առաւօս արշալոյսին՝ ամբոխը ա՛լ աւելի  
ստուարացած կուգայ կը պաշարէ գիւղը ու հրացա-  
նաձգութիւնը կը սկսի : Հայերը կը դիմադրեն, անձ-  
նատուր չեն ըլլար . ամբոխը կատղած՝ կրակի կու-  
տայ հայ թաղերը :

Մինչև իրիկուն հրացանաձգութիւնը կը շարու-  
նակուի . Հայերը իրենց կիսաւարտ դպրոցը ապաս-  
տանած կը դիմադրեն միշտ . իրիկուան ժամը 1—2 ին  
(ը. թ.) Սլահն կը համի յիմնապետ Հիւմնի և 40—50  
զինուորներով կը յաջողի ցրուել ամբոխը :

Երբ առաւօտուն տժգոյն արշալոյսը կը ծագի,  
դիմադրողներէն 1 հոգի մեռած և 1 հոգի միայն վի-  
րաւորուած կը գտնուին, մինչ խանի մը մէջ ապաս-  
տանած եօթը Մարաշցիներէն վեցը և Հաճընցի մը որ  
կառավարութեան գուռը դիմած էր, սպաննուած էին :  
Քիչ յետոյ կ'իմանան նաև որ իրենցմէ շատերը ու ի-  
րենց այն ազգականները որոնք քաղաքին շուրջը կը  
գտնուէին՝ անխնայ ջարդուած են : Այսպիսով է որ  
քաղարի գիւղացին ուրախութիւնը երբ հասկցաւ թէ  
իր դիմադրութիւնը յաջողած էր՝ անխառն չեղաւ .

— Հաղիւ թէ մեր սիրաերը կը բարախէին յաղ-  
թանակի երջանկութիւնով, երբ ցաւի ու լացի աղա-  
ղակներ բարձրացան : Զաւակին կորանցուցած մայրէր  
մազերնին. կը գիւթուաէին ու մեղի դէմ կը սրամտէին  
թէ ի՞նչու թոյլ չտուինք որ մէկ գիւերուան մէջ իրենք  
ալ մեռած ըլլային ու աշքերնին չբացուէր այլ ևս այս  
սեւ աշխարհին վրայ :

Այրիները, ապշած ու չաւատալով իրենց սուգին,

մեր ձեռքերուն կը նայէին . որբերը չէին հասկնար թէ  
որբացած են . դեռ հրացաններնուս փողերը տաք,  
ու ձեռքերնիս սեւցած վառօղէն, չէինք գիտեր թէ  
ուրախանայի ու եթէ ոչ ախրէինք մեր յաջողութեան  
վրայ : Շատերն ալ տուներնին կորանցուցած, ագա-  
րակներնին կողոպուտի տուած, մոխիրի վրայ նստած  
էին . . . : Ամէն վայրկեան սեւ լուր մը կուգար : Ղարս-  
Բաղարի մէջ 60 տուն և 100 խրճիթ այրեցաւ և բո-  
լորիս ալ մալերը մաֆ եղան . . .

Մինչ տանտէրը իր հանդարտ ձայնովը կը պատմէր  
բոլոր ասոնք, տանը կիներն ու աղջիկները կուգան և իր-  
քեւ թէ մեզ առաջին անդամ տեսնէին, յարդանքով  
կը մօտենան, կը բարեւեն ու կը շարուին մեր դիմա-  
ցը : Տան տիրուհին տարէց ու պատկառելի կը կենայ  
առաջին շարքին վրայ . Լայն շալվար մը որուն ձեւը  
կորսուած է ծալքերու առատութեան մէջ՝ կը վեր-  
ջանայ բռպիկ սրունքներուն վրայ նեղ գօտիով մը :  
Մարմին վերի մասը ծածկուած է տեղական կերպատէ  
շինուած գծաւոր չփակի մը մէջ, որ կը կաղապարէ  
իր բաղմաթիւ զաւակներ սնուցած հարուստ կուրծքը .  
շալէ գօտի մը մէջքը կը գրկէ ու կը յառաջանայ մին-  
չեւ փորին վրայ . գլուխը դրսծ է կարմիր գէս մը ո-  
րուն եղերքը զարդարուած է մանրիկ ոսկիներու շար-  
քով . լայնակը ֆէսին վրայէն անցնելով կը ծածկէ քուն-  
քերը, կուգայ մինչեւ կզակը ու վերադառնալով կը  
կապուի գլխուն վրայ : Հակառակ իր մէծ հեղինաւ-  
կութեանը, որը յայտնի կ'երեւայ թէ՛ իր կեցուած-  
քին և թէ՛ իր նայուածքին մէջ որով կը նայի աւելի  
երիտասարդ կիներու վրայ, անիկա լուռ կը մնայ,  
կարծեա՝ շրթունքները կապուած ըլլային լաջակին պինդ  
կապովը :

Մեղ կը հիւրասիրեն խահուէով, ձմեռուէով և օշարակով։ Բոլոր այս միջոցին՝ ստիպուած ենք խմել և ուտել այնպիսի հանդիսաւոր և սառնային լոռութեան մը մէջ որ անհանգիստ կը զգանք ինքինքնիս և մեր շարժումներուն մէջ զգուշաւոր։ Բազմաթիւ զոյգ աչքեր միամբ հետաքրքրութիւնով մը կը հետեւին մեր շարժուձեւին, ու հաղիւ թէ վերջին կաթիլը դեռ մեր շրթունքներուն վրայ՝ քանի մը նորատի օրիորդներ անակնկալ դիւրաշարժութեամբ մը մեր դէմը կ'ոստնուն, կը յափշտակեն դաւաթներն ու կ'աներեւութանան։ Եւ անա դարձեալ տանտէրը, տանտիրուհին և բոլոր երեց անդամները բնանիքին՝ մէկիկ մէկիկ կը մօտենան, ձեռքերնին կ'երկարեն ու շրթունքնուն և գըլուինուն տանելով, կը մրմիջեն։

— Անուշ հրամմեցիք . . . :

Բոլոր այս ձեւակերպութիւնները որ կը կատարեն արարողութեան մը պէս, կրնային ծիծաղելի թուիլ մեղի, բայց ընդհակառակը գորովանքով կը լեցուինք ու խորապէս կը զգածուինք։ աւերուած, հրդենուած, ու ջարդուած կիլիկոյ մէջ, կորսուած գիւղի մը անկիւնը կը զգանք այս բնազդական կամքը որով ափ մը Հայեր կ'ուզեն տոհմային աւանդութիւնները պահպանել։ Այս ալ ինքնապաշտպանութեան ձեւ մը չէ միթէ. ու ակամայ մեր մէջ ալ այդ բնազդը կ'արթնայ հաւասար ուժգնութեամբ, ու մենք ալ մեր հիւրասիրուածի դերը կը կատարենք լրջութեամբ ու պատկառանքով։

Քիչ յետոյ կուգան ուրիշ գիւղացիներ. աեղին վարժապետը, որ այրիներուն ու որբերուն ցանկը կը բերէ. աւելի վարժ ըլլալով հայերէն խօսելու, մանրամասնութիւններ կը պատմէ, կը շեշտէ ձին թորոսի հերոսական դերը։ Զինքը բանտարկեր են ու հրացանը

առնել ուղեր, բայց ինքը առանձին ըմբոտացեր է թշնամիներուն դէմ։ «Այս զէնքը տօվիլիքը յանձնած է ինծի, տօվիլիքը միայն ետ կրնայ առնել»։ Յետոյ լսելով և տեսնելով բոլոր այս պատրաստութիւնները որ կ'ընէին կեալուներու դէմ, սիրալ անհամբերութեանէն կ'եռայ ու տարօրինակ ճարպիկութիւնով մը կը ջանայ փախչիլ իր թուրք ընկերներու ձեռքէն։ Ճանքան քանից կասկածի կ'ենթարկուի ու միշտ օձիքը կ'աղատի ու հեւի հեւ, չնչասպառ, կը հասնի Ղարս-Բազար, կ'արթնցնէ անդիսակից ու ապահովութեան մէջ քնացող հայրենակիցները ու այդպէսով պատճառ կ'ըլլայ որ յանկարծակի չգան, Դէպքին բոլոր տեւողութեանը՝ ձին թուրոս կը մնայ իր եղբայրներուն քով, իր զէնքն ու իր բազուկները կը դնէ անոնց տրամադրութեան ներքեւ, կը կազմակերպէ դիմադրութիւնը, ու իր անվեհներ քաջութեամբ, սիրակերը բարձր կը բռնէ։

Ճին թորո՞ւ . . . : Իյանդաղատանքէ լալու պատրաստ են ամէնքը. երեկուան աննշան ոստիկանը, թերեւս հոգիով ու մարմինով թրքացած չայը յանկարծ կ'արթնայ իր ազգային ցաւին մէջ, ու իրենց նախախնամութիւնը կը դառնայ։

Երբ այր հիւրերը կը շատնան, կիները կը քաշուին կ'երթան, բայց կից սրահին մէջ կը հաւաքուին ու դըրանը մօտ, իրարու վրայ դիզուած, մտիկ կ'ընեն ու կը դիտեն մեղի. կ'ուզեն իրենք ալ հաղորդակից ըլլալ մեր բերած լուրերուն, մեր դիտողութիւններուն, մեր հաւանութիւններուն. իրենց՝ խանդագին և սեւ աչքերը սեւեռած են մեր վրայ և յետոյ հետաքրքիր են գիտնալու թէ կրկին պիտի ենթարկուին նոյն սարսափներուն, նոյն սոսկումներուն։

Այրերն ալ նուազ ընկճուած չ'են. գրեթէ զար-

մացած են իրենց արարքին վրայ . ո՞չ մէկ յոխորատնք ո՞չ մէկ հողարտութիւն չ'երեւար իրենց աչքերուն մէջ , ինչպէս ո՞չ մէկ յաւակնոտ բառ չի գար իրենց շրթունքներուն վրայ : Ընդհակառակը , ասզած մափկ կ'ընեն մեր քաջալերութեան ու հաւանութեան խօսքերը , ու կարծես աւելի միառում ունին հաւատալու թէ իրենց յաջողութեան գաղտնիքը անիմանալի ու անբացարելի դիպուածի կամ աստուածային տրամադրութեան մը մէջ է , քան իրենց իւրաքանչիւրին անհատական ինչպէս նաեւ հաւաքական քաջութեան ու տոկունութեան մէջ :

Տունը ուր իջեւանած էինք Ղարս-Բաղարի մէջ՝ նահապետական տուն մըն էր . տանը անդամները 25—30 հոգի էին , իսկ տղաքը բազմաթիւ : Աւանդական կարգապահութիւն մը կը կառավարէր բոլոր այդ բազմութիւնը , հակառակ որ այժմ ընտանեկան կարգ ու սարքը աստիճան մը խանգարուած ըլլար , արտակարգ դէպքերու հետեւանքով և նաեւ այն պատճառաւ որ շատ մը արկածեալներ եկած ապաստանած են հոն : Ամէն բան պարզ , տարրական ու գեղջկական էր . այն սենեակը — ամէնէն գեղեցիկը — ուր մենք հիւրասիրուած էինք՝ գրեթէ մերկ էր և մեր աչքերուն առաջք է որ փոեցին գորդերը ու բազմոցները . շարք մը նոյն կարգի սենեակներ կային քով քովի՝ որոնց ամէնն ալ կը բացուէին փայտաշէն ընդարձակ պատշգամի մը վրայ , որը բոլորովին բացօթեայ պիտի համարուէր՝ եթէ ձեղունով մը ծածկուած չըլլար : Դիմացը ընդարձակ պարտէղն էր , իր նոր հերկուած հողերով ու բանջարանոցով : Տեղ տեղ պաղատու ծառեր իրենց ցանցառ հովանին կը

ապարածէին : Տաքութիւնը հեղձուցիչ էր առ հասարակ , մժեղները յամառօրէն կուգային մեր գլխուն ու մեր ձեռքերուն շուրջը ու բղզալով կը դառնային մինչեւ որ տեղաւորուէին : Բոլոր ընտանիքը , օրուան բոլոր ժամերուն , բացօթեայ կ'ապրէր . աս է պատճառը որ սենեակը բնակուած ըլլալու երեւոյթը չունէր : Պարտէզին մէկ անկիւնը բազմայարկ չարտաքը բարձրացած էր որքան կարելի է վեր և ննջարանի կը ծառայէր ամէնուն . ու գիտէինք որ գէշերը մենք ալ հոն պիտի անցընէինք :

Հիմակ այս ժամուն շրջապատուած էինք բոլոր այն երիտասարդներով՝ որ աղէտի օրերուն կռուեցան . իրենց մէջ մինչեւ անգամ տարէցներ , հասուն տարիքով մարդիկ , գրեթէ ծերունիներ , խոհո՛ւն , մւայլ , մտածկոտ , հողի աշխատութիւնով կոշկուացած ձեռքերնին ծունկերնուն վրայ , ծալլապատիկ նստած էին մեր դիմացը ու մեծ չափաւորութիւնով մը կը խօսէին դէպքին մանրամասնութիւններուն վրայ : Միշտ գետնին վրայ հակած մարդու կորացած ուսերնին անսահման խոնարհութեան դրոշմ մը կը դնէր իրենց վրայ . աչքերնին միայն , քաղցր ու ներողամիտ նայուածքով աչքեր , ոեւ ու լոյսով լեցուն՝ կը շողային արեւէն ու հովէն սեւցած դէմքերնուն վրայ . ու այդ աչքերուն մէջ , որոնց լոյսը ընտանի էր մեր նայուածքին , կը գանայինք անփոփոխ կերպով խաղաղութեան տենչանքը և աղատ ու արժանաւոր կեանքի մոլեռանդութիւնը :

Հիացիկ խանդակառութեամբ մը կ'անդրադառնային մեր ձայնին վստահութեան , մեր խօսքերուն աղատութեան , անխոհեմութեան վրայ . իրենց դարաւոր տենչանքը անկաշկանդ շարժուձեւի , մտքի ու խօսքի

ազատութեան՝ գոհացած կը դանէին մասամբ, մէր մէջ,  
որ մէկ արիւնէ ու մէկ ցեղէ ենք: Ու կ'ուղէին ապա-  
հովուիլ. ճշմարտապէս հայ էինք, իրենց կիներուն և  
աղջիկներուն պէս, ճիշտ էր որ ո և է ազատ ցեղի մի-  
ջամտութիւն չկար մեր հարազատութեան մէջ: Ու երբ  
կ'իմանային թէ ոչ միայն Հայ, այլ և թրքահալատակ  
էի իրենց պէս, թէ ո և է ոստիկան, ո և է պաշ-  
տօնեայ իշխանութիւն ունէր իմ վրաս, թէ կարող էին  
հրամայել ինձի ու արգիլել զիս, կացութիւնը անբա-  
ցարելի կը դառնար ու կասկածոտ մտաստանջութեան  
մէջ կ'ինային:

Մեր խօսակցութիւնը ւնդհատեցաւ դարաւոր ծե-  
րունիի մը երեւոյթով...:

Ամէնքը ոտքի ելան ու մէկը թեւէն բռնելով ա-  
ռաջնորդեց զայն: Հաստ գաւազանին վրայ կրթնած ու  
երկուքի ծռած պատկառելի ծերունին՝ կը յառաջանար  
թեթև մը դողդողելով. պատոյ տեղը տուին իրեն ու  
ներկայացուցին զինքը մեղի: Տանտիրոջը մեծ հայրե-  
րէն մէկն էր. շատոնց հարիւրը անցուցած. ներկանե-  
րէն ամենէն տարեցները կը խստավանին թէ միշտ զին-  
քը ծերունի ճանչցած էին, անոնք որ զինքը տեսած  
էին երիտասարդ ու տարիւքի չափաւոր հասունութեան  
մէջ, տարիներէ ի վեր հանդչած էին արդէն հայրենի  
հողին մէջ ու իրենց ոսկորներուն հետքը չեր մնացած:  
Դէպքի միջոցին, ծերունին գանուեր էր մօտակայ գիւղ  
մը ու քանի մը անդամ թշնամիկն բազուկը բարձրա-  
ցեր էր իր վրայ, բայց այն նախախնամութիւնը՝ որ եր-  
կար կեանք շնորհեր էր իրեն՝ այս անդամ ալ զինքը  
ազատեր էր ու նահապետը կրցեր էր գալ իրեններուն  
մօտիկ:

Երբ իրեն յատկացուած տեղը բազմեցաւ, այն ա-  
տեն միայն ծերունին իր գոսացած վիզը կրցաւ բարձ-  
րացնել ու նայիլ շուրջը: Երկար ատենէ ի վեր արդէն  
աշխարհային հոգերը, ցաւերը անտարբեր ձգելու էին  
զինքը, որովհետեւ այսպիսի կատարեալ անշարժու-  
թիւն մը կար իր գէմքին վրայ՝ որ կարծես կեանքը  
անհետացած ըլլար անոր վրայէն: Հողի գոյն այսերը,  
փղոսկրեայ ճակատը, տժգոյն ու թառամած շրթունքը  
ոչ մէկ կենսականութիւն ցոյց կուտային. գլուխը թը-  
րած էր անգոյն գտակ մը ու ճերմակ փաթթոց մը կը  
բոլորուէր անոր շուրջը: Ճերմակ ու ցանցառ մօրուքը  
կ'իջնար քունքերէն մինչև ծնօտը ու կը փոռուէր կուրծ-  
քին վրայ... աչքերը ծածկուած ճերմկորակ և ալօտ  
քօղով մը կարծես այլ եւս չէին տեսնար ու երբ կը  
հանգէին մէկու մը կամ առարկայի մը վրայ, կարծես  
թէ իրենց տարամութիւնը կը դրաշմէին հոն... Մաշ-  
ուած հերարի մը կը ծածկէր իր չոր անդամները, ո-  
րոնց անկիւնաւոր և վտիս գիծերը կը կաղապարուէին  
փէշերուն մէջ. աւելի մաշուած և գունատ խրիստ մը  
ծածկէր իր ուսերը և կը հետեւէր իր կոր քամա-  
կը ծածկէր ուսերը և կը հետեւէր իր կոր քամա-  
կին: Բարակ և մերկ սրունքները կը վերջանային ա-  
հագին ոտքերով՝ որոնք տրեխներ կը կրէին. ու ճեռ-  
քերը, սեւցած, չորցած, հին մագաղաթի պէս կարծը  
մօրթով ծածկուած՝ հողէն նոր խլուած արմատներու-  
կը նմանէին:

Քիչ յետոյ ամենքն ալ մոռցան ծերունիին ներ-  
կայութիւնը ու կը խօսէին իրենց մշտնջենական տերին  
վրայ՝ Բաց դանէն կիները միշտ իրարու վրայ Դիլ-  
ուած՝ մաիկ կ'ընէին մեղի. անոնց թիւը շատցած էր,  
որովհետեւ նոյն տամնը մէջ ապաստանող այրիներ և  
որբուհիներ եկած միացած էին իրենց, ու նայուած քս

յաճախ կը հանդիպէր թշուառութենէն ցամքած, մաղէ զուրկ կնոջական գլխու մը՝ որուն անձկագին և պատագին նայուած քը կառչած էր ինձի . . . :

Ներկաներէն ամենքն ալ գանդասներ ու պահանջք ներ ունէին. տուներնին այրած, ինչքերնին թալանուած, ագարակներնին քանդուած . . . « 0'ֆ . . . օ'ֆ . . . տարիներէ, տարիներէ ի վեր աշխատած էինք, հայրս այդ հողին վրայ ծռած՝ աչքերը գոյած էր, ամբուս ճակտին քրտինքը թափած էր հոն ու քանդեցին, աւերեցին, մէկ օրուան մէջ խարապ ըրին ամէն բան . . . » :

— Ակռաներնիս սեղմեցինք, քանի՛ մեր գլխուն զարկին՝ այնքան աւելի խոնարհեցանք, շարունակեց ուրիշ մը. լեզունիս, ազգութիւննիս ուրայանք, բերաննուս կտրեցինք՝ իրենց տուինք, զաւակներնիս իրենց հայտին զրկեցինք՝ անոնց քեյքը անդը տարինք . . . աս ալ պօշ, ամէն բան պօշ . . . :

— Սո ասկերախստ հողին վրայ տուած հմեկս՝ ապառաժներու տայի, կը բեղմնաւորուէին, ծերութեանս հանգիստ պատառ մը հաց կ'ունենայի ու խաղաղութեան մէջ կը մեռնէի . . . ամբողջ կեանքիս մէջ օր մը գլուխս չկրցայ վեր համել, աչքերս երկինքին դարձընել ու փառք տա՛լ . . . տատեցայ տատեցայ . . . ու մէկ օրուան մէջ ամէն բան փնտացաւ, ամէն բան մաֆ է՛ . . . :

Տարէց մարդ մըն էր ատ ըսողը. իր ժօռատ բերանը կարկամած կը մնար ու սրախն ցաւը չկրնալով ամբողջովին արտայայտել՝ երկու ձեռքերը գլխուն կը զարնէր ու ջղաձդօրէն դալարուած՝ կնկան պէս սկսաւ արտապուել: Արցունքը նախ տաժանքով կը ժայթքէր աչքերէն. կաթիլները կը մնային կոպերուն վրայ, չանը ու խոշոր կաթիլներ, ու դանդաղութեամբ կ'իջ-

նային այտերէն վար: իր յուսահատութիւնը այնքան բացարձակ ու մեծ էր որ՝ ամենքն ալ մոռնալով իրենց իսկ ցաւը, կը նայէին իրեն ու կը միսիթարէին զայն.

— Թիրոս էմմի՛, քու տէրտդ մինակ քուկդ չէ, ամէնուս գլուխներն ալ վառած են, քեզի ո՞վ հացի կարօտ կը ձգէ . . . Թիրոս էմմի՛, աւելի գժբաղդներուն նայէ ու միսիթարուէ՛, մալին ցաւը ի՞նչ է . . . կտրիծ զաւակներդ միաքդ բեր, արցունքդ անոնց համար պահէ . . . :

Մէկը ականջս ի վար մրմնչեց.

— Թիրոս էմմի՛ Մարացցի է . . . հոնտեղի գէպքին իր չորս զաւակները զոհ գայած են, 14 աարի առաջ:

Այս խօսքերուն վրայ ծերունիին վիշար կակուդցաւ ու արցունքը դերութեամբ ու առաստութեամբ սկսաւ իջնալ այտերն ի վար . . . երբեմն երբեմն հեծ կը լատան իր ջղաձդուած անդամները . . .

— 0'ֆ . . . օ'ֆ . . . :

Ուրիշ բան չէին կարող ըսել. ամէնուն դէմքերը հոգի և ցաւի արտայայտութիւններով ծամածուած էին. միայն հարիւրամեայ ծերունին անայլայլ ու անշարժ կը մնար և խոր լուսութիւն մը կը պահէր. երբեմն երբեմն միայն իր անգոյն ու թառամած շրթունքը կը կծկուէին ու մօրուքը կը դողար կուրծքին վրայ, . . . կը լսէր պատմուածները, հասկցած էր թէ ինչ նոր բան պատահած է, թէ պարզապէս իր անդամալուծուած ուղեղին մէջ հնամենի դէպքերու յիշողութիւններ աղօտ կերպով կ'արթննային, ու կը ջանար մաքովը անոնց հետեւիլ:

Հետզհետէ սակայն խօսակցութիւնը իր ձգտուած և ցաւազին հանգամանքը կը կորսնցնէր. կը խօսէին

բանտարկեալներու վրայ, կը խօսէին ուրիշ տեղ պատահած զարհուրելի դէպքերու վրայ, ու յետոյ որովհետեւ կեանքը իր անբռնաբարելի պահանջքները ունի կը խօսէին ապագային վրայ . . . : Կառավարութիւնը խոստացած է վեստուած տուներուն հատուցում ընել. ճիշտ է. չէին կարող հաւատտալ. շատերը յոռետես էին, վէճի կը բռնուեին լաւատեսներուն հետ. Երկար տունն կը խօսէին ու կը վիճաբանէին, մանրամասնութիւններ մէջ կը բերէին, հաշիւներ կ'ընէին. մեծամասնութիւնը համակերպած էր իր ունեցածին մնացած բնկորներուն վրայ նոր կեանք մը ստեղծելու. . . վերածնիլ ու շաբունակել ապրիլ. այդ կոշկոռացած ու ձեւափոխուած ձեռքերուն մէջ մասնաւոր կամք մը կար. Քանի մը տարիէն նորէն այդիները պիտի պտղաբերեն, արտերը պիտի ծածկուին լեցուն և ուկեգոյն հասկերով, ու ուժիրով պարպուած տուները պիտի լեցուին մանկական աղաղակներով . . . : Անջնջելի ու տառապագին ցեղը պիտի ապրի՝ հակառակ ամէն բանի և հակառակ բոլոր ոճրապարտ ըղձանքներուն . . . :

Թիրոս էմմիր արցունքը դադրած էր, ու դեռ թաց թարթիւններուն մէջէն շահագրգռուած՝ կը նայէր իր գրացիններուն ու ինքն ալ կարծես բաղձալով իր բաժինը բերել այդ վերածնունդի ջանքին մէջ՝ խորհուրդներ կուտար յամբ, բեկրեկ և իմաստուն բառերով . . . :

— Եինութիւնները շուտապվ կը սկսին . . . եթէ նոյն իսկ կառավարութիւնը ձեռք չտայ մեղի՝ հինգտարիէն առջի վիճակնիս կը դանանք . . . : Աստուած մեծ է . . . : Գացողներուն տեղն է որ պարապ կը մնայ միայն . . .

— Սնոնց աեղն ալ պարապ չի մնար. մեր կիները մեր հողին պէս բեղմնաւոր կ առողջ են . . . :

Ու ահա ինքնավստահութեան պայծառ ժպիտ մը կը լուսաւորէր ամենէն մռայլներն անգամ . . . : Բայց նոյն միջոցին իսկ մեր ուշագրութիւնը դարձաւ դէպի ի հարիւրամեայ ծերունին. մեծ դժուարութեամբ ոտքի կեցած էր և իր վտիտ սրունքներուն վրայ ամբողջ մարմինը կը դողդոչէր. գաւաղանը չը գտնալով անմիջապէս, իր երկու թերերը երկարեց հաւասարակշռութիւնը պահելու համար. ու աղօս բիբերը դուրս ցցուած, շրթունքը ծամածուած, մօրուքը դողդողալէն սկսաւ խօսիլ այնպիսի ձայնով մը, որ կարծես դարերու խորէն կուգար . . . :

— Աստուած երկար կեանք շնորհեց ինձի, չեմ գիտեր թէ անէծք մը թէ օրհնութիւն մըն էր այս . . . : Իմ աչքերս շատ բան տեսան ու ակտնջներս շատ բան լռեցին . . . : Քանի մը սերունդ իմ աչքերուս առաջք ծնան, տառապեցան ու մեռան. ու ամենուն կեանքը դաս մը եղաւ ինձի . . . : Ճշմարիտը կ'ըսեմ ձեղի, այս հողը ապերախտ է ու խորթ մօր կը նմանի . . . : Թըշնամիին հողին վրայ ո՛չ զաւակ ունենալու է, ո՛չ շէնք շինելու է . . . : Մալի վրայ կը խօսի՞ք, ապագայի՞ վրայ կը խօսի՞ք, գացէ՞ք, գացէ՞ք սա սեւցած վերանեներուն վրայ նայեցէ՞ք . . . Զաւկի՞ վրայ կը խօսի՞ք. գացէ՞ք անթաղ մնացած սկսուներուն վրայ նայեցէ՞ք . . . : Ճշմարիտը կ'ըսեմ ձեղի . . . մօրուքս հոգի և վշտի մէջ ձերմկած է . . . մաիկ ըրէք ծերունիին ձայնին. այլ եւս Հայուն համար յոյս չէ մնացեր. ասկէ ետքը Հայուն միակ մալը թիւֆէնկ մը պէտք է քլայ:

Խո՞ր մեռելային լոռութիւն . . .  
— Գացէ՞ք սեւցած վերանեներուն նայեցէ՞ք . . . :  
Ծերունին կը դողդոչէր իր անհաստատ սրունքնե-

բուն վրայ ու իր տարածուած բազուկներովը կարծես մեզի կը մասնանշէր աւերակները : Պահ մը իր ազօտ աչքերը մեզի հանդիպեցան . մեզի թուեցաւ որ աղերսագին հրաւէր մը կար այդ դարմանալի ու մռայլ բիբերուն մէջ . . . :

— Երթանք վերանեները տեսնանք . . . :  
Այրերը հետզհետէ մեխնեցան . մէկը ուշաբերեցաւ և գաւազանը դրաւ ծերունիին ձեռքին մէջ որը իր կարգին հեռացաւ դողդոջ քայլերով : Իր տրեխներուն համաչափ, ծանր և դանդաղ աղմուկը երկար աւան կը լսէինք դուրսը պատշտամին վրայ :

Միջոց մը առանձին մնայինք . նոյն պահուն էր որ քովի սրահը դիզուած կիները մօափիցան ու շրջապատեցին մեզ : Նախ չէին համարձակեր խօսիլ ու իրենց բոլոր արհաւրալից հոգին կ'արտայայտէին իրենց սեւ, լայնաբիր ու գեղեցիկ աչքերուն միջոցաւ : Յանկարծ մաղաղուրկ, վախտ կնոջական գլուխը ցցուեցաւ, անձեկալի աչքերը դարձան ինծի, ու նախ վարանումով, հետզհետէ վստահութիւնով՝ հէք կինը մօտիկցաւ :

— Հոգերդ աւենեմ, մաֆկ ըրէք մեզի . . . : Զայնը խեղդուեցաւ հեծկլտանքներու մէջ, ու մինչ ինքս անսահման յուզմունքէ դեղեւելով ստիպուեցայ նստիլ բազմոցին վրայ, ձեռքերուս վրայ զգացի գաղջ լսոնաւութիւնը կնոջը արցունքներուն :

Երեսը ծածկած ծունկերուս, անփկա երկար ատեն արտասուեց . իր վախտ քամակը ամէն մէկ հեծկլտանքին կը բարձրանար ու կ'իջնար . ցանցառ անդոյն մազերը տարածուած էին գրկիս մէջ ու երկու ջղաձըգուած նիհար ձեռքեր կառչած էին շրջազգեստիս ծալքերուն :

Ցաւի ու գանդատի անվերջ յաջորդութիւն մըն էր

որ անոր դողդոջուն շրթունքները կը թոթովէին . ու այն աստիճանի ուժգնութիւն կար արտայայտութեան մէջ որ կը գրտակցէի թէ այդ խոնարհ կնոջ միջոցաւ կ'ընդունէի անցամաքելի ու անյատակ վիշտով մը վիրաւորուած և տառապած ցեղի մը կանացիութեան հաւաքական ամառութիւն :

Միւս կիները քարացած իրենց գիրքերուն մէջ, ենթարկուած ցաւին հաղորդակցութեան, նոյնպէս լոելեայն կ'արտասուելին : Երբեմն սրտապին հառաչանք մը կը սլանար այդ հեծեծող կուրծքերէն ու կրկին յուզումնալի լուսթեան մը մէջ միմիայն ինծի կառչած կնոջը բարձրաձայն ու բոլոքալի հեծկլտանքները կը լսուէին :

Երկար, տաժանելի բովիներ կ'անցնէին այսպէս: Մանուկներ իրենց մօրը փակած, վաղահաս լրջութեամբ մը ականնատես վըլլային ցաւի այս արտայայտութեան . իրենք ալ դորդուած էին անգիտակից յուզումով . — ճականնին խորշոմած էր իրենց տարիքին անհամեմատ կերպով. աչքերու խորէն անոնք կը դիտէին մեր օտարականի երեւոյթը սրտմտութիւնով և դրեթէ ատելութեամբ, իբր թէ մեր ներկայութեան արդիւնքը ըլլար այդ երեւան եկած ցաւը :

Ես ու ընկերուհիս իրարու երես կը նայէինք ու մէկզմէկու տժգունութեան մէջ մեր վերջին ուժերը կը կորսնցնէինք . ոչ մէկ մխիթարող բառ, ո՛չ մէկ վստահութիւն ներշնչող վանկ չէր գար մեր ցամքած շրթունքներուն . ամինէն տգէտներէն աւելի անձարակ ու համբ դարձեր էինք, մեր մեծ ճիգով պահպահած առերեւոյթ հանդարտութեան տակ մօտալուտ փոթորիկ կար ու վատութիւն, ու արցունք :

Ինչո՞ւ եկեր էինք իրենց մօտ, ի՞նչ ունէինք իրենց տալու, ծովածաւալ . թշուառութեան, այդ բարոյական

և անսահման պահանջքներուն վրոխարէն. ի՞նչ ամոքող  
ապահովութիւն կրնայինք ընծայել իրենց:

Օտարները ժայիտով ու երգով ու նաև լեցուն ձեռ-  
քերով կը մօտենային արկածեալներուն, մենք միմիայն  
արցունքով... ու մեր խոժոռադէմ և ջղաճդուած դէմ-  
քերուն վրայ ուրիշ բան չէին կարող տեսնել այլ միմիայն  
իրենց իսկական ցաւերուն արտացոլացումը:

Քանի՛ քանի՛ անգամներ մտադրած էինք ապա-  
ռաժի պէս ամուր երեւալ ցաւազին ամբոխին, քաջա-  
բար խեղել մեր հոգիին խորը փոթորկող ցաւերն ո-  
յուզումները, ես դարձնել մեր աչքերը այրող ար-  
ցունքները, ժպտադէմ ու անդրդուելի երեւալ վշտա-  
ցածներուն, որպէս զի անոնք մեր հանգարառութեան և  
առերեւոյթ անտարբերութեան մէջ վստահութիւն և  
յոյս կարենային գտնալ:

Այլ սակայն այն օրը չյաջողեցանք մեր այդ դի-  
տաւորութեան մէջ ու երբեք ալ չպիտի յաջողէինք:

Կինը միշտ վարած ծունկերուս՝ կ'արտասուէր, ու  
իր գալարուած վտիս անգամները, իր՝ քղացքներուս  
կառչած ձեռքերը, մանկան, խելակորոյս մանկան երե-  
ւոյթը կուտային իրեն:

— Ինչ որ ըսէ՛ ք պարապէ՛, կը հեկեկէր անիկա, մեղք  
է մեղի՛... ձեզի պէս քանիներ եկան անցան, անուշ խօս-  
քերով խաբեցին ու զուլումին օրերուն ձգեցին մեղի՛:  
«Ալ այդպէս բան չի պատահիր» կ'ըսէ՛ք ի՞նչու, ի՞նչ բանի  
համար չպատահի, քանի մենք աս հողին վրայ ենք,  
անոնց գերին ենք...: Վայ մեղի, վայ մեր գլխուն... ով  
մեր, ճարը պիտի նայի, ով մեր տէրաը պիտի հասկնայ.  
Դժոխքի կրակի պէս անմոռանալի կրակ է անոնց ա-  
տելութիւնը...: Ելնենք երթանք, ամենքս ալ երթանք  
ձեզի հետ. ձեր աչքերովը տեսաք, ձեր ականջներովը  
լսեցիք, մեղի հոս մի՛ ձգէք... կերած հացերնիս չենք

մարսեր, հարամ է, բերանս պատառ մը դրած ատենս-  
հանեմ նետեմ կըսեմ, ինչու ապրինք, ի՞նչ բանի հա-  
մար ապրինք...: Մեր մարդկութիւնը ուրացան, մեզի-  
շունի տեղ անդամ չդրին... մեղի կը սպաննէին լսե-  
լով « դուք Աստուած չունիք. — ինչպէս ձեր Քրիս-  
տոսը չարչարուելով մեռաւ, այնպէս ամէն մէկդ չար-  
չարուելով պիտի մեռնիք... մի՛ ձգէք մեղի մեր  
թշնամին հանկին տակ... հետերնիդ տարէք, ամէնքս  
ալ տարէք... այս աշխարհիս վրայ ուրիշ երկինք  
չկայ արդեօք, ուրիշ միլլէթ չկայ... ի՞նչ դժոխւք  
է...: Մեր ըսածները գեռ քիչ են, հազարին մէկը  
չ'է... մի՛ ձգէք մեղի... մեր խօսքերուն մտիկ մի՛  
ընէք, գացէք վերանեները նայեցէք, այս անիծուած  
հողին վրայ թափուած արցունքներով ծով կ'ըլլա՛ր...  
ոչ մոլի խեր կայ, ոչ զաւակէ... մենք անոնց գերին  
ենք... վայ մեր պիտուն...:

Այդ միջոցին՝ մեղ շրջապատող կիները կարծես-  
խուսափելով բողոքող կնոջը չարաբաստիկ խօսքերէն,  
մէկիկ մէկիկ հետացան՝ քողերնուն ծայրով աչքերնին  
սրբելէն: Ու մինչ երկար ատեն ծունկիս վրայ գլուխը-  
դրած հէք կինը կը զանգատէր ու կ'արտասուէր, դուր-  
սէն կնոջական կուրծքէ ելած երկար հառաջանք մը  
արձագանդ կուտար անոր:

Արեւը դեռ մարը չմտած, շտապեցինք երթալ ա-  
ւերակները տեսնալու. կիները տունը մնացին ու միայն  
այրեր հետեւեցան մեղի, շտակը տանուտէր ենն և  
ջղաճդուած շարժումով մը կը ցուցնէին իրենց տունին  
աւերակները: Զորս խանձած պատեր... տեղ պա-  
տերն ալ կը փլէին և օճախը կը կանգնէր մերկ և կը-  
մախացած՝ չարագուշակ տպաւորութիւն յառաջ բերե-

լով . Կային նաև այրած տուներու մէջ կիսաւարտ չենքեր , որոնց տէրերը մեզի կը բացարեին .

— Աշխատեցանք ու չկրանք, տան տէր ու ընտանիքի հայր դառնալ տեսնջացինք . . . տարիներով զրկանքի ու կարօտութեան կեանքով ապրեցանք, ու հազիւ թէ մեր նպատակին պիտի հասնէինք, ամէն բան ջնջուեցաւ . . . մաֆ եղաւ . . .

Հետզհետէ ամէն կողմէրէն արկածեալներ եկան  
միացան մեղի . այլ ևս ստուար թափօր մը կար մեր  
ետեւը . . . գլուխները կախ, սիրտերը այրած, ձեռ-  
քերը պարապ, տխուր, քստմնելի պատկեր մը կը ներ-  
կայացնէինք : Մեր մէջ կար նաև գիւղին քահանան,  
փոշոտած և մաշած վերարկուով, գունաթափ գլխա-  
նոցով . . . ու այսպէս կ'երթայինք մարած օձախնե-  
րուն, քանդուած առնեկուն առաջքէն, ոտքերնիս  
միրճուած թանձր մոխիրի մէջ և սիրտերնիս լեցուն  
դառնութիւնով և տխրութեամբ :

Սեր վրայ երկինքը հրաշէլ կարմրութեամբ մը կը կամարանար . աւերակներու մէջ ցցուն կէտերը կըստաւ նային այդ բոցեղէն ճառագայթները և մեղմօրէն կ'արտացոլային մինչեւ կապտորակ և տիոյն անկիւնները , մոխիրները անգամ մեր ստքերուն ներքեւ վարդագոյն երանգով մը կենդանութիւն կը ստանային : Ու մինչ հեռուէն թուրք հանդարա թաղերէն մուէզիննին երգը կը բարձրանար , ու մարդիկ իրենց տուները իրենց ընտանիքին և զաւակներուն քով կը դառնային , ասդին մեր աշտակարգ թափօրը , անտուններու , թշուառաշցածներու և սգաւորներու թափօրը կը շարունակէր դեգերիլ աւերակներուն մէջ :

Ուշ ատեն հասանք դպրոց . մեր անցած ատեն քնացած շուները կ'արթնային և մեր եղերական գր-

Հայքին ամեանգիստ, կղակնին լայտծ, վիզերնին ձըգ-  
տած դէպ երկինք՝ կը կաղկանձէին երկարօրէն:

Դպրոցը քառամկւն փայտաշէն հաստատութիւն  
մըն էր, բարձրացած գրեթէ երկու մէթր քարուկիր  
գնանայրի մը վրայ : Երբ յարձակեր էին Դարս-Յա-  
ղարի վրայ, դպրոցի շնութիւնը դեռ չէր աւարտած.  
այլ առկայն տեղին բնակչութիւնը հոն հաւաքուեր էր  
ինքնապաշտպանութիւնն ընելու ձին Թորասի ղեկա-  
վարութեամբ : Այդ միջոցին չենքին մէջ կալին պա-  
տրաստարուած շատ մը լնատանիքներ, այլիներ, մէկ  
քանի որքեր որոնցից մէկը հիւանդ էր. հոն ևզողնե-  
րէն շատերը բարեկեցիկ լնատանիքի կը պատկանէին,  
բայց ամէն բան կորոնցուցած էին և հիմակ տէրը իր ծա-  
ռային հետ, ագարակապեալ իր հովիւնը և մշակին  
հետ կատարեալ հաւասարութեան մէջ կը գտնուէին.  
իրենց փոխադարձ յարաբերութիւնները պարզ և խո-  
ռատի էին, և ոչ դառնութիւն կար մէկ կողմէն ոչ ալ  
յունորասանք միւս կողմէն . . . : Պղափկ խեղճուկ ծրար-  
ներ դիզուած իրարու վրայ կը նշանակէին խրաքան-  
չիւր լնատանիքին յասուկ անկիւնը, բայց սրահին մէջ  
ամէնքը խառն կը գտնուէին և մեզի ներկայացան իր-  
քեւ մէկ ընդարձակ լնատանիք . . . Շատ յուզուած և  
շատ վատացած էին, բայց հետզհետէ իմանալով ուրիշ  
վայրերու մէջ պատահած քստմելի ոճիրները, իրենք  
ամոքուած կը զգային մասամբ : Կռուեր էին և ինք-  
նինքնին պաշտպաներ, հպարտութեամբ ցայց կուտային  
իրենց երիտասարդներուն դիրք բռնուած տեղերը, ինչ-  
ոքս նաեւ թշնամիին գնդակներուն հետքերը :

Ենքին քարուկիր մասը և գետնայարկը բոլորուն անազարտ մնացեր էին, բայց վայտաշէն մա-

սին վրայ տեղեր կային որ կատարելապէս ծակծկուածէին : Շատեր , եւրոպացի ականատեմներ , ձեռնհաս անձինք հիացումով խօսեր էին առաջուց Դարս-Բաղարցիւներու ինքնապաշտպանութեան մէջ դրած ճարտարութեան մասին . ումանք նոյն խոկ հրաշք մը կը նկատէին զայն : Ես այդ միջոցին , առանց կարենալ թափանցելու իրենց եռանդով բացատրած մանրամասնութիւններուն , կը խորհէի թէ իրաւամբ ի՞նչ դժինմ ճակատագիր է մերը որ մեղի թոյլ չէ տուած բոլոր արի , ընդունալ և օժտուած երիտասարդութիւնով պարծենալու բարձրածայն :

Առաջին անգամէն կարելի խոկ չէր գուշակել այդ գեղջուկներուն հոգեբանութիւնը . թեթեւ մը կորաքամակ , այրած դէմքով , խորչուման ճակատով , երկային բաղուկներով բայց կարծ և թանձր ճեռքերով մարդիկը կը ներկայանային մեղի իրեւ պարզ մշակներ . այդպէս ալ ծներ , այդպէս ալ տարիեր էին , եյանկարծ , առաջին տափթին , արթնցեր էր իրենց մէջ ցեղին ազնուական և արի երակլը .

— Քանի որ պիտի մեռնինք , թող շան պէս չմնանինք . . . :

Այսպէս մտաղրած էինք , կ'ըսէր մեղի ի շիկնուա և տարէց գիւղայի մը , որուն աչքերուն մէջ կը փայլատակիր արտակարգ հրայրք մը : Կ'եղբակացնէր .

— Ու կը տեսնէք որ չմեռանիք :

Կէներ բաժնուելով այրերէն , հաւաքուեցան մեր շուրջը ու մեղ տարին առանձին սենեակ մը : Զափազանց մտատանջ էին իրենց լսած գէպքերու մասին .

— Իրա՞ է որ խումացած հայ կիները չեն ուզեց վերադառնալ :

Եփոթուած՝ իրենց այս անտկնկալ մտահոգութեանէն , տարտամ պատասխաններ տուինք : Բայց անոնք կը հետաքրքրուէին , կը պնդէին :

— Ոչ ամէնքը , ոմանք . կ'երեւի դեռ սպառնաւթքի տակ են , կը վախնան . . . :

Գլուխնին կը շարժէին ու կը մերժէին այս երկդիմի բայցատրութիւնները :

Յանկարծ , իրենցմէ մէկը մէջտեղ եկաւ և ձայնը բարձր , յատակ , գուեց :

— Դարս-Բաղարցի ոչ մէկ հայ կին թուրքի չերթար . . . միսերը կարտէին տեղին չէր շարժեր . . . մեր կարդիմները տեսնողը խումի չերթար . . .

Պահ մը լսեց . բաղմաթիւ զոյգ եռանդուն աչքեր իրենց նայուածքով կը հաստատէին կնոջը խօսքերը , որ կ'եղբակացնէր վերջապէս .

— Մարզը՝ գեղեցկութեան , կինը կարիճութեան կարօտ է . . . խեղճերուն յանցանքը ի՞նչ է , ի՞նչու ամէնան , թող իրենց մարդիկը ամէնան . . . :

Լաշակներու տակ ճակատները հակեցան . . . բոլոր Դարս-Բաղարցի կիները համաձայն էին . . . :

Դեռ մըջոց մը խօսեցանք ալ և այլ շահեկան այժմէութիւններու վրայ : Կիները ճարտար , իմաստուն և խոնեմ էին և իրենց արտայայտուելու կերպը մեծապէս գրաւիչ էր :

Նոյն միջոցին անզրագարձանք որ անկիւնը նոր հարս մը կեցած էր . թանձր կարմիր քօղմը կը ծածկէր զինքը բոլորովին . անխօս և անչարժ հեռուանց առարկայի մը տպաւորութիւնը կ'ընէր : Մօտիկցանք իւրին ու քողին մէկ անկիւնը վերցուցինք : Նոր հարսին այտերն ու ճակատը կարմիրցան իւպնոտութենէն , բայց հատաքրքրութիւնը տեղի դօրւաւոր ըլլալով , իր սեւ

զրեթէ մանկունակ աչքերը բարձրացուց գաղտագողի  
մեր վրայ ու երկայն թարթիչներուն ներքեւէն զգու-  
շութեամբ ժպտեցաւ :

— Բաւական է', բաւական է', կ'աղերսէլն մեր  
շուրջը տարէց կիներ, անհանգիստ՝ այս նորութենէն :

Ուրիշ ո և է առթիւ, բարբարոս և անհարդի պիտի  
գտնէինք այս հասմենի սովորութիւննը. բայց երբ քօղը  
մեղմիւ ծածկեցի դարձեալ, ինծի թուեցաւ որ անիկա  
նուիրական հանգամանք մը ունէր և յուզուած՝ հնա-  
զանդեցանք Դարս-Բազարցի պատաներուն :

Այդ միջոցին զրեթէ անկարելի էր չմաղթել.

— Քօղդ ծածկուած մնա՞յ, նոր հա՛րո, մինչեւ որ  
փեսուդ ու կեսուրդ չարձակին քեղի :

Այս անսովոր, վրգովեցուցիչ մտածումներով տա-  
րութերուած առեն՝ պատին վրայ կախուած նշմարեցի  
զոյդ մը հրացաններ . . . որսի զէնքեր էին, բայց  
յարձակումի օրերուն գործածուեր էին: Ի՞նչ ջեր-  
մեռանդութեամբ և ի՞նչ գուրգուրանքով կնոջ աչքերը  
կը դառնային այդ գործիքներուն . . . կողոպտուած  
և հրդեհուած ընտանիքի մը միակ ինչքն էր ան: Պատ-  
մեցին թէ ի՞նչպէս շրջակայ և մերձաւոր ագարակէ մը,  
տան երիտասարդ մէկ անդամը, միայն այդ զէնքերուն  
շնորհիւ յաջողեր էր իր ծերունի ծնողքը, կինը և զա-  
ւակները տառջնորդել դէպ ի Դարս-Բազար ու ապաս-  
տանիլ գպրոցին մէջ: Յետոյ, դիմադրութեան բոլոր  
ժամանակին, այդ որսի զէնքերը գործեր էին անընդ-  
հատ :

— Օրհնեալ է կամքը Աստուծոյ, կը մրմիջէր պա-  
ռաւ մը քովս ի վեր, մեր ընտանիքները սուրբ մնա-  
ցին . . . սուրբ, սուրբ . . . չիւտանը չկոխեց մեր սե-  
մին վրայ:

Իր մարելու մօտ աչքերը դարձան պատն ի վար  
կախուած հրացաններուն և կարծես ամբողջ իր երկար  
կեանքին մէջ մուխ մնացած բան մը լուսաւորուած  
ըլլար, մրմնչեց.

— Էսի ջահիներուն, նոր հարսերուն և աղջիկ-  
ներուն. ձեր փառքն ու զարդարանքը փոխեցէ՛ք,  
մենք կոյր աշխարհ ենք եկեր, կոյր ենք ապրե՛ր.  
փեթուեկով հանեցէ՛ք ու ձեզմէ հեռու նետեցէ՛ք ոսկիի  
շարքերը, ապարանջանները, մետաքսեայ քողերը . . .

Անգամ մըն ալ իր մարած աչքերը դարձուց դէպ  
ի պատը:

Ուշադիր ու երկիւղած՝ հան հաւաքուած կիները  
մտիկ կ'ընէին.

— Ահաւասիկ մեր գարդարանքը, մեր փառքը,  
մեր մալը . . .

Երբ սենեակին դուրս ելանք, ընդարձակ սրահին  
մէջ կրկին հանդիպեցանք թշուառասեսիլ քահանային.  
ձեռքերը ծալլած կուրծքին վրայ կը պտուաքէր ար-  
կածեալներու մէջ: Մեղ աեսնելուն տիսօրէն ժպտե-  
ցաւ ու, իր բախտին համակերպած մարդու հանդար-  
տութեամբ, կեցաւ մէկ կոչմ: Իր քով գայինք ու պահ  
մըն ալ խօսակցեցանք իրեն հետ.

— Եկեղեցին փրկեցինք, բառու քահանան, բայց  
անիկա հիմա ամբարանոց եղած է. գիւղացիները  
հունձքերը քաղեցին ու աեղ չունէին դնելու. եկող  
տարուան սերմնցուն փճացնէնք, ձմեռուան պաշարը  
մէջտեղը ձգէինք . . . եկեղեցին դուռները բացի ու-  
լաի. — «Եկէ՛ք, աղաքներ, եկէ՛ք, բերէ՛ք ձեր արտե-  
րուն օրհնեալ պտուզները. ձեր քրտինքին արդիւնքը . . .  
եկեղեցին ձեր տունն է: »

Այս խօսքերէն ետքը, քահանան մեր աչքերուն մէջ կը նայէր վարանոտ արամազրութիւններով թէ լաւէքր ըրածը, թէ գէշ էր արդեօք: Իր երկդիմութիւնը փարատեցինք մեր ջերմ չնորհաւորութիւններովը: Այդ պահուն գոհունակութեան և ներքին լայն զգացումի մը հառաջանքը թուաւ իր կուրծքէն. իր չարչկուած գէմքը պարզուեցաւ. մօրտքը գաղգոչեց կուրծքին վրայ, ու աչքերը լեցուեցան վեհանձն յուղումով մը:

— Ազօթքը հոս կ'ընենք սեղանի մը վրայ, ըստ, մատովը փոքրիկ սեղան մը ցոյց տապով, ժողովուրդը միխթարելու համար . . . բայց պատարագ չկայ . . . : Դլուիը շարժեց, միաքը թափառուն սարսափելի յիշատակներու մէջ. ու իր՝ գեղուակ քահանայի յատուկ իմաստափրութեամբը առելցուց.

— Հոգ չէ՛, բիւրսապատիկ անգամներ Քրիստոսի արխունը թափեցաւ մեր ամէն մէկ չարչարուան նահատակին արխուով . . . Առաւած լուսաւորէ իրենց գերեզմանները և անթաղ մեռեններուն հոգիները խորզազեցնէ:

Մոթը արգէն տարածուած էր տմէն՝ կոզմ երբ մեկնեցանք դպրոցէն՝ մեզ հիւրընկալող առնը երթալու համար: Մեզի հետեւող թափօքը նուազ ստուար էր, բայց գարձեալ հոնդլուսոր և աշուուր երեւոյթ մը կուտար մեզի . . . : Դիպուածով մեր գէո՛ ելլու թուրքեր կը կենային ու երկարօրէն կը նայէն մեր ետեւէն:

Հոս ալ նշմորեցի որ թուրքերը նուազ ախուր երեւոյթ չունէին. կարծես ակամայ ամենքն ալ, գիտակյաբար թէ անգիտակյաբար, հազրդակից էին զար հուրելի աղէտին որ անյեր էր երկրին վրայէն:

Գիշերային պայծառ երկինքը կը նշուլէր իր անհամամար աստ երավ. թարմ հերկուած հողի բուրումնաւելու արտաշնկում մը հաճելիօրէն կը բարձրանար դէպ լի մեղ. գեղջկական պարզ ըսթրիքէն յեաոյ նոպաւծ պատշգամին վրայ մտիկ կ'ընէինք աեղացիները, կիները ու առղաքը քաշուած էին և մեր դիմացը, չուրջանակի, ժալլապատիկ նստած էին տմէն տարիքէ և աստիճանէ պիտղացիներ. մեր հարցումներուն կը պատասխաննէին չտփաւորութիւնով: Դիտեցինք որ միծ անհաջառութիւն կար իրենց դասողութիւններուն մէջ, և եթէ անոնք նոյն խիկ պահ մը չէին մատած խունտամիլ թշնամին առաջք, միւս կողմանէ՝ ատելութիւն ալ չկար իրենց բացարութիւններուն մէջ այն դրացի և խաղաղուկեաց թուրքերուն համար որոնք թշնամին ցեղէն էին. նոյն խիկ երախտապարտութեամբ կը յիշատակին բոլոր այն դրուագները որոնցմով կ'ապացուցանէին թէ իրենց դրացի իսլամներէն շատեր վեհանձնութեամբ և կեանքերնին վասնգի դնելով պաշտպաներ էին զիրենք:

— Մեր Տիւեմանը՝ իրենց ու Տիւեանն է. օր պիտի գայ որ ամենքն ալ պիտի հասկնան . . . :

Մեղի պատմեցին Միւրֆէտ գիւղի դէպքը: Դարձէն հինգ ժամ հեռաւ էր, երեսուն երկու անուոր. թրշնամին կը յարձակի և կ'այրէ եկեղեցին և տասնընեօթը առուները. թէեւ գիւղացին ինքնապաշտպանութիւն կ'ընէ, քայց գիւղը բացարձակ կործանումէ կ'աղատի չնորհի Հիւոէյին էֆէնակի որդի Մահմուտ հօճային:

Կոփուը անհաւասար կ'ըլլայ թէ՛ գիւղացիներու վաքը թիւին և թէ իրենց որսի զէնքերուն ակարութեան պատճառաւ. բայց հօճան իր տունը կը հառաքէ կոսո-ները, զիրենք կը որտապնդէ, կը գերագրուէ իրենց

ինքնապաշտպանութեանն սրբաղան խանողը, ու երբ թշնամին կրկին յարձակում կը գործէ, կը գանէ հօճառակեալուներուն գլուխը անցած :

Յուզմաւնքի տաք տաք արցունքներ կ'իշնան սեւցած և խսրամած դէմքերու վրայ, մինչ ուրիշ մը կը ներկայացնէ ուրիշ զրուագ մը .

— Ես Պահճէ գիւղացի եմ, Ղարաէն չորս ժամ հեռու, մեր գիւղը կը բնակէր Պօյրազ Քէօսէ պուռն հայրը ու մեծ հայրը մեռած էին ժամանակու Զէյթունի մէջ Հայերու ձեռքով : Այդ բնանիքին անդամները մեծ բարեկամութիւն և ալինածանք կը ցացընէին Հայերու և չէին դազրեր պարծենալէ թէ իրենց հայրը ու մեծ հայրը ծշմարփա քաջերու ձեռքէ մեռած են : Դէպքը պատահեցաւ ու մունք մեզի պաշտպանեցին . կը բարիձ էին, ո'չ թշնամին թիւը ո'չ անոնց զէնքերունտեսակը զիրենք կը վախցնէր . հարիւր յիսուն Հայ իւմնց կեանքը կը պարախն Պօյրազ Քէօսէին : Օր մը իր բացակայութենէն օգուտ քաղելով տիւմնանը ելաւ մեր վրայ . այն օրն ալ Քէօսէին կինը գլուխը կեցաւ և կրցանք մենք մեզի պաշտպանել :

Այս պատմութիւնները ընդհատառեցան ձին Թուրուքերեւումովը . անիկա նոյն օրը զացեր էր չրջակայքը պատելու և այդ պահուն մրայն հասեր էր Ղարս Բազար ։ Մեծ խանդավառութեամբ ողջունեցին զինքը, և մեր զիմացը բոլորակի նստող դիւղացիները տեղ բացին իրեն : Անիկա բարձրահասակ և յաղթանդամ մարդ մընէր որ ձորձորակով կը յառաջանար պատշամին վրայ մութ ըլլալուն՝ անմիջապէս չտեսանք իր դէմքը . բայց երբ անիկա իր կարգին ծալլապատիկ նստեցաւ, մէջաւզը դրուած խոշոր լապաերին լոյսով որոշեցինք իր դիմագիծերը : Թուխ էր միւսներուն ալէս և դէմքը արելու

տակ կնճռուասծ . իր աչքերը կը փայլէին արտասովոր գրեթէ յիմարական փայլով մը, ու ինքը ամբողջութեամբ գինովի երեւոյթ ունէր . կարծես արեցած ըլլար իր անակնկալ, իր արտահարու յաջողութիւնովք ։ Երգեմն փառապանն, երբեմն խոնարհ, անիկա կը ճաշակէր իր յաղթահակը, իր լրութեան մէջ :

Պահ մը ամինքն ալ լսեցին եւ նայուածքներով գգուեցին այդ հերոսը : Անիկա Ղարս Բազար ցիկին չփացած տղան դարձած էր . տեղին երեւելին երարու հետ կը մրցէին՝ անոր ծխախոս հրամցնելու . և սնիկա երբեմն կը ծեքծեքէր, երբեմն կը պատասխանէր առնական խստութիւնով, երբեմն կը հեղնէր և ձեռքովը կըզ տրնէր ընտանեկաբար իր քովը նըստած տարէց և լուրջ ազարամազետի մը ծունկերուն .

— Եհ, հէյ . . . ժամանակները փոխուեցան . . . ուշքիրնուուկ փոշին չէի, խակ այսօր . . . : Մի՞աքդէ է, կիրս էմմի՛, մի՛ աւրանար, եթէ խաղաղ ատեն գայի՛ ափ մը ցարեն ուղէի կը մերժէլու, խակ այսօր . . .

— Այսօր ամինքս մէկ ենք, հողի հաւասար եղանք, մալս միւլքս չմնաց . . . ևս ալ իմ տեղս մարդէի . . . դրամ չանեցազը զրօ է այս աշխարհիս մէջ . . .

— Դեռ քանի մը օր է որ դրամ չունիս, ևս միշտ այզպէս եմ եղած . . . բազու կը փոխուէր, ֆէլէկին անիւը կը դառնայ . . .

իր հեղնութիւնը այդ տառապեալ մարդոց մէջ մեզի անհարկի կը թուէր ու անհանգիստ կը զգայինք ինքինքնիս . բայց երբ կը խօսէր այն օրերուն վրայ, իր գինովի և խենթի արտայայտութիւնը կը մեղմանար, լուրջ, խոնան և հանգարա երեւոյթ մը կ'ասնէր ու կը յիշէր ինչպէս ամենէն նուիրական զրուագը իր կեանքին .

— Ափսո՞ս այն օրերուն . . . կեանք կար ու կ'ազ-

բէինք... Եյ հէյ... երբ ամէն ըստէ կը կարծես թէ վերջինն է, կեանքը ուրիշ համ մը կունենայ. հոգինիս ակռաներնուս ևտեւն էր, եթէ քիչ մը թուլնայինք՝ կը մեռնէինք...:

Ուշ ատեն մեղ շրջապատղ տեղացիները ցրուեցան, ու երկու պատւաներ, որոնք անքուն կը հսկէին մեղի, առաջնորդեցին չարտաք, մեղի համար որոշուած տեղը...: Հակասակ՝ մարդկային կարողութենէ գեր ի վեր չափով մը յոզնած ըլլախնուս, չկրցանք քնանալ. աչքերնիս յառած աստղագարդ երկինքին մինչեւ արշալոյս, մտքերնիս աշխատեցաւ տարուբերուելով այլ և այլ տեսակէ պատութիւններու մէջ...: Երբեմն ծերունին էր որ կը ներկայանար իր գողգոջ մօրուքով և իր խօսքերուն դառն և անմիթիթարելի իմաստով. երբեմն հայ կինն էր իր մազաղութրկ և թշուաւութենէ տղեղացած զիսով, իր բողոքներով և պաղատանքներով։ Ահաւասիկ նաև ինքնապաշտպանութեան խրոխաւ և ամոքիչ դրուազները, նոր հարսի ունեակին պատն ի վար կախուած հրացանները, ու քահանան, ու ձին թուրուը ու Հայերը պաշտպանող թուրքերը՝ որոնց մէկուն հայրը և մեծ հայրն ալ սպաննուած էն եղեր Զէյթունի մէջ Հայերու ձեռքով...:

Հետեւեալ առաւօտուն կանուխին ճամբայ ելած էնքնք և միջօրէի արեւին չեշտակի և անողոք ճառագայթներուն տակ, սայլը կ'երթար տրդէն յոդնած իր անդադար գնացքէն։ ձերմակ և արեւակէզ ճամբուն վրայ ձիերուն պայտերը չոր և կարուկ աղմուկ մը ուշնէին և իրենց հետզհետէ աւելի զանդաղող քայլերը փութացնելու համար՝ սայլապանին մտրակը կը բարձրանար շաչելով։ Ծարսուը կը տանիջէր մեղ, բայց ճամ-

քուն վրայ մեր հանգիպած բոլոր ջրհորները կասկածելի էին. դէպքի յաջորդող օրերուն այնքա՞ն շատ դիտելու ներ նետուած էին այդ հորերուն մէջ...:

Հարթ, ատիտարակ և մերկ տարածութիւններ մեզ կը յրջապատէին. արեւին խանձած, ճգճիմ և հողին փակած վախա բոյսեր հազիւ թէ կը գունաւորէին արտեւ բուն գորշութիւնը. մեր աչքը առածին չափ աեղ՝ ո՛չ մէկ ծառ, ոչ մէկ բնակւոթիւն. կարծես անապատի մը մէջէն կ'երթայինք։ Իրիկուան դէմ միայն երբ մօտեցանք Օսմանիէի, աեղ աեղ նշմարեցինք կացինով տապալած ծառի բեկորներ և մոլորակոյսեր. խանձած ձիղեր ասդին անդին տարածուած, մարդկային կմախքներու տպաւորութիւնը կը ձոէին. ասոնք հրդեհուած տպարակներու կամ քանի մը խրճիթներէ բաղկացած գիւղակներու հետզերն էին։

Ժամեր ու ժամեր կ'անցնին այսպէս. սայլը կը թաւալէր անգույքը ճերմակ ճամբուն վրայ, ու մենք կը թիւած բարձերու, ուժգնորէն ցնցուելով ամէն բոպէ՝ կը չանցինք մեր տպաւորութիւնները հաղորդելու իրարու։ Բայց մեր խօսքերը կը կարասառէին կարծես տապարի հարուածներով։

Աւելի յաճախ լուս կը մնայինք ու աչքերնիս սեւեռած մեր դիմացը կը հետեւէինք մեր յիշատակներուն ընծայած պատկերներուն . . .։ Երբեմն սայլը, սայազ անը, ձիերը մրափելու երեւոյթ ունէին. մարակը կախ կը մնար ու կը քաշուէր հողին մէջ, ձիերը գըլուիններնին կը խօնարհէին, ու սայլը կը զլտորէր ճամբուն պայտի քարերուն վրայ սատառելէն։ Բայց ահա կառապանը կ'ուշտրերէր, մտրակը կը շաչէր, ու ձիե-

րուն պայտերը կը գալնուէին համաչափ և արագ հարուածներով :

Երկինքը անամալ և պայծառ կապոյսով մը մեզ կը շացնէր . արեւը կը հակէր երկնակամարին վրայ ու մեր սպալին շուքը հետզհետէ աւելի կ'երկարէր , երբ մեզ շրջապատղ անապատային չօրութեան և ամլութեան մէջ նշմարեցինք առաջին անդամ մութ կանանչ ծառերու անտառ մը . . . : Հովանաւոր և տարածուն այլ և այլ տեսակէ բազմերանգ կանանչութիւն մը ներկայացնալ այդ խիտ բուսականութեան մէջին անհամար նոճիներ կը ուանային . . . ասդին անդին կը տեսնէինք ճերմակէ մինարեներու նրբին սիլուելները . Օսմանիյէ հասած էինք :

Ո՞վ կրնար երեւակայել թէ ալդ հրաշագեղ գեղեցկութիւնը կը ծածկէր անոելի ոճիր մը և տերակներ : Շնորհալի և ճկուն նոճիները կը տատանէին իրիկուան հովին ներքեւ՝ որը գեռ մինչեւ մեզ չէր հասներ , բայց արդին կուսար զովութեան և խաղաղութեան զգայնութիւնը մեր՝ տաժանելի ճամբորգութենէն պարտասած և հեղձուցիչ տաքէն պատակած մարմիններուն : Անիկա , առաջին անդամէն , երազի մը պէս էր և անհաւաստալի , կարծես խուսափուել և անիրական երեւոյթ մը ըլլար :

Հետզհետէ կը մօտիկնայինք :

Օսմանիյէ լոին էր իբրևու թէ անմարդաբնակ լլար . թուչուններու ճուռակիւնը և հաւերու կրկուցը միայն կը լոէինք : Այլ եւս կը մանայինք ծառերու հովանին տակ ու կ'անցնէինք ցանցառ հուօկերու ասաջքէն ուրնք շրջապատուած էին լնդարձակ պարտէգներով : Առաջին մարդկային արարածը որ տեսանք՝ թուրք կին մըն էր , պերճօրէն բարձր հասակով որ արագօրէն կ'եր-

թար ճամբուն եղերքէն : Իր քաղուածքը , հագուստը , զլուխը բսնելու եղանակը գեղջկական ոչ մէկ բան ու նէին : Ընդհակառակը քաղաքացիի և ազնուականի հով մը կար իր վրայ որ մեզ կ'ապշեցնէր : Երբ սայլը մօտիկցաւ , հետաքրքրուած անոր աղմուկէն , կինը կեցու ու մեզի նայեցաւ : Երեւը ծածկազ սեւ զրեթէ թափանցիկ շպարչին ներքեւէն նշմարեցինք իր ծնօտին նուրբ գիճն ու ոչքերը , որոնք յանկարծ ժպտուն դարձան և բարեւեցին մեզ :

Այդ չարիքի և ոճիրի անգիտակցութիւնը յաճախ պիտի ներկայանար մտքիս պահ մը յետոյ՝ երբ Օսմանիյէի աղէտը յայսնուէր մեզի , իր խուժգուժ , անողոք , հրէշային մանրամասնութիւններով :

Միջոց մը դեռ անցանք հուօկերու առաջքէն : Ծառուերուն ոստակիւնը , թուչուններուն ճուռակիւնը , բնութիւնը իր այլազմու արտայայտութիւններով կ'ամոքէր մեր ճամբու յոդուութիւնները : Եւ անա մտանք բուն խոկ քաղաքին մէջ , անցանք շուկային ուր կրպակներու առաջք ցած աթոռներու վրայ նստած մարդիկ , անտարբեր երեւոյթով , աչքերնին դամդաղօրէն կը բարձրացնէին մեր վրայ : Պահ մը նարկիլէին կլլուցը կը դարպէր՝ ամսիջապէս վերսկսելու համար , ու Օսմանիյէի այդ ամենէն բազմամարդ ճամբուն վրայ կատարեալ լրսութիւն կը տիրէր : Կարծես մարդիկ համը և խուլ էլին . միայն երբեմն սառ ծախող տղեկի մը երկարաձրգուող կոչք կը լսուէր ողբազին աղաղակի մը պէս :

Ո՞ւր պիտի կենանք , ո՞ւրու պիտի դիմենք այս օտար քաղաքին մէջ . ո՞ւր պիտի ընտրենք մեր հանդրուանը . նախապէս գիտէինք թէ ո՞չ եկեղեցի մնացած էր , ո՞չ դպրոց . հայկական ո՞չ մէկ երդիք , ուր երժայինք հիւրընկալութիւն ինդրեկու :

— կա՛յ, կա՛յ, կը դոչէ սայլապանը, անզամ մըն  
ալ շաչելով մարակել, մէկ տուն մը միայն աղասուած  
է, որովհետեւ թուրքերու չուկային մէջ ըլլալուն՝ չեն  
ուզած զայն այրել շրջակայ խոլսմ տուներուն չմասե-  
լու համար, հոն ապաստանած են Օսմանիցէի մնացած  
Հայերը... այրիներ, և որբեր...:

Սայլը կեցաւ... մընչ տղոց երսամ մը շրջապատեց  
մեզ, ամէն տարիքէ և սեռէ, ցնցոտիներ հագած, մա-  
զերնին թնառուիլ, աչքերնին հւանդուու, շրթունքներնին  
վէրքու՝ կրելով այն մասնաւոր կնիքը որ այլ եւս մեղյ-  
քնանի դարձած էր.— արկածեալներու կնիքը:

Այն տունը ուր իջեւսնած էինք լնդարձակ էր ե-  
րազմայարի, շրջապատուած լնդարձակ պարտէզով մը.  
ամէն յարկերը լեցուն էին այլ և այլ աստիճանի ար-  
կածեալներով: Եղերական պատկերը որ կը ներկայանար  
աչքին՝ անմուանալի էր, խումբ խումբ թէ առանձին  
այրիներ՝ պատառատուն հագուստներով, սղաւոր մայ-  
քեր, խարխափով կոյրեր կ'սպային անդադար: Օրեր և  
շաբաթներ անցեր էին դէպքէն ի վեր, բայց իրենց  
սիրտերը բգկառող ցաւը չէր մեղմացեր. ապշտար աղաք  
կը դէպերէին իրենց ծնողներուն չուրջը և իրենց նայ-  
ուածքներուն հասունութիւնը սրտառուչ էր: Երբ այ-  
րիները մեղքանասն, պահ մը դաղրեցան հեկեկալէ ու  
իրենց արցունքէ ուռած և կարմրած աչքերը դարձու-  
ցին մեղի. ու կարծես իրենց ցաւը արծարծուէր մեր  
ներկայութենէն, վերսկսան արտառուել առելի եռան-  
դով:

Թշուառութիւնն ու աղաւելութիւնը աննկարա-  
գրելի էին. նոյն խակ սանդուղներուն վրայ խճողուած  
կիներ ու տղաքներ կային. ծծկեր աղաք կը ճշէին ի-  
րենց մօրը պարտապ կուրծքերէն կախուած, որովհետեւ

յուդմունքը ու անօթութիւնը ամենէն հարուստ կուրծ-  
քեր անգամ ցամքեցուցած էին: Նորատի մայրեր ցա-  
ւագարի ծամանութիւններ ունէին և յուստատութիւնէ  
ջղագրգուած կը գաչէին սուր ձայներով:

Տանը երկրորդ յարկը նոյնպէս խճողուած էր ար-  
կածեալներով. մեղ առաջնորդեցին այն սրահը ուր ա-  
տենօք հւորեր կ'ընդունուէին: Ծուիկ ծուիկ եղած  
բաղմոց մը միայն հրաշքով թողուցեր էին թալանող-  
ները. այդ բաղմոցին վրայ տեղաւորցուցին մեզ և  
սկսան շուրջերնիս հաւաքուիլ: Հետզհետէ ընտանենու-  
լով մեղ հետմ մօտիկցան մեղի. տաք և առաստ արցունք-  
ներ կը հոսէին տանջուած դէմքերու վրայ և նախապէս  
ոչ ոք կը յաւ կանոնաւոր բան մը բացարիւլ... Զար-  
հուրելի ատելութիւնով մը վարուեր էին Օսմանիցէի մէջ.  
բոլոր տուներն ու խանութները այրած էին ու, այդ  
տունը ապաստանողներն դատ, բոլոր մնացեալ քրիս-  
տոնայ լնակիցներն ալ սուրէ և հուրէ փացացած էին:  
Աննք որ հրաշքով ազատած էին, խմնդի պէս էին, ո-  
րավհետեւ անընդհատ կ'ապրէին այդ օրերու ահոելի  
յէշառակներովիլ:

Արկածեալները կցկառուր բասերով կը խօսէին և կը  
ջանային մեղի փոխանցել իրենց կրած տառապանքնե-  
րուն ամբողջ արհաւրալի իրականութիւնը: Իրենց կուրծ-  
քերը կ'եկեւէջէին ամէն մէկ խօսքին ու մենք գրեթէ-  
րան չէինք հասկնար ու մշային կը գգայնք իրենց ան-  
ուահան, անմիխթարելի վիշտ:

Նոյն մըջոցին՝ վրայ հասաւ հաճի Սառա, տարէց  
էին մը որ, ամենէն դժբաղը արկածեալներուն, դար-  
ձեր էր նաև անոնց պարապուիը: Բարձրահասակ և  
յաղթանդամ կին մըն էր և պատշաճօրէն հագուած ուր-  
հագուածներով: Մաղերը նոյնպէս ծածկուած էին սեւ

քօղի մը ներքեւ . իր վիշտով ու դառնութիւնով լեցուն աչքերը կը փայլատակէին խմաստութեամբ : Իր սեղմուած շրթունքներէն եղած ամէն մէկ բառ հաշուառած և չափուած էին . անիկա ակնածանք կ'ազդէր միւնեւրուն որոնք կուրօրէն կը հնագանդէին իրեն : Իր ամէն փափաքները հրամաններու պէս անմիջաբայ կը գործադրէն և այլիները իրենց տաժանելի և անել կացութեաւնը մէջ , անոր խորհուրդներուն կը հետեւէին :

Երբ հաճի Սառա եկաւ նստեցաւ մեղի մօս , ծանրութեամբ բարեւեց , բարի գալուստ մաղթեց . և յետոյ , խմանալով մեր այցելութեան նստակը , պատմեց գէպըքը իր մանրամասնութիւններով և մեծ ճըշդութեամբ :

— Ապրիլ Զին գիշերը դեռ ոչ մէկ բանէ տեղեկութիւն ունէինք : Գիշերը զիւղերը լսուր դրիեր և ըէտիփները հաւաքեր էին : Այս բանը չսեխուո՞ քիչ մը շփոթուեցանք . խլամ գիւղերէ և կողներ կը սպասմէին թէ մեծ գրգռութիւն կայ մէջերնին և սպասնալիքներով լեցուն են : Հետեւեալ առաւատուն , կանուխ Օսմանիյէի Հայերէն քոնի մը հոգի ժողովուրդին կողմէն Գայրագամմին զային և հարցուցին՝ որ եթէ վասնդ մը կայ՝ ի՞նչ կրնան ընել ի՞նքզինքնին պաշտպաններու համար . « Հոգ մի՛ ընէք , պատասխաններ էր անիկա , ձեզի համար բան չկայ : » Մեր մարդիկը դեռ չէին տուն գարձեր՝ երբ տիւնանը յարձակեցաւ մեր տուններուն վրայ : Զորս ժամուան մէջ ամբողջ քաղաքը վճացուցին . 600 հոգի մեռան սուրէ կամ հրդեհէ : 250 հոգի ապաստանած էին եկեղեցին . անոնք ալ ամբողջովին այրեցան : Կառավարութեան գիմողները սուխնէ անցան . թուրք տան մը մէջ հայ կիններու աչքին առաջ 22 հոգի կացինով և դանակով մեռցուցին : Փախտականները հրա-

ցանով կը զարնէին ու անսնց կիները կը տանէին կառավարութեան յանձնելու : Տասներկու օր շարունակ , գէպքին միջոցին պահուըստած ու հետղէետէ երեւան ելլով մարդիկ սպաննեցին , ահաւասիկ . . . :

Հաճի Սառա լւեց , իր շրթները աւելի սեղմուեցան , կծկուեցան . աչքերը պիշ կը նայէին հեռուն , անորոշ կէտի մը . ու ատենը մէյ մը ուսերը անըմբունելի ցընցում մը կ'ունենային .

Գարձեալ մեղի դարձաւ ու խստութեամբ տւելցույ .

— « Քանի մը խեղճ մարդիկ , ասդին անդին ծածկուելով և օրերով խոտ և հող ուտելով , աղատեր էին : Երբ տասնիննգ քսան օր ետքը , երեւան եկան , կառավարութիւնը իրար անցաւ , շփոթուեցաւ թէ ինչպէ՞ս կ'ըլլայ , ո՞ւր ծածկուեր էին , ի՞նչով զիմազրեր էին . . . : Ու ձերբակալուեցան : »

Հաճի Սառա ուսերը թօթուեց քանի մը անգամ ու շարունակեց .

— « Հարցաքննութեանց պահուն՝ այնպիսի հարցումներ ուղղեր էին որ կարծես լսել կ'ուղէին . « Ինչո՞ւ ազատեցաք , ի՞նչպէս կ'ըլլայ որ կ'ապրիք » . . . : Անզին՝ ոճրագործութիւննին ապացուցուած մարդիկ ազատ արձակուած են ու երբ մեր քովէն կ'անցնին կը դառնան լրաւթեամբ , կը նային երեսներնի . . . ահաւասիկ : »

Հաճի Սառա իր պատմութիւնը տւարտած էր երբ առղին անդին ցրուած ցանցառ Հայեր լսելով մեր ժամանումը՝ եկեր էին մեղ տեսնելու . կիներ , դարձեալ կիներ , յետոյ Հաճնցի ուսուցիչ մը , որ աղատեր էր Զատկի արձակուրդի պատճառու . մեկնած ըլլալով Օսմանիյէին : Նիհար և պղափկ մարդ մըն էր այս վերջինը , համակրելի երեւոյթով , որուն չքաւորութիւնը պար-

զապէս կ'ըմբոստացնէր մեղ. մաքուր և ընտրուած ոճով  
մը կը խօսէր և նոյնպէս շատ չափաւոր էր իր բացառ-  
րութիւններուն մէջ: Աղէտէն անմիջապէս ետքը վերա-  
դարձած ըլլալով Օսմանիցէ, անմիջապէս ձեռնարկեր էր  
աշխատութեան և պատրաստեր էր այրիներու և սրբերու-  
ցանկը: Կարծ էր այդ ցանկը բազգաւամամբ ուրիշ տե-  
ղերու: Ու երբ յայտնեցինք մեր գարմացումը, բա-  
ցատրեց.

— Օմանիէլի մէջ կիներն ու աղաքները հրդեհի  
դո: գացին:

Ինչպէս ամէն տեղ, հոս ալ ընդ առաջ երթալով մեր  
փափաքին՝ առաջնորդեցին մեզ աւերակները այցելելու:

Անգամ մըն ալ արկածեալներուն չարաբաստիկ թա-  
փորը գգացինք մեր ետեւը: Բայց հոս Դարս-Բազարի  
պէս չէր. ամենուն սիրտերը կը վասէին անդարմանելի  
սուզով... այրիներ ու մայրեր էին մեզի հետ եկողնե-  
րը: Ու մինչ որբերը վազելով կ'երթացին իրենց ընտա-  
նի ճամբաններուն վրայէն, սպաւորները լուս և վշառ-  
հար կը քալէին սիրելիի մը յուղարկաւորութեան գա-  
ցողներու պէս:

Յանկարծ կեցան ու մենք ալ հնազանդեցանք ի-  
րենց: Դիմացնիս կը պարզուէր անվերջանալի յաջոր-  
դութիւն մը պարտէզներու. թթենիներու խիս շարքեր  
տեղ աեղ անտառալիներ կը կազմէին ու ծառերու մէկ  
խումբէն միւսը, մէկ պուրակէն միւսը պատառուկ, պր-  
տուտքող և մազլցող խոլ բուսականութիւն մը հովա-  
նիներ կը կազմէր. լլիսիներու ողկոյզները իրենց ծան-  
րութենէն կը դողդոջէին, ու որթատունկերու ծիլեր  
կը թրթռային ոստերուն վրայ: Կապոյտ և անբիծ եր-  
կինքին վրայ արեւը կը ճառագայթէր վեհապանծ գե-  
ղեցկութիւնով մը, ու անհամար ճաճանչներ մաղուե-

լով տերեւներուն և խիս ձիւղերուն մէջաւեղուանքէն  
կ'երթային կը խաղալին չուքերու մէջ բեկրնեկուելով և  
լոյսի քմահած խաղեր ու արամաներ յօրինելավ...:

Այդ պարտէզներուն մէջ էին Օսմանիցէի աւերակ-  
ները:

Առաջին նայուածքով ո՛չ մէկ բան կարելի չ'էր նըշ-  
մարել: Թաղեր չ'կային հոն, այլ պարտէզներու մէջ  
առանձնացած տուններ. ու թշնամին մէկիկ մէկիկ այ-  
րած էր այդ տունները:

Խոր ու հանդիսաւոր լուռթիւն մը կը շրջապատէր  
մեզ, կարծես բնութեան ներշնչած սքանչացումը ա՛ւ  
աւելի սուր ցաւով կ'անդրադարձնէր մեզ աղէտին:

Քանի մը քայլ առինք ու, այդ շպարող գեղեցկու-  
թեան ներքե, երեւան եկաւ ցուրտ, գերեզմանային ի-  
րականութիւնը: Ընդարձակ ամս մը աւերակն էր. տէ-  
րերը չկային, ամենքն ալ սպաննուած էին, և աւերակ-  
ներու մոխիրներուն մէջ խառնուած էր նաև դժբաղդ  
տնեցիներուն ամիւնները. ո՛չ այրի, ո՛չ որբ կար այս  
տունէն, բայց ուրիշները կուլային աւերակներու վրայ  
և նոյն սրապին եղանակով որ կը խօսէին իրենց սի-  
րելիներուն վրայ, կը խօսէին անհետացածներու մասին:  
Ու մինչ արկածեալները հետզհետէ աւելի նուանդով  
կը սպային, ինծի կը թուէր որ առնը ողին կանգուն  
կեցած մեր գէմ խոժոռ ու եղերականմտիկ կ'ընէր  
մեզի...:

Ետև գարձանք ու միջոց մը թափառեցանք թթե-  
ներու պարտէզի մը մէջ... «Արդհօք կարելի է», կա-  
րելի է...» կը խորհէի մեքենաբար, երբ խելագարուած  
այրիի մը կցկառուր մէկ երգը սթափեցուց զիս. տղաքը  
ա՛ւ աւելի կը մօտիկնային մեզի, ցոյց կուտային շատ  
մը ուրիշներու ուշագրութենէ վրիպած կէտեր, կը շա-

հազրութուելին մեր խորհրդածութիւններով, մեր ցաւի և ըմբռաստթեան աղաղակներով։ Մեր առաջքէն վագելով գացողները կը վերադառնային մարդկային ածխացած ոսկորներով և կը պատահէր երբեմն որ գտնուած կերպասի կտորէ մը կամ ու է առարկայէ մը ճանճային իրենց ծնողքներուն կմախքները . . . :

Արահետներէն անդին, որոնք ծածկուած էին գետնին վրայէն սողոսկով և մազցող բոյսերու առատութեան մը ներքեւ, գտանք քանդուած օձախներ ։ Զափսիաթի խանձած կտոր մը հրաշքով մնացեր էր։ Զափսիանա աղջկէ մը մօտեցաւ կեցու դիմացը ու յետոյ մեզի դառնալով ըստ։

— Հայրս հոս կը նստէր . . .

Իր թուխ և համակրելի գէմքին վրայ արցունքները չէին թափեր և ուրիշ բան ալ արտասանելու անկարող էր։ Երբ իր մեռելի պէս ճերմակ շրթունքը շարժեց խօսելու, կարծեցինք թէ իր վիշտն ու գանգատը պիտի յայտնէր, բայց անիկա ցաւազին խելայել նայուածքը մեր աշքերուն յառելով կրկնեց պարզապէս։

— Հայրս հոս կը նստէր . . .

Հետզհետէ մեր սրտին անձկութիւնը այնպիսի աստկութեան մը կը հասնէր որ ֆիզիքական ցաւ կը պատճառէր։ Սնորշ մրմունջ մը կը պտուտքէր այրիներու շրթունքներուն վրայ։ կ'երգէի՞ն թէ կ'աղօթէի՞ն . . . իրենց ցաւին յիմարեցուցիչ արբեցութիւնը կը պատէր նաև մեր գլուխները։ աշխարհա վրայ ոչ մէկ տե՛ղ գոյութիւն չէ ունեցած այդպիսի դժբախտութիւն։ Մայրեր քանի մը անգամ սգաւոր էին, այրիները չէին գլաւեր թէ իրենց ամուսինի՞ն, հօ՞րը թէ եղբօրը վրայ լան։ և իւրաքանչիւրին բազմապատիկ վիշտը ա՛լ ու ելի կ'ընդայնուէր հաւաքական դժբախտութեան մէջ։

Երբեմն ալ քարացած ու անշարժացած իրենց ցաւին մէջ, անտարբեր կը թուէին։ բայց յանկարծ ցաւակարի պէս աղաղակելով կը խօսէին ու կը խօսէին։ լորձունքը կը վագէր թուլցած շրթունքներէ, արցունքները կը ժայթքէին։ մազերով կուրծքերնին կը բայթտէին, մազերնին կը վեկտուէին ու այսաւարի պէս անդամներնին կը պրկէին մինչեւ որ անկենդան իրի մը պէս թաւալգլոր իյնային իրենց տանը մոխիրներուն մէջ։

Շատ տեղ հայերը փախած ըլլալով, հրդեհուած տուներէն հրացանով զարնուած էին . . . Դէպքին յաջորդ օրերուն զիակները թաղած էին աւերակներուն քով, այնպէս որ իւրաքանչիւր մոխրացած տան կողքին կը գանէինք մէկ կամ երկու հողակոյտեր։ Ամէն անգամուն արկածեալներու խումբին մէջէն հերարձակ մայր մը կը վագէր գուրս, և յաճախ ճերմակ մազեր, բամպակի ծուխներու պէս, կը թաշկուէին մեր շուրջը։ Իրենց ցաւին կատաղութիւնը այնքան սաստիկ էր որ եղունգներով երեսներնին կը ճանէին և արցունքն հետ արիւնի կաթիլներ կը վագէին այտերէ վար . . . Յետոյ ամբողջ մարմնով ծածկելով հողակոյտը՝ կուլային ու կ'երգէին . . .

« Նազլու էր զաւակու

« Վո՞ւյ, վո՞ւյ, վո՞ւյ . . .

« Մարթինով զարկին զաւակու,

« Վո՞ւյ, վո՞ւյ, վո՞ւյ . . .

Պահ մը կը կենայինք իրենց քով և ուրիշ այրիներ կամ սգաւոր մայրեր կը ջանային միխթարել հողակոյտին վրայ լացող մայրը ու զայն հեռացնել իր զաւկին գերեզմանէն։ բայց ասիկա անկարելի էր։ իրենց ցաւէն

արքեցած, աշխարհը մոսյած ու մնդի համար իտուլ գարձած կը շարունակէին լալ: Ու երբ հարկադրուած կը մեկնէինք, իրենց աստիճանական հեռաւորութիւններէն այլ և այլ հողակոյտներէ կը լսէինք լացող ու ցաւագին երգը.

« Նազլու էր զաւակու,  
« Վո՞ւյ, վո՞ւյ, վո՞ւյ . . .  
« Մուրատդ չ'առիր աշխարհէս,  
« Վո՞ւյ, վո՞ւյ, վո՞ւյ . . .  
« Կարօսս չ'առած քեզ կորոնցուցի  
« Վո՞ւյ, վո՞ւյ, վո՞ւյ . . .

Տայց ահա բարձրացաւ ահաւոր աղաղակ մը. ապառաժներ կարծես կը ճամթէին . . . մարդկային կուրծքէ՝ կ'ելլէր այդ ողբը, թէ բնութիւնը իր ասրերային զայրոյթը կը գոչէր. հաճի Սասան էր իր տանը քով երեք կարիճ զաւակիներու հողակոյտին վրայ . . .

« Մարթինով զարկին զաւակու,  
« Վո՞ւյ, վո՞ւյ, վո՞ւյ . . .  
« Որդերու կեր եղար զաւակու,  
« Վո՞ւյ, վո՞ւյ, վո՞ւյ . . .  
« Եարալու գլուխի սեւ հողին զրիր,  
« Վո՞ւյ, վո՞ւյ, վո՞ւյ . . .  
« Լոյս աշխարհը սեւ հողով ծածկեցին քենէ,  
« Վո՞ւյ, վո՞ւյ, վո՞ւյ . . .:

Մինչ հեռուներէն հետզհետէ աւելի մարմբելով կուգայ ուրիշ կիներու ձայնը.

« Նազլու էր զաւակու,  
« Վո՞ւյ, վո՞ւյ, վո՞ւյ . . .

Ասդին աւերակի պատի մը կրթնած նշմարեցինք գողովոջուն ծերունի մը որ արձագանդի պէս կը պատասխանէր այս ամէն կողմէ և կող ողբագին երգերուն.

— Օ՛ֆ . . . օ՛ֆ . . . օ՛ֆ . . . :

Երբ աւերակներու շրջանը ըրինք, զրեթէ այլ և սմիւակ մնացած էինք. անկարելի եղած էր կիները քաշել հանել իրենց սիրելիներու հողակոյտերէն . . . : Նոյն միջոցին մեր մօտը եկաւ չածընցի ուսուցիչը և առաջարկեց երթալ այրած եկեղեցին տեղին վրայ: Միթէ այլ և սուժմնացած էր մեր մէջ, զգալու և տառապելու, ի՞նչ նոր բան, ի՞նչ գժխման պատկեր կը պատահէր մեղի. անսահման յողնութիւնով մը ջասաւած կ'զգայինք ինքզիքնիս ու կարծես կը տենչայինք յաւերժապէս քնանալ մեր վշտին մէջ:

Սնցանք դարձեալ պարտէզներէ ու տեսանք ուրիշ անտէր մնացած աւերակները ու հողակոյտեր: Սրեւը մարը մանալու մօտ էր և ամէն բան մեր շուրջը վարդագոյն երանդ մը ստացած: Իրիկուան գաղլ հովը կ'երգէր սաղարթագեղ ծառերուն մէջէն ու կառչելու ճիւղ փնտառդ պատաստել բոյսեր կը տարութէրէին միջոցին մէջ: Տեղ տեղ այրուած, արմատախիլ բուսականութիւն մը. աւերումը տարածուեր էր մինչեւ հոն: Բայց մայր բնութիւնը կարծես շտապով եռանդով մը կը ճածկէր կոխուառւած հողը ու շատ մը խանձած ծառի կոճղեր ծիլեր կ'արձակէին:

Վերջապէս հասանք եկեղեցի. չորս խանձած պատեր և ճերմակ մոխիրով ծածկուած գետին մը: Հոգ տալաւառնող գժբաղդները ամենքն այրած էին և գետինը, բառական խմաստով, ծածկուած էր մարդկացին այրած ուկորներու մանր մասնիկներով . . . : Սրեւուն տակ ճերմակ էին անոնք սաստափի ուժգունութեամբ և

և պատերու շուքին տակ մանիչակագոյն երանդ մը ունէին . . . ու տեղայիները կը պատմէին որ մութ գիշերներու մէջ փոսփորային լոյս մը ցայտելով այդ մասնիկներէն կը պառաւքէր գեանին վրայ :

Ցուրտ սարսուառվ մը գողգղացինք : Եւ գեանին ծոելով ափ մը անի այդ սրբազն մասոնքներէն . ափ մը ամիւն . . . ձերմակ, մանրիկ ոսկորի խանձած կը տարներ . . . ի՞նչ փճացած կենսականութիւն, ի՞նչ մարած հրայրքներ ու աւիւն կը ներկայացնէք գուք, ի՞նչ տենջանքներ ու չիրականացած փափաքներ, ու նաեւ ի՞նչ սոսկում, ի՞նչ արհաւրավի հոգեվարք . . .

Մեր աչքերը այլ եւս նոյն խոկ արցունք չւնեին թափելու :

Մարդկային հետքեր կային նաև պատերն ի վերաբեան արատներ, որոնք ձեռքի մը պատկերը կը նշանակէին ու նաև ցայտած արիւնի հետքեր, պայթած երակներէ շատրուանի պէս բարձրացած արիւնի հետքեր որոնք ու եւ է նկարագրութենէ աւելի պիրճախօսութեամբ կը պատկերացնէին եկեղեցին ապաստանողներու վերջնն ոգորումները . . . : Զարհուրելի բան էր ասիկա . մարդիկ մեռնելէ առաջ զիրար կոխոտած, իրարու վրայ բարձրացած ըլլալու էին . հոգեվարքներու և վիրաւորներու գէզերը սոտքի տակ ամսելով ուզած էին փափչիլ ու ազատի, սրովնեաւ մարդկային բարձրութենէ շատ վերձեռքերու հետքեր կը աեսնէինք ու երեմնն ալ ամբողջ թեւի մը պատկերը՝ պատին փակած նկարուն ու բզրկուած երակներուն միջոցաւ . . . ու հոն Օսմանիյէի եկեղեցին պատին վրայ գտանք նաև արիւնով զրուածարձանագրութիւն մը . մուխը և բոցը սողացեր էին մինչ հոն ու ետ զարձեր էին արտակարդ դիպուածաւ մը միեղ ընկերացով սւսուցիչը կ'ենթագրէր թէ ուրիշ Հա-

ճընչի սւսուցիչի մը գիրն էր ան, միակ անձը որ ապաստանողներուն մէջ հրացան մը ունէր և հաւանական է որ այդ նոյն սւսուցիչն էր որ միակ հրազնը պարպած էր Օսմանիյէի մէջ, եկեղեցին պատուհանէն :

Արձանագրութիւնը հոն էր արդէն, պատուհանին կմախքին քով, կարճ, կցկառուր բայց գերազանցապէս թելազրիչ . այդ երեք տողը ոչ միայն Օսմանիյէի աղէտը կը նկարագրէր, այլ ամբողջ աղզային գժբաղդութիւնը ու մեր ցեղին յամառող տենջանքը, մշտավառ և խկական ջերմառանդութիւնը և յուսահատութեան յիմարացուցիչ դարհուրանքը :

Արձանագրութիւնը կը սկսէր այսպէս . . .

« Դէպքը սկսաւ Ապրիլ 3 ին » . . . Այդ պահուն դեռ յոյս կար որ պիտի աղատին, դեռ յոյս կար որ արձանագրութիւնը պիտի շարունակուէր, բայց անաթչնամին հասեր էր մինչեւ իրենց դուռը, հրացանները կ'որոտային, մուշը կը սպառնար ու կը խեղդէր զիրենք, մասը կ'իջնար իրենց վրայ մշտանջենական գիշերի մը պէս : Եւ դիւզացի հէք ուսուցիչը որ շատ քիչ միջոց ունէր իր արեւի ու կեանքի ու պայծառութեան տենջանքը բացատրելու՝ գտեր էր, խաւարալին ուժերու մատնուած ցեղին դարաւոր, հաւաքական ու միակ բառը ու գրեր էր առաջին տողին տակ . . .

« Լո՛յս, լո՛յս, լո՛յս : »

Ու ահաւասիկ սակայն դժոխային պատկերը, ժողովուրդը պատսպարող պատերը կը պայթին, կը ճեղքուածին, ու բոցը, հրդեհին բոցը, օձի պէս կը սողոսկի ներս, կը ճիւզաւորուի, կը բաղմապակուի ու կը ծառանայ, կը գալարուի ու կը սլանայ ու ահարեկած մարդու ճիշերուն, աղաղակներուն, վայնասուններուն, ցաւի և սոսկումի գուերուն մէջ կը պատուաքի.

սուլելով և լափելով։ Դուրսը, թշնամին, անյագ ատելութիւնով վառուած, կը զարնէ փախչողները, կ'ոռնայ պատոհաններուն ներքեւ։ Ու մարդիկ կարմը բած հրդեհի բոցերէն, դժոխքի մէջ այրող հոգիներու քստմնելի երեւոյթը կ'առնեն ու վիրար կը բզրկտեն, զիրար կը խածատեն, իրարու վրայ կը զիգուին ու խորդալով կ'իյնան ածխացած ուրիշ դիակներու վրայ։

Ու այն ատեն ուսուցիչը, անկարեկիր Աստուածածինն և անկարող Խաչելութենէն աչքերը դարձուցած, կ'արձանագրէ իր երրորդ և վերջին տող։ —

« Այս պահուս Աստուած չկա՛յ։ »

Ափ մը մարդկային ածիւնը սեղմած կուրծքիս վրայ, հեռացանք և կեղեցին։ Թէեւ ժամանակը ուշ էր, ուզեցինք նաև այցելել Բողոքականներու ժողովաշանը, ուր մէկ քանի քարոզիչներ նահատակիուած էին ժողովուրդին հետ։ Այդ քարոզիչները պատահմամբ կը գտնուէին դէպքին զիշերը Օսմանիյէ։ անոնք ճամրորդ էին և կ'երթային Ատանա՝ տարեկան ժողովի մը մասնակցելու։

Նոյն աւելակները, նոյն քստմնելի պատկերը, մարդկային ոսկորները միայն աւելի ցանցառ էին։ հոն գտանք պատառասուն և արիւնոտ չապիկի կտորներ, հագուստներ, ևն։

Գանկուկը մը մեր ուշադրութիւնը վրաւեց, վերցուցինք։ Տեղացիներ և թաղարեցին որ քարոզիչ լեռնեանի գանկը ըլլալու է։

Ժողովարանին մէջ անմիջապէս անձնատուր չէին եղած ու մանաւանդ քարոզիչները կուրեր էին։ բայց իրենց անհաւասար կոփեին արդիւնքը յայտնի էր այն

լճացած արիւնի արաաներէն որ կը գտնայինք տեղ տեղ ու յետոյ վիրաւորուած փախստականներու հետքերը ու բոնք կաթիլ կաթիլ ինկած արիւնով։ զրուած էին գետնին վրայ, ու վերջապէս պարտէզի դուռին առաջք գտանք այլ և այլ ուղղութեամբ գծուած արիւնի արձանագրութիւններուն վերջակէտը — տարածուած արատ մը իրաւացած արիւնի — պարտէզին դրան վրայ արիւնի կամ թիւներ ժայթքած էին նաև մէկ քանի ուղղութեամբ։

Դիակները հոն մնացեր էին։ ու արիւնի և օդին ազգեցութեան տակ տարլալուծուած ու փացած։ այնպէս որ մաքրուած ոսկորները նահատակներուն ցրուած էին գետինը, այդ խտացած արեան շուրջը։ ու հոն կային նաև Աստուածաշունչի և անգլերէն գիրքերու փեթառուած էջէր որոնց մէկուն վրան կարդացի։ « Համլէթ »

Անգլիական միտքը այդ դժոխքին մէջ, այդ ոճի բով թաթառուն հողին վրայ՝ հրէային հակասութիւն մը թուեցաւ ինծի, երբ յանկարծ ցեղին յամառ ու անմարելի տեսչանքը Հաճընցի ուսուցչին ճգնաժամային արձանագրութեան յիշատակովը ներկայացաւ մտքիս։

« Լո՛յս, լո՛յս, լո՛յս . . . . »

Ու իմ տաելութեանս ու վրէժինդրութեանս արտայայտութիւնը համադրական ձեւով մը ամփոփուեցաւ այդ հոգեցունց, այդ գերագոյն, այդ բեղմաւոր կոչին մէջ։

« Լո՛յս, լո՛յս, լո՛յս . . . . »

Ու ինծի թուեցաւ նաև որ այդ մոխրացած աւելքակներէն, այդ ածխացած ոսկորներէն, մօր և այրիի արցունքին ու նոյն խակ որքերու ցնցոտիներէն կը ժայթքէր այդ անպարեկի, այդ կենսաբուխ հաւաքական տենչանքը ցեղին։ Ու թշնամիին բոլոր ուեւ դաւադրու-

թիւնները անկարող պիտի դառնային անոր վերածնորք և անմահական գօրութեան դէմ .

« Ա՞յս , լո՞յս , լո՞յս . . . : »

Մութը ապրածուած էր ամէն կողմ և մենք հաւաքուած Օսմանիյէի միակ կանգուն մնացած տան մէջ . գիշերը հոն պիտի անցընէինք : Այդ պահուն դեռ նոր վերադարձած աւերակներէն և հողակոյտերէն , տխուր և անխօս կը հսկէինք մեր մտածումներուն վրայ . տղումիչեր , բնկբեկուած և հառաչագին ձայնով երգուած օրորներ երբեմն կը խռովէին մեր լուսութիւնը : Սրահը ընդարձակ էր և դիմացի կողմէն կը յառաջանար դէպի պարտէզ ընդարձակ պատշգամի մը նման : Անհամար աստղեր կը նշուլէին անամպ երկնքին վրայ . քիչ յետոյ լուսինն ալ բարձրացաւ և ծառերուն մեղմօրէն տասանող գաղաթները արծաթեայ ցոլքերով պսալղացին :

Ծալլապատիկ , այտերնին կրթնցուցած ափերնուն , պառաւները նստած էին մեր քալը . անդին ստքի վրայ կեցած էին նոր հարսերը , ամենքն ալ այրի . դեռատի աղջիկներ կ'երթային կուգային ծառայութիւններ ընելով :

Մեր քովն էր նաև համի Սառան , արձանի պէս : անշարժ ու սեւ զանգուած մը կազմելով միւսներուն շարքին մէջ : Իր դէմքը աւելի խստացեր էր , յօնքերը խոժողեր էին ու աչքերը ուռած էին դեռ նոր թափած արցունքէն :

Վերջապէս աղջիկները բերին խոշոր լապտեր մը և դրին գեափինը , մեր դիմացը : Աղօտ և ամոյն լոյս մը դողդոջելով իրիկուան հովէն , կը լուսաւորէր անշարժ ծունկերը արկածեալներուն և մինչեւ վեր չէր բարձրա-

նար , այնպէս որ դէմքերը մութի մէջ կը մնային : Այս ծանր ու տաժանելի լոռութեան մէջ էր որ վրայ հասաւ տեղին քահանան : Կիներու մէջ անորոշ շշունչ մը դառնեցաւ , և համի Սառա խախտեցաւ իր անշարժութենէն : Մութին մէջ տեսայ որ իր աչքերը կը վառէին ասելութեամբ և արհամարհնցով :

Քաղաքավարական կարգ մը խօսքեր փոխանակելէ ետքը , քահանան յայտնեց թէ իր այցելութեան նպատակն էր մեր միջնորդութեան դիմել , համոզելու համար այրիները որպէսզի ընդունին կառավարութեան ներկայացուցած ծրագիրը շինութեանց մասին : Այդ ինդիրը հրատապ ամմէութիւն ունէր այն ստենը արկածեալներուն համար : Կառավարութիւնը յանձնաժողովները կը կազմէր ամէն հրդեհուած վայրերու մէջ ու անսոց կը յանձնէր ծրագրին մշակութիւնը : Ընդհանուրապէս ատրամամ բարոյականով մէկ կամ երկու Հայեր կը գտնուէին այդ յանձնաժողովներուն մէջ որոնք ստրկաբար ձայն կուտային տեղին մեծամեծներուն քմահաճոյքներուն համեմատ : Սրկածեալ ժողովուրդին ատելութիւնն և զայրոյթը չափ չունէր . կը ճչէին , կը գոչէին , կը պաղատէին , ու յետոյ յոդնած , ամէն բան կը լքէին : առանձնանանալու համար իրենց սուգին մէջ : Ու յանձնաժողովի հայ անդամները օգուտ կը քաղէին այդ բուցներէն :

Օսմանիյէի քահանան շինութեանց յանձնաժողովի ամսգամ նշանակուած էր . ու խրոխտացած՝ գայմագամին հետ յաճախ տեսնուելու առիթ ունենալէն՝ իր գունաթափ վերաբկուին փէշերը ժողվասած կը խօսէր ու կը հրամայէր՝ առանց մտիկ իսկ ընելու այրիները . անէծքներ , նախատինքներ ու բողոքներ կը ծածկէին իր ձայնը . ժողովուրդը հրահրուած էր զայրոյթով և

ամենուն ատելութիւնը կը փայլատակէր արցունքներու հատելէն :

Տեղի չպիտի տալին . հաճի Սառա զլուխ կեցեր էր թշնամին այլ եւս ի՞նչ կրնար բնել իրենց դէմ , զարնելու տեղ մնացե՞ր էր որ զարնէին : Մայր մը դողդղալէն՝ կը հեծեծէր . « Զաւակներս հողին տակն են , իմ ի՞նչուս պէտք , ո՞րի համար օճախս պիտի շինեմ . թո՛ղ պակաս ըլլայ : » Զպիտի բնդունէին , ու ըմբոստացած իրենց եղած առաջարկէն , կը բայցագանէին .

— Հինգ կանգուն քառակուսի հիւղակ մը մէկէն մինչեւ հինգ հոգինոց լնատանիքի համար . գերեզմա՞ն կը շինեն կոր , ըսէ՞ք :

Երբ ճարահատ քահանան , գրեթէ վտարուելով արկածեալներէն , մեկնեցաւ , ներկաները հանդարտեցան ու նորէն խրաքանչխորը ինկաւ իր սուգին դառնութեան մէջ . կ'ըսէին ու կ'արտասուէին և ամէն մէկը կը մրցէր միւսին հետ իր ցաւով ու վիշտով . գովաստնքը կ'ընէին անհետացովներուն և կ'ողբային խրաքանչխորին վրայ առանձինն . երբեմն սուր , տիրական հառաջանք մը օդը կը պատոէր , և ամենքը լուելով մակի կ'ընէին .

— Վա՛խ . . . Եշանս , վա՛խ . . . :

Վարի յարկերէն ուրիշ ձայներ կը բարձրանային , կը խառնուէին հառաջանքներուն , կ'ամբողջացնէին զանոնք .

— Եավրո՛ւմ . . . Եավրո՛ւմ . . . :

Հետզհետէ ձայները մարեցան ու մեզ շրջապատող պառաւները ցրուեցան ասդին անդին . գետինը տախտակամածին վրայ տարածուած կը քնանային : Անոնք որ ցնցոտիներ ունէին գլուխներնուն տակ , բաղդառոր և հարուստ կը համարուէին : Մեր դիմացը լաստերին

մէջ մոմը կը հասնէր և մենք վերջապէս յաղթուած հանգիստի պահանջքէն , կը դիմէինք այն անկիւնը որ մնզի վերապահուած էր : Պահ մը ետքը ամենքն ալ պառկած էին , մըայն հաճի Սառային յաղթանդամ հասակը կը գեգերէր քնացող այրիներու շարքին մէջ . . . : Այդ քունը թեթև էր ու խոռվուած էր մղձաւանչներով . ամենուն սիրաերը կը վառէին ու մինչեւ որ մենք ալ քնացանք , լսեցինք մէյ մը մէկ , մէյ մը միւս կողմէն ընդուած արթնցողներու կոչերը և կամ քունի մէջ եղողներուն զառանցանքները .

— Եավրո՛ւմ . . . վա՛խ , վա՛խ , վա՛խ . . .

Երեւծագին արթնցանք ծանր քունէ մը ետքը . դարձած էինք արեւելքին և արնւը խիտ և հարուստ բուսականութեան մը ետեւէն կը բարձրանար նազանքով . անիկայ մեղ կը լուսաւորէր առանց շայնելու և զարմանքով կը զիտէինք իր հրաշագել բոլորակը : Երկընքին վրայ վարդագոյն և գեղին ամպի ծուէններ հետզհետէ կը մարէին և կապտորակ շոգի մը կը ծածանէր միջոցին մէջ յանկարծական ցոլքերով փալփըլուն , այնպէս որ կարծես թէ ոսկի փոշի կը մաղուէր մեր վրայ : Հարաւէն և հիւսիսէն մեր աչքերը առածին չափ կը տեսնէինք սեւ ու սլացիկ նոճիները որոնք մեղմօրէն կը տատանէին անզգալի սիւքէ մը օրօրուն : Կարելի չէր երեւակայել աւելի քաղցր և ամոքիչ տեսարան մը : Ծառերու և պուրակներու յաջորդութիւն մը հետզհետէ իրենց հեռաւորութեան աստիճանով կը ներկայացնէին կապտորակ կանանչի անսահման երանգաւորում մը որը ներդաշնակուելով հորիզոնի գիծին վէտվէտող ընթացքին հետ , երաժշտութեան մը պէս կ'երգէր կարծես : Լոյսը , ջերմ և կենսաւէտ ժպիտով և

խանդավառութիւնով կը լեցնէր մեր աչքերը, և առաւ-  
սօտեան օդը, բուրումնաւէտ և գաղջ, փայփայանքի  
պէս կը խաղար մեր մազերուն հետ : Սիրաերնիս կ'ար-  
թնար ուրախութիւնով ու երջանկութիւնով երբ  
յանկարծ յիշեցինք...: Երկինքը պայծառ էր ու արեւը  
կը շողշողար հետպհետէ աւելի փառայեղ լոյսով և ջեր-  
մութիւնով. բայց մեր մասձումներն էին որ սեւ ամ-  
պերով ծածկուած էին :

— Շոււա, շոււ...

Սայլապանը կը շատապէր, մինչ ևս կը խորհէի թէ  
ինչպէս քնութեան այս գերագոյն գեղեցկութեան մէջ  
մարդիկ այնքա՞ն ահաւոր ոճրագործներ կը դառնան :

Սայլը կը սպասէր արդէն ու մենք կը պատրաս-  
տուէինք մեկնելու. բայց արկածեալները ամբողջովին  
մեզ շրջապատեր էին ու թոյլ չէին տար որ սայլ մըտ-  
նենք .

— Ի՞նչ, պիտի մեկնի՞ք, ի՞նչու եկաք, ի՞նչու  
կ'երթաք... մեզ մինա՞կ պիտի ձգէք, մեզ ո՞րու պիտի  
ձգէք...

Կը ջանայինք իրենց բացատրել մեր կացութիւնը,  
մեր մեկնելու սախողականութիւնը. բայց անոնք մը-  
տիկ չէին ըսկը, կը կառչէին մեզի, քղանցքներնէս կը  
բռնէին, կը բողոքէին, կը պաղաստէին, կը սպասնա-  
յին և նոյն իսկ կը բռնանային .

— Կուգաք, կ'անցնիք, կ'երթաք : Յուսացինք ձեր  
վրայ, օրերով ձեր գալուն սպասեցինք, և հաւտացինք  
որ մեր ցաւին Տերման մը պիտի գտնաք. հիմակ նո-  
րէն մինակ պիտի մնանք. վայ մեր գլխուն :

Երբ կը բացատրէինք իրենց հաւատաքին անշամե-  
մատ մեծութիւնը մեր վրայ, մեր անկարողութիւնը,

գլուխներնին կը շարժէին ու կարծես ալ աւելի եռան-  
դով կը կառչէին մեզի .

— Հոդ չէ', բան մը մի՛ ընէք, դերիդ ըլլա՛մ, բայց  
մեր քովիկը կեցէ՛ք . . .

Ժամանակը կ'անցնէր, սայլապանը կ'անհամբերնար,  
ձիերը խրաչելով կը վլնչէին ու մորակը կը չաչէր օդին  
մէջ : Թուրքեր տեսնելով այդ հաւաքումը, այդ վայնա-  
սունները խիստ աչքով կընայէին մեզի : Եւ ահա վեր-  
ջապէս միջոց մը յաջողեցանք բարձրանալ սայլը, որ  
անմրջապէս դղբգեցաւ ճամբայ ելաւ և թաւալեցաւ, շու-  
կային մէջին :

Մեր ետևէն լսեցինք հետպհետէ մարելով, այրինե-  
րուն և որբերուն կոչերն ու սրատրեկ ականջ դրինք  
անոնց . այդ կոչերուն մէջ մաղթանք չկար, ո՛չ ալ  
բարի ճանապարհ, այլ բողո՞ք, գանգա՛տ ու թերեւս  
անէծք մեր անկարողութեան համար :

Քանի՛ Ժամերէ ի վեր ճամբայ ելած էինք և Օս-  
մանիյէ իր նոձիներով և թաւուտ սպարտէզներով շա-  
տոնց արդէն անհետացած էր վարդագոյն մշուշի մը  
ետեւ : Միջօրէի արեւը անգամ մըն ալ իր կիզիչ ճա-  
ռագայթները կ'ուղղէր մեղի :

Մենք կը խորհրդակցէինք մեր ճամբորդութեան  
ծրագրին վրայ . մտադրած էինք Սիսի մէջ հաւաքուած  
դրամը բաժնելով էրզինի բանտարկեալներուն, անմի-  
ջապէս ճամբայ ելնել և նոյն իրիկունն իսկ համակլ Տէօրթ  
եօլ : Մտահոգ էինք միայն մեր բանար ընելիք այցե-  
լութեան մասին, որովհետեւ եթէ դժուարութեան հան-  
դիպէինք և ուշանայինք, ճամբան պիտի մնայինք . էր-  
զինի մէջ բանտարկեալներէ զատ չկար . չանք կը-  
նէինք գիշերելու Տէօրթ եօլի մէջ :

Օսմանիցէն մեկնելնուս ի վեր դարձեալ ինկանք անապատային ամլութեան մը մէջ . տեղ տեղ միայն եղեգէ շինուած խրճիթներու խումբ մը մեր ուշադրութիւնը կը գրաւէք : Գաղթական թուրքերու բնակութիւններ էին . արտակարգ թշուառութիւն մը կար այդ գիւղակներուն երևոյթին մէջ . սեւ, խոշոր գոմէշներ դանդաղաքայլ կը յառաջանան ու ծարաւէ ընդարմացած, կը թուէին : Կիներ անհամար փաթթոցներով գըլուինին բեռնաւորուած, վայրագ և անասնային բան մը ունէին ուիրենց արեւէն ծամածուած դէմքերը տանջուած մարդու արտայայտութիւններ կ' լսատանային : Դիտեցինք նաև որ աղքատութիւնը, չարքաշ կեանքն ու թերեւս զիրենք չարչարող տաելութեան միշտ վաս զգացումը այնքա՞ն այլափոխեր, կնոջական յատկանիշները չնջեր են իրենց վրայ որ կարելի չէր իրենց տարիքները որոշել . ամենքն ալ խորշումած պառաւի ձեւ ունէին : Խուսափուկ և չի նայուածքով կը նայէին մեր սայլին ու խթանը ձեռքերնին կը կենային պահ մը . բայց անմիջապէս գրեթէ, Սսիացիք յատուկ անփութութիւնով աւելի ու ժգին կը միշտնին խթանը խեղճ և հանդարտ կենանին մորթին մէջ, ու կ' անցնէին կ' երթային :

Ամայի՛, անծառ, անջողի . . . հողը կարմրորակ կը զառնար ու ապաստի պէս էք . զմրուխտի նման կանանչ մողէններ կը քնանային հողին կուրծքին վրայ ու մեր սայլին աղմուկն սարսափած սողսոկելով կ' անհետանային տաքէն բայցուած ձեւքերու մէջ : Երբեմն միայն կը նշմարէինք վախտ և ծարաւի խտախ շիւզեր, ուրնք, գլխիկոր և յաճախ հողին փակած, կը չորնային . ու իրենց տեսքը աւելի կը շեշտէր շրջակայ երաշտութիւնը . կարծես թէ ամէն բան, եղեգէ խրճիթները, գեղջկուհիներ, կմնդանիները և վախտ բայսերը ծածկուած էին մոխիրով :

Վերջապէս ովասիսի մը պէս երեւցաւ մեզի էրզին՝ որ իր արտաքին երեւոյթով կը նմանէր Օսմանիէի . ծառեր ու նոճիններ . մինարէնները աւելի բազմաթիւ է . ին : Զգացինք որ թուրք գիւղաքաղաք մը կը մտնենք : Շուկային մէջ կեցաւ մեր սայլը և մենք շապեցինք, քիչ մը կազդուրուելէ ետք, կատարել մեր գործը . Բամազանի մէջ ըլլալով, պաշտօնաատունները գոց, պաշտօնեանները քնացած գտանք : Անկարելի էր առանց տեղին կառավարչին արտօնութեան այցելել բանտը, ու հակառակ մնը անձնավատանութեան՝ որ զրեթէ միշտ կը յաջողէր, գուռնները փակ մնացին մեր դէմ . մէկ պաշտօնաատունէն մըւաը վազելով վերջապէս Զ ժամ եաքը բանտարկեալներուն հետ յարաքերութեան մէջ մտնանք :

Էրզինի հայ բանտարկեալները գրեթէ ամենքն ալ չածընցի էին . իրենց մէջ կային փոքր թուով Տէօրթ նօլցիններ, հոն էին տակաւին Տէր Սահակ քահանան և այն մէկ երկու քաջ երիտասարդները՝ որսնք ինքնազատպանութեան գլուխ կեցած էին :

Ռստիկաններու և պահակ զինուորներու ընկերակցութեամբ տարին մեզ բանտին դիմացը : Դուռը գոց էր . պղտիկ բայցուածքի մը առաջքը կուգային բանտարկեալները՝ մեղ տեսնելու : Այդ բացուածքին մէկ կողմը նստաւ բանտապետը . ձերմակ գդակ մը կը ծածկէր իր ճաղատ գլուխը և վարդագոյն ենթարի մը հաղիւ թէ կը պարակէր իր խեղանդամ մարմինը . իր հաստ անձեւ ձեռքը զինուած էր գաւազանով մը . վախտ գէմքին վրայ իր անհանգիստ և կասկածոտ բիբերը յարասեւ շարժումի մէջ էին . պեիսն ու մօրուքը թափած էին և իր բորստացած մորթին վրայ թարախոտ փշտիկներու մէջտեղ հազիւ թէ քանի մը մոխրագոյն մազի թեւեր

կը ցցուէին կարծ ու կարծր : Իր դէմը տախտի մը վրայ ,  
ուր քանի մը անկողիններ զետեղուած էին վրայէ վրայ ,  
ընկողմանած էր պատկառելի ծերունի մը . ճերմակ գոտակ  
մը ունէր նաեւ անիկա իր ածիլուած գլխուն վրայ ,  
որուն մէջ կը ծածկուէին ականջներուն վերի մասերը .  
փառաւոր ճերմակ մօրուք մը կը ծածկէր կուրծքը .  
Ճիշափայլ ենքարի մը լայն թեւերով , ծալք ծալք կը  
պարփակէր իր մարմնը : Ծերունին մէկ ձեռքը բռնած  
էր սաթէ համրիչ մը և միւսովք դանդաղ ֆիֆով մը  
նարկիին ծխամորչը կը տանէր շրթունքին : Ասիկա  
այդ բարձրութենէն երեմն կը բարեհածէր իր հեղինա-  
կաւոր և լուրջ նայուածքը պատցնել մեր վրայ : Երբ  
հարկ կ'ըլլար նարկիին կրակը արծարծել կամ ու է  
ծառայութիւն ընել , բանտապեաը կը փութար մեծ  
յարգանքով , և իրեն կ'օդնէին երբեմն հոն դրանը քով  
հսկող զինուորները :

Այդ ծերունին շատ ծանր և ասլացուցուած ոճրի մը  
յանցանքով ամբաստանուած խւամ բանտարկեալ մըն էր :

Տաժանելի էր մեր տեսակցութիւնը բանտարկեալ-  
ներուն հետ . հակառակ որ դիզուած էին դրանը եաւու ,  
մէկիկ մէկիկ կը տեսնէնք զիրենք , երբեմն միայն կը  
լսէինք զիրենք : Թուրք բանտարկեալներ շահագրգուած  
մեր երեւումէն , կը հրէին կը հրմչակէին ու կ'ուղէին  
առաջ անցնիլ . մեր խոսակցութիւնը կ'ընդհատէր  
յանկարծակի պայթող կոխներով ու միջոց մը անլուր  
հայնոյութիւններ միայն լսելի կ'ըլլային :

Վերջ գնելու համար այդ կացութեան , առաջար-  
կեցինք մեզի ընկերացող ոստիկաններուն որ թոյլ  
տան և մենք մտնանք բանտ , ինչպէս կ'ընէինք Ասա-  
նայի մէջ : Այդ ձեւը անյարմար դատուեցաւ՝ նկատո-  
ղութեան առնելով թուրք բանտարկեալներու զրոյու-

ուած վիճակը . և մեր ստիպումներէն յոգնած , վեր-  
ջապէս՝ համաձայնեցան մաս առ մաս գուրս հանել հայ  
բանտարկեալները , մեզմէ խօսք առնելնէն ետքը թէ  
չարաչար չպիտի գործածենք իրենց վստահութիւնը :

Քէչ մը անդին , բանտին դիմաց աթուներու վրայ  
նստեցանք : Մեր բանտարկեալները վեց առ վեց եկան  
մեզի : Հարկադրուած ըլլալով թուրքերէն խօսիլ , չէ-  
ինք յաշողիր մեր ամբողջ գգացումները արտայատելու .  
բայց կը տեմնէինք անոնց գգբաղտ դէմքերուն վրայ  
գոնունակութեան ժպիաը . ու ասիկա մեզ լալու չափ  
կը յուղէր :

Մեր բոլոր տեսակցութիւնը կը կայանար մէկ քա-  
նի սովորական խօսքերաւ փոխանակութեան մէջ : Յե-  
տոյ իրենց բաժին ինկած նպաստը կուտայինք . գրեթէ  
միշտ կը մերժէին . ցոյց կուտային կամ կը նշանակէին  
անունը անոնց սրմնք իրապէս պէտք ունէին նպաստի ,  
ու կարծես թեւեր առած , ուրախութիւնով դէմքեր-  
նին պայծառ կը նայէին մեզի անսահման խանդաղա-  
տանքով : Յուղմունքէն մեր կուրծքերը կուռէին , բա-  
ռերը թոթովելով կ'արտասանէինք ու սեզմելով իրենց  
արէ մարդու ձեռքերը՝ հրամեշտ կ'առնէինք . պահ մը  
ետքը ուրիշներ կուգային :

Ինչպէս Ասանայի՛ մէջ՝ հոս ալ բանտարկեալներու  
միակ մտահոգութիւնը իրենց ընտանիքի անդումներուն  
վիճակն էր . մեզի կը յանձնարարէին ըսել իրենց կինե-  
րուն , մայրերուն և քոյրերուն որ մտահոգ չըլլան , թէ  
իրենք շատ լաւ են բանտին մէջ , բայ մը պակաս չէ ,  
ու միայն կարօտով կը տանջուիին , բայց համոզուած  
են նաեւ որ չուտով պիտի արձակուիին : Ու այս միսի-  
թարսութիւնները զրկողներուն մէջ կային որ մահուան  
դատապարտուած էին :

Երդինի բանտարկեալներու խուզին մէջն էր այն եւ բիտասարդը որ աւելի ուշ կախաղան պիտի բարձրանար . իր լնկերները կը կարծէին թէ բան մը չի գիտեր ու մեղ զգուշացուցին այդ մասին խօսիլ իրեն հետ . բայց երբ անիկա մեր դէմ եկաւ ու գողանար յուզումով մը նայեցանք իր գրեթէ պատանեկան երիտասարդութեանը վրայ, անիկա ժպանեցաւ մարտիրոսի և տեսանողի անտահման ժպիտով մը .

— Ի՞նչ կրնա՞նք լնել քեզի համար մրմիջեցի, երբ ուրիշներ զբաղած էին անդին միւս բանտարկեալներուն հետ :

— Ոչի՞նչ, պատասխանեց անիկա անվրդով ձայնով . ինծի համար եղած վճիռը անկարելի է բնկանել առաջ, ձեր ուժերը պահեցէք միւսները փրկելու համար . աւելորդ է ինծի համար ժամանակ կորսնցնել :

Աւրեմն զիսէր . . . սոսկալի բան : Իր թխաներ գըլխուն վրայ արեւուն ճաճանչները կը խայտային, աչշքերը լեցուն էին կեանքով ու կրակով : Զեռքերնիս սեղմեց պինդ շարժումով մը ու գրեթէ թեթեւաքայլ հեռացաւ միւսներուն հետ :

Սյու երիտասարդը սխալմամբ սպաննած էր Զերքէզ մը որ կուգար Համըն՝ Հայերու ինքնապաշտպանութեան համար կարգադրութիւններ ընելու :

Երդինի բանտարկեալները մեղ իմացուցին թէ Բայսէն հայ աքսորեալներ պիտի փոխադրեն կղզի մը . ասմուք խեղճ վիճակի մէջ էին և նպաստի կարօտ . շատեր իրենց յատկացուած դրամական նպաստը մերժած էին այն նպաստակով որ անիկա յատկացուի Բայսի բանտարկեալներուն . որպէս զի յաջողէինք հասնիլ աքսորեալներու մեկնումէն առաջ, պէտք էր որ առանց ըոսէ մը կորսնցնելու ճամբանք մէկնք :

Զիերը յոզնած էին ու կը մեզ քաշքշէնք քան թէ կը տանէին : Չորս ժամ ունէինք Տէօրթ եօլ հասնելու և անկէ ալ Բայսա երկու ժամ, ու պէտք էր նաեւ որ գիշերը Բայսաէն դառնայինք Տէօրթ եօլ, որովհետեւ հոն իջեւանելու ոչ մէկ կարելութիւն կար մեզի համար : Մեր ոսկորները գրեթէ ջախջախուած էին յարատեւ ցնցումներէն ու յոգնութենէ . յուզումէ ալ սպառած էինք, բայց անհամբեր էինք կրդինի բանտարկեալներուն չնորիած նպաստը անձամբ տանելու Բայսաի բանտարկեալներուն, որովհետեւ համոզուած էինք թէ գըրամ չէ որ կը տանէինք անոնց, այլ ընկերական ու եղբայրական խանդաղատանք, մէծոգոքի ու վեհանձն զգացումներ ու միսիթարիչ արքութիւնն . . . :

— Շուտա, շուտա, սայլապան, ձիերը քշէ . . .

Սայլապանն ալ շահած էինք . ան ալ կը բաժնէր մեր խանդաղատութիւնը, բայց ձիերը դանդաղեցան ու յամեցանք ճամբուն վրայ . . . : Սւա՛զ, մեր այնքա՞ն փափաքած այցելութիւնը չպիտի կարենայինք ընել բերդաքաղաքէն աքսորեալներուն . որովհետեւ երբ Տէօրթ եօլ հասանք՝ շատ ուշ էր . ըսին թէ աքսորեալները մեկնած ըլլալու են արդէն, ու հարկադրուեցանք մեր քով եղած դրամը բասդայով որկել իրենց :

Երդինէն Տէօրթ եօլ ճամբան չղադրեցաւ գեղեցիկ ըլլալէ . երկար ատեն ծառերու տեսքը կը զովացնէր մեղ . այլ եւս չէինք մաներ արեւէ այրած արտերու մէջ : Ճամբուն երկու կողմէն անտառուտ բլրակներ կը բարձրանային և հեռաւորութիւններու մէջ իրենց կուղերուն զիժերը հաճելիօրէն կ'ուրուագծուէին կապոյտ մշուշի մը ետեւէն : Սւելի հեռուն բարձրարերձ լեռներ կը կանգնէին ու իրենց գագաթները կը կորսուէին եր-

կինքին մէջ . վոքրիկ և ցած թուփեր կը ծածկէին ա-  
մէն կողմ՝ գեղեցիկ երանդներու յաջորդութիւն մը  
ներկայացնելով , և կարմիր մայառներ կուգային մինչեւ  
ճամբուն եղերքը , կը զարդարէին ապառաժուտ և ցը-  
ռաւած մասերը բլուրներուն և արեւին մէջ երբեմն բո-  
ցավառ կը թուէին :

Եւ ահա հեռուն տեսանք նաև Միջերկրականի ըն-  
դարձակ տարածութիւնը արեւին տակ շողջողուն , և ո-  
րուն կապոյտ և վէտվէտուն սահմանը կը կորսուէր հո-  
րիզոնի դիմին մէջ :

Տէօրիթ Եօլ չնասած , ժամ մը առաջ բարկ և զգը-  
խիչ բուրմունք մը զգալի եղաւ . մեր չնչած օդը կար-  
ծես հետզետէ կը թանձրանար հոտաւէտ մասնիկներով ,  
նարնջենիներն էին : Քանի մը վայրկեան եւս , և ահա  
մտանք մթին և հոծ կանաչութեանը մէջ նարնջենիի  
անտառին :

Օրերէ ի վեր մեր պարտասած մարմինը , կարծես ,  
յանկարծ հանգչեցաւ այդ դոլ և բուրումնաւէտ մթնու-  
լորտին մէջ : Ծառերը շատ խիտ տնկուած էին ու տեղ  
տեղ հաղիւ թէ երկինքի պատառներ կը տեսնէինք : Նա-  
րինջերը դեռ տհաս ու կանանչ , իրենց բոլորակը ցոյց  
կուտային տերեւներու մէջանդէն . քաղցր սօսաւիւնը  
մեղմօրէն օրօրուող ճիւղերուն կը խառնուէր մեր աշ-  
քին անտեսանելի ջուղի կարկաներու հետ . թիթեռնիկ-  
ներ կ'ոստոստէն յետամնաց նարնջածաղիկներու վրայ  
ու ճամբուն երկու կողմէն կը տարսածուէին մշտահոս ա-  
ռուներէն մնած զմրուխտի գոյն մարդագետիններ : Եր-  
կար օրերէ ի վեր , առաջին անգամն ըլալով մեր անհամ-  
բերութիւնը գոհունակութիւնով լեցուն էր . ա'յնքան  
սրտաճմիկ , դառն և յուսահատօրէն ընկճող պատմու-  
թիւններէ , լացերէ և ողբերէ ետքը հոգեկան անդիմաւ-

դրելի պահանջք մը ունէինք այդ հերոսական քաղաքը  
տեսնելու և իրմաց իսկ բերնէն լսելու ինքնապաշտպա-  
նութեան մանրամանութիւնները : Ու յեսոյ Սիսէն ի  
վեր չէինք հանդիպած զուտ հայկական աւան մը կամ  
զիւղ մը . հոս վստահ էինք որ մեղ առաջին անգամ  
դիմաւորողները խոժոռ և կասկածոտ նայուածքով  
չպիտի նայէին մեր օտարականի երեւոյթին վրայ :

Քաղաք մտած էինք արդէն , բայց ու է կէտէ  
անկարելի էր մէկ նայուածքով անոր ամրողջութիւնը  
ընդգրկել . տուները ցրուած ու զրեթէ կորսուած էին  
նարնջենիի անտառին մէջ . իւրաքանչիւր ընտանիքի  
սեպականութիւնը կը սահմանուէր վճիտ առուակով մը  
որ Տէօրիթ Եօլի ետեւը բարձրացող լեռներուն կողերէն  
կը բղսէին և անհամար ճիւղերու բաժնուած կը պը-  
տուաքէին քաղաքին մէջ : Անսահման խաղաղութեան  
և հանգիստի զգացում մը կ'արտաչնչուէր այդ պատ-  
կերներէն . տուներուն փեղկերը գոյց էին և լուռ մի-  
ջոցին մէջ երբեմն կը լսուէր երկար բառայիւնը ըն-  
տանի կենդանիի մը . այծեր և ուղիկներ անվրդով կ'ա-  
րածէին առուակներուն եղերքը բարձրացող խոտերուն  
մէջ ու մեր անցքին՝ իրենց բարի ու երազուն նայուած-  
քը կը գառնար մեղի ու մրջոց մը կ'ընկերանար մեր  
սայլին :

Շուկային մէջ կեցանք ու անմիջապէս շրջապատ-  
ուեցանք քաղաքացիներէն : Ուրախութեամբ կ'ընդու-  
նէին մեղ և գոհ էին ճիւղնկալութիւն առաջարկելու  
իրենց սուրբ և անեղծ մնացած ընտանիքներուն մէջ :  
Ուրախ էին վրայ եկած խաղաղութեանը համար ,  
սարսափելի աղէտէն աղատուած ըլլալուն համար , ու  
մեծապէս հպարտ՝ իրենց կատարած ինքնապաշտպանու-  
թեան գործով :

Մեր ժամանումին լուրը կայծակի արագութեամբ հասեր էր ամէն կողմ, Այրերը կը փութային, բարի դաշտուտ կը մաղթէին և ամենուն դէմքին վրայ կը ճաշանչէր ինքնագոհութիւնը: Այդ միջոցին վրայ հասաւ տեղին երեւելիներէն մէկը որուն յանձնարարուած էինք նախապէս և որուն տունը հիւր պիտի մնայինք մեր Տէօրթ եօլ անցուցած օրերու միջոցին:

Նահապետական, հարուստ և ընդարձակ ընտանիք մըն էր անիկա. շատ մը տղաքներ կը խայտային մեր շուրջը և իրենց մէջ թռոներ և նոյն խկ թռոնորդիներ կային: Հարսեր ու նորատի աղջիկներ գաղտաւգոյի կուդային կը դիտէին մեղ ու կը փախչէին ժըպտելով, մինչ տանը երէց ու այր անդամները կը հիւրասիրէին մեղ ընդարձակ սենեակի մը մէջ. ճերմակ և մտքուր սենեակ մը, ձիւնափայլ մետաքսեայ վարագոյներով և Հալէպի ու Դամասկոսի օթոցներով կահաւորուած:

Քիչ յետոյ եկաւ նաեւ տանտիրուէին, լաչակով կղակը կապած և հագած լայն և խիտ ծալքերով շըրջազգեստ մը: Իր արդուղարդին մէջ հայկական գաւառներու յատուկ տարազներու հետքեր կային. այդ պարագան հաճելիօրէն ազդեց մեր արամադրութեանը վրայ:

Իմաստուն և համակրելի կին մըն էր այդ տարէց՝ գրեթէ պառաւ տանտիրուէին. իր թառամած դէմքը կը կրէր անցեալ գեղեցկութեան մը գեռ չջնջուած հետքերը. աչքերը արտայայտիչ էին ու խելքով լեցուն. իր ամէն մէկ խօսքերը կը զարմացնէին մեղ իրենց լայնախուութեամբ և ողջմուռթիւնով: Իր խանդավառութիւնն և ուրախութիւնը պատշաճ չափաւորութիւն մը ունէին. բայց երբ կըսէր մեղի որ եթէ թշնամին տասը

անգամ յարձակի քաղաքին վրայ, իրենց կողերէն ծնած ու իրենց կաթովը անած երիսասարդները տասն անգամ պատնէշին վրայ պիտի ըլլան ու հոն պիտի մեռնին ի հարկին, անսահմանելի հիացումով մը դպրուած կը դպայինք ինքզինքնին:

Մինչեւ ընթրիքի ժամը՝ անհամար քալաքացիներ եկան ու գացին, ուշադրութիւնով և զգածուած մտիկ կ'ընէին մեր ականատեսի զարհուրելի պատմութիւնները ու ամենուն դէմքերը ծանր տիրութիւնով մը կը մթագնէր: Բայց նորէն անպարտելի եռանդով մը կը խօսէին իրենց ինքնապաշտպանութիւնն վրայ ու անոր մանրամանութիւնները պատմած ժամանակին՝ այն օրերուն յուղմունքով, դողով ու արիութիւնովը կը խոսփուէին:

Ընթրիքի սեղանին մասնակցեցան մշայն տանտիրուէին և տանը այր անդամները. հարսերն ու աղջիկները ստքի վրայ կը գառնային մեր շուրջը ու իրարուհետ կը մրցէին մեղ հիւրասիրելու համար:

Ընթրիքէն ետքը կրկին հաւաքուեցանք հիւրասիրանը. տանը ազգականներ ու բարեկամններ եկան տեսնելու մեզ: Սենեակին երկու եղերքները երկարող լազմոցները գրաւուած էին նորեկներով. աթոռներ և աթոռակներ բերուեցան և նոյն խկ պատանիներ ու տըղաքներ ծալլապատիկ նստեցան գեաինը:

Կատարեալ երեկոյթ մըն էր. հիւրամնծարութիւնը կ'ըլլար տեղին յատուկ բարքերուն համեմատ. արտակարդ լրջութիւնով մը գրեթէ խոճուացած էին այրերուն դէմքերը. երիսասարդներն ու երիտասարդուհները խալնուա ակնածանքով մը կը վերաբերուէին տարէցներուն հետ. զրեթէ ամենքն ալ հայերէն կը խօսէին, թէեւ իրենց ընտանի լեզուն թրքերէնը ըլլար.

դիտեցինք նաև որ պառաւներուն բարբառը աւելի մաքուր և աւելի հարազատ էր, ինչ որ կը նշանակէր թէ ասկէ մէկ երկու սերունդ առաջ հայերէնը նոյնքան ընտանի էր իրենց : Կիները գեղեցիկ էին ու աղջիկները շնորհալի . սեւ, երազուն աչքեր կը պոպղային ասդին անդին . սաթի պէս սեւ մազեր գեղեցիկ հիւսքերով կ'իյնային կոնակնուն վար և իրենց ձկուն ու բարձր հասակները ներդաշնակ հակումներ ու շարժումներ ու նէին : Առհասարակ տժգոյն էին, ու ասիկա հիւանդաշին նրբութիւն մը կուտար իրենց գիմագծերուն : Ասոր պատճառը սա է որ Տէօրթ Եօլցիք նարնջենիներու բուրմունքէն շարունակաբար արգեցածի պէս են :

Պառաւները սքանչելի էին . ոչ մէկ տեղ չէի հանդիպած այդպիսի երեւոյթի . խմասառուն և հեղինակաւոր, կը խօսէին ծանրութեամբ . իրենց ամէն մէկ բառը կը շիռք ունէր : Ցեղին մաքուր աւանդութիւններուն ընդունարաններն էին և այդ արի ժողովուրդին հանճարը դրօշմուած էր իրենց պատկառելի ճակատին վրայ : Ամենքն ալ կը կրէին հնամենի տարազը . լայն և խիստալքերով շրջազգեստ, և սեղմուած չփակ մը կը կազմէր իրենց ամբողջ հագուստը : Գլուխնին ծածկած էին կարմիր լաշակով որ ճակատին վրայ բարձր կը կենար ներքեւէն դրուած վարսակալի մը շնորհիւ, որ իր կարգին ծածկուած էր մանր ոսկիներու շարքով մը : Ոսկերամներով կազմուած մանեակներ կը տարածուէին կուրծքերուն վրայ եւ ձոյլ ոսկիէ ասպարանջաններ կը ծածկէին իրենց բազուկները :

Պառաւները սքանչելի եղած էին նաև կոփէ օրերուն . անոնք էին որ կը խրախուսէին քաջերը, կը հեգնէին թոյլերը ու յոդնութենէ եւ քնառութենէ յլատուածները հանելով իրենց անկողիններէն՝ կը զբա-

կէին պատնէշներուն վրայ : Պառաւները օգնած էին նաև կռուողներուն՝ անոնց ուտեստ եւ պաշար հասցընելով, եւ ծարակ ահուկի օրերուն մէջ պատրանքներով օրօրած էին յուսահատողներն ու տառապողները :

Մէկ խօսքով Տէօրթ Եօլցի սպառաւները կենդանի պատմութիւնն էին այդ խումբ մը արի եւ քաջ Հայերուն . իրենցմով բացայայտ էր որ Տէօրթ Եօլցին սերած է ցեղին ամենէն աղնուական մէկ երակէն . ու քանի երթայինք անցեալին մէջ, քանի մօտիկնայինք իրենց սկզբանական աղբիւրին, ա'յնքան աւելի երեւան պիտի գար իրենց ծագումին հարազատութիւնը :

Դիշերն ամբողջ զբաղեցանք եւ խօսեցանք այժմէութիւն ունեցող հարցերով եւ պատմութիւններով . կը շահզգբռուէին աղդին շահերով եւ ճակատագրով ընդհանրապէս ու կիլիկիոյ եւ Տէօրթ Եօլի վիճակովը՝ մասնաւորապէս :

Իրենց մէջ կը պատապարէին 5000ի չափ արկածնեաներ . ոչ մէկ տեղէ նպաստ չէին ստացած : Տէօրթ Եօլ մայրաբար իր կուրծքը բացեր և ընդուներ էր շըրջակայքի այրիներն ու որբերը ու իր սիրազեղ գուրգուրանքով ծածկեր էր անոնց թշուառութիւնը :

Որբերու ինսդիրը մեծ վրդովմունք յառաջ բերաւ :

— Մենք որբանոց չենք ուզեր, մենք մեր որբերը կը պահնենք, կ'ըսէին խուլ ձայնով մը, զգալով բնազդով թէ ի՞նչ մեծ անպատեհութիւններ կան որբերը այրիներէն բաժնելու մէջ :

Կը ինսդրէին սակայն որ օգնէինք իրենց՝ դպրոցական ինսդրին մէջ . պիտածէնին խանդարուած էր : Բայց ամէն գնով և ամէն կարգի զոհողութիւններ յանձն առնելով, կը խոստանային բանալ դպրոցները և զանոնք վարել այսպէս թէ այնպէս :

Տեղին ընթացիկ գործերը անցողակի կերպով մը կը զբաղեցնէին զիրենք ու միշտ կը դառնային մնջ պատահարին վրայ : Հոս այլ եւս գէպքը չէին որակեր աղէս, զուլում բառերով, այլ կ'ըսէին կրիւլ օրերուն : հոն այդ սրահին մէջ ներկաներու հաւանութեան բացագանցութիւններով կէտկիտուած, առնտէրը պատմեց կրիւին մանրամասնութիւնները,

— Ապրիլ 2ին լուսեցաւ որ Քէօփրիւմէք անուն ագարակի մը մէջ 2 հոդի սպաննած են ցորեկ առեն : Մինչեւ որ դէպքը հաստատեցինք, շրջակայ ուրիշ ագարակներէ լուր եկաւ թէ Համբարիէն ու Ատանան կը զարնուին : Այս լուրերուն վրայ՝ պատրաստուեցանք ու երդում ըրինք որ ամէն մէկս զէնքը ձեռքերնիս պիտի մեռնինք : Հետեւ եալ օրը հազարաւոր թշնամիներ պաշարած էին մեզ : Իբրեւ մէկ մարդ՝ Տէօլի բոլոր չայերը սերաօրէն մըսցած՝ կրացան խուժդուժ ամբոխին դէմ . տասնհինգ օր շարունակ հրացան արձակեցին մեր վրայ : Չայերը գիւղէն դուրս չելան, և մէկ կողմէ պատնէշները ամբացնելով՝ քաջաբար կռուեցան : Այդ միջոցին առանց ջուրի մնացին . բոլոր քաղաքացիները, ծեր թէ երիտասարդ, պատնէշներու ետեւն էին . կիներն ու աղաքը թշնամիէն նետուած հրացանի գնդակներւն ատակ կ'երթացին կռուզային, ու աեստ և զինուորական մթերք կը բերէին : Երկու կիւներ, մէկը Տէր Գէրբգեան Սրիս էֆէնտիլին կինը՝ Աննա, և միւսը՝ Այսթապցի վարդուհի Եսթեր, զէնքը ձեռքերնին նոյն խակ կուսին մասնակցեցան :

Տասնհինգ օր ետքը՝ թշնամին յուսահատած էր մեր դիմադրութիւնէն ու մեր ուժերը սպառած էին ծարաւէն, երբ էտիէմ անուն հազարապետը և Մըսթըր Քէնըտի միջամտեցին, պաշարողները ևտ մղեցին

և ջուրը վերադարձուցին քաղաքին :

Հաշտութիւնը կնքուեցաւ սա հիման վրայ թէ եղածը թիւրիմացութիւն մըն էր, բռնապետութեան վերջին խաղը, որ այլ եւս կրկնուելու հսարաւորութիւն չկար, թէ մեր վնասները պիտի փոխարինուէին, մարդասպանները պիտի պատժուէին, ևն :

— Խնչչափի՞ կը հասնին ձեր վնասները, կը հարցընենք :

— Պատնէշը կազմեցինք այնպէս մը որ շրջապատէր ամբողջ քաղաքը, որ ունի 800 տուն . դուրսը մնացին միայն 71 տուն, անոնց բնակիչներն և գոյքերը փոխադրեցինք մեր մէջ և պաշտպանեցինք . բայց տունները այրեցին :

— Ամբողջ կոփի միջոցին շատ մարդ կորսընց ցուցի՞ք :

— Շատ քիչ՝ ընդհակառակը . 67 հոգի մեռան ընդամենը, ան ալ պատնէշներէն դուրս :

Միջոց մը լուսութիւն տիրեց, ու ամենքն ալ ամփոփուեցան իբրենց մտածումներուն մէջ :

— Շրջակայ գիւղերը նիւթական շատ վեաս տուին, աւելցուց հարաւաս ագարակատէր մը . Նաճառը, Օճագը, Էօղէրլի բոլորովին աւերակ դարձան, տունները այրեցին և նարնջենիները փացցուցին :

— Լսեցինք որ, կ'ըսէ Նաճառլըցի տանուաէր մը, Համբարիէ զարնուած է . Հաճընցի Սարգիս Զարդին մէջէն փախչելով ու քսան պնդամ կեանքը վասնգի դընելով եկաւ Նաճառլը ու պատմեց թէ ի՞նչպէս Համբարիէ զայերը յանկարծակիի գալով, չէին կրցած պաշտպաննուելու ու է փորձ ընել : Նկարագրեց ահուելի աղէտը և հասկցուց թէ անհրաժեշտ էր որ անմիջապէս կազմակերպուէինք . . .

— Ի՞նչ կտրի՞մ է ո՞ր, կը բացադանչեն պառաւները հիացումով, մօրը ու ազգին պարծա՞նք...

— Ի՞նչ եղաւ հիմա, կը հետաքրքրութինք անմիջապէս :

— Զինքը ձերբակալեցին ու մինչեւ հիմա բանտն է . . . :

Ճնշել լռութիւն մը կը համբացնէ ամննքը. իրարու երես կը նային՝ կատկածով և տարակոյսով՝ ապագային համար :

— Ամբողջ օր մը դիմակբեցինք խուժանին, կը շարունակէ նաճառութցին. բայց վերջապէս տեսնելով որ պիտի յաղթուինք, որուցինք գիշերանց փալսչիլ Տէօրթ Եօլ : Հոս արդէն մտանող եղիր էին մնր վիճակին վրայ ու մեղի օգնութեան համար զրկեր էին թօվլամա օղալու հաճի Հասան հարիւրապեաը որուն հանդիպեցանք ճամբուն վրայ : Մենք զինուած էինք և պարենաւորուած՝ վասօղով, բարեբաղդաբար, որովհետեւ Տէօրթ Եօլ անվտանգ համելէ առաջ քանի մը անդամ կռուելու ստիպուեցանք ճամբան : Երբ հոս հասանք, կրիւը տաքցած էր. ու մենք ալ մասնակցեցանք ինքնապաշտապնութեան դործին :

— Փառք Աստուծոյ, կ'աւելինէ մնանկացած հողատէր մը. մեր վեաները մնայն նիւթական եղան. երբ լսեցինք Աստանայի և ուրիշ վայրերու պատահած ները, մեր վիճակը երանելի թուեցաւ մեղի :

Այդ մարդը Օճագլըն էր. Օճագլը Տէօրթ Եօլի հրւսիս արեւմտեան կողմն է. Ապրիլ Զին Դուզու Ուճը կոչուած և Խճատիէ գիւղացի Կրէտացի դաղթականներ յարձակեր էին գիւղին վրայ. Տէօրթ Եօլին լըսելով յարձակումը, քանի մը կտրիճներ դրկեր էին ու բոնք անմիջապէս համելով, տեղացիներու օգնութեամբ գբաղեցուցեր էին յարձակողները: Անմիջապէս Օ-

ճագլըցիները բայի զէնքէ՝ առանց ուրիշ բան առնելու հաւաքէր էին տղաքն ու կիները և փախելով ապաստաներ Տէօրթ Եօլի մէջ, իսկ Էօզէրլի գիւղը հարաւային կողմէն երբ լսեր էին որ Օճագլըները յարձակում կրած և ինքնինքնին պաշտպանելով Տէօրթ Եօլ հասած, եկեր միացեր էին անոնց: Բոլոր այդ անտուն և անտեղ մնացած գիւղացիները թէ՛ կոխի օրերուն և թէ յաջորդող օրերուն պատսպարան, սնունդ և միիթարութիւն գտեր էին Տէօրթ Եօլի մէջ:

Փոխադարձ գորովի և սիրոյ տաք մինուլորտի մը մէջ էինք: Պատմութեան ամէն դադարներուն կիներ իրարու վրայ կը հակէին և զիրար կը միխթարէին սփոփարար խօսքերով: Տիրութիւնը կարձատեւ էր արդէն ու անիկա վերապահած էին ուրիշ վայրերու աղէտեալներուն: Երբեմն մատքերելով ու է սոսկալի դրուագ մը, կիները ջերմապէս կ'արտասուէին, բայց իրենց արցունքներուն հետեւէն ժամփար կը ծագէր, որովհետեւ մէկ դաժան մտածումին կը յաջորդէին քանի մը սրտապնդող ու պանծալի յիշապակներ, ու կոխի օրերուն պատկանող ամէն մէկ վերյիշումին՝ կը նշմարէինք որ տանը տղաքը, որոնց եկած միացած էին հիւրերուն տղաքը, գլուխնին բարձր բնած, աչքերնին վառվառուն հետաքրքրութեամբ կը հետեւէին մեծերուն պատմութեան:

Հսկառակ ուրիշ գիւղացիներու նեղմուռթեան, ուրով իրենց սահմանէն անդին պատահած ու է բանով չեն շահագրգուռիր եթէ անմիջական առնչութիւն չունի իրենց ճակատագրին հետ, Տէօրթ Եօլիները մեծապէս կը հետաքրքրուէին աղգին ընդհանուր խնդիրներով: Հարցումներ մէկը միւսին ետեւէն կը տեղային մեղի. իրենց մտահոգութեան գլխաւոր առարկան մեր մտա-

ւորական և կրթական խնդիրն էր . ծարաւն էին մայրենիի լեզուին ու պարծենալով կը խօսէին զայն . պառաւները ու տղաքը հայախօս էին արդէն , երիտասարդներն ու տարեցները մեծ ձիգեր կ'ընէին այդ ուղղութեամբ : Սրտառուչ էր նաև իրենց խանդակաթ հետաքրքրութիւնը կովկասի հայ բանտարկեալներուն համար , ու մինչ իրենց եղբայրներն ու զաւակները տակաւին բանան էին երգինի մէջ անորոշ ապագայով , իրենց սրտէն բան մը կը գտնային տալու տարբեր բռնապեսութեան մը տակ հեծող հեռաւոր և անծանօթ եղբայրներուն :

Տէօրթ Եօլի մէջ աւերակ չունէինք այցելելու . անոր տեղ պարտէզները կային : Առաւօտուն կանուխ եկան այն երիտասարդները որոնց ժամադրութիւն աըւած էինք երթալու և այցելելու համար այն աեղերը . ուր ժողովրդական հանճարը յարմար դատած էր պատնէներ կանգնել :

Անցանք նարնջենիի պարտէզները և քանիցս ոսաքերնիս դրինք պղտիկ փայտեայ կամուրջներու վրայ , որոնք ձգուած էին աւերակներուն լայն տեղերը : Փայլուն և պոպլացող գայլախաղներու վրայէն վճիւ ջուրը կը հոսէր մրմնջելով . տեղ տեղ պղտիկ զառիվարէ մը կը թաւալէր և ջուրերը մոլորուելով մացառուտ և ծաղկեալ թուփերուն մէջ՝ կաթիլ կաթիլ կը ցրուէին բարձր խոտերէ կազմուած մարդագեախներու մէջ : Դեղին և կապոյտ ծաղիկներ կը կիսաւ որէին այդ լնդարձակ կանանչ տարածութիւնները . երբ ջուրի կաթիլը կ'իշնար գայլախաղի մը վրայ մտիկ կ'ընէինք անոր ընդհատ և պայծառ աղմուկը որ կը կորսուէր հետզնետէ աւելի բարձր երգող կարկաչւններու մէջ : Արեւը կը լուսաւորէր գաղաթները հինաւուրց նարնջենիներուն :

անոր ճառագայթները հազիւ թէ կը թափանցէին անտառներու խորութեան մէջ : Երբ հովլը շարժէր ծառերը տերեւներու բացուածներէն յանկարծակի սպըրդող բեկբեկ ճառագայթներ կը խաղային գետնին վրայ ու կը մարէլն չուտով՝ երերացող շուքերուն մէջ նարընջենիի ճիւղերուն :

Տհաս պատուղները պէրկամօրի բարկ բուրմունք մը ունէին ու օգը գրեթէ անչնչելի կը դառրար , երբ նկանք բացասաւանի մը վրայ : Հեռուէն կ'երեւար երկար շարքը պատնէներուն :

— Անշուշտ պարագլուխներ կային ձեր մէջ՝ կը սիւի օրերուն , կը հարյունէինք մեղ ընկերակցողներուն :

— Գրեթէ ո՛չ , կը պատասխանէ անիկա , մէկ հոգիի և մէկ մարմինի պէս էինք . զիրար կը հասկնայինք առանց իրարու հետ խօսելու , մէկ գիշերուան մէջ պատնէները կանգնեցինք . մարդիկ իրենց տունը հիմերէն կը քանդէին ու քարերը կը բերէին . կիները ու տղաքը անգամ կ'աշխատէին մեղի հետ . . . . Երբ կոխւը սկսաւ , ընականօքն խումբեր կազմուեցան . ձեռքերնին գրեթէ զէնք չ'առած մարդիկ առիւծ կտրեր էին . մեր մէջ կային ալեւոր ծերունիներ և անպես պատանիներ :

— Ի՞նչպէս ընտրեցիք գիրքերը :

— Աս ալ գրեթէ ինքնաբերաբար եղաւ :

Երիտասարդը պահ մը կը բացարէ ուաղմական կարգ մը մանրամասնութիւններ , որոնցմէ բան չինք հասկընար : Բայց կը խորհինք թէ ինչպէս առողջ ժողովուրդի մը հանճարը ամենագէտ և ամենակարող է հարկ եղած ատեն :

— Վտանգը մեր հրամանատարն էր , կ'աւելցնէ ուրիշ մը . մէծ ու պղտիկ հաւասար էին և աւետարանական եղբայրութիւն մը կար մէր մէջ . թշնամիներ և

սրդողածներ հաշտուած էին իրարու հետ, որովհետեւ  
ամէն մէկը իր գրացիին բազուկին կարօտ էր, մէկտեղ  
կուլային և մէկտեղ կը խնդային . . .

Աչքերը կը ժպան սիրելի յիշատակներու, կար-  
ծես այն օրը կը փնտռէ:

— Մեր սիրաերը միասին կը զարնէին. կ'աւելցը-  
նէ պահ մը ետքը. ո և է պատահար ամենքս մէկ կամ՝  
կ'ուրախայնէր կամ՝ կը տիրեցնէր: կը յիշեմ... պաշարման  
օրերուն էր: Մեր երիտասարդ քահանաներէն մէկը սո-  
վորութիւն ունէր, ձին հեծած, պատնէշներու շրջանը  
ընել օրը քանի մը անդամ, անիկա մեղի հետ կը կրո-  
ւուէր ու միւսնոյն ատեն կը հսկէր որ տրամադրութիւն-  
ները բարձր մնային: Այդ միջոցին թէեւ լսած էինք որ  
Ատանա և Համիտիէ զարնուած են, բայց մանրամաս-  
նութիւններ չկային: Օր մը սուրհանդակ մը հասաւ  
լենսերէն. արիւնի մէջէ քալելով եկեր էր մեղի. դեռ  
ոտքերուն վոշին չթօթուած՝ հեւալէն ու հառաչելէն  
պատմեց քահանային՝ բոլոր տեսածները: Մենք պատ-  
նէշներուն առաջք բան մը չէինք լսեր. կը տեսնէինք  
միայն քահանան իր ձիուն վրայ, արիւնի մէջ, ճան-  
բուն վրայ կեցած, որ մնծ ուշադրութեամբ մտիկ կ'ը-  
նէր ծռելով դէպի ի բոկոտն սուրհանդակը: Յանկարծ  
քահանան շակուեցաւ ձիուն վրայ. ամէն բան լսած էր  
և յուզմունքէն խեղդուելով, սկսաւ հեծեծագին ար-  
տասուել: Վերարկուին քղանցքովը երեսը ծածկած էր  
ու աշխարհս մոռցած բոլորովին: Սուրհանդակը հետա-  
ցաւ իսկոյն: Ձին սկսաւ շարժիլ յառաջանալ. վարժը-  
ւած ըլլալով պատնէշներուն շրջանը ընել. գլխիկոր  
կ'անցնէր բոլոր զինուորեալներուն առաջքէն այսպէս  
քահանան երեսը վերարկուին քղանցքին մէջ ծածկած եւ-  
րեք անդամ պատնէշներուն շրջանը ըրաւ ու իր հեծե-

ծանքներէն խմացանք Կիլիկիոյ աղէտին ահոելի համե-  
մատութիւնը:

— Զը սարսափեցա՞ք ու չընկճուեցա՞ք այդ յու-  
սահատութենէն:

— Ո՛չ . . . ընդհակառակը, զայրոյթը մեզ ա՛լ աւելի  
գրգռեց . . . միայն ծարաւը . . .

Այս', ծարաւը Տէօրթ Եօլի պատմութեան ամենէն  
ցայտուն զրուագն էր. ինն օր ջուրը կտրած էին. բայց  
վերջի երեք օրերը միայն կատարելապէս առանց ջուրի  
մնացեր էին. փոքրիկ տղաքը մեռեր էին ահոելի տան-  
ջանքներով ու ամենուն երակներուն մէջ կարծես կրակ  
վառուած, ջերմէ կ'այրէին ու լեզունին կը չորնար բե-  
րաննուն մէջ. իրիկուան խոնաւութեան կը ցանկային  
որ իրենց հրատոչոր և ցամքած մարմինները զովանան.  
խմեր էին ամէն կարգի ջուրեր. չորցուցեր էին թու-  
նաւոր և գարշահոս ճահիճները, որոնց կանանչորակ և  
լպրծուն ջուրը կ'ըսէին թէ « տաք էր արիւնի պէս » :

Երբ յուսահատութիւնը կատարեալ էր, ոմանք  
գաղանի պէս կատղած էին և ոմանք թուլցած ու թա-  
ռամած բոյսերու պէս: Այդ միջոցին կիները ու աղջկ-  
ները կուգային իրենց մօտ, յոյս և հաւատք կը ներ-  
շընէին իրենց, պատրանքներավ կ'օրօրէին անոնց ան-  
համբերութիւնը, ու երբեմն նոյն իսկ քանի մը ժամ,  
քանի մը բոպէ շահելու համար, հեռուներէն կ'անցնէին  
պարապ դոյլերը ձեռքերնին, որպէս զի կարծեցնել տան  
թէ ջուր կայ ջուր դասած են . . .

Երկար ատեն գեղերեցանք պատնէշներուն երկայն-  
քին որ կը գրկէր բոլոր քաղաքը: Ամէն մէկ քար իր  
պատմութիւնը ունէր. մարթինիի գնդակներ դուրսի  
կողմէն քերելով մաշեցուցեր էին անմնցմէ շատերը: Մի-  
ջոց մը նստեցանք գետինը՝ թաւալած քարի դէղերու

վրայ, ու գրեթէ անիօս նայեցանք մեր շուրջը, սիրտերնիս լեցուն այլ և այլ կարգի զգացումներով:

Կազդուրուած . բարոյապէս և ֆիզիքապէս , հետեւ եալ առաւօտուն մեկնեցանք Տէօթ Եօլէն . մեր հոգիներէն , սեւն և սուզը քանի մը օր հեռացեր էին , և այդ քաջ և վեհողի մարդոց մէջ նոր ուժ և նոր եռանդ ստացած , շատ մը զգացումներու հետ անսահման երախտավարութիւնն կար անսարակոյս :

Մինչև քաղաքին սահմանը ընկերացան մեր սայլին ու հրաժեշտի ողջոյններու մէջ, որ կը դրկելնք իրենց հետզհետէ հեռանալով, թէ՛ արցունք կար թէ ժպիտ. բայց այդ արցունքը քաղցր և ամոքիչ էր այս անգամ:

Սայլը թաւալելով կոհեռանար Տէօրթ Եօլի այն թաղէն  
որ պատմէշներէն դուռս գտնուելով աւերմտն ենթարկ-  
ուած էր : Հարկ չկար հարցնելու թէ թշնամի խուժա-  
նը մինչեւ ուր հասած էր . իրենց հետքերը ձգտած էին .  
—կայինար ծառեր, արմատախիլ եղած նարնջենի-  
ներ, կոխուառւած պարտէզներ ու ասղին անդին տ-  
ռանձնապէս ցցուտծ ծառի կմախքներ, որոնց տերեւ-  
ները բառական լիմասառվ ամբողջովին փեթոտուած  
էին : Աւելի կատարեալ ու արտայայտիչ պատկեր չ'էր  
կարելի երեւակայել՝ իր ամբողջութեանը մէջ ըմբռնե-  
լու համար այն չարագուշակ մարդակերպերու քանդող  
ողին, որով յարձակեր էին խաղաղ բնակչութեան վրայ :

Այս անգամ ալ Համբիոյիէ կրթալու համար ստիպուած էինք կրղին հանդիպիլ : Նկատի ունենալով մեր կարճ ժամանակը, յոյս չունէինք կրկին մեր բանտարկ-

եալները տեսնելու, բայց մեր սովորութեան համեմատ փորձեցինք ու յաջողեցանք : Կարծ և անբաւական տեսակցութեան մը միջոցին էր որ հաղորդեցինք մեր գիտցածը Բայասի աքսորեալներու մասին ու փոխադարձաբարձրացինք թէ այդ նոյն աքսորեալներն հաւանական էր որ հանդիպէինք մեր ճամբուն վրայ :

Ուրեմն աճապարեցինք ճամբայ ելլելու : Չիերը չէին  
քակուած իսկ և մեր սայլը պատրաստ կը սպասէր շու-  
կային մէջ : Հազիւ թէ տեղաւորուած էինք , երբ շատ  
երիտասարդ և շատ թուխս երիտասարդ մը եկաւ դէպի  
մեզ : Թուրք էր . իր սելամը տալէն ետքը վարանոտ  
մնաց պահ մը , և հակառակ մեր հրաւերներուն անիկա  
չխօսեցաւ . իր սեւ և համակրելի աչքերը թէ՛ տիտոր է-  
ին թէ՛ ժպտուն և անոնց ջերմ նայուածքը կը հանդ-  
չէր անդամ մը իմ և անգամ մը ընկերուհիս վրայ : Այն  
պահուն երբ սայլապահնը որ պահ մը հեռացած էր մեղ-  
մէ՝ կը վերադառնար , թուրք երիտասարդը հրաժեշտ  
առաւ ու հեռացաւ :

— իշունեցա՞ք իր հետը, հարցուց սայլապահը, եթք  
ճամբայ ելած էլինք, և զինքը աչքէ հեռացուցած բո-  
լորովին :

լր շարունակական դեգերումներուն մէջ՝ մեր սայ-  
լապահը մանրամասնօրէն գիտէր այլ և այլ վայրերու  
պատմութիւնները, մեզի հետ կը շահագրգռուէր ու յա-  
ճախ մեզի հետ կը պատէր երբ երթայինք աւերակնե-  
րու վրայ, ու շատ անգամ ինքն էր կ'ամբողջացնէր  
արկածեալներուն կցկտուր խօսքերը:

— Այդ տղան Մարաշցի Մէհմէտ անուն երիտասարդ՝  
մըն է, ըստ վերջապէս, երբ մեր սայլը անկարելի  
ոստումներ ընելով դուքս կ'ելէր Էրզինէն. անոր ը-  
րածը ոչ ոք չէ ըրած:

Մեր հետաքրքրութիւնը գոհացնելու համար պատմեց կրզինի դէպքը և Մարաշցի Մէհմէտին դերը։ Զորեքչաբթի ժամը 11ին կրզինի Միւթէսարքֆը Ասափ պէջ հեռազիր կը ստանայ Ստանայէն, որով իմաց կը տրուէր իրեն թէ 24 ժամէ ի վեր ջարդ կար։ Անմիշապէս միւթէսարքֆը զէնք կը բաժնէ թուրք ժողովսւրդին։ Հինգչարթի չորս Տէօրթ Եօլցի Հայեր, որոնք պանիր առնելու համար կրզին կուգային՝ կը սպանուին ճանրուն վրայ, Այն ատեն երկու միւտիւմաններ՝ սապըգ Միւֆթի և Մուսա էֆէնափ կը հաւաքեն կրզին։ Պըտնուող 200ի չափ Հայերը, կը տեղաւորցնեն զանոնք խանի մը մէջ և իրենք կը պաշտպաննեն խուժանին յարձակումներուն դէմ։ Հետզհետէ պաշտպանութիւնը կը դժուարանայ, զինուած ամբոխը կատաղութեամբ կուգայ կեավուրներուն վրայ, ի զուր քանի մը հօճաւներ կուգան կը միանան վերը յիշուած թուրքերուն։ Այն ատեն ճարահատ, հազար հնարքի դիմելով և կեանքերնին վտանգելով կը փոխադրեն Հայերը խանէն բանառը կ'ամրացնեն զիրենք բանադին մէջ, թէեւ աւելի ապահով։ Հայերը կը զրկուին դուրսի հետ ո և է յարաբերութիւն ունենալէ։ Խուժամնը օրերով կը պաշարէ զիրենք և համբերութեամբ կը սպասէ այն բոպէին երբ անօթութիւնը պիտի հարկադրէր Հայերը՝ իրենց ամրոցէն դուրս ելելու։ Եւ իրաւամբ կեանքը կը սկսի անկարելի դառնատլ պաշտեալներուն համար, նոյն իսկ թուրքեր չեն համարձակիր իրենց շրջանակին մէջ մըտնել և պաշտեալներուն տակ պարէն հասցնել Հայերուն։ Այդ պահուն է որ կրզինի թրքաբնակ աւանին մէջ Մէհմէտին խիղճը կ'արթնայ, և այդ քանամամեայ երիտասարդը անխոնչ եռանդով եւ ոտնահարելով մահուան վտանգը, օրուան գրեթէ ամէն ժամներուն՝ ուշ

տեստ կը հասցնէ Հայերուն։ Երբ պաշարեալներուն գըրպանի դրամը կը սպասի, այն ատեն նոյն իսկ ինքը կը տրամադրէ հինգ ոսկի, միակ խնայողութիւնը որ ըրած էր երկու երեք տարիէ ի վեր՝ աշխատելով ճարտարապետ կիրակոս ուստային քով։

Երզինցի 200 Հայեր, մեծ մասը պանդուխու, իրենց կեանքը կը պարտին այդ դեռահաս թուրք երիտասարդին։

Երբ սայլապանը իր պատմութիւնը աւարտեց, բաւական հեռու էինք արդէն կրզինէն։ մեր սիրուերը ողողուած էին նոր տեսակ զգացումով մը յուզմունքով էր որ կը մտարերէի Մարաշցի Մէհմէտին առեղծուածաւյին եւ խաղաղ եւ համակրելի նայուածքը։

Ի՞նչ ճաճանչ էր ատ թշնամիին մթագնած խղճմը ատմաքին մէջ։ ուր էր աղրիւրը այդ լոյսին՝ որ դրդած էր Մէհմէտաները անշատուել խուժանին զանգուածային անդիտակցութենէն ու անոր խորտակող եւ քանդող ուժին դէմ կանգնիլ առանձինն ու յաղթական դառնանալու։

Այս սփոփարար մտածումներով օրօրուած կը յառաջանայինք ճանրուն վրայ, երբ հեռաւոր կայան մը նշմարեցինք։ Ամբովէ կարաւան մը կանգ առած էր։ թուրք և հայ բանտարկեալներն էին անտորակոյս, որովհետեւ զինուած եւ ձիւուր զորքերու շարքը շատ յատկանչական էր։

Մեր ճամբան ոգեւորուած էր անցնորդներով։ փաթթոցաւոր հօճաներ ձիու կամ էշու վրայ հեծած կ'արտորային։ հեռուներէն, թշուառ եւ տիրատեսիլ գիւղակներէն, թուրք կիներ ցնցոտիներով ծածկուած կուգային կը շարուէին ճամբուն վրայ, կարաւանին անցքին, տեսնելու համար իրենց բանտարկեալները։

տեղ տեղ խումբեր կը կազմուէին, բայց սստիկան զինուորաները անմիջապէս որ կը նշմարէին անիկա, կը փութային և կը ցրուէին դանոնք :

Մեր դէմ կը ասարածուէր ընդարձակ թատերավայր մը . ու թէ հեռաւորութեան պատճառաւ բան մը չէինք լսեր, կը տեսնայինք ու կը հասկնայինք մանաւանդշատ բաներ :

Մեր միակ մտահոգութիւնը՝ մեր բանաարկեալներուն մերձենալն էր . չէինք գիտեր թէ զրկուած դրամը հասած էր իրենց և թէ վարձած էին սայլ, թէ ոչ քալելով կ'ընկերանային կարաւանին : Մեր սայլապանին հետ համաձայնելով՝ շեղեցանք ճամբէն և ուղղուեցանք բանաարկեալներուն վրայ :

Անոնք կը պատրաստուէին մեկնելու և փութով կը տեղաւորուէին սայլերու մէջ : Հրացանը ուսերնին՝ ձիաւոր զինուորներ շարքը կը մանէին : Քանի կը մօտենայինք կը նշմարէինք չարագուշակ դէմքեր ոճրի յիշատակով մոլորուած նայուածքներ, դեւի ու հրէշի գիմակներ . մարդկութիւնը կարծես զզուանքով իր գրկէն դուրս փախած էր այդ ահաւոր հրէշները, որոնց ամէն մէկուն խղճամանքը ծանրաբեռնուած էր անլուր ոճիրներով : Իրենց դէմքը սարսափի և նողկանքի զգացուցումին անմիջապէս ետքը, գերագոյն գթութիւն մը կը ներշնչէր : Ու մենք մեր բնաղդին խորերէն այդ զգացումով դղրդուած էինք : Դժբախտ էին անտարակոյս այդ քսամնելի արարածները որոնյ երեսները կարծես երբէք արեւէն չ'էր լուսաւորուած, ա'յնքան խաւարային բան մը ունէին, դժբախտ էին այդ ձեռքերը որոնք քանդել և ոճիր գործել միայն գիտէին այդ տափակ և խուսափուկ ճականները, որոնք չէին բարձրանար մարդավայել խրոխտութեամբ, այդ աչքերը որոնք

մոլեռանդային պատկերներով լեցուն էին, և որոնք չէին ճանչնար արցունքին բարերար և ամոքիչ քաղցրութիւնը :

Ուր էին մերինները, զրեթէ կարօտ ունէինք այդ բանաարկեալներու շարքին մէջ տեսնել խաղաղ, մտամփոխ և լուրջ դէմքերը հայ բանաարկեալներուն : Երբ կարաւանին քով հասանք, ամենքն ալ սայլերուն մէջ էին ու ծածկուած մոլմաթէ վարագոյրներու ներքեւ, միայն իրենց թիկունքը կը տեսնէինք, ու թէեւ բոլորովին անկարելի էր յարաբերութեան մէջ մտնել մեր քանաարկեալներուն հետ, հակող չալուշէն իմացանք թէ բոլորն ալ սայլ ունէին, և թէ մեր դրկած դրամը ժամանակին հասած էր իրենց :

Աւելի հանգստացած, շարունակեցինք մեր ճամբան քիչ մը հեռուէն, բայց մեր արագութիւնը յարմարցնելով կարաւանին դնացքին :

— Ուր են մերինները . . . կ'ըսէինք ամէն բոպէ ու սայլերը ծածկող վարագոյրներուն ընդմէջէն կը ջանացինք ճանչնալ զիրենք :

— Ահաւասի՛կ, ըստ յանկարծ ճամբու ընկերուէս, մերինները դիւրին է որոշել, ամենքն ալ շղթայակապ էն . . . Ամենքն ա՛լ, այո՛ . նոյն խակ խեղճուկ քահանայ մը . ու մինչ թուրք բանաարկեալները ազատ էին իրենց շարժումներուն մէջ, Հայերը խստութեամբ կապուած են շղթաներով :

Աւելի չարագուշակ պատկեր չ'էր կարելի երեւակայել . սայլին մեջ հայ բանաարկեալները նստած էին երկու շարքի վրայ և շղթայ մը մէկ ծայրէն միւսը կ'երկարէր կապելով իւրաքանչիւրին թեւերը ետեւէն . այնպէս որ եթէ իջնէին միասին պիտի իջնէին, եթէ

մէկը ուղեր շարժիլ՝ ամենքն ալ հարկադրուած էին քաշքառիլ այդ ուղղութեամբ : Կային նաև առանձին շղթայակապ հայ բանտարկեալներ՝ որոնք նստած էին թուրք բանտարկեալներու սայլին մէջ . այս վերջինները ազատ բնականաբար ու եւ է շղթայէ :

Այս լիրք անարդարութիւնը մեզ ըմբոստացուց մասաւանդ որ զգալով մեր ներկայութիւնը մարտիրոսի եւ զոհի տժզոյն դէմքեր կը տանէին եւ իրենց աչքերով մեղի կը փնտոէլին : Մինչեւ այն տեղ որ մեր ճամբանները բաժնուեցան , ամէն ջանք ըրինք մեր անիրաւուած բանտարկեալներու աչքին տակ ըլլալու եւ զոնէ մեր ներկայութեամբ մեր անիօս , բայց շատ զեղուն սրաակյութեամբ ամոքելու իրենց տաժանելի ճամբորդութիւնն եւ հոգեկան տրամադրութիւնները :

Անմիջապէս որ հարկադրուեցանք բաժուիլ բանտարկեալներէն , ինկանք մթին ախրութեան մը մէջ . մեր պահ մը առաջուան ու շադիր եւ լարուած հոկողութեան յաջորդեց հոգեկան անհուն խոնջէնք մը . սպառած էինք . երկար տաեն սայլը տարաւ մեղ ։ մինչ մեր գիտակյութիւնը քնած վիճակի մը մէջ կը տարտամէր . . .

— Սպաննեցին , սպաննեցին ու ազատուողները շղթայի զարկին , դիմադրողները կախեցին . . . փախի՛նք փախի՛նք . . . հոգերդ առնեմ , այս երկրիս արեւը սեւ ցած է մեղի համար . . . :

Երբ մեր սայլը տեսեր էին , չամիտիէ գիւղաքաղաքէն մեղ դիմաւորելու եկեր էին մէկ քանի այրիներ որոնք աս խօսքերսվ ողջունեցին մեր գալուստը :

Գարձեալ աւերակներ . . . մեր ճամբորդութեան վերջին հանգրուանն էր չամիտիէ ու ճշմարտապէս ան-

կարող այլ եւս տառապելու : Զղագրոգուած դիւրազգածութիւն մը մեղ կը տանջէր . ոչ միայն մեր սրցունքները չէինք կրնար զապել , այլ նաև կը հեկեկայինք աղու պէս , ու արկածեալները տեսնելով մեր հիւանդագին վիճակը , յանկարծ կը լոէին ու կը հեռանային :

Դեռ սայլէն չիջած , որոշեցինք չմնալ չամիտիէ , և մեկնիլ անմիջապէս դէպ ի Ատանա : Խուլ , անկապ , հեծեծագին աղաղակներ կը գոռային մտքիս մէջ ու յանկած շրթունքիս վրայ կուգային — փախի՛նք . . . հոգերնիդ առնեմ , արեւը սեւցած է մեղի համար , օդնութիւն , օդնութիւն . . . :

Մեր սայլը կը թաւալէր այդ բոպէին աւերակ դարձած թաղերու մէջ : Կը տեսնէինք դարձեալ ածխացած ուկորներ , արիւնի սեւցած հետքեր , պատառատուն եւ խանձած քուրջեր . ատպին անդին դիակներ կամ մարդկային բեկորներ յամրօրէն տարրալուծուելով արեւին տակ՝ իրենց նեխութիւնը կ'արտաշնչէին , եւ տօթակէղ օդը բոլորովին անշնչելի . կը դարձնէին :

Մեր սայլը կիցաւ աւերակներու մէջ : Ասպիէն անդիէն ցցուող ուրուականային դէմքեր , այրիներ եւ որբեր խուժեցին մեր վրայ : Դար թէրզիին տանը մոխիրներուն առաջքն էին 100է աւելի չայեր , կիներ եւ տղաքներ որ մինչեւ առաւօտ դիմադրեր էին : Բայց նենգաւոր թշնամին դիւրալառ նիւթերով ոսոգելէ ետքը տունը կրակի տուեր էր զայն . ամենքն ալ այրեր էին , իսկ փախողներն ալ հրացանի գտղակով զարնուած էին : Հիմա այդ ոգորումի , այդ արհաւրալի ու գեւարի ժամերէն իրեւ յիշատակ՝ մեր դէմ կը պարզուէր ընդարձակ աւերակ մը : Հովը բարձրացնելով գետնի փոշին , մոխրակոյտեր կազմած էր , որոնք

Ճերմակ եւ փալիլուն էին մարդկային ոսկորներու մոշիբով . . . :

Սյդ տանը աւերակներէն անդին՝ յաշորդաքար կը պարզուէին ուրիշ հրդեհուած առւներու աւերակներ . մոխի՛ր . . . մոխի՛ր . . . արեւը չեշտակի կ'իյնար այդ յուսահատութեան դաշտին վրայ կարծես առանց տաք ցընելու, որովհետեւ մահասարսուու ցրառութիւն մը կը բարձրանար գետնէն ու կը դողայինք, սարսափելի կը դողայինք . . . :

Մեր ետեւը բնութիւնը իր ամենէն գեղածիծաղ երեւոյթներէն մէկը կը պարզէր. գետը կը ճեղքէր բոյսերով. եւ պուրակներով բեռնաւոր ափունքը ու անբիծ երկնքին տակ վճիռ եւ կապոյտ կը սողար տարածուելով, կամարակապ եւ հնամենի կամուրջ մը պերծօրէն կը ձգուէր գետին վրայ :

Բայց մենք կը նայէնք առանց աեսնելու, աշխարհու սեւցած էր նորէն մեղի համար ու մահուան ստուերին մէջ էինք, ուրուականային դէմքերը այրէներուն կը հեռանային, կը կորսուէին հետզետէ մոխրակոյսերու կամ ասդին անդին կանգուն մնացած պատերուն ետեւ :

Սայէր խլբառեցաւ ու ճամբայ պիտի ելլէինք: Անդամ մէն ալ մեր նայուածքը յառեցինք Ղար թէրզիի տանը մոխիրներուն երբ այդ պահուն խելագարուած այրի մը կառչելով մեր սայլին, կ'ըսէր ողբաղին ձայնավ մը . . .

— Ծծկեր տղաք ալ կայի՛ն . . . ու անոնք կը ճշեն, բոլոր գիշերը կը ճշեն :

Գլուխը շարժեց ու պահ մը մնաց՝ կարծես մըտածու մ մը վնատուելով, իր թուլցած շրթունքներէն լորձունքը կ'երկարէր մինչեւ կուրծքը. միջոց մը ահաւոր քրքիչ մը օդը թնդացուց, բայց գրեթէ անմիւ-

ջապէս իր արցունքոտ եւ ցաւագին աչքերը տիրեցան ու աւելի մեղմ ձայնով մրմնջեց .

— Օրօր կ'լսանմ իրենց, բոլոր գիշերը, բայց կը ճշնն, հոգերդ առնեմ, կը ճշեն . . .

Սայլապանին մարակը շախց ձիերուն պիտուն վրայ, ու կը հեռանայինք, կը փախէինք գրեթէ: Երկու ժամու չափ պէտք է ձիերը հանգչին, որպէս զի կարենայինք մեկնիլ. ոչ մէկ կերպով մեղի համար կարելի չըր այդ գիշերը աւերակներու մէջ անցընել եւ հակառակ սայլապանին դիկամակութիւններուն պնդեցինք: Առաւօտուն մեկնէր էինք Տէօրթ Եօլէն եւ գիշերը կ'ուզէինք. Ատանա ըլլալ:

— Այսպէս ճամբորդ չեմ ունեցած մինչեւ հիմա, կը գանդատէր սայլապանը . . . :

— Այսպէս ճամբորդ երանի՛թէ այլ եւս չունենաս, պատասխանեցինք իրեն, ու յորդարեցինք որ համակերպի մեր որոշումին :

Սյդ երկու ժամը անցուցինք Սապաթիէ անուն ֆրանսացի ընտանիքին քողլ որ նախախնամութիւնը դարձեր էր Համբատիէի այրիներուն: Սյդ ընտանիքը իր տանը մէջ ապաստան տաւած էր 1000ի չափ արկածեալ կիներու եւ տղաքներու որոնց մէջ միայն 7 այրեր կային. կատակածի եւ սարսափի բոլոր օրերուն ոչ միայն իրենց եռագոյն դրօշակին տակ պաշտպանիր էին խելայնոր եւ սարսափահար փախստականները այլ եւ սրանունդ եւ հագուստ հայթայթեր էին անոնց :

Քաղաքավարական ճեւերէն անմիջապէս ետքը երբ մենք ինքունքնիս ծանօթացուցինք, Տիկինը սկսաւ խօսիլ գէպիքին մասին: Համբատիէի մէջ մեռած էին զէնքէ եւ հուրէ 800 հոգի, 300ը դրսեցի, Թշնամիին անգըթութիւնը չըր դադրած սովորում եւ զարհութանք պատ-

ճառելէ այդ Հարեւմուտքցիներուն . իրենք ականատես եղած էին եւ ինչ որ կը պատմէին մեղի՝ տաք եւ բաքախուն իրականութիւնն էր :

— Թուղթի վրայ գրուած պատմութիւն չէ՝ ասիկա , կ'ըսէ տիկինը , մեր աչքերովը տեսած ու մեր ականջներովը լսած ենք :

Զորեքշաբքի օրը Համիտիյէի Հայ հասարակութիւնը և կեղեցին էր ու քարոզ մտիկ կ'ընէր , երբ իսլամ մը կուդայ և քահանային կ'ըսէ թէ կառավարչատունին զինքը կը ինսդրեն անմիջապէս : Ժողովուրդը պահ մը շփոթած կը մնայ , յետոյ կը ցրուի : Այդ նոյն միջոցին կառավարչատան մէջ Հայ պաշտօնեայ մը , կիրակոս էֆէնափ , կը տեսնէ որ հեռագիր մը հասած է : Կ'ուղէ տեղեկանալ . բայց զինքը կը հեռացնեն ըսելով որ իրեն վերաբերութիւն չունի : Հայ պաշտօնեան երբ կը տեսնէ որ Թուրքերը կը հաւաքուին , կը կարդան ու կը բորբոքին , կը մեկնի պաշտօնատեղին և կը փութայ հասարակութեան իմացնել իր կասկածները : Հայրը խանութները կը գոցեն և տեղ տեղ կը հաւաքուին խորհրդակցելու համար : Կասկածը ամենուն սրբատերուն մէջ է , բայց շատերը չեն հաւասար որ մեծ աղէտ մը կրնայ պատահիլ : Նոյն միջոցին խակ հրացանաձութիւնը կը սկսի և կը տեսնէ մինչեւ իրիկուն անընդիւտ : Կը յարձակն գեռ չի գոցուած Հայ խանութներու վրայ ու կը սպանեն և կը թաղլին , կը խորտակն գոցուածները և տէրերը կը վնասեն զարնելու համար : Երբ մութը կը սկսի , խուժանը կը մըտնայ Հայ թաղերը եւ առւները կը հրդեհէ : Շատեր չուզելով կրակի մէջ մեռնիլ , հրացանէ կը զարնուին : Տեղ տեղ թշնամիները դիմագրութեան հանդիպելով ա'լ աւելի կը կատղին ու նշմարելով տեղացիներէն ոմանց

թուլութիւնը , աշիրէթները բերել կուտան , որպէսոզ աւելի անդթութեամբ եւ անխնայ սպաննեն : Տեղին գատըն գլուխը կը կենայ ոճրագործներուն եւ կը խրախուսէ դիրենք :

— Մարդիկը զարկէ՛ք , թալանով ժամանակ մի՛ կորչ սընցնէք , անհաւաներուն մակերը երբ որ ըլլայ մերն է՛ :

կիներ խելակրոյս՝ խուժանին մէջ նշմարելով իրենց ծանօթ գրացիներ , կը պաղատին եւ գթութիւն կը հայցեն իրենց զաւակներուն համար : Ամէն կողմէ կը լսուին սրտակեղեք աղաղակներ . « Տղոյս ինայեցէ՛ք » և « Զաւկիս խնայեցէք » . ու հրացաններ կը պատասխանեն :

Գնդակներուն որոտումը խլացուցիչ կ'ըլլայ , մուխի և բոցի ծուխներու մէջն կ'ընդնշմարուին վիրաւորուած մարդիկ , արիւնի շերտեր երեսներնուն ի վար , աշքերնին կուրցած , ու բարձր բռնած ծծկեր տղաքշակներն իրացուած , և ուներ , փրկելու , աղատելու խելայեղ ջանքով մը , և ուրոնց վրայ կը խոյանան սեւ և չոր բազուկները թշշնամին :

— Ոճրագործները զարհուրելի արբեցութիւնէ մը բռնուած էին . հոնդալով ու ոռնալով կը յարձակեին նոյն իսկ մոլորած տղոց վրայ , աչքերնին դարձած , մարդկային ո եւ է զգացումէ զրկուած , անսանուն մարդկային ոլէն էին : Այսօր երբ կը վերյիշեմ այդ գաղաններու պէս էին : Այսօր երբ կը վերյիշեմ այդ պատկերները , դժուարս կուզայ հաւասարու , նոյն իսկ թշնամին որ աչքերովս տեսայ , թէ իրականութիւնն են աշխատի որ աչքերովս տեսայ , թէ իրականութիւնն ուն անոնք :

Հետզհետէ ուրիշ այցելուներ եկան մեղ բարեւելու . յոյն պաշտօնեայի մը մայրը , Սուրբիացի տիկին մը , եւն . եկան նաեւ արկածեալներ , որոնց մէջ էր կիրակն . եկան էփէնափի կինը : Խօսակցութիւնը հետզհետէ աւելի կոս էփէնափի կինը :

արծարծուեցաւ . ամենուն դէմքերը ցաւի և վիշտի այնպիսի արտայայտութիւններ ունէին որ դեռ զիրենք չսած՝ կը փղձկէինք :

— Ենչչա՛փ մայրական սիրտեր վիրաւորուած են , ափսո՞ս , կ'ըսէր յոյն տիկինը , գլուխը շարժելով :

Կիրակոս էֆէնտիին կինը հեկեկալով կը պատմէր .

— Տան մը մէջ ապաստանած էինք 40-50 հոգի : Երիտասարդները զիմադրեցին , բայց ի զուր : Թշնամիւները ամէն կողմէ կը բղխէին և անթիւ էին : Վերջապէս կրակի տուին . երեք զաւակներս ալ զարկին . ամէն մէկ քայլիս երեքէն մէկը ինկած կը տնանէի : Տըղոց զիակները մնացին ճամբուն վրայ ու զիս նուաղած Սապաթիէ ընտանիքին քով բերին : Էֆէնտիս այլ եւս չտեսայ :

— Ես ճնուազեցայ , կը պատասխանէ ուրիշ մը . ցաւէս քարացած կը նայէի սպաննուած զաւակներուս վրայ ու չէի հասկնար . անոնց կտոր կաոր եղած մարմինները , լճացած արիւնը զիս չէին արթնցներ . կը տեսնէի , բայց չէի հասկնար ու կը կարծէի թէ ինչ որ եղաւ , հիմակ չէ որ եղաւ , այլ հեռաւոր և ինծի հետ կապ չունեցող բան մըն է : Բայց մէկէն կարծես ձեռք մը խառնեց սիրտս , և պօռալով ու աղաղակելով սկսայ փախչիլ . . . :

Կինը գլուխը բարձրացուց և իր զարհուրած աչքերը սեւեւեց մնդի . կը տանջուէր իր զգացածը չկըրնալ բացատրելուն համար , և ձեռքերովը կուրծքը կը բղքտէր : Շատ դժուարաւ վերջ ի վերջոյ թոթովեց .

— Զաւակներէս չէ որ կը փախչէի , այլ ցաւէս , կսկիծէս . . . իմ արիւնոտած սրտէս . . .

— Վայը գլխուղ , ի՞նչպէս ապրեցար , կը հառաչէն ուրիշ նոյնքան սգաւոր կիներ . . .

— Մեր ապրիլը անէծք մըն է . . . պատասխանեց երիւտասարդ կին մը . ամէն օր քանի մը անդամ կը մեռնինք՝ միտքերնիս բերելով եղածները ու տեսնելով մեր սիրելիններուն ոճրագործները : Ամենքն ալ մեզի ծանօթ էին , անունով կը ճանչնային , ու դիակները քըննելով կը հասկնային թէ ո'րոնք սպաննուած չնն և կը սպասէին որ երեւան գան : Մէկ տղաս զո՞ւ տուի , բայց միւսը աղատեցաւ հոս փախչելով : Տասը օր զիս չարչրեցին գալով և ողջ մնացած տղաս ուղելով :

— Ո՞ւր է հիմա աղադ , հարցուցին իրեն օտար տիկինները . . .

Կինը ձեռքովը տարտամ հեռաւորութիւն մը ցուցուց և չպատասխանեց :

— Ինը տարեկան մանչ մըն է , ըստ Տիկին Սապաթիէ . սարսափէն ցաւագար դարձած է գրեթէ . այն օրէն ի վեր կը վախնայ լոյս տեղ երեւան գալու և կը ծածկուի մութ անկիւններու մէջ . իսկ երբ ո և է մարդ մօտիկնայ իրեն , բոլոր մարմնովը կը գողդղայ , անհաւատալի կերպով կը գողդղայ . . .

— Ձեռքը ձեռքիս մէջ սպաննեցին իմ եալրո՛ւս , կը գոչէ ուրիշ կին մը արտասուելով . ամենքն ալ մեռած էին ու ես ու վերջին տղաս մնացած էինք : Դեռ պղտիկ էր , հաղիւ տասը տարեկան . արիւնով թաթխուած էի , բայց չէի գիտեր թէ ի՞մ , թէ զաւակներուս արիւնն էր որ ժայթքած էր վրաս : Երբ տանը մէջ բոլոր ձայները մարեցան , ոճրագործներէն մէկը դէպի մեղ եկաւ . ձեռքի կացինը մինչեւ կոթը կարմըրած էր արիւնով .

— Մէկ հատս մնաց , ինայէ՛ , լսի :

— Աղջիկ է , հարցուց :

Քօղս վերցուցի ու ծածկեցի տղուս գլուխը :

— Այս՝ բաի, աղջիկ է:

Միջոց մը կեցաւ. աչքերը վարանելով կը նայէին մէյ մը ինծի, մէյմը մանչուս, որուն ձեռքը կը դողար ձեռքիս մէջ: Յանկարծ ծոեցաւ, քշանցքը բարձրացուց, հասատոեց սեռը, ու կացինի մէկ հարուածով սպաննեց...:

Դժնդակ լուութիւն մը յաջորդեց այս խօսքերուն. բոլոր ներկաներուն աչքերը ապակիի պէս կը վառէին. տենդով ու զայրոյթով հրահրուած էինք ու արտասուքը կը պտտէր մեր բիբերուն վրայ:

Ո՞ւր էին մեր մխիթարութեան և հաշտութեան խօսքերը որ արտասանելու համար եկած էինք այս տարաբաղդներուն մէջ: Ո՞ւր էր այն հոգեկան խալազութիւնը որ կը սպասէին մեզմէ. մենք չէինք որ կը խօսէինք, այլ արկածեալ ժողովուրդը, որուն հաւաքական իմաստութիւնը կ'արտայայտէր կոյր պառաւ. մը՝ պատգամի պէս խօսելով այդ մեռեկական լոռութեան մէջ.

— Նեղ օրիդ երբ գլուխոդ քարին զարնես, քարէն արցունք կ'ելլայ, բայց տիւմանէն մերհամեր չելլար:

Նոյն պահուն լսեցինք հեռուէն խելագար այրիին օրօրը որ կը մօտիկնար հետզհետէ...:

Ամենքն ալ յիշեցին իր խօսքերը ու սկսան հեկեկալով արտասուել: Արկածեալներուն հետ կ'արտասուէինք ոչ միայն մենք, այլ նաև ֆրանսացի և օտարական կիները... և նշմարեցինք որ յոյն մայրը իր արտասուաթոր դէմքը մեզի դարձուցած կարծես կը զարմանար որ լսելով ու աեմնելով բոլոր այս բաները, դեռ կ'ապրէինք, դեռ կը յաջողէինք կանգուն մնալ:

Հակառակ Սապաթիէ ընտանիքին ստիպումներուն,

հակառակ տեղայիներու աղդարարութեանց, յամառեցանք մեր որոշումին վրայ, ու նոյն օրը իսկ ճամբայելանք:

Բոլոր գիշերը պիտի ճամբորդէինք, բայց ինչ փոյթ... կը յուսայինք ֆիղիքական արտակարգ յոդնութիւնով թմբեցնել մեր հոգեկան գրգռուած վիճակը, ու մոռնալ, մոռնալ, մոռնալ...:

Սայլը անցաւ շուկային մէջն ուր կրպակներու առջևը ոճիրով ամբաստանուած մարդիկ ցած աթոռակներու վրայ նստած հանդարաօրէն նարկիլի կը ծխէին: Վերջալոյը կը ծանուցուէր արենագոյն ամպերով ուրոնք կը սաւառնէին երկնակամարին վրայ: Մէնք չէինք խօսիր իբրարու հետ ու կը նայէինք ոճրագործներուն: Թուրք տղեկ մը անցնելով մեր մօտէն, հայնոյութիւն մը ուղղեց մեզի... ուրիշներ ծիծաղելով պատասխաննեցին. սայլը աւելի արագ անցաւ ու մեր ետեւը անհետացաւ Համիտիէն իր աւերակներով ու իր անպատիւ մնացած ոճրագործներով:

Գիշերը կ'իջնէր հետզհետէ, ու մեր շուրջը ամայութիւնու ա'լ աւելի զգալի կը դառնար:

Գաղջ խոնաւութիւն մը կը պարուրէր մեզ, ու լոռութիւնը այնքան կատարեալ էր որ մեր սայլին աղմուկին արձագանքը կը լսէինք: Աստղալարդ երկինքը աղօտ լոյս մը կը մաղէր միջոցին մէջ որով կը նշմարէինք մութի հետզհետէ սեւ խաւերու ետեւէն հնամենի բերդի մը սւերակները:

Մինչեւ կէս զիշեր, մինչեւ Միսիս, ուր հարկադրուեցանք կանգ առնել երկու ժամու չափ, խորհեցայեւ մտաբերեցի մեր ճամբորդութեան միջոցին տեսած ու լսած դէպքերս ու պատկերներս: Մաքիս մէջ եր-

բեմն այս, երբեմն այն դրուագը կը ներկայանար իրաւ կանութեան ուժգնութեամբը։ Սիրտս կ'այրէր անմիմիթարելի ցաւով. ու այդ ցաւին մէջ խոնարհութիւն կար, բարստութիւն կար, ու երբեմն ալ գոռողութիւն։

Իմ կոխոտուած ու արիւնոտած ցեղիս ձայնը կ'երգէր երակներուս մէջ գոռ եղանակներով. թշնամիին դիտաւորութիւնները անգամ մըն ալ ապարդիւն եղեր էին ու կը զգայի, հակառակ մեր ականատեսի յուսահատօքին տիրուր տպաւորութիւններուն, թէ անմահ եւ անքակտելի բան մը, ցեղին հանձարը, խուսափած էր ոճրագործներու տապարներէն, դամակներէն, հրացմաներէն ու անոնց վառած խարոյիններէն։

Բո՛ւն թշնամիին, խաւարի ոգին, դարաւոր ախոյեանը մեր Սրբականի լուսատենջ եւ խաղաղաւէտ ձըդտումներուն, քանդող եւ աւերող ուրակա՞ն, դատապարտուած էր անկարող դասնալու մեր յարարողը կենսականութեան դէմ։ Ու այս զգացումը կը սաւառնէր բոլոր աւերակներուն վրայ, կ'արտացոլար նահատակներու մոխիրներէն, ուրուականային եւ մոլար երեւոյթներէն այրիներուն, կը ճաճանչէր որբերու աչքերուն մէջ, եւ անիկա կար մանկական հոգիններու անգիտակցութեան խորը, ինչպէս կոտորուած ու եղծուած համայնքի մը մնացորդներուն հոգերանութեան մէջ։

Ու ասիկա ցեղին վրէմն էր . . .

Յաղթական մտածումս կը սայթաքէր սակայն երբեմն իր ուղիղ ժայթքումէն, կը մոլորուէր մանրամամութիւններու մէջ. սարսափը ու զարհուրանքը կը պատէին զիս . . . մղձաւանջային տեսիլներ կ'անցնէին

արագ արագ յիշողութեանս մէջէն, ու խեղճ սիրտս կը բարախէր անկանոն ուժգնութեամբ մը։

Սայլը կ'երթար մութին մէջ ու երկուքս ալ թէեւ արթուն՝ չէինք խօսեր իրարու հետ ու կը հետեւէինք մեր առանձին մտածումներուն, Գիշերը հետզհետէ աւելի խոնաւ՝ գրեթէ կը ցրանար, ու մենք կը գողայինք մեր վերարկուներուն տակը . . .

— Աշխարհս սեւնայ ու այլ եւս բան չտեսնե՞նք . . .

Կը փախէի՞նք, կը փախէի՞նք ու կզակս կը կափկափէր. տե՞սդն էր արդեօք, Ատանայի տեհնդը ուրկէ բռնուած էինք երկուքս ալ և որուն ցաւը մոռցեր էինք ճամբուն վրայ։ Կը փախէի՞նք . . . կը փախէի՞նք . . . Զիերը կարծես խենթեցեր էին, սալլապանը կը ճէր, երբեմն կը գոչէր և պատահական գիւղակւներու մօտէն անցած ատեննիս՝ հեռաւոր շուներու կաղկանձիւնները կը պատասխանէին մեր անժամանակ գնացքի աղմուկներուն։ Աւելի արա՛գ, աւելի արա՛գ . . . Սեր էութեան խորը կ'արթնային ձայներ, ձայներ, մղձաւանջային, դժոխային ձայներ . . .

— Օգնութի՛ւն . . . օգնութի՛ւն . . .

Խենթեցե՞ր են ձիերը. իրենց ոստոստող և թափահարող սմբակներէն կայծեր կը ցայտէին և զետնի փոշին ամափ պէս կը բարձրանար։ Ականջներնին կը թօթուէին՝ գրգռուած կարծես անտեսանելի շօշափումէ մը. ու երբեմն կը խրինչէին, գլուխնին շարժելով ու կը շարունակէին սուրալ, բարձրանալով առաջշիքի ոտքերնուն վրայ և ոստոստելով՝ իբր թէ վիճեր բացուած ըլլային մեր դիմացը . . .

Քանի մը ժամ այսպէս, ու յանկարծ արթնցանք,

Միսիս հասած էինք . կէս գիշեր էր , ու ոճրապարտ գիւղը կը քնանար : Սայլապանը ձիերը քալեց ու տարաւ հանդէեցներու և կեր տալու համար : Մինք սայլին մէջ մնացինք :

Կէս գիշեր էր ... ու կարո՞ղ էինք քնանալ , քայլ մը անդին չարագուշակ աւերակիները կային մարդկային աճիւններով ծածկուած . քայլ մը անդին , կմախքի բեկորներ , մանկան դանկեր , քանդուած օճախներ և ամէն տեղ ուրուականային յիշասակը դռներուն ... :

Ոճրապարտ քաղաքը կը քնանար . ոտքի ելայ ու նայեցայ շուրջս երդիքներու վրայ , երկար , երկար ատեն : Ու իմ հոգարտութիւնս ու իմ ատելութիւնս ա'յնքան սասաիկ զգացի որ չամարձակեցայ անդրադառնալ :

Քանի օրերէ ի վեր Ատանա վերադարձած էինք : Մեր բանտարկեալներէն մէկ քանին արձակուած էին , և կը հանդիպէինք իրենց մայրերուն , իրենց կիներուն ժպտուն և գոն դէմքերուն , մեր առօրեայ երթուղարձի միջոցին : Պատերազմական Ատեանները դադրած էին այլ եւս գործելէ , և նոր ընտրուած կուսակալին քաղաքային իշխանութիւնը , և աղատասէր մարդու աղդեցութիւնը օր օրի կը տարածուէր վիրաւորուած եւ անհամբեր հայ հասարակութեան վրայ :

Ոչ ոք դեռ չէր մոռցած աղէտը , ոչ ոք դեռ չէր ամոքուած իր սեպհական սուդին մէջ : Բայց ցեղը հաւաքար կ'ամփոփուէր , շարքերը կը սեղմէին եւ թշշնամիին բայցած արխւնոտ պատռուածքները կը դոցուէին կամաց կամաց :

Ուրիշ տեղերէ , կոտորածներու ժամանակէն գդածուած գաւառներէն հասկցեր էին որ ժամանակը հասած է : Ու մեզի զրկուած հանդերձեղէնի հակերու մէջ կը գտնէինք հարսանական զգեստներ ... մէկ կողմ դրինք անոնք և պահեցինք . այդ զգեստները անպէտ չմնացին :

Մօտաւոր և դրացի գաւառներէն ամէն օր կը հասնէին բարեկեցիկ և դիրքի տէր ամուրիներ և կ'ամուսնանային չափահաս որբուհիներու հետ :

Տխուր հարսնիքներ էին անշուշտ , սգաւոր հարսնեւորնե՛ր : Բայց այդ յորդառատ արցունքներուն եւ տեսէն որ կը տեսնէինք , հարսերու երեսներն ի վար , հանդարտ և անայլայլ փայլով մը կը շողար նաեւ երջանկութիւնը :

Սրագ արագ , նոր ընտանիքներ կը կազմուէին . մեր գործունէութեան տեսակը զգալի կերպով փոխուած էր . այլ եւս տիրութեամբ մէկ կողմ չէինք ձգեր գեղցիկ և պճուած զգեստները՝ արկածեալները վիրաւորելու մտահոգութեամբ . անոնք կը պահէինք , կը ծրարէինք և կը յատկացնէինք հարսերուն :

Եկեղեցին բակին մէջ ապաստանողներու թիւը կը պակսէր հետզհետէ . շատերը այդիները գացեր էին այգեկութ ընելու և օգնելու հողատէրներուն : Քիչ ատենէն կուգար նաեւ բամպակի հունձքը և անգործ մընացած բաղուկներ պիտի միսիթարուէին սուրբ եւ ամոքիչ աշխատութիւնով :

Ցղի կիները կը ծնէին ու նորածինները այլ եւս վիժածի ահուելի երեւոյթներ չունէին : Ամէն օր կ'երթայինք կ'այցելէինք իրենց ու գուրգուրանքով կը հակէինք այդ նորածիլ կեանքերուն վրայ : Դժբաղդու որդեկորոյս մայրերու դէմքերուն վրայ կը վե-

բանէր երջանկութեան ժպիտը, ու շրթներ, որ միայն ողբացեր էին ամխաներէ ի վեր, կ'երգէլն եւ օրօր կ'ըսէին իրենց մանկիներուն: Մէկ ծնող կնոջ քով կը հաւաքուէին շատ մը այրիներ, ու ամենքն ալ կը ինաւմէին ու կը շփացնէին նորածինը. արկածեալները հաւաքաբար մայրութիւն կ'ընէին եւ կը միսիթարուէին ինքինքնուն ստեղծած պարտաւորութեան մէջ:

Աւերակները նուազ քստմնելի, նուազ տխուր կ'երեւէին. որովհետեւ չայ բանտարկեալներու արձակումէն ետքը կիպրոս, Եղիպառու և այլ երկիրներ ապատանող փախտականներ դարձեր էին իրենց հայրենի հողին վրայ:

Փողոցներու մէջ անցուդարձը կը շատնար. ոմանք իրենց տանը աւերակները սկսած էին քրքրել նոր շինութիւններու համար. փոքրիկ խանութպաններ հըրդեհուած կրակներու խանձած պատերուն վրայ սկսած էին ապրանքներ կախել եւ վաճառել: Նոր հոգեր, նոր հաշիւներ, ապագայի նոր ծրագիրներ կը զարթնեցնէին քաղաքացին իր դժբաղդութեան թմրութենէն:

Այդ օրերուն էր որ հարկ եղաւ մեղի երթալ Ատանայի շրջակայ այգիներէն մէկը՝ կարեւոր գործով մը: Քաղաքէն անմիջապէս դուրս՝ սկսաւ շարքը հոծ բուսականութիւնով մը հովանաւորուած պարտէզներու եւ ընդարձակ այգիներու: Անոնցմէ շատեր աւրուած էին, արմատախիլ որթատունկեր կը ճղմուէին կառքին անիւներուն ներքեւ. շքեղ դալարիներու խորերէն երբեմն կը ցցուէր աւերակ դարձած բնակութեան մը մէկ թեւը: Բնութիւնը կարծես արտակարգ ջանքերով կը ձգտէր ծածկել ինչ որ մարդիկ քանդած էին ու աւրել հետքերը ոճիրէն:

Միջոց մը՝ հեռուէն տեսանք գետնին հակած մարդ մը, որ հողին վրայ կ'աշխատէր. երբ մեր կառքը մօւտիկցաւ, գլուխը բարձրացուց ու կոթնած իր բանին աշքովը հետեւեցաւ մեղի: Ծերունի մըն էր որ կը ճանչնայինք. սարսափելի օրերու մէջ տեսեր էինք՝ անիկա հիւանդանոցին մէջ. արիւնոտ վէրք մը, տապարի հարուած մը կտրած էր դէմքը, ու աջատին վերի մասը, աջ աշքը ինչպէս նաև ճակատէն կը տոր մը, անհետացեր էին: Վիրակապը կը ծածկէր իր ամբողջ դէմքը, միայն ոճունքը և շրթունքը բացը կը մնային շնչելու համար: Օրերով ու շաբաթներով խեղճ մարդը մնացեր էր կիսամեռ վիճակի մէջ՝ անտանելի ցաւերու մասնուած: Երբ վիրակապը կը քակէին, կը տեսնէինք մարդկային դէմքի փոխարէն արիւնոտ շարաւալ լսունուն մկանունքներ որոնք բարախուն էին ցաւով: Ոչ մէկ յոյս կար զինքը փրկելու, բայց ծերունին դիմացաւ ու ապրեցաւ. մէկ աշքը ողջ էր մնացեր. օրէ օր վիրակապը պատիկցաւ, մարդը կրցաւ տեսնել լոյս աշխարհը, ու անկէց ետք զգակի կերպով բարւոքում ունեցաւ:

Հիմակ վէրք չունէր. երկայն սպի մը կարծր գիծերով կը դժուէր աջ դէմքին վրայ. ողջ աշքը կ'ապրէր սակայն արտակարդ եռանդով մը, ու անոր բոցեղ նայուածքը կը կառչէր մեղի:

Կառքէն իշանք, դէպ իրեն գաղինք ու բարեւեցինք.

— Կիրոս էմմի, մեղ չճանչցա՞ր:  
Ծերունին խորամանկութեամբ ժամեցաւ:  
— Կիրոս էմմին մէկ աշք ունի, պատասխանեց, բայց լաւ աչք է, կրկուքի տեղ կը տեսնայ:  
Ու գաւառական սովորութեամբ ձեռքը երկարեց

մեղի և առանց մեր ձեռքը սեղմելու կարծես շօշափելի կերպով առաւ մար բարեւը նախ ճակտին տարաւ, յետոյ կուրծքին, ու կեցաւ :

Միջոց մը խօսեցանք իր այգիին մշակութեան և յուսացած հունձքերուն վրայ :

Կիրոս էմմի կը խօսէր ու կը շարունակէր աշխատիլ. երկրագործական դործիքներ չկային... դրեթէ մատներով հարկադրուած էր հերկել: Բահով կը վերցընէր հողը ու անոր մէկ եզերքով կը զարնէր փշրելու համար, երբ կարծրացած հողի գունտեր յամառէին տափակնալու, կը ծռէր ու մատներովը կը կակուզցնէր դանո՞նք :

— Ինծի համար չէ՛, ըսաւ ծռած քամակը շտկելով, տեսնենք ես պիտի հասնիմ եկող տարուան հունձքէն ճաշակելու. բայց թոռներս կան...: Երբ առողջացայ, գացի դիրենք առի որբանոցէն. ես՝ իրենք, իրենք ալ ինծի պէտք ունին...:

Բահը ձգեց գետին ու ձեռքը ձեռքին մէջ զարկաւ: Այս նշանին վրայ 6-10 տարեկան երեք մանչ և մէկ աղջիկ տղաքներ երեւան եկան ծառերու ետեւէն ոստոստելով և խաղալով. առողջ էին, զուարթ էին, կեանքը կը խայտար իշխաց ամէն մէկ նեարդներուն մէջ: Թխորակ գլուխներ, սեւ աչքեր, հուժկուանդամներ, կարծես կ'անգիտանային իրենց վրայէն անցած սեւ փոթորիկը,

Մեզ տեսնելով լրջացան ու իրարու քով սեղմուեցան: Զիրենք չխրտչեցնելու նպատակաւ շուառով մեկնեցանք և գացինք այգիներու մէջէն...:

Վերադարձին ուշ ատեն հեռուէն տեսանք ծերունին որ կը շարունակէր աշխատիլ իր մատներով կառկուզցնելու կարծր հողը :

— Բարի՛ յաջողութիւն, կիրոս էմմի...:

Հովը տարաւ մեր ձայնը, և ծերունին գլուխը բարձրացուց: Երկար ատեն իր միականիի սեւեռող նայուածքին ջերմութիւնը զգացինք մեր վրայ:

Առաջին անգամն ըլլալով կատարելապէս ուրախ էինք այն իրիկունը. որովհետեւ երբ քաղաք մտանք, մեղի թուեցաւ որ Ատանան, հսկայական գերեզման, յամրօրէն, տաժանելիօրէն՝ բայց ապահովաբար յարութիւն կ'առնէր իր աճիւններուն մէջէն:

Կ. Պօլիս 1940

Վ Ե Ր Զ






5р

804

ՀՀ Ազգային գրադարան



NL0337381

28507